

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

23383

23384

894.35

U-20

207

0

208



2011

894.35

U-20

890.94 3
495.0 ₪

ԿԻՒԶԵՑ ՍԱԳՐԻ

ՄԵՌԱԾ ԿՆՈՉ ՄԸ ՅՈՒՇԱՏԵՏՐԸ

Թարգմ. Մ. ԹՈՐՈՍԻԱՆ



Ա. ՊԵՂԻՍ
1932

ՄԵՌԱԾ ԿՆՈՉ ՄԸ ՅՈՒՏԱՏԵՏՐԸ

Դեկտեմբերի յուրա ու ձիւնոտ գիշեր մը, իւ սիրելի ընկերուհիներէս մէկուն տունը կը դանուի, երկու տարիէ ի վեր չէի տևած զինքը:

Դուրսը սոսկալի ձիւնամբրիկ մը կը տիրէր, և քամին ուժգնորէն կը ցնցէր սեննակին պատուհանները:

Առաջի յուրա մը կար:

Հազիւ քան օր կ'ընէր ընկերուհիս՝ Սուսափն Եգիպտոսէն վկրագորձը: Իր զարմուհիին անմոռանալի մահը պարտագրած էր զինքը որ երկար ժամանակ բացակայի Պոլսէն:

Թէիւ այս ճամբորգութիւնը ընկերուհիս յանձն առած էր՝ մէկ կողմէ բժիշկներու յանձնաբարութեամբ և միւս կողմէ իր խոր զիշտին թեթեւացումին համար, բայց աւան, իր մօտ կը զանուէր պզտիկ ազնկ մը որ անշեղ կը պահէր միշտ Սուսափի սիրութիւնն ու վիշտը:

Այս ազնէկր կեանքի յիշտառին էր այն թշուառ կնոջ որ հրաժեշտ աւած էր աշխարհի: Սեննակին խոր լութիւնը կը խոնդարէր միայն վառարանին մէջ:



111383-Ա2

817-2011

վառող փայտերուն քաղցր ու զուտրթ ձարձատիւնը։
Խոկ Սուտափի պատրաստով թէյր աւելի կը խորացնէք
մոր խօսակցութիւնը, զոր վերսկսած էինք պահիկ մը
լոելէ յետոյ, ակամայ……

Քիչ անդին, գորգին վրայ, հազիւ երեք տարեկան
գոռող մազերով, սեւ խոչոր աչքերով զիրուկ, զունտ
ու կլոր չափազանց համակրելի երախայ մը կը զբօս-
նուր ինքնիրեն։ Թէեւ Սուտափ չէր ու զեր այս զիշեր
խօսիլ իր վիշտերու մասին ու վերանորոգիլ զանոնք,
սակայն՝ մերթ ընդ մերթ խաղացող մանուկին ուղղած
իր ակնարկներուն մէջ այնպիսի խոր վիշտ մը կը
կարդացուեր որ դժուար չէր գուշակել թէ այս կնոջ
սրտին վէրքը չէ սպիտացած ատկաւին։

Միջոց մը բազուկներուն մէջ առաւ տղեկը։ Այս
վերջինը գլուխը դրաւ Սուտափի կուրծքին վրայ։ Քնա-
նալ կ'ուզէր։

Եւ բնկերտնիս սկսաւ օրօր երգել իր յուզիչ ու
թրթոռն ձայնով ու տամուկ աչքերով։

Նէտրէթ, այս դժբախտ տղեկը, մսուտ բազուկ-
ները երկարած էր իր մօրուի զզին և անոնց վրայ
դրոշմուած գորովի համբոյրներուն տակ, քաղցր քունի
մը ազգեցութեամբը ծանրացող մելանոյշ աչքերուն
կողերը սկսած էին բացիսիկ։

Չափազանց յուզուած էի այս տեսարանէն որ բո-
լոր վէրքերս կը բանար։

Ո՞հ, որբութիւնը, աշխարհի ամենազառն զրկան-
քը…… Այս ինե՛զն տղեկը, որ հազիւ մէկ տարու որ-
բացած էր. իր կեանքի ընթացքին պարապութիւն մը
պիտի զզար զոյութեանը մէջ և առանձնութիւն մը
իր շուրջը։

Այլեւս նէտրէթի երկար թարթիչները փակած էին
իր գեղեցիկ աչքերը և մշիկ, մշիկ կը քնանար, ինք-
նքը կարծելով մօր մը գուրգուրոտ զրկին մէջ։

Սուտափ զգաց յաւզումն կոր հառաջանքով մը
գլուխը երերցուց։

— Ահա՛, ըստու, ամէն զիշեր այսպէս ենք մենք։
Դառն արցունքներով օրօր երգած ատենս կը ջանամ
ժպոիլ։ Բայց անիկա կը զգայ իմ արտասուելու. իր
ակնարկը չի բաժներ աչքերէս, միջինիկ թեւերը զզիս
կը փաթթէ, կարծես սրտիս բոցը մարելու համար ան-
համար համբոյրներ կը դրոշմէ այտերուս և անմեղու-
նակ ձայնով մը։

«Մայրիկ, ինչո՞ւ կուլաս, քեզի մեծ պուպրիկ մը
առնեմ որ չի լաս» կ'ըսէ։

Եւ հս, այն ատեն, կուրծքիս վրայ կը սեղմեմ,
կը հոսուանու և գորովի հազար համբոյրներով կը քնա-
ցնեմ զայն……

Ընկերունիս լոեց, սրբելու համար արցունքները։
Յետոյ ակնարկը կեղրոնացնելով կնոջ մը լուսանկարին,
որ կախուած էր գիմացը, պատին վրայ, յարեց։

— Ի՞նչ անտանելի կեանք, ի՞նչ ցաւագին ճակու-
տագիր, և ինծի դառնալով աւելցուց. կը ճանչնայիք
զայն, այնպէս չէ։

— Այո՛, քանի մը անգամ ձեր մօտ տեսած էի.
ի՞նչ գեղանի կին մըն էր ան, այնքան համակրած
էի…… Հապա՛ զզայնիկ ձայնը, չնորհալի շարժունե-
ւերը, դրաւիչ ակնարկը ոնմոռանալի յիշատակ մը
ճպած էին……

Սուտափ տիրագին։

— Ախ, ըստու, մինչեւ կեանքին վերջին վայր-
կեանը գեղեցիկ էր ան։ Յաւիտեանս անմոռանալի զի-
շեր մը…… Բայց, փոխնաք նիւթը, կը ներես որ ան-
հանգիստ կ'ընեմ քեզի, քոյր իմ……

— Ընդհակառակը, ողարտականութիւն կը համա-
րեմ բաժնել քու ցաւդ։ Այսունանդերձ կ'ուզեմ այս
երկար գիշերը անցնել, ունկնդրելով տխուր սիրար-

կածը՝ աշխարհի հրաժեշտ տուած զեռատի կնոջ մը։
եթէ զիտնայի որ քեզի ցաւ պիտի չպատճառեմ, հար-
ցում մը ունիմ։ Չեմ ուզեր արիւնել տակաւին չըս-
պիացած վէրքերդ։

— Ինձի համար միսիթարութիւն մըն է խօսիլ
անոր մասին։ Բայց չեմ ուզեր անշուշտ զրգուել տա-
ռապագին յիշատակ մը և յուզել քեզ, նկատելով որ
տարիներէ ետքը առաջին հանդիպումն է որ կ'ունե-
նանք։

— Կը ինգրեմ յատկապէս, որ խօսինք այս մա-
սին Սուտա։

Այդ միջոցին, գուրսը փոթորիկը իր սաստկու-
թիւնը կը կրկնապատկէր, ձիւնի բաթիլները ապա-
կիներուն կը զարնուէին, իսր թէ երկինքը երկրի
երեսին վրայ իր սոսկալի ցանումը կը սփաէր։

Սուտա, տղան մանճակալին մէջ պառիցնելէ յե-
տոյ, նկատ և վառարանին մէջ քանի մը փայտ նե-
տեց։ Փամը չորսը կը հնէքր։ Մեր աթոռները կրակին
մօտը քաշնցինք։

Ընկերունիս խոր հառաջանքէ մը վերջ, խօսքի
պիսաւ։

* * *

Ֆիքրէթ, ի ծնէ այս ազնուականը, յոորի ճակա-
տագիրով աշխարհ եկած բախտադուրկ մըն էր։

Շրթունքները, Նէտրէթի նման մայրիկ ըսելէն
չկշտացող, գորովանքի այդ ապաստանարանէն մշտըն-
ջնուակէս զրկուած մնացած էր։ Մօրաքրօջու մահէն
վերջ, մեծ մայրիկիս վիրաւոր կուրծքին վրայ մեռ-
նող մայրիկին աղապատանքի բոյրը զգացած ըլլա-
լուն համար, այդ տեղը իր ապաստանարանը եղած էր։

Այս խեղճ կինը, կեանքին արգիւնաբերութեան
մէկ նմոյշը եղող այս տղան իր բազուկներուն մէջ
տուաւ։ Իր մաշած կեանքը թունաւորող վիշաները անկէ
ծածկեց։ Ֆիքրէթ գորովալից սիրով մը, և բաւական
չոխ կեանքով մը մեծցաւ։

Հօրը կողմէն իր ուսմունքին և կրթութեանը
համար վերջին աստիճան խնամք և հոգածութիւն
ցոյց արուած էր։ Այս մարզը իր կնոջ կօրուսէն
վերջ, երկու տարի իր զորանջ մայրը չէր թողած,
միասին ապրած էին։

Ֆիքրէթ մեծ եռանդով և բռւռն փափաքով մը
կը սիրէր իր գիրքերը և ուսուցիչները։ Միակ զբա-
զութը, բովանդակ հաճոյքը՝ աշխատութիւնն էր։
Աղջկան մէջ զոյւութիւն ունեցող բնածին ուշիմու-
թիւնն ու ընտաքոյս հմտութիւնը, օրէ օր աւելի
քեզուն, աւելի յառաջադէմ քայլերով կը յայտնուէր։
Իր դսրոցական չափազանց փայտուն աշխատութիւն-
ներուն իսր գնահատումի թանկագին արտայայ-
տութիւնն հօրը կողմէն Ֆիքրէթի ոսկիէ զրիչ մը
և շատ գեղիցիկ գրասենզան մը նուէր արուած էր։

Ասիկա, զեռատի աղջկան մը համար ինչ քաղցր,
ինչ անմեղունակ կեանք էր . . .

Ֆիքրէթ, երաժշտութեամբ մէջ ալ արտակարգ ըն-
դունակութիւն մը ունէր։

Մեծ ճարտարութեամբ կը նուազէր դաշնակը,
միշտ իր ուսուցչուհին գնահատանքին արժանա-
նալով։

Այդ աղջկան մէջ յարատեւ բացառիկ վիճակ մը
կը նշմարէի։ Միոքին զարգացումը, հոգեկան առա-
քինութիւնները, զինքը բարձր զիրքի մը կ'առաջ-
նորդէին։ Հեղաւամբոյր, նրբանաշակ, խոնարհասիրտ
և զգայուն էր։ Մարդ, անոր առջնւ, տարբեր զգա-
ցումով մը կը վերաբերէր։ Խօսքերէն, ձայնէն,

վարմունքն, տարէց կնօջ մը ներկայութեանը գըտնուողի մը տպաւորութիւնով, հարկեցուցիչ յարգանքի զկացումով մը կը ներշնչուէր ամէն ոք: Հօրը, պաշտօնին բերումով, դուրս մեկնումը, զինքը օրերով լացուց: Ոչ ոք կը յաջողէր զինքը հանգարանցնել կամ միխթարել: Այս առաջին բաժանումը զինքը բոլոր դասնութեամբը տառապեցուցած էր: Բոլոր ժամանակը կը զահէր հօրը նամակ գրելով: Բաժանումի այս վիշտը շատ ծանր ազդած էր իրեն:

Վեց ամսուան մօտ ժամանակ անցած էր: այլեւս Ֆիքրէթ կը փափաքէր դարսուը հօրը քով անցընել: Ասոր՝ մայրս ալ հաւանութիւն յայտնած ըլլալով, անուն եռանդով մը և անվերջ խնդութեամբ կը պատրաստուէր:

Բաժանումի օրը որոշող թուղթի կտորի մը կը սպասէր: Վերջապէս, ակնկալուած նամակը ժամանած էր: աւաշ՝... անոր մէջ Ֆիքրէթի բողձանքները հարուածող պարագայ մը կար:

Հայրը ամուսնութեան մասին խոսած էր: Ցիուր լեզուով մը աղջկանը կը հաղորդէր թէ, այս օրոշումը տուած էր տառնձնութեան և պանդխտութեան տառապանքներուն իրեն պատճառած հարկադրութեան տակ:

Ֆիքրէթ այս դառն ճշմարտութեան առջեւ խորունկ, շատ խորունկ մտածեց: Հօրը իրեն վերապահած սիրոյն անսպասելի ընկերունի մը, մրցակցունի մը կը ներկայանար: Սակայն իր մտածութերուն անկեղծութիւնը զինքը կը հարկադրէր որ այս տիսուր լուրը համակերպող հպատակութեամբ մը ընդունէր: Թնականօրէն անհնար է որ, կ'ըսէր ինքնիրեն, հայրս իր բովանդակ կեանքը ինծի միայն վերապահէ...: «Ես տակաւին կեանքի իրադարձութիւններուն ծանօթանալու համար միտք յոդնեցուցած չեմ, քանի որ

մայրիկիս յիշատակը տարիներով պահպանած է, աբդ պարագային, ապրելու, մանաւանդ խնամուելու համար հօրս ընթացքը քննադատելու իրաւունք չունիմ» մտածեց, և հետեւեալ նամակով իր զգացումները յայտնեց.

«Ձեր հանգիստի պայմանները ի՞նչ բանէ որ կախում ունին, զանոնք գործադրեցէք. միակ բաղձանքս ձեր ապահով երջանկութիւնն է, սիրելի հայրիկս... Միայն վստահ եմ թէ մեկնումիւն յետաձգումին համար ներողամիտ պիտի գտնուիք: Ներկայիս թեթեւ անհանգստութիւն մը, արգելք եղած է վայելելու այդ երջանկութիւնը»:

Այսուհանդերձ, կը հասկնայի թէ յուսահատ և տիսուր էր: Սակայն Ֆիքրէթ իր ներքին վիշտերուն մասին սովորութիւն ըրած էր ոչ ոքի գանգատիլ:

Սենեակը կը քաշուէր, երբեմն զաշնակ կը նուագէր, երբեմն գիրք կը կարդար, երբեմն ալ ժամերով մտախոհ վիճակի մը մէջ կը մեար:

Հազուադէպ կերպով կը հանգիպէի Ֆիքրէթի վէպ կարգալուն: Լուրջ հետազոտութիւնները՝ իր ամենահաճելի զբաղութենք էին: Միտքը երեւակայութիւններով զբաղեցնելէ երբեք չէր ախորժեր:

Ֆիքրէթ հօրը երկրորդ հրաւէրին վրայ, երեք ամիսի չափ հիւրաբար անոր մօտ զացած և վերապահած էր: Իր մօրուին ոչ գանգատ յայտնած և ոչ ալ գոհունակութիւն ցոյց տուած էր: Հօրը կեանքի ընկերունի ըլլալուն համար անհան յարգանքի զգացումով մը զգածուած էր միայն, Այդ միջոցներուն Ֆիքրէթի առողջութիւնը շատ փոխուած կը տեսնէի: Օր ըսա օրէ կը թարշամէր, աչքերուն յքեզութիւնն ու փայլը կը նուազէր: Կուրծքին ձախ կողմը մերթ ընդ մերթ թեթեւ խիթ մը կը զգար: Մեծ մայրս ասկէ վերջին աստիճան մտավախութեան մը ենթար-

կուոծ էր։ Խակոյն ինծի լուր զրկած էր։ Յաջորդ օրը կանուխէն իրեն այցելութեան գացի։

— Աղջիկս, ըստու, Ֆիքրէթին հիւանդ ըլլալը դուն ալ նշարած էր։ Իմ ձեր տարիքս թոյրառու չէ որ այդ աղջկան առողջութեանը խնամք տանիմ։ Դուն անոր մեծ քոյրը ըլլալուգ հանգամանքովը, քեզի վիճակած պարուականութիւնները կատարէ, որ բժիշկը որ յարմոր կը դատես, զայն հրաւիրէ, դարմանել տուր, և ձեր ամուսինին հետ քանի մը ամիս իմ քովս բնակեցէք, ես ալ ատկէ կերպով մը օգտուած կ'ըլլամ, թէ ձեր ներկայութեամբը կը մխիթարուիմ, և թէ երկու սիրելի թոռնիկներուու մէջ կ'ապրիմ։ Կը կարծեմ թէ ձեր քեռորդին ալ տսոր համամիտ պիտի գտնուի, այնպէս չէ՞ զաւակս։

— Անտարակոյս, քանի որ այդաէս կը հրամայէք։
— Կը թախանձեմ, աղջիկս։

Ֆիքրէթ ասիկա լսած միջոցին անհուն հրճուանքով մը վիզս փաթթուած, քանիցս այտերէս համար քուրած էր։

Մեծ մօրս մօտ ատեն մը մնալու համար, մեր զալուն յաջորդ օրը Ֆիքրէթին դարմանումին սկսուած էր։

Զինքը զարմանող բժիշկը յայտնեց թէ հիւանս դութիւնը անկարեւոր ցնցղատապէ մը կը բաղկանար։ Տրու ած զեղերը կանոնաւորապէս շարունակուելով հանգերձ, ո և է օգտակարութիւն չաեսնուեցաւ։ Աղջընակը սրտին վրայ խորունկ խիթ մը կը զգար, սաստիկ տաղնապներու մէջ կը գալարուէր։

Ես՝ ընելիքս շուարած, մինչ մտածկուա վիճակի մէջ կը գտնուէի, ամուսինս բժիշկ մը յանձնարարեց, յայտնելով թէ իր ընկերներէն մէկը նման անհանս գըւտութեան մը ենթակայ ըլլալով, օգտուած էր ճարատար դարմանումներէն այդ բժիշկին որ սրտի հիւանդութեանց մասնազէտ էր։ Մեծ մայրս չափազանց զան

Շլալով, խնդրեց որ խակոյն հրաւիրուի անիկա։ Հետեւեալ օրը բժիշկին հասցէին հեռազիր մը քաշուեցաւ...

Ֆիքրէթ այդ օրու անկողինէն չկրնալ ելլելու առաջանքան յուղուած և անկարող էր։

Մեր ապաւումը երկար տեւեց. վերջապէս իրիկուան զէմ բժիշկը եկաւ։ Ֆիքրէթ իր անկողին սպիտակութեանը մէջ զրաւիչ գեղեցկութեամբ մը պառկած էր։ Բժիշկը աւարտած ըլլալով իր քննութիւնը, դեղազիրները պրեց, ոտքի ելաւ, երկու քնիս ալ սրան անցանք. թախանձագիրն ձեւով մը իր զէմքը նայած ըլլարու, հարցումի ազաշանքս հասկցաւ։

— Վատահ հղէք, ըստու, ո և է վտանգ չկայ... սրտին կոզմը թեթեւ ջղացին կծկում մը... ստկայն, ի վերջոյ պատահիլը հաւանական եղող վիճակը այնմէն չեմ կրնար որոշել։

Այսու ամենայնիւ երկար ատեն դարմանում... և ձեր կոզմէն ալ ուշադրութիւն և զգուշութիւն... մէջ մըն ալ օգտիսիութիւնը անհրաժեշտ է և կարեւոր. շաբաթ մը վերջ գարձեալ զինքը կը տեսնեմ։

Տասը օր մերջ էրէնգիւղը մէջ ամարանոց մը վարձեցինք և Ֆիքրէթը հոն փոխագրեցինք։ Դեղերուն ազդեցութեան և օդին մաքրութեան շնորհիւ, աղջնակին սոսողջութեանը նպաստաւոր մեծ փոփոխութիւն մը տուած եկաւ։ Դեղին գոյնը տակաւ առ տակաւ անհետացաւ։ Աչքերուն սեւ գոյնին մէջ առողջութեան ճառագայթը փայլի սկսաւ։

Առառն կանուխ կ'արթնար, պարտէզին յասմիկաներով եզերու ած ճամբաւն վրայ կը շրջագայէք, կաթը լելակներուն բուրումնաւէտ հովանիին ներքեւ կը խմէր, զարնան ժպիտներու եռանդովը ուրախակից կ'ըլլար, երբեմն թիթեռնիկի մը թոշտիւ, գրօշակի մը

վէտվէտումը, կոկոնի մը փթթումը՝ զինքը ժամերով
կը զուարձացնէր, կը զբազեցնէր:

Թժիշկը ամէն շաբաթ կանոնաւորապէս կուգար,
հիւանդը ընդհանրապէս եղբեւանիներուն մէջտեղ կը
դանէր և իրը կասակ.

— Ձեր բանաստեղծական մտածումներուն արգե՞լք
եղայ, կը հարցնէր:

Ֆիքրէթ ժպտաշուրթն, սակայն թրթռուն ձայնով
մը կը յայտնէր թէ ըրանաստեղծներու նման ընդարձակ
երեւակայտւթեան տէր չէ»:

Թժիշկը յանձնարարած էր միտքը բացարձակ հան-
գիստ պահել, և ընթերցումի համար երբեք ժամանակ
չյատկացնել:

Ֆիքրէթ թժիշկին այս հրամանը, լիովին կատա-
րել խոստացած պահուն, չզիտցաւիր թէ ինչու իր
ձեռքերը մեղմօրէն կը դողային, և իր ձայնին մէջ,
հոգիէն արձագանգող յուզում մը զոյտւթիւն ունէր:
Եւ թժիշկը, սիրուն և ուշիմ երիտասարդ մը ըլլալով
հանդերձ, իր վրայ կը մարմնացնէր այր ժարդոց յա-
տուկ բոլոր արժանիքները, իր նայուածքին մէջ
նուազուն ոյժ մը, ձայնին մէջ համաշափ ներկաշնա-
կութիւն մը, իր վարմունքին մէջ պարզունակ գեղեց-
կութիւն մը կար: Ինքը ամուսնացած և միեւնոյն
ատեն երկու զաւակներու հայր էր: Սակայն ասօնց
ժամանակ երբեք խօսած չէր, միշտ ֆիքրէթի սիրու
ուրախացնելու և հոգին զիւթելու համար զգուշաւոր
կերպով միայն խօսակցած էր անոր հետ:

Թժիշկին կանոնաւոր այցելութիւնը, հիւանդու-
թեան շարունակութիւնը, սկսաւ մօրաքրոջ զաւկին
վրայ արգորինակ ազդեցութիւն մը առաջ բերել:

Ֆիշեր մը ֆիքրէթ սաստիկ տաղնապ մը անցու-
ցած էր, և այդ յամառ տաղնապին ազդեցութեան
ներքեւ մեծապէս տառապած էր:

Գիշերը թժիշկին հեռագրեցինք. հետեւեալ օրը
եկաւ. սանգուխներէն վեր ելելու միջոցին դէմքը
գեփ գեզին կտրած էր. զինքը զիմաւորեցի:

Ազգուելու չափ յուզումնալից վիճակով մը հար-
ցուց.

— Ի՞նչ եղաւ. Ֆիքրէթ հանըմը ի՞նչպէս է...

— Սովորականէն աւելի անհանգիստ է:

Թժիշկը կտարելուալ մոլեգնութեամբ դէպի Ֆիք-
րէթի անկողինին սենեակը գնաց, աւելի միշտը վա-
զեց: Այսու հանդերձ կը ջանար պահել իր պազա-
րինութիւնը:

Ֆիքրէթ թիկնաթոսի մը մէջ ընկողմանած էր:
Նուխորդ զիշէրը կրած տառաղանքը զինքը գտնա-
թափ րրած էր:

Նէժատ պէտի սենեակ մտնելուն վրայ շարժեցաւ:
Զայն տիսնելուն պէս, արգարեւ իր դէմքը վարդագոյն
սնդոյրով մը պարուրուեցաւ: Ձեռքերը կը դողպա-
յին, հանգստանալու համար, վերստին թիկնաթոսին
մէջ նոտու: Թժիշկը տակաւ առ տակաւ անոր մոտե-
ցած էր: Բազկերակը քննելու համար ձեռքը երկա-
րած ատեն հանգարու երեւալու ձիգ մը կ'ընէր:

— Ձեզի այսպէս անհանգիստ տեսնել չէի փափա-
քեր, բառաւ այնպէս կը հաւատացի թէ այսօր զարձ-
եալ մանիշակագոյն եղբեւանիներուն և սպիտոկ յաս-
միկներուն հոգեպարար բուրումներուն մէջ և անոնց
նովանիին տակ պիտի գտնեմ քեզ:

Ֆիքրէթ դրուխը վեր վերցուց. խոշոր սեւ աշ-
քերը անոր աչքերուն վրայ գտրձուց. անոնց ակ-
նարկները զիրար խաչտեւած էին:

Թշուառ ազնակը խկոյն իր ձեռքը սիրտին վրայ
սեղմեց արգէն հիւանգ եղող այս օրոտին իր մտա-
տանջութեանցը մէջ շարժակելու ոյժը մնացած չէր:
Խեզզուկ և մելանուց ձայնով մը ըստւ:

— Դիտնայիք թէ ո՞ր աստիճան կը տառապիմ :
— Վատահ եղէք որ պիտի անցնի : Բովանդակոյժուն, նոյնիսկ — մեղմօրէն — լուրջ շեշտով մը բոլոր կեանքս այս նպատակին զոհելու պատրաստ են : Կեանքի մէջ, անդարմանելի, մէկ տառապանք միայն կայ :

Ֆիքրէթի շրթունքներուն վրայ գառն ժպիտ մը տեսնուեցաւ . անոր նշանակութիւնը գուշակած ըլլալուն համար զգուշաւոր ակնարկով մը անոր երեսին նայեցաւ : Այս թովիչ աշքերուն մէջ լուրթիւն թախանձող գաղտնի աղաչանքի մը իմաստը կար :

Ես սենաեկին մէկ անկիւնոր քրաշուած, անծանօթ մտահոգութեան մը աղքեցութեան ներքեւ կը դրանուէի : Արդեօք, կ'ըսէի . եթէ այդպէս է, ցաւատանջ դժբախտութեան որ նախօրենակին կը գտնուինք : Քանի որ մարդուն մէջ սրախու գոյութիւնը չուրացուիր, անոր մէջ գոյութիւն ունեցող սիրոյ հանգամանքն այ ամրութունին հաստատել և խոստափանիլ բաւուկան է :

Սակայն կը մտածէի թէ Ֆիքրէթի նման անկեզծ և զգայուն կուղ մը հոգիին մէջ սէրը իր բովանդակ գոյութեամբը պիտի կրնար տիրապետել : Այսուհանդերձ, Նէժատին ամսւսին մը, և նոյն ատէն հայր մը ըլլալը, իրենց երջանկութեան իրականացմանը մնացագոյն արզելը կը կազմէր : Զեմ կարծեր թէ Ֆիքրէթ այս կէտերը խորհած չըլլալ : Կը մտածէի թէ յառաջիկային հաւանական դժբախտութեան մը առաջքը ի՞նչ կերպով կարէի էր առնել : Նէժատի դարմանումէն զայն զրկելու համար ի՞նչ տնասկ պատճառներ կրնայի ցոյց տալ, և մասնաւորապէս միծ մայրիկիս հանդէպ . . . այնքան հսուատես կին մը չըլլալով հանդերձ, վատահ էի թէ Ֆիքրէթի առողջութեանը սիրոյն ամէն ինչ, և իր բովանդակ կեանքն իսկ զոհելու

պատճառտ էր : Կը նշմարէի թէ լաւագոյնը պիտի ըլլար այս խնդիրը ուզգակի Ֆիքրէթին իմացնել, և եթէ սիրոյ անզգոյց, անազորոյն ճանկերուն մէջ յանձնած չէր իր մարմինը, զինքը Փրկերու ջանքերո պէտք էի հաղորդել իրեն : Ամէն պարագայի մէջ, համբերատար ոգիսվ մը շարժիլ պէտք էր :

Սակայն, իր այս տկար կազմին պատճառաւ ինծի գէմ գէշ կերպով պիտի նեղորտէր, և առկէ ծագում առնելիք յուրզումին ազգեցութիւնը՝ թերեւս կարգ մը տնսպասելի վիճակներու պատճառ դառնար :

Մինչդեռ ես այդ մտածումներով կրանու ած էի, բժիշկը իր զեղագրերը կը գրէր : Ֆիքրէթին նայեցայ : Իր մասզբազ ակնարկները անոր սեւեռած, այնքան խորսւնկ կը դրտէր որ, կարծես թէ անոր բովանդակ հոգեկան բազմանքները գուշակել կը ջանար :

Ֆիքրէթ վերստին իր առողջ վիճակին վերագրուած էր : Մերթ բժիշկը մեզի կուզար, երբեմն ալ մենք Ֆիքրէթին հետ անոր գարմանատունը կ'երթայինք : Բոլոր շարժումներուն շուրջ դարձուցած ուշագրութեանս հակառակ, կասկածներս զօրացնող ո՛չ մէկ նշան և հետք չկրցի տեսնել : Ամէն ինչ իր բնակուն վիճակին մէջ էր : Խարուած ըլլալուս վճիռը տալով, այլինչ հանգիստ էի : Արդէն գիտէի որ Ֆիքրէթ չէր նմաներ՝ ամէն տեսածին հաւնող, ամէն հանդիպածը սիրոզ պարզամիտ և թերեւսօլիկ աղջիկներուն : Թերեւս Նէժատի մասին անդիմագրելի որաւիչ զգացում մը ո՞նեցած էր, այս կասկածը միտքս զարնուրեցուցած էր : Ասոր ծշմարտութեան հաւատացած ըլլալուս պարագային իսկ, Ֆիքրէթը սրտանց չէի յանդիմաներ : Միայն իր փափաքին չհաօնելուն և զրծբախտ ըլլալուն կը ցաւէի :

Որովհետեւ, Նէժատ, Ֆիքրէթ՝ հիացիկ զզացում

ներովը տոգորուած, կնոջ մը կողմէ անկեղծօրէն սիրուելու արժանի երթառարդ մըն էր...

Անոնց խոռնուածքին մէջ նմանութիւն մը, բովանդակ զգայարանքներուն մէջ աչքի զարնող հաճախութիւն մը կար: Խոկ ասիկա հոգիներուն բնական և յաւիտենական ծոնօթութիւնը ըսել չէ՞ր միթէ: Անա այս կէան էր զիս սարսափեցնողը: Վայրկեան մը առաջ Ֆիքրէթին կատարելապէս ապաքինմանը համար Աստուծոյ կ'ազօթեմ: Սակայն աւա՛զ... այս ինեղ ազգկան հետնքին սպառնացող հիւանդութեան, ամէնէն փափուկ մէկ զործարանին վրայ տիրապետումը, ինծի կը զգացնէ թէ անոր ապագան սարսափելի պիտի ըլլայ:

Այլեւս աշուն եղած էր: Աշունը, տերեւները կը զեղնեցնէր, մօտալուտ ձմեռը զգացնող մասախլապատ օգերն ու անձրեւոտ օրերը սիրտերուն մտահոգութիւնները կ'աւելցնէին...

Ֆիքրէթ առկաւին կը շարունակէր իր գեղերը. սակայն ներքին մտածումի մը ազգեցութեան տակ, մտահոգ, վշտահար և տիսուր կ'ապրէր:

Անոր այս վիճակը չէի զիտեր թէ ինչի՞ պէտք էի վերագրել: Բժիշկին հանդէս իր արտաքոյ կարգի անկեղծ վարմունքին, նէժատի ալ՝ անոր նկատմամբ, քազաքավարութեան համար, ցոյց առւած փափուկ վարուելակերպէն աարբեր կասկած ներշնչող պարագայ մը չկար: Նոյն իսկ, քանիցս, զանազան արգելքներու պատճառաւ, միասին չկարենալ երթալու ատեն, Ֆիքրէթ, Եասոյին հետ հարկադրուած էր առանձին երթալ բժիշկին զարժանատունը:

*
**

Հասկցած ըլլալով որ մեծ մայրս և Ֆիքրէթ այլւու ձանձրանալ սկսած էին Երէնգիւզի մէջ, մեր ձմեռնային բնակարանին պատրաստութիւնները լրացնելու համար, հինգ վեց օր Պոլիս մնացած էի: Վերադարձիս Ֆիքրէթը տեսնելով հանիփո հարցուցի:

— Քանի օրէ քեզի սպասեց: Վերջապէս դեզերը սպառած ըլլալով, պատասխանեց մեծ մայրը, այսօր բժիշկին գնաց:

Իրիկունը, ժամը տասնըմէկին Ֆիքրէթ վերադաւ: Զինքը պարտէզին մէջ գիմաւորեցի: Այնաքան գունաթափ եղած էր որ կարելի չէ բացատրել: Սոսկացի:

— Ի՞նչ ունիս, հիւանդ ես, հարցուցի: Երեսո, ձեռքերս համբուրելով պատասխանեց.

— Յոզնած եմ. մի՛ մօտահանցուիր:

— Բժիշկը ի՞նչպէս դոււ քեզ:

— Սովորականէն շատ լա:

— Ո՛հ, փա՛ռք քեզ, Ասուած:

Դանապէս ժայռեցաւ, ձեռքս բանելով վերստին համբուրեց, աչքերը արցունքով լիցուած էին:

— Յիմա՛ր աղջիկ, թէ՛ կը ժամանա, թէ՛ կ'արտասուես. չեմ հասկնար թէ ի՞նչ ըսել կը փափաքի:

— Հասկնալիք ի՞նչ կայ որ, սիրելի՛ս, կը թոյլատրե՞ս որ վեր ելլեմ:

Եւ իսկոյն քովէս հեռացաւ:

Չեմ զիտեր թէ այդ պահուն ինչո՞ւ զինքը այդքան մեղքցած էի: Մեծ յուզումով ետևէն կը զիտէի, իր քալուածքին Ֆիքրէթին մը, բոլոր շարժում-

նելուն մէջ կանացի այնպիսի փափկութիւն մը կար, որ աւելի ճիշդը, երիտասարդ աղջիկնութեան զեղեց կութիւնը և հրապարները անոր մէջ մարմարած կը կարծուէր:

Գլուխին ցաւը պատրուակ բռնելով այն իրիկոնը ճաշի չեկաւ: Ճաշէն վերջ քովը ելայ: Գրասեղանին առջեւ նոտած, նամակ կը գրէր: Զիս տեսնելուն պէս առքի երաւ, աչքերուն նայեցայ. լացած էր:

— Նամակ կը գրես, հարցուցի:

— Այս:

— Որու:

— Հօրս:

— Ի՞նչ հարկ այսքան աճապարանքի: անհանգիստ ըլլալդ հասկցուցին: Քիչ մը հանդիստ անհրաժեշտ չէ, երկու աչքիս լոյսը: Լոեց և առջեւը նայեցաւ:

— Նամակիդ կրնամ տեսնել, հարցուցի:

Դոզգոջուն ձեռքով երկարեց, երկրորդ տողը կարգալուս պէս, զարմանքով գոչեցի...

— Ի՞նչպէս, Ֆիքրէթ, կը մեկնիս: պատճառը.

Հեծեծանքի նմանող ձայնով մը.

— Սէտատ, ինձի բան մի՛ հարցներ, սակայն քեզէ մէկ բան պիտի թախտնձեմ. հանիս հանդարտեցնել և միիթարել:

— Սակայն, այս յանկարծակի մեկնումիդ, ի՞նչ նշանակութիւն պիտի տրուի:

— Վայ... լսեցէք. որովհետեւ զգացած բարույական չարչարանքս զիս կը մնացնէ. առենի մը համար գէք ասկէ մեկնիլ, այստեղէն փախչի կը բաղձած:

— Սատուած իմ ինչքը կը լսեմ: Ֆիքրէթ, կոռովզ հաւաքէ, լաւ խորհէ, քոյցրս, քեղի շատ վշար և տիսուք կը տեսնեմ:

Յանկարծ տեղէն նվելով բազուկներուս մէջ ին-

կաւ, զլուխը կուրծքիս կրթնցուց. հեծկլտալով կ'արտասուէր:

— Այս, կ'ըսէր, ձեր կարծածէն աւելի տիսուր և յուսահատ եմ: Ի՞նչ ընկմ, այստեղէն խոյս տալէն, անկէ բաժնուելէն ատրեքը դարման և յոյս կայ միթէ. խօսէ... այդ պահուն ուզեղս զբաղեցնող սոսկալի մտածումին հիմա ծշմարտութեան փոխուիլը կատարեալ յուզումով կը դիտէի: Քիչ մը ատեն առաջ Տքթ. նէժատի մասին զգացած կասկածս, հիմա կատարելապէս ծշմարտութեան թռհութոնի մը վիճուկին մէջ աչքիս առջեւ մարմին կը ստանար և բոլոր ջիզերս կը դողացնէր: Առանց զիտնալու թէ ի՞նչ կը խօսիմ, հարցուցի.

— Հիմա ի՞նչ պիտի ընկո:

— Պիտի մեկնիմ... հօրս քովը...

— Անոր խօսեցա՞ր:

— Այս, ամէն բան:

— Ի՞նչ պատասխաննեց:

Վերջին աստիճան թախանձեց. նոյնիսկ արտասուց: Այս, Սէտատ, մի՛ հարցներ, այլեւս...

— Բան մը մի ծածկեր, քեզի սրտանց սիրոզ քրոջդ բոլոր զարտնիքէ թափէ... Ֆիքրէթ, աս քեզի ազատելու համար, առանց աչլեւայլի, իր կեանքը զոհաբերելու պատրաստ է: Արդէն, ի վազուց անարի, այս զոլծին մէջ գոյութիւն ունեցող ներքին կառկածները հետապնդելով, ծշմարտութիւնը գոշակած և այսուհետև քեզի սփոփարաբ ընկնը մը չկընալ ըլլալուս շատ ցաւած են: Ծառ լաւ, քու այս բաղձանքից հանդէպ անիկա ի՞նչ կերպով փոխազարձեց:

— Ամուսնանու առաջարկեց:

— Ի՞նչ պատասխանցիք:

— Մերժեցիք, սիրոյս, երջանկութեանս, ձեռքի բովս խորունկ զերեզման մը պեղեցի և կեանքիս հաճոյները հոն թաղեցի:

— Ֆիքրէթ... սրտիդ վեհութիւնը կը չնորհառութեմ և քեզի կը գնահատեմ:

— Կրնաս ընտրել այնպէս, ինչպէս որ կը փափաքիս, Թոյրու ևս, վարժունքիս լաւ կամ յոտի ըլլալը որոշելու դատողութենէն զուրկ եմ: Միայն այն միջոցին խոզմուանքիս ձայնին հնագունդեցայ: Կը հաւատամ թէ մարդկութեան վիճակող պարտականութենէ մը տարբեր ոչինչ չըրի:

Սրգարեւ սաստիկ տակնապի մը ազդեցութեան ներքեւ էր:

— Մինչդեռ, կ'ըսէր, կեանքը մահու չափ դառն պահեր կ'ունենայ և մարդ գարձեալ կրնայ եղեր հանգուրժել:

Ուսիս կրթնցոց իր գլուխը, երկար գանգուր թարթիչներուն վրայ արցունքները կը փայլեին: Իր գոյութիւնը պարուրող սուզին ու անյուսութեանը մէջ, զրեթէ կեանքէն տուանձնացած կը գտնուէր, անոր այս ձանձրոյթով լեցո՞ն վիճակին հանգէպ:

— Կ'աղաջիմ, մեծ մայրիկդ մեղքցիր: անիկա մտածէ: քու բաժանումովզ այն խեղճը ի՞նչ տուժանելի տակնապներու ողիտի ենթարկուի:

— Այո՛, կ'ըսէր, բոլոր այս սիրելի անձերը, ինծի հետ միտսին, թշուառութեան յորձանքին մէջ կը նետեմ: Ստկայն վստահ եմ թէ զուն հանիս առանձին չես ձգեր: ինծի փախանորդելով, վինքը կը զբաղեցընես, այնպէս չէ՞: Սուատ: Ես իրեն կը խօսիմ թէ ժամանակաւոր կերպով պիտի հեռանամ, կրկին վիրաշդանութեան պայմանաւ: Միայն ինծի թելալրէ, որպէսզի մինչեւ երկու օր հօրս մօտ երթամ:

— Ասոււծոյ սիրոյն, մտածէ՞:

— Ոչինչ պիտի կրնամ խորհիւ: Հոս բնակութիւնս քանի մը օրեր երկարելով, բոլոր առաջապրութիւնս և որոշումներս կրնան ոչնչանալ: Դիրքիս ծանրակշիս վիճակը ինչո՞ւ չես զնահատեր, Սուատ...

— Թոյլ առւելք որ ասկէ հեռանամ, որովհետեւ, երեք անձերու փճացումին պատճառ պիտի ըլլամ: տղաքները... կինը:

Գլուխը ձեռքերուն մէջ առաւ: խորունկ հառաչանք մը արձակցից: Սիրու կը բղքառուի, կարծեցի:

Անոր խոռքերուն մէջ անառարկելի վճռականութիւն գոյութիւն ունէր: Սյլիւս ինծի կը մնար միայն հնազանդիլ իր փափաքներուն:

Շաբաթի մը վերջը, Ֆիքրէթ մեր ամէնքէն հրաժեշտ առնելով հօրը քով մեկնամ էր:

Վեց ամիսի չափ ժամանակ մը անցաւ: այդ միջոցին անոր հետ կը թղթակցէինք: Նամակները ծայրէ ծայր արցունքներով գրուած էին: Շատ տառապադին և ցաւատանչ կեանք մը կ'անցընէր: Այս աղջիկը այլիւս բարոյապէս փճացած և ոչնչացած էր:

Հոս Սուատ լոեց: չափազանց յուզուած էր, ոտքի ելու, գրասեղանին փակ մէկ զարակէն տեսրակ մը և նամակ մը հանեց: ինծի երկարելով ըստաւ.

— Հիմա ասիկա կարդացէք:

Թուզիթը առի, մտահով կերպով մը բացի զայն բովանդակութիւնը սա էր.

«Փո՛յրս,

«Քեզի այս նամակը գրած ատենս, մահավճիռին սպասող անմեղներուն նման, ես ալ, ինծի տրուելիք վերջին որոշումին հազօրդուելուն կը սպասեմ: Խորթ մայրս զիս իր գլուխէն վընտելու համար մարմինս խորունկ յորձանքի մը մէջ կը նետէ, արդէն թունաւորուած կեանքիս տառապանք մըն ալ բարդելով: Զորս, հինդ օր վերջը ինէ տարէց մարդու մը կինը կ'ըլլամ: ի՞նչ ըլլալէս և ի՞նչ ըլլալիքէս անառեղեակ ըլլալու աստիճան իմացական կարողութենէ զրկուած եմ:»

«Այս մեռած մարմինը կը քաշկռուն: ոչինչ կը

զգած։ կհանքէն մեկուսացածի վիճակը ունիմ, հօրս հրամանին հնազանդելէ զատ ո՛չ մէկ զարժան մնացած է ինձի համար, անհուն կարօտվ այտերէդ, ձեռքերէդ կը համբռտիմ, քոյրս։

Ամիս մը վերջը հօրմէն սատացած մեր նամակին մէջ գրուած էր թէ՝ ամուսնութիւնը տեղի ունեցած էր և Թիգրէթի բաղձանքին համուծայն, առանց հանգիսութեանց և յոպնութիւններու, պարզուկ, անձայն հաւաքոյթ մը կատարուած էր. ամուսինը թէեւ տարիքոտ, սակայն իր անձնական առաքինութիւններովը և բարոյական շնորհներովը ականաւոր, բարձր անձնաւորութիւն մը ըլլալով, ահազին հարստութեան և բազմաթիւ ազարակներու տէր էր. բնիկ Պոլսեցի, սակայն քանի մը տարիէ ի վեր իր ազարակներէն մէկուն մէջ բնակիլ փափաքած էր։

Այս նամակին վրայ, Թիգրէթի կեանքը մտաբերեցի. կը նշանակէր թէ իր բնակարանին մէջ՝ ամուսինին հետ ազարակը քաշուած մենակեացի մը կհանքը կ'ապրի։ Կեանքի հաճոյքներէն մշանցենապէս զուրկ մնացող այս թշուառ կինը, փափտքները չիրագործուած, սիրոյ վիշտերուն զառնութեան մէջ թաթխուած, միայնակ և առանձնակեաց էակ մըն էր։ Սուատ այլեւս լուած էր. երկուքս ալ խորունկ մտածումներու մէջ թազուած, մնացած էինք։ Ես ակնարկս պատին վրայ գանուած նկարին յառած էի։ Սիրոյ թուառոր թաթերուն ներքեւ տարիներով տուայտող, վերջապէս յոփնաքեկ, անյօյս և ապականած վիճակի մը հասնող այս թարմատի կնոջ անկենդան պատկերը կը դիտէի։ Արդարեւ ո՛րպիսի բացառիկ և դիւթիչ գեղեցկութիւն մը կը մարմնացնէր։

Զինքը Սուատի տունը տեսած միջոցիս որքա՞ն հաւած էր. խարտեաշ խոպոպներուն պայծառ երանգները, իր զիմապիծին որքա՞ն աչքառու զեղեցկութիւն մը շնորհած էր։

Մանաւանդ երկար թարթիչներով եղերուած իր սեւ, խոշոր աչքերուն մելամաղձոտ ակնարկներուն մէջ այնպիսի ազդու ուժ մը, այնպիսի խորունկ գիւթանք մը գոյութիւն ունէին որ մարդուն հոգիին խորը տիսուր, բայց վսկմ զգացում մը կ'արթնցընէին։

Սուատ, իր մօտը գտնուած տետրակ մը ինձի երկարելով, ըստ։

— Քեզի յուզումի ենթարկեցի, քոյրս, սակայն զուն ատանկ փափաքեցար։ Ահաւասիկ այս տետրակը Ֆիերէի Յոււատերն է. այն բաները որ ինձմէ չպիտի կրնաս սովորի, հոն պիտի կարգաւ և կը հասկնաս. իր անցած կեանքին քանի մը եռանդուն կջերը հօն զրի առնուած են։

Տետրակը առի. երեսները բանալով մի առ մի աչքէ անցնել սկսայ. շատ մը տողերուն մէջ ձեռքերը դոզզացած, իսկ կարգ մը տեղեր ալ իր արցունքներով աւրուած էին։ Աթոս վառարանէն քիչ մը հեռացուցի. լամբարին վարդազոյն լուսանցոյցէն այս սեւ տողերուն վրայ տիրազեցիկ լոյս մը կը ցոլանար։ Այս տողերը գրող անձը, հիմա ափ մը հող դարձած էր, աւազուած։

Փոթորիկը քիչ մը հանդարտած, ապակիները ծածկող ձիւնի հատիկները վանդակափեղկերուն միջեւ փոքրիկ գէզեր ձեւացուցած էր։ Հեռուէն շուներուն հաշիւնը կը լսուէր, գիշերուան խոր մթութեան մէջ տուներուն ճերմակ քարերը կ'երեւէին...

10 Մալիս... Ազարակ...

Արշալոյսին արթնցայ. պատուհանիս առջեւ գլանուած եղբեանիի ոստին վրայ պահուըտոզ վառվառն եկքանիկիս հեշտօրօր ձայնով երգը՝ ո՛րքան հոգեպար էր. արշալոյսի սրտագրաւ երանգները երկինքը շրջապատելու սկսած ատեն, համակ բնութիւնը, յօյսի

մը նման անոյշ, սիրոյ չափ ախուր, գեղեցիկ տեսարան մը կը պատկերացնէր: Արեւուն ժպտուն ճառագայթները տակաւ առ տակաւ մինչեւ դաշտերը կը տարածուէր և ամէն կողմ բերկրառիթ կինդանութիւն կ'արթնցնէր: Ո՞հ, իմ իջձերս, իմ առաւօտեան յոյս, այս կերպով մշանջնապէս մութ, յաւիտենապէս սեւ պիտի մնար...:

Տեղէս ելայ. կնդղաւոր կրկնոցի մը մէջ փաթթուեցայ. մէկուն չերեւնալով վար իջայ. չէի փափաքեր ամուսինս հանդիպիլ. զուոը բացի. զովաշունչ զեփիւո մը դէմքս յոյեց, կամաց կամաց քալեցի, գետակին կարկաչիւնը միայն առաւուան յատուկ և հոգիները հմայող այս լոռութիւնը կը խանգարէր:

Նեղ ձամբէ մը բարձր գաղաթի մը վրայ ելայ. հոս անուշաբոյր թմբիի մը շուքին տակ նստայ. այս տեղը՝ արջունքներուո, անհատնում վիշտերուո մենութեան ապաստանարանն է: Ամէն օր հոս կը նստիմ, հայրենիքիս կողմէն փշող հովին շնորհիւ կը ջանամ հոգիիս կարօտութեան ծարաւը մեռմացնել: Պոլիս ասկէ ութը, ինը ժամ հեռու է: Մինչեւ... խորեցն եկող զուարթառիթ ամպերէն ամէն օր յոյսի աւետիս մը կը սպասիմ: Զորերը սահմանափակող բարձրաբերք լեռներու մասախլապատ գաղաթները կը դիտեմ և այնաղէն ցնորքներով լեցուն աչքերս... ի՞նչ սնտափ սպասում. ի՞նչ անհիմն յոյս... աւազ...

Աստուած իմ, կեանքին դառնութիւնները առժամապէս չէզոքացնող արցունքները եթէ չըլլային, ինչպէս կարելի պիտի ըլլար մարդոց համար զոււրթ հովի փշումը գգալ կամ սփոփիչ գարման մը զտնել...

Ամուսինէս, այս յարգելի անձէն, վիշտս ծածկելու տաեն, ի՞նչ սոսկալի տառապանք մը կը կրեմ: Խիզնս՝ այս ծանրակշիռ բեռին տակ կը ճմլուի. . անոր փայտայոզ, գորովագութ թոյլառութեան հան-

դէպ մեռնիլ կը փափաքիմ: Գոհունակութեանս արժանանալու համար ի՞նչ հսկայ զոհողութիւններու յանձնառու կ'ըլլայ. արգեօք ինձմէ ի՞նչ կը սպասէ...:

Ո՞հ... ես ապրելէս անտեղեակ, այս կեանքը կը քաշկուեմ: Անոր յաւիտենապէս հրաժեշտ տուած օրէս ի վեր կեանքը իմ աչքիս արշալոյսը չբացուող, ամայի, մթին անապատէ մը բաղկացած է:

Ի՞նչ զառն, ի՞նչ անմոռանալի օր մըն էր: Այդ օրը երկուքս ալ միայն սենեակին մէջ առանձին էինք. ան իր սրոփի ձայնին բովանդակ անկեղծութեամբը կ'ըսէր.

« Ֆիքրէ՛թ, քեզի համար ամէն ի՞նչ զոհելու պատրաստ եմ. քեզի տեսած առաջին օրէս ի վեր կրած տառուպանքներուս այլեւս վերջ մը տալը. ինծի տեւական կեանք մը ներշնչելը՝ շրթունքներէդ ելլեւիք բառէ մը կախում ունիք: »

Սիրս զրեթէ անշաբութեան դատապարտուած էր, աչքերս մթագնած էին. կը լոէի. ան շարունակ կը խօսէր.

« Բնաւ ուշաղրութիւն չէ՞ք ըներ... Ութը ամիսէ ի վեր ամէն օր ձեր սերկայութեանը քիչ մը աւելի կը մեռնէի, քիչ մը աւելի կը մաշէի: Յուղումներս, արցունքներս շուրջիններէս ծածկելու աւեն, ձեր ոտքերուն առջեւ իյնալէ կը վախնայի. դուք ալ նոյն ախտէն վարակուած էիք, դուք ալ իմ զգացած դառնութիւններս զգացած էիք, այս դիւթիչ ուժին բնական ճնշումին հանդէս համակերպած էիք: »

« Ձեր խղճի բովանդակ պարզութեանը, ձեր հոգիին բոլոր անքծութեանը իբր ցոլացող հայելի՝ ձեր այս չքնաղ աչքերուն մէջ, զգացումներուս անդրադարձումը տեսած պառս, բոլոր գոյութիւնս զգուող գինովութեան մը ազդեցութեան տակ, ձեր ոտքերուն փարելու անհրաժեշտութիւնը զգացած էի: Ո՞հ...»

Ֆիքրէ... ձեզի այնքան սիրած էի որ... հսկիս
ուրախացնող այն հոգեշունչ ձայնդ ունկնդրելէ զըր-
կուած, սրտագրաւ ներկայութեանդ ապրած թանկա-
գին պահերուս երջանկութենէն հեռու դանուած օրե-
րուս միջոցին, եթէ զիտնայիք շուրջո տիրող ամա-
յութեան և առանձնութեան մէջ, որբի մը զգացու-
մովը ի՞նչպէս ձանձրանալի և թշուառ մնացած էի...

«Ֆիքրէթ... երեսուներեք տարեկան եմ. ո՛չ մէկ
առեն կրցած եմ զիտնալ թէ կեանքը այսքան հաճելի,
ապրիլը այսքան անուշ է աշխարհի մէջ։ Խօսէ՛, ասոնք
ինծի ներշնչողը քու յարգալից ոէրդ է... ինչո՞ւ,
սակայն, զուն լուս կը մնաս... ինչո՞ւ վիզդ ծոելով
անյոյս նայուածքով մը ինծի կը զիտես...

«Սհաւասիկ քեզի օրինաւոր սիրոյ մը գիրկը կը
քանամ, Ֆիքրէթ... քեզի հետ միացնենք կեանքերը.
կը կրկնեմ, ինչո՞ւ պատասխան չես տար...» *

*
**

Այս պահուս, ես, զգացումներս գուող, սիրոս
բզբուող, սիրոյ երգասացութեան մը չափ սրտակէզ,
հեծեծանքի մը չափ մոռյլ, այս ներդաշնակ ձայնին
սիրոյ մրմունջները ունկնդրած էի:

Գիշերներու սեւ գոյնէն աւելի մթին տեսած
կեանքիս պատկերը, հիմա առտուան ամպերէն ցոլա-
ցող վարդագոյն վիճակով մը աւելի սրտագրաւ ժպիտ-
ներով կը խնդար. կարծես հոս արշալոյս մը կը ծա-
գէր, հոս ծաթելիք երջանկութեան ճառագայթին ա-
ռաջին ցոլքերը կը նշմարուէին։ Սակայն, յանկարծ
աչքերս մթագնիլ, ականջներս բզզալ սկսած էին։

Հոգեշունչ, բանաստեղծական այս ցանկութեան երա-
զէն նահանջ մը կ'ընեմ զէպի ուխտագրուժ և գառն
ձշմարտութիւնը, իմ տեսութեամբո, այս սրտագրաւ
պատկերը ջնջուած էր, ամէն կողմս սեւ մշուշի մը,
թանձր մթութեան մը մէջ պարուրուած էր։

Վշտահար աչքերուս առջեւ իբր թէ փլած, մա-
րած երջանկութեան բնակարանի մը աւերակներուն
հետքներ կային. այն տեսն մազերս քստմնեցնող
անհնարին վիճակի մը, գժբախտութեան մը առջեւ
անզօր և անձկայրեաց լացող սիրոյս բոլոր դառնու-
թիւնները զգալով, ցնցուեցայ ու հառաջեցի...»

Այս թանձրախիտ մթութեան մէջ երկու ազոց և
կնոջ մը ուրու ականը գէպի ինծի կը մօտենար, իրենց
ակրաները կճրտացնելով և աչքերնին բանալով կար-
ծես զիս խեզգիլ, փարտուել կ'ու զէին։ Իսկ ականջնե-
րուս սա ձայնը կը բզզար. «Մեր երջանկութիւնը
յափշտակեցիր, մեր զանձը կողոպտեցիր...»։ Ասոր
յաջորդող ուրիշ հոգեկան ձայն մը կ'ըսէր. «Սա երեք
կեանքերը քու երջանկութեանդ մի զոհեր. եթէ սիրոյ
մէջ պարտուիս, զստահ եղիր թէ երջանիկ չես կըր-
նար ըլլալ. այստեղին հեռացի»։

Ոտքի ելայ, կը զեզեւէի. չիյնալու համար ա-
թուի մը կրթնցայ. Աստուած իմ, արթնութեան այս
վայրկեանին շատ տիրուք իրականութեան մը առջեւ-
րուր յոյսերս մարած, ապագաս մթագնած, կեանքի
երջանկութեան բաժինէն զիս մշտնջենապէս զրկած և
և գժբախտ ձգած էր։

Ան, շուարած էր. լացող բողոքի շեշտով մը կ'ը-
սէր.

— Ի՞նչպէս, կ'երթա՞ք... ինծի յոյս մը չտուած,
այնպէս չէ...»

Դէպի մութ անդունդ մը կը զլորիմ կարծած էի,
և ահազնիուիս որոշումը տուած այդ պահը՝ կրած տա-

ռապանքներուս ամէնէն հանդուրժելին էր. անոր
կողմը դարձայ:

— Յոյս, ըսիք... ես այս բառին իմաստը ըս-
բռնելու կարողութենէն ինքզինքս կը գրկեմ. ինծի
համար եթէ կայ սպասում մը, այն ալ մահն է...

— Աստուած իմ, ինչի՞ր կը խօսիք... Ի՞նչ ըսել
կ'ուզէք. կը նշանակէ թէ քեզի օրինաւորապէս բաց-
ուած բազուկներուն մէջ նետուելէ կը հրաժարիս:

— Ոչ, նէժատ, ո՛չ... այդ տեղը իմ երջանկու-
թեանս թիկունքը, սիրոյս ապաստանարանը պիտի
ըլլար... ասկայն... եթէ զուն առանձին ըլլարիր,
կեանքդ՝ եթէ ուրիշ կեանքերու կապուած չըլլար...

Նէժատ գլուխը իր ձեռքերուն մէջ առնելով աթոսի
մը վրայ փլած մնացած էր...

Իրեն այս վերջին խօսած պահուս, այնու
պիսի մտանող սպասել մը, այնպիսի մտադրաղ ուն-
կնդրել մը ուներ որ... իմ առաջազրութիւնս և որո-
շումս կը փճացնէր: Տակաւին կը զարժանամ թէ այդ
վայրկեանին ի՞նչպէս հօն ինկած և մեռած չէի:

Շաբաթ մը վերջը զիս հօրս տունը, աղապատանքի
և գորովի այդ վայրը տանող շոգեկառքը վերջին ան-
գամ սուլած առեն. այլեւս ամէն տեսակ սփոփանքէ
զուրկ՝ ապագայ հորիզոնիս մթին անորոշութեանը մէջ
կուլայի, կուլայի:

Հօրս մօտը անցուցած ժամոնակը չեմ կրնար
մտարերել. անիկա գժոխային կեանք մըն էր:

Բոլոր օրը տխուր և անյոյս, սենեակիս լոին առ-
ունձնութեանը մէջ քաշուած, արցունքներս ծածկե-
լու, յուզումներս չմատնելու համար մութ անկիւնները
կ'առանձնանայի: Գիշերները՝ այլեւս ի՞ շատ սիրելի
ընկերս, գաղանապահ մէկ սփոփարարս եղած էին:
Բոլոր տառապանքներս անօր խորախորհուրդ մթու-
թեանը յանձնած էի:

Այդ միջոցին մօրուս, զիս գլուխէն ճամբելու հա-
մար պատրուակելով որ տեղւոյն օդը իմ կազմուածքիս
յարմարած չէր, օգտիսիսութեան համար Պոլիս վերա-
դարձա կը պահանջէր խստօրէն:

Ես իրեն վճռական պատասխաններ կուտայի. ա-
նիկա, իմ պնդումներուս գաղտնիքը գուշակել վափա-
քելով, միշտ այս խնդիրը կը թարժացնէր և այս
խօսքը շարունակելու միջոցին, մինչեւ աչքերուս խորը
միարձելով իր ակնարկը՝ սրտիս գաղտնիքներուն թա-
փանցել կը ջանար:

Օր մը, հօրս և իր միջեւ, ամուսնութեանս խօս-
քը դարձած առեն, վրայ հասած էի: Այլիւս հասկցած
էի թէ իմ ներկայութիւնս այդ կինը անհանգիստ
կ'ընէր, և ինձմէ աղատելու համար միջոցներ կը
փնտոէր:

Դարձեալ օր մը սենեակիս լուսկեաց մէկ անկիւնը
իմ դժբախտ մատածումներովս զազած էի:

Մեզմօրէն դուռը բացուելով խորթ մայրս ներս
մտած էր. իր ձեւերէն կահեցի թէ ինծի հետ մտա-
նաւոր տեսակցութիւնս մը ունենալ կը բաղձար:

Զեզի անհանգիստ ընելուս համար կը նեղուիմ
կոր, սակայն այսօր մօր մը և զաւկի մը պէս տեսակ-
ցելու ստիպողականութեան առջեւ. կը գտնուինք.
սիրտ, միտքդ հակնալ կ'ուզեմ, ազջիկս, ինծի
ամէն ինչ պիտի խօսիս, այնպէս չէ...

— Զիզմէ գտղոնի ոչինչ ունիմ, և այս մասին
կարծեմ քանիցս ձեղ վատահացուցած եմ, պատաս-
խանը տուի:

— Այս, սակայն ծաղկատի աղջիկները երբեմն
իրենց մեծերուն հանգէպ զաղտնապահ ըլլալ կը նա-
խըստրէն, մանաւանդ որ քաղաքավարութեան պա-
հանջները այդ բանը կը պարտազրին...

— Զեր վատիաքած ձեւովը կրնամ ձեղ վատա-

հեցնել թէ արտօվս ո՞չ մէկ բաղձանք, ո՞չ մէկ փա-
փաք չեմ սնուցաներ:

— Ա՞չ... մի նեղուիք, չեմ պնդեր. ես այդպէս
կարծած էի, կրնայ ըլլալ... վայրկեան մը լոեց:

Յետոյ շարունակելով խօսքը, յարեց.

— Բաւական ատենէ ի վեր հօրդ հետ ձեր ապա-
գային մասին երկարօրէն կր խորհրդակցէինք:

— Ծնորհակալ եմ, սակայն սնհանգիստ ըլլալու
թէ հայրս և թէ դուք կր աեսնէք, այս վիճակիս մէջ
ապագայիս մասին խօսիլը անտեղի է կարծեմ, այն-
պէս չէ, մայրիկ...

— Կը ներէք սակայն Ֆիքրէթ, այս մասին շատ
սխալ կը մտածէք. մենք ձեր կետնքին երջանկու-
թեանը համար ծառայել կը փափաքինք, դարով ձեր
անհանգիստ ըլլալուն, փառք Աստուծոյ, կը աեսնենք
որ թեթեւ ջղային ակարութենէ մը զատ ոչինչ ու-
նքք: Երբ մէկը, նման անկարեւոր արգելքներով,
առուսնութեան մը առաջարկը մերժելու պատրուակ-
ներ ստեղծել կը ճգնի, չե՞ գիտեր, միթէ կարդ մը
զազանի պատճառներու կասկածը չարթըն-
ցնե՞ր:

— Եատ կ'աղաջեմ, այդ խօսքը անգամ մըն ալ
մի՛ կրկնէք:

— Այդ պարագային, ձեր հօրը կողմէն առաջարկ
մը բերած եմ, զայն ընդունելու խօսք տուէք:

— Կը հասկնած. կեանքիս ամէնէն կենսական
խնդիրներու մասին կարծիքս առնել կ'ուզէք. մինչ-
դեռ առփկա, իմ կողմէս երկար խորհրդաւթիւննե-
րու կը կարօտի. առոր կարծեմ թոյրատու կը զբա-
նուիք, այդ չնորհը մասնաւորապէս ձեղմէ կը թա-
խանձեմ:

— Խորհելու համար այդքան երկար ժամանակի
պէտք չենք տեսներ:

— Ի՞նչպէս... այդքան չո՞ւտ...

— Այո՛, որովհետեւ ձեր հայրը խստօրէն ճնշումի
կ'ենթարկեն:

— Ո՛հ, ո՛վ Սստուած իմ, միթէ ճշմարտութիւն-
ներ են ձեր խօսածները:

— Կատարելապէս:

— Սակայն զիս կը մեռյնէք. մինչեւ հիմա ին-
չո՞ւ գէթ անզամ մը ինծի չարցուցիք. բնաւ չանդ-
րագարձա՞ք, երբեք գութ չունեցա՞ք:

Այլեւս բովանդակ սուգիս, բոլոր վիշտերուս յոր-
դումին մէջ կուլայի, կը հեծկլատայի:

Այդ կինը իմ արցունքներս հանդարտօրէն
դիտելէ յետոյ, ըստ:

— Կ'անցնի, ամէն բան կ'անցնի. ասիկա ամէն
աղջկան համար բնական վիճակ մըն է: Ես ալ ամուրի
եղած միջոցիս, ճիշդ ձեզի պէս լացած էի: Ասոնք
կեանքի իրադարձութիւններուն անոյշ յուղում-
ներն են: Այլեւս քիչ մը հանդարտեցուցէք ձեր միտ-
քը, որպէսզի տեսակցինք: Որովհետեւ իրիկունը,
հայրերնիդ ձեզմէ վճռական պատասխան կը սպառէ,
հակառակ պարագային զինքը վշտացուցած պիտի
ըլլանք:

— Մայրիկ, Աստուծոյ սիրոյն, զթացէք քիչ մը.
այս աստիճան ձեր աճապարանքու ընթացքով մահս
մի փութացնէք. զիս ազատ թողուցէք. սիրոյն ապ-
րիլ կը փափաքիմ...

— Անկարելի եղող բանի մը մասին խօսենիդ
զարմանքով կ'ընդունիմ: Դիռատի ալջկան մը միայն
ապրիլ ուղելու փափաքը և յետոյ հօրը ճնազանդելու
չկամութիւնը՝ ձեզի նման բարեկիրթ ազջիկէ մը
անսպասելի ընդդիմութիւն ըը չէ միթէ:

Երբ խորթ մայրս իր խօսքը կ'աւարտէր, սեն-
եակիս զուոը բացուեցաւ, և հօրս ներս մտնելը

տեսայ : Դժուարին կացութիւնս ըմբռնելով , անկարող և անյօյս զիճակի մը մէջ մնացած էի : Կամաց կամաց ինծի մօտենալով ըստ :

— Ֆիքքէթ , աղջիկս , կուլա՞ս , ինչո՞ւ աչքերդ կարմրած են :

Լոեցի ու առջեւս նայեցայ :

Մազերս շոյելով ճակատէս համբուրեց . յետոյ գաղտնօրէն կնոջը երեսը նայեցաւ : Այս նայուածքին մէջ համամտութիւն մը կար :

Քովս գտնուած աթոռին վրայ նստաւ . ձեռքերս բռնից : Այսօր ուրիշ ատենէ աւելի գորովալից և գուրու գուրու ձայնով մը աւելցուց .

— Մէ՛կ հատիկ աղջիկս , ինծի մտիկ ըրէ : Այսօր գէմդ թէ՛ իբր հայր , թէ՛ իբր մայր ես միայն կամ : Այդ նուիրական էտակին չգոյութիւնը սոյն կրկնակ պարտականութիւնները իմ վրաս կը ծանրաբեռնէ : Իմ ամէնէն առաջին բազմանքս է քու ապագայ բարօրութիւնդ ապահովել , և քեզի իմ փափաքած ձեւովս երջանիկ տեսնել : Դուն ալ զիտես թէ որոշուած է որ քանի մը ամիս վերջը պաշտօնով ուրիշ տեղ մը փախարուիմ : Երթալիք տեղիս հեռաւորութիւնը և մասնաւնդ օդին վասակար հանգամանքը՝ կրնայ խանգարել քու փափուկ կազմած քզ : Ասիկս ալ , զաւակս , ինծի համար մտածելիք ամէնէն կարեւոր պարագանէ : Այս պատճառով Պոլիս վերադառնալու պիտի հարկադրուիս : Ասոր , քեզի չափ ես ալ չեմ փափաքիր , որովհետեւ մեծ մայրդ այլիւս շատ ծերացած է . ինդէ կինը ա՛լ քեզմով զբագելու ժամանակ և ուժ չունի :

— Իսկ գուն ալ , ճիշդ ամուսնանալու տարիքին և հասուկին մէջ կը զտնուիս . այս պարտականութիւնը ամբողջովին հօրդ վերապահուած է , աղջիկս , մեծ մայրդ իր տկար ու անզօր մտածումներովը քեզի հա-

մար յարժար նկատելիք երիտասարդ , անփորձ , և միեւնոյն ատեն ոգէտ ամուսինի մը հետ կեանքը միացնելով , ապագայիդ մասին ինծի մտահոգութեան մէջ կը ձգես : Ասիկա ո՛չ մէկ ատեն կը փափաքիմ . մինչեւ հիմա ոմէնէն շատ զիս զբագեցնող , մտածումներս առնջողը այս կարեւոր խնդիրն է : Իմ ձեռքափակ կ'ուղիմ ապահովել երջանկութեանդ պատշաճները : Ահա այսօր , այս բազմութիւնիս իրացործումնին առեղծոծ սրտի հանդարտութեան և մեծ ցնծութեան մէջ կը զտնուիմ :

Այլեւս կեանքդ նոր յեզաշրջումի մը շրջանին մէջ կը ժոնէ , զաւակս , իրաւ և թէ քեզի երիտասարդ ամուսինի մը չէ որ կը յանձննեմ . ոչեաք է ասիկա խոստագանիք , որովհետեւ իմ յարժար զտած ամուսինս վոտան եմ թէ քու կողմէդ չպիտի մերժուի : Ինքը՝ ապագադ առահօվելու և քեզի երջանիկ կետնք մը անցընել տոլու չափ հարուատ է . և իր անձնական առաքինութիւններովի : զարգացումովը նշանուոր աղինուուոնձ անձ մըն է :

Այս միջոցին ուղիզս դժբախտութեան շանթովը ցնցուած էր . կամքէս անկախ շարժումով մը զլուխս ձեռքերուս մէջ ինկաւ . բովոնցակ սիրոյս զանութեամբը , տառապութի զտատպարատած կեանքիս բոլոր Էռութեամբը կ'ուղիմ ըմբռուանուոյ : Աւա՛զ . . . զէմս կեցոզը հայրս էր : Կտարեալ ցաւով կը տեսնէի թէ երջանկութիւնը զրածով ստանալ փափաքելու ոգէտ մտայնութիւնէն յազթահարուող այս ոզորմելի անձէն զթութիւն ակնկալել շատ պարապ յոյս մըն էր : Այլեւս կուրծքս բգքուոց հեծկանքներուն մէջ արցունքի կաթիւները սրտիս մէջ կը կաթկթէին :

Հոյրս , տիրազզեցիկ լուսթեանս հանգէոպ , խորունկ խորունկ երեսիս նայեցաւ :

Իր որոշումին վճարկան ըլլալը յայտնող հաստատուած չեցառվ մը յոքեց .

— Ֆիքրէթ, լաւթիւնդ ինծի համար հաստատուկան պատասխանի մը համազօք է։ Հօրենական փափախու այդ կերպով հնագանդիլու զիս վերջին տոտին զնի կը թողւ։ կը զնահատեմ քեզի, ազիթո։

Այս խոռվերը խօսուծ պահուն ուաքի ելու։ կամաց կամաց սենեակէն զուրս կ'ելլէր։ Ետեւէն քալեցի, խօսելու կարգութիւնս կարկանձ էր։ սիրախու բազմագոկ անյոյս վիճակով, անզամ մը, հայրիկ ։ հառաջեցի։

Ես գործաւ և ինծի նայեցաւ, յետոյ, իբր թէ այս ցուի ազադակս լսել չու զելով շարունակեց քալու։ սենեակէն զուրս ելաւ։

Ես աթոռակի մը վրայ ինկայ, Թաղի։ այլեւ գերութեանս պարտամուրհակը ձեռքովս ոտքուզրած է։ Ինծի համար ուրիշ զորման կա՞ր միթէ։ հայրս առանց տափթ տալու որ մերժումի պատասխանս հազարդու, քայլս մեկնեցաւ և այդ պարագան ցոյց կուտար թէ իբ միտքը փոխել կորեյի չեր։ Հօրս պատեսած վիշտու, խորթ մօրս յանգի նախական ակնարկներուն տակ ազրիլու, տօսնք ալ տառնձնազէս անհանգութեալի տառապանք մը չի՞ն միթէ։ Առառ ուծիք, այս կուտակուած վիշտերու միջև, եթէ կաք միթթարտիան պարագայ մը, այն ալ ամուսինս բլլամիք անձին տարիքու ըլլալն է։ քանի որ վազն կամ անզան այս գործախտութեան ենթարկուելու զառապարուած հմ, փախունակ երիտասարդի մը սերն ու զզուանքները փախուարձեւ ստիպուելու, հանգարտ կնանքի մը մէջ վիշտերսվա առանձին ազրիլը՝ ինծի համար մեծագոյն երջանկութիւնը պիտի կազմէր։ Արգէն հօրս այն առաջարկը ընկանելէ զառ փրկութիւնն ու է միջոց զայութիւն չուներ։ Վերասին Պոլիս երթալ, կորդ մը ամբաստառու զեզքերու ծնունդ տուազ զժարախտութիւն մըն էր, զարձեալ զինը ընկանել,

կոս իրեն հանդիպիլու։ այսօքան ոլ հոռատամառաթիւն ցոյց ու զուառալի էր։ Սյն տաեն ընտանիքի պատիւր, նախահայրերու փառքը, արդէն մահուան զատապարտուած մարմինիս նիւթապէս իննդրարկուին ծախութիւր կը պարտապրէին։

Հետեւեալ օրը խորթ մայրս զարձեալ սենեակս եկաւ, ձեռքը մեծկակ զոհարատուփ մը բոնած էր։ Բոզմ զտնուած սեղոնին վրայ դրաւ և կափարիչը բանալով ըստ։

— Զեր ամուսինը ըլլալիք Սայիտ պէցի կողէ ձեր նշանախօսութիւնն նուէրը։

Ասիկա խոչոր մարգարիտներով ընդելուզուած գոհարազարդ մանեակ մըն էր։ Ա՞ն, խեզ արարած, ուս փայլուն մետազի կոորդերուն զարդուրելիք տեղուայն տակ եթէ զիտար թէ ինչ տեսակ արինանոս վերք մը գոյութիւն ունէր։

Ամիս մը յետոյ մեր ամուսութիւնը կատարուեցաւ։ Այն օրուան գէպքերը չիմ կրնար միշել, որովհետու, շարժուն մնուալի մը նման ուր որ կը տանեին նոն կ'երթայի։ աւելի ճիշդը կը քաշկրառէի։ Կուսակս միտցն հարսնեկան զզեստ մը կար, տմունինիս իբր հարսնիքի նուէր զրկած մարգարիտ խան ականակու զիխանոցը, մազքերուս մէջտեղը զիտեղիլու տաեն՝ սիրոյս անջատումի նարուածին ներքու ջախջախուիլը, իմ մնացած յայսերուս բոլորովին ողը ցնդիլը կը տեսնէի։

Իսկ զէմօ նէժատի տիրասուարուու ուրուականը կար։ Անիկա արտասուալից նայուած քազ մը զիս զփտած տաեն, իբ խորունկ ձայնը լւեցի որ կ'ըսէր։

— Ֆիքրէթ, քեզի համար բացուած բազուկներս աւորինակ լըուսով մը կուրծքիս վրայ մնացին։ Աչքերէն հասոզ արցունքները նորասնեկան այդ սպիտակ հազուստին վրայ թունուից կաթիլի մը նման կը թափէին։

Քօան օրուայ չափ հօրս մօտ մնալէն վերջ, աղա-
րակ գացինք: Արօվնեան ամուսինս ազարտիկ էեան-
քը շատ սիրելուն համար, երիւ տարիէ ի վեր հոն
տառնձնանալ փափաքած էր:

Ինքը ճշմարտապէս փափկանաշակ, ազնուական
մարդ էր, առաքինութեան կատարեալ մարմացումը
ըստելու տատիճան յարդուած անձ մըն էր: Տարիքը՝
յիսունրմէկ-յիսուներկու էր, մօրուքին ճերմակը ա-
ւելի շատ էր, բաղգատմամբ սեւին, բոլորչի դիմա-
դիքը, սաստիկ ու շմառթիւնը խորհրդանշող լայն ճա-
կառը, գորովանքի և սիրոյ արտայայտիչ սեւ աշ-
քերը, երկար հասուկը, լայն ուսերը, իրեն լուրջ և
ազնաւուկան գեղնցիութիւն մը նորհած էին, հեզա-
նամբայր և խօնարհածիտ էր վարժանքով և կը նշար-
ուիր թէ իրական դաստիարակութեամբ օժտուած էր:

Իրիկուան ժամքը տամնրմէկի միջացին ազարակ
ժամանեցինք: Ճամբու ընթացքին, կառքին մէջ ա-
զարակի պարզուկ և գեղջկական կեանքէն կը ճառէր,
միասին անցնելիք մեր նոր կեանքին զուարիթ անցու-
գարձերը պատկերացնել կը ճգնէր:

— Եթէ նեզունաք, Պոլիս կ'երթանք, կ'ըսէր, և
հոն ձեր փափաքին համաձայն ժամունակ կ'անցնենք,
ինչպէս որ հրաման ընէք:

Ո՞չ, վերստին հոն երթալ, անոր շնչած ողը շըն-
չել, անոր մօռը ապրիլ, ատիկա կարելի՞ է:

— Շնորհակալ եմ, պատոսիանեցի, ձեզի հետ
գտնուելէս վերջ, ամէն տեղ ինծի համար միեւնոյն
բանն է... ժամաւանգ որ ես լուսթիւնն ու առանձ-
նութիւնը կը ուրեմ:

Ասուառն իմ, արդէն այդ օրուընէ սկսած էր
զինքը խարել, որովհետեւ, իրաւացիօքէն և խղճու-
րէն խորհնելով, այլիւս արտօնուած չէի ուրիշ մը
սիրելու:

Ան այս դերաթիւնը ծանրակշու էր ինծի հա-
մար:

Իրիկունը, զարմանահրաշ լուսթեան մը մէջ,
միւսուսուեր պուրակներէն յառաջանալով ազարակին
մէջ գուստին առջև հասանք, զեղջկուէիներ վազելով
մեզի գիշաւորեցին. սպասաւորները գուրս խոյացան.
ամէնքն ալ հատաքրքիր էին ազարակին նոր տիրու-
նին տեսնելու:

Ամէնուն ալ ժամաշուրթն կը փոխադարձէի:

Իսկ ամուսինս չափազանց երջանիկ էր և զուարիթ.
ու էսմա կար՝ մէջ վանդակափնդկերով և պատունաննե-
րով, բազմաթիւ պատշգամներով հսկաց շնչք մը որ
շրջապատուած էր խոչը ծառերով: Անաւասիկ այս
տեղը իմ սիրոյս ապաստանարանը, կամ կամովին ըն-
դուած մենաստան էր:

Լայնանիստա ժորմարէ սանդուղէ մը վեր ելանք,
և շատ ընդարձակ սրահ մը մտանք. այս անդին յար-
դարանքը գեւոք ընակող մէկէ մը երբեք չսպասու-
թիք կատարելութիւն մը ունէր, ամուսինս ըստ թէ,
յոզնեցաք, ձեզի ձեր սենեակը առաջնորդնեմ:

Վեր երանք, ապակեուոր գուստ մը բացաւ. հսկ
փոքր նրանցքով մը երեք սենեակ կար, այս մասը
գրեթէ առանձին յարկաբաժին մըն էր. դիմացն ալ
նմանօրինակ ապակեուոր գուստ մը կ'երեւար. կարծեմ
ան ալ առանձին յարկաբաժին մըն էր: Քայս կը
գտնուէր հօրս տունէն բերուծ սպասութիս, ամուսինս
աջ կողմը գուստ մը բանալով, հրամեցէք, քիչ մը հան-
գնու ըրէք և հանուեցէք, ըսելով քաշուեցաւ զնաց:

Ո՞չ, այս առանձնութիւնը թանկազին էր ինծի
համար, կը դիսէի, ամէն ինչ կանոնաւոր էր, այս
անձը վերջին առափեան գեղիցիկ ձաշակ և անօտզին տ-
քնուորութիւն մը ունէր:

Դեռատի կնոջ մը անհրաժեշտ եղող անհափաքը

սանրամանութիւնը իտորհած ու հոն զետեղած էր։ Ամէն կողմ զտրդարուած և յորդարուած էր։ Կարասիներուն մէջ փափկութիւն մը, նրութիւն մը կը նշմարուէր։

Նոտեցայ. ձեռքերս և երես լուացի, և վրաս դորչ գոյնով գիշերահագուստ մը հազայ, մազերս պարզորէն ժողվեցի, անկողնոցի ոտքին ծայրը կէս բաց գուռ մը տեսայ, հրելով ներս նայեցայ, այդտեղը թանձր վարագոյրներով և աղօտ կերպով լուսաւորուած գրասեննեակ մըն էր։ Գրադարանը կազմուած գիրքերով լիցուն էր, գրասենզանին վրայ գեղին լուսամիտով լամբար մը կախուած էր։ մանշշակ սոյն սնկուսէ բազմոցները և թիկնաթուները, ինչպէս նուև պատերուն գոյնդոյն թօ զթերը այսուեղին տիրունակ տեսարան մը կը չնորհէին։ Այս սենեակին մէջ ուրիշ գուռ մըն ալ կար, ան, ալ բացի, ձիչը իժ սենեակիս մէծութիւնը ունէր, վանդակափեղկերը ամբողջովին փակ, զիմացը մթին անկողնոյ կազմուծի մը կապոյտ վարագոյրները աչքիս հանգիպած էին։ Այս մասը ամուսինիս սենեակին էր, արտում լրումի մը ենթարկուազներու նման սիրախս մէջ պանդխոտութեան մը, որբութեան մը զդացումը կար։

Աստուած իմ, սրախս մթութիւնը փարասող փափներուն ճառագայթը հիմա ո՛ւր կը գտնուէր արդեօք։ Ես անկի որքան ճեռու էի, մարթինս այնքան յոպնուծ և անզօր էր որ ակամայ բազմոցի մը վրայ նատայ, զիմացը ընկուզենիէ մեծ հայելի մը կար, այդտեղէն կը տեսնէի թէ զիմազինս որոշապէս գունատած էր, կուրծքիս ձախ կողմ ալ թեթեւ խիթ մը կը զդացի։

Սպասահիս կարդ մը մանր մուեր առորկաներ զարակներուն մէջ կը զետեղէր, և ես ասոնց անհոգ կերպով կը վերաբերուէի։

Միջոց մը Սայխա պէտ ներս մտած էր։ իմ գչտաւար երեւոյթով մը նոտած ըլլալս իր ուշագրութիւնը պրառն ըլլալով, իորունկ տկնարկ մը նետելէ վերջ, հարցուց։

— Անհանգի՞ստ էր, հրեշտակս, քեզի քիչ մը մտանուկ կը տեսնէմ։

Փայտուն երեւալու ջանալով, պատասխանեցի։

— Յոզնութիւն, տէր իմ։

Մեր մէջ այս խօսակցութիւնը տեղի ունեցած պահուն այնքան նեղուեցայ որ չեմ կրնար բացատրել, իսեկ է ամէն օր իրեն ապահովութիւն պէտք էի աւէ, բայր աստապանքներս կեզծաւոր ժողիտով մը պիտի ծածկէի։ Աստուած իմ, այս ի՞նչ զժուար պարագանութիւն էր։

* *

Իրիկուան ճաշէն յետոյ երկու ժամու չափ միտախն նոտեցանք։ Յօզնած ըլլալս պատրուակ ըսնելով, թօյլաւութիւն ինդրիցի, սենեակս տոանձնացաւ, չահուեցոյ, այս զիշեր քնանալ կարելի չպիտի ըւրաբ։ Միջավայրիս ամայութիւնը՝ որտիս ձանձրոյթը կը բազմադատկէր։ Պատցամ ելայ, երկինքը ամպամած, լուսնի լոյսը անձրեւի ամպերուն ետեւ, ոզոտ, նուազուն լոյս մը կը սիսէր։ մինչ լիսները, ձորերը, լոռ թեան մէջ կը նիրհէին։ Բազուկներս պատշամին պազ երկթներուն կրթնցացի, ուզեզս կրտկներու մէջ կ'այրէր։ Թեթեւ զովտշունչ հով մը ճակատագուելու տաեն ախորժելի կը գանէի։ Ո՞հ, հոդիս որքան կարօտ էր զովութեան։ Մեր շուրջը ամբող-

ջովին խիտ և ընդարձակ անտառավ մը շրջապատռած
էր: Լուսնին ստուերոտ նուազուն լոյսին տակ հեռուէն անասուններու յատուկ ախոռներու տանիքները
կը նշմարուէին: Ասոնց մօար գանուած խրձիթներուն
պատռահաններէն դուրս ցոյացով լոյս մը, վշտահար
սիրուերու յոյսերուն չափ մթաղնելու, մարելու հաւա-
մար թեթեւ փշումի մը սպասող կարճ կեանքի մը
նման կը դոզդզար:

Ագարակին մեծ ժամացոյցը արշալոյսին մէկ ժամ
միացած ըլլալը կ'իմացնէր, և ես տակաւին տեղէս
կեռացած չէի: առաւօտնան ցողը մազերս թրջած էր,
արշալոյսին մօտենալը յայտնող աքալաղին ձայները
կը լսուէր: Անսառին հզերքը գանուած վտակը կար-
ծես կը խոխոչէր: Այս կարկաչնով արժալոյսին
բացման սպասելը կը յայտնէր: Այլեւս մէկ ժամ վերջ
ազարակին յատուկ զբազումները պիտի ոկոէին, և
անասունները իրենց ախոռներէն, ոչխարները իրենց
գոմերէն, գործաւորները իրենց հիւզակներէն դուրս
պիտի ելլէին:

Առաւօտուն ամուսինիս ձայնէն արթնցայ.

— Եատ քնացաք, կ'ըսէր, անհանգի՞ստ էք, մտա-
հոգուեցայ:

— Ենոքակալ եմ, ոչինչ ունիմ, ծույտթիւն,
պատասխանեցի:

Եեզա մարդը կը կարծէր թէ ես հանգիստ և խո-
րունկ գուն մը քնացեր էի: Սակայն գունատութիւնո
ուշագրութիւնը գրաւած ըլլալու է որ զլուխս երկու
ձեռքերը առնելով գուրզուրոտ նայուածքով մը ինծի
դիտեց և քունի հանգիստը վայելած ըլլալու ուեւ նշան
մը չտեսնելով, տխրօրէն գլուխը շարժեց և ըստւ.

— Դուք այս գիշեր բնաւ չեք քնացած:

Ինչ ըսելիքու շուարեցայ:

— Վստահ եղէք որ շատ հանգիստ գիշեր մը ան-
ցուցի, պատասխանը տուի:

Անօր խորաթափանց և հանգարափիկ տեհնարկին
տակ բոլոր մարմնովս սարսուցի: Գողցես ներքին
վրգովումս գուշակելու համար իր ակնարկները կ'ու-
ղէր մինչեւ սրտիս խորերը միրճել:



Հանգիպութեր կան՝ օրոնց իրականութիւն մը
ըլլալը մարդ հաւանական չնկատեր: Յանկարծ յանթի
մը նման մարդուն ուզեզը կը ցնցէ, մտածումները կը
ապրողնէ: Այդ հանգիպումը սիրոս բզգաելով, և դի-
մադրութեան ու կործանարար սիրոյ մը բոլոր աղէա-
ներէն հեռանալով, ինքինքս բանտարկուած կը նկա-
տեմ ուս անձուկ մենութեան մէջ և ասիկա բախտին
մղիչ մէկ օ՞յթք պէտք է նկատել թէ իրերու բնական
բերումը, չեմ գիտեր... անաւասիկ եկաւ զիս գտաւ: Արգեօք երազ կը տեսնէի, տակաւին վարանումի մէջ
եմ. երեւակայութիւնն ու իրականութիւնը իրարմէ
չկրնալ զանազանելու չափ խորհելու կարողութենէն
զրկուած կը մնամ:

Երէկ իրիկուան թղթատարով ամուսինիս լրագիր-
ները և նամակները եկած էին: Երկուքս ալ վարի-
սրահը կը գտնուէինք: Ես իրեն գաշնակ կը նուագէի:

Իսկ անիկա ցանկալից եռանդով մը կ'ունկնդրէր:
Սպասուհին թերթերն ու նամակները բերելով սեղա-
նին վրայ զրաւ:

Երբ գարձայ և գաշնակին առջեւէն կ'ելլէր:

Ամուսինս խնդրանքի ձեւով մը ըստւ.

— Ֆիքրէթս, մի ձգեր, երջանկութեանս հեշտօ-
քոր սնէացումին մէջ զինովյած էի: Յու ներկայու-
թեանդ ինծի չնորհած երջանկութիւնը եթէ զիտնաս,
պիտի կրնաս որորյո աստիճանաչափը չշգել: Կ'երդ-
նում որ, չի գիտեր մինչեւ այսօր թէ կեանքը կրնայ
այսքան հաճելի վայրկեաններ ունենալ:

Այս խոռքերը հոգիիս զուարթութիւն որ չնորհած
էին: Ժամանելով պատասխանեցի.

— Զիս շատ կը շփացնէք, ձեր կեանքին ընկերը
ըլլալուս հոմար ես ալ այսօր, իրապէս բարեբախտ
եմ. արգէն կեանքի մէջ առկէ աւելի ի՞նչի կտրելի է
ոպանել, այնպէս չէ...

— Ոչ, ձեզի համար նոյն բանը չէ. զուք շատ
ո՛ր բաներու կրնայիք սպասել, որովհետեւ ծերուկ
ամուսինի մը կեանքի ընկերը եղող դեռատի կհոջ մը
համար երջանկութեան մէջ միծ պակաս որ կայ: Այս
մասին բարեբախտ ըլլալու արժանիքը ինծի կը վի-
ճակի:

— Կ'ազաչեմ, տէր իմ, ինծի ատելէ մի ճառէք,
որովհետեւ վերջին աստիճան կը զշաւարիմ. եթէ ես
չուզէի, մեր կեանքերուն միացումին համամիտ չէի
գտնուեր, այսօր, ինծի հոմար, ամենամեծ հաճոյքն
ու հանգիստը ուրիշ բան չէ, բայց եթէ ձեր երջան-
կութեանը աշխատիլ:

— Ենորհակալ եմ, զաւակս, եթէ զիտնայիր թէ
այդ խոռքերովդ զիս որքան կ'ուրախացնես...

Երկու քս ալ սեղանին գլուխը զացինք. ան նա-
մակները աչքէ կ'անցընէր, ես ալ լրագիրները կը
քանայի:

Ամուսինս մէկէն թէկ ըստւ.

— Ֆիքրէթ, չափաղանց երջանկութիւնը արգա-
րեւ մորդը անձնամէր կ'ընէ եղեր. երկու ամիս է
քեզմով այնքան զրագած եմ որ ինծի մօտ եղող ազ-

գուկաններս բալորովին մոսցեր եմ. ի մէջ այլոց Մէ-
տիհա քեառզիս, նայեցէք, անոր մասին անգամ մը
թէթ ձեզի խոռնելու ասիթ չեմ ունեցած, որովհետեւ
գուք զիս այնքան զիւթան էիք որ, զայտութեանէս
գրեթէ անտեղեակ զինովի մը վիճակովը ապրուծ էի:

Զեռքը բանած նամակը երկարելով.

— Նայեցէք, այս նամակը զիս չափաղանց որ-
բոզ քեուրդիէս է: Կարդացէք, ձեզի ալ բարեւներ
կան:

Նամակը առի, սապէս կ'ըսէք.

«Յարդիլի մօրեղբայրու,

«Մինչեւ հիմա ձեր երջանիկ ամուսնութիւնը
չնորհաւորելու մասին թերացումիս համար կը յուսում
թէ ներսզամիտ պիտի գտնուիք:

Օրովհետեւ ամուսինիս բաւական երկարատեւ հի-
ւանդութիւնը իմանալով, չքմեղանքիս արդարացի
ըլլալը պիտի հաստատէք. Փառք Աստուծոյ, հիմա
մասամբ ապաքինած է. Քանի մը օրէն, բժիշկներու-
յանձնարարութեանը, զեզի Զուրիցերիա ճամփարգու-
թիւն մը պիտի կատարէ, և չորս չինդ ամիս Լօզան
պիտի մնայ: Աստուծով, տեղույն զեզեցիկ զիւթը
հողին վիշտերը փարատելու կ'օգնէ. այս պարտան
մուհոգիչ է, այնպէս չէ, սիրելի մօրեղբայրու. այսո',
նեժատ ատենէ մը ի վեր տեւական վիշտի մը մէջ
կ'ապրի. պատճառը հասկնալ կարելի չէ. այս հիւան-
դութեան զիներու անգնապ անունը կուտայ, չեմ զի-
տեր, թերեւս ճիշգ է. առշուշտ բժիշկ մը չսիրաիր իր
ախտամասնաչումին մէջ:

Եթէ սա միջոցին զաւակներուս կրթութեան հոգը
արգելը չըլլար, քանի մը ամիս ձեր ժուռուիլ կը
փափռքէի. կը յուսում թէ տիկինին հետ միտուն
փոքր ճամփարգութիւն մը կտարէք և ինծի ալ ձեր
յարգելի ձևաքերը համբուրած ըլլալու երջանկութիւնը

կը շնորհէք : Նիհատն ու Նիհայը ձեր քզանցքներէն
կը համբուրենա :

Նամակին մնացած մասը այլեւս չկրցի կարգալու-
ձայնս քաշուեր էր, կը խննթենայի . կարելի՞ բան
էր... բախար, դի դուածր, զիս այդ կնոջը տաջեւ
առաջնորդած էր... սակայն ասիկա ինձի համար թշնչ
մեծ գրատիտառթիւն, ի՞նչ խոշոր վասնդ մըն էր:

Ամուսինս ժպառն գեմքով մը ըստ.

Մէտիհա մեղի Պոլիս կը հրաւիրէ, ի՞նչ կ'ը-
սես, Ֆիքրէթ, քանի մը ամսուան համար երթանք.
արդէն կղզիի քէօկն ալ յարդարուած, պատրաստ է
աշունը հոն անցուցած կ'ըլլանք. Մէտիհա ալ առան-
ձին է, զինքը քովերնիս կ'առնենք. անիկա քեզի
պէս չէ, սակայն կրնայ քեզի լաւ ընկերունի մը
ըլլալ:

Վարանսւմի և մասհոգութեան մէջ խօսելու. կա-
րողութիւնս կարկամած էր. ուշագիր երեսս նայելով
ըստ.

— Ի՞նչ եղար, սիրելիս, պատասխան չե՞ս կրնար
տալ. գունատեցար:

Կարողութենէս; ուժէս զեր ճիգ մը ընկելով,
ինքինքս ժողվել ջանացի և սու պատասխանը տուի.

— Ձեր փափաքներուն ծառայել՝ պարտականու-
թիւնս է. ինչ որ կը փափաքիք, պատրաստ և՛ ձնք
հրամաններուն հնազանդելու. սակայն վատան հզէք
որ այս լուսկեաց գիւղին մէջ մեր գոտօն հանդիսան ու-
րարորութիւնը՝ հոն այսչափով չպիտի կրնանք զգ-է:
Եթէ մեր նպատակը հայրենիք այցելել է, տակաւին
սրտիս մէջ փափաք չեմ զգար: Զիս հոն հրաւի-
րադներէն մէկը մեծ մայրիկս է, մի սն ալ Առաւան է:
Հանիս մէկ քանի օրէն հոս պիտի զայ, զինքը պիտի
տեսնեմ. այսուհանդերձ, գարձեալ ձեր զիտութիք
բանն է:

— Ես ալ ձեր հրամաններուն հնազանդ եմ. նպա-
տակս ձեղ չնեղել և հաճելի կեանք մը անցընել տալն
է. քանի որ չէք փափաքիք, մասնաւորապէս շնոր-
հակալ եմ. որովհետեւ ձեզի ուրիշներով զրագած
անոնելլ՝ կը կարծեն թէ իմ մէջո նախանձի զգացում
մը պիտի արթնցնէ:

Բանազրութիկ կերպով ժպարիլ կը ճգնէի. ծայրայեղ
յուզումէս և սաստիկ տաղնապէս խեղզուելու պէս
կ'ըլլայի. միտքս տաղնապեցնող այդ նամակը քանիցս
կարդալ կը փափաքէի. Նէժատ քանի մը օրէն Լօզան
կ'երթար. յարատեւ վիշտով մը գատապարաւուած
կ'ազրի եզեր. սոսնք թունաւոր սլաքի մը նման
սրտիս ամենէն փափուկ կէտին մխուած էին:

Սակայն, ես, գարձեալ, արգեօք կ'ըսէի. թերես
կարծիք մը, նմանութիւն մը կար. ճակատազրիս սոյն
զառնակակիծ ծազրտնքին, զիպուածին այս սատիճան
անխրդն հարուածին նշաւակ ըլլալս երեք չէի կրնար
երեւակայել:

— Որքան ատեն է որ ձեր քեռորդին տեսած
չեք. հարցուցի:

— Մէկու կէս տարիի չափ:

— Աւրիմն այն ատեն Պոլիս կը գտնուէիք:

— Ոչ, մէկ երկու ամսուան համար զացած էի,
սակայն այդ միջոցին սառափի թոքատապ մը՝ կեանքիս
վասնդ կը սպառնար: Թէ Մէտիհային և թէ նէժա-
տին՝ այս մասին չնորհակալ ըլլալու պարտաւոր եմ:
Արդարեւ Նէժատին ձեռնհասութիւնը, Մէտիհային
խոսմքները զիս սառյզ մահէ մը փրկած էին: Նաեւ,
Ալի նէժատ, այսօր իր ընկերներուն մէջ, ճարտարու-
թեամբը նշանաւոր հանզիսացած ուշիմ բժիշկ մըն է:
Իսկ Մէտիհա իր բոլոր զոյութեամբը ամուսինին հիա-
ցող կին մըն է, անոր ամենափոքր փափաքին հան-
դիպէս իր անձը զանելու չափ հաւիրուած գերունի
մըն է:

Քիչ մնաց ամուսինիս՝ այլեւս լսեցէք, պիտի
մեռնիմ, չէ՞ք տեսներ, պիտի պուայի:

Անլքս կը դառնար, աչքերւս տոջեւ ուեւ մշուչ
մը կը քաշուէք, ականջներս կը բզզային, սրաիս
ուժզին զարկերը շանչս կեցնել կը սպանային:
Աստուած իմ, անկէ փախչելու, հեռանալու համար
այօքան զոհացութիւններու ենթարկուելով հանգերձ,
վերջին վարձաւրութիւնը ա՞շխ պիտի րդար:

Հիմա այս աստիճան ազգականական կապերու
սանգելիք անպատճութիւնները միտքու կը չորչըր-
կին: Կացութեանս այս վշտառիթ գուռորութեանց
հանգեղ բարը արիւնս ուզեցիս մէջ կը խուժէք: Օր
մը անոր հետ դէմ առ դէմ զայլու հաւանականու-
թիւնը, զիս այլեւս ընկմիչս պիտի յանդիւններ:
Արդեօք այս հմայիչ ուժին ազդու հրաւերին տոջեւ
չակարանալու աստիճան հոսանակամ պիտի կը այլէ
մնալ:

Այլեւս այս յանկարծական բախումին պատճեռած
չոշորգութիւնը՝ մտքիս զատոզութիւնը ծույզու-
ցած էք:

Չէ՞ կրնար խորհիլ, ամուսինիս խոսրին ան-
դամ չի հասկնոր: Առանձնութեան տինյառն կարաք
կը քաշէի... կուշու կուս լալ, կամնքի այս ձանձ-
րացուցիչ մոլութեան մէջ հառաչի կ'ուզի: ինո՞ւ,
շարունակաբար գաշնակ նուազելու կը թախանձէք:

Ահ... կը խնամթենայի:

— Հրաման ըրէք բոի իրեն, սակայն, չեմ գի-
տեր, յանկարծ որտիս մէջ անհանգստութիւն մը կը
զգամ: Կթէ կը թուլառեք, քիչ մը հանգստանամ...

Ցիրութեամբ պատասխանեց:

— Եաւ լաւ, զանէ կէս ժամ միտուն չէ՞ք նըս-
տիք, մանաւանգ որ անհանգիստ ըլլալնիդ կը յաջտ-
նէք: Կթէ քովերնիդ չզտնուիմ, կրնամ ևս հանգիստ
ընել, հրեշտակու:

Աստուած իմ, այս սարկութիւնը որքան սարսա-
փելի է եղեր, մինչզես ես երբեք տասնկ չէի մատ-
ծած: Երեւակայութեանս մէջ որ աստիճան խար-
ուեր եմ:

Արդարեւ, այս գիշեր, սրաիս բարտիումը ընդ-
միջում մը ունեցած էք: բայց ես կը սպասէի որ տն-
մշտնջնապէս գազրէր զործելէ...:

8 Փետրաւար

Կեանքիս գէպգերուն դառնակակիծ էջերը պարու-
նակով այս յուշատերին մէջ տասը ամիսէ ի վեր,
ոող մը իսկ գրած չըլլալով հանգերձ, այսօր հոս ար-
ծոնագրելիք կեանքիս նոր յեզարջումը կայ:

Այլեւս մացը եղայ, մթին կեանքիս մէջ բաղ-
ձանքներուս արշալոյաց ծաղկեցու: աղապայիս հորի-
զոնին վրայ յոյսի բողբոշ մը ծիւ արծակեց:

Այլեւս ազիթիս սիրելու, զայն մնացնելու համար
անցրի կ'ուզեմ, ամէն տեսակ վիշտերու հանգուրժելու
չափ ուժ կը զգամ մէջս: անոր մինինիկ ծառայու-
թիւնները զիս կը զբաղեցնէ, կը զուարձացնէ և այն-
քան կը զուարձացնէ որ...

Արդարեւ, մայրական պատասխանքը տնբիծ ու-
ոննելունակ սիրոյ մը չափ ախորժելի է եղեր, անոր
հետ միասին ունեածի մը մէջ կը փակուիմ, ինք-
զինքս այսարհէն նեռացած ուրիշ մթնոլորտի մը մէջ
կը կարծեմ: ամուսինս կը բոզոքէ որ զաւակովս կը
զբաղիմ, որուն համար գոլգոնապէս ալ կը նախանձի,
կը հասկնած: ան նոյն իսկ նախանձի զրացումներ կը
անուցանէ իմ նէտրէթիկիս մասին: կը փափուքի որ
կատարելապէս իրեն վիրապահեմ անձս, կ'ողէ զրա-
ւել հոգիս, սիրոս, բոլորովին երիտասարդի մը պէս
ոէր կ'օրոնէ: ինե՛զ մարդ... Յարգանք և իրաւունք
նուիրել իրեն, պարտականութիւնն է... Մակայն ոէ-

բը... Եթէ զիտնար թէ բարոյական ուժին առջեւ բանութիւնը շատ տկար ազդեցութիւն մը միայն կը բանայ գործել, հաւանական է որ ինքն ալ անհարկի կերպով չպիտի ուզէր զիս անհանգիստ ընկլ։ Նէտրէթը ամբողջովին իս զիրկիս մէջ ձգնլով, ինձմով զրացնել կը հրաժարէր։

4 Մարտ

Հիմա այլեւս կ'ըմբռնեմ թէ այս ոչըր զժբախուութիւնով մը ոյիտի վերջանայ ինձի համար։ Այս կնոջ նետ եղած ազգականութիւնը երբ կը յիշեմ, նուրէն երազ կը տեսնեմ և վճիռ տալս կուդայ. չեմ կը բնար հաւատալ տոր ճշմարտութեանը։ Ամուսինիս բուլրը պնդումներուն հակառակ, կը յամառիմ Պոլիս չերթալ։ Յամառութիւնս սակայն կասկածի զգացում մը կ'արթնցնէ իրեն։ քանիցո հարցուց։

— Ինչո՞ւ հոն երթալու կը խրաչիս, չեմ զիտեր, ստկայն կարծեմ թէ ձեզի զգուանք ազդող անձէ մը խորշեալ հոս ծածկուիլ կ'ուզէք։ Այս մարդը կը հասկրնար թէ զազունի վիշտ մը ունիմ մէջս, կը նեզորը տէր, երբամ ալ զթութեան նմանող ակնարկով մը երեսս կը նայէք, երբեմն հոգիս խորը թաքցուած սէրը զուշակելու համար ակնարկը աշքերուս մէջ կը ունենէք, անոնցմէ լուներ մը կարգալ կը ջանար, յետոյ ժուանով կը հեռանար քովէօւ։

Անոր պատճառած տառապանքիս չափը կը զգայի. ո՞հ... անա այս վիճակը զիս կը սպաննէր. տոր իրը զարման, զուտրթութիւն, ժպիտներ կը ցուցադրեմ. ան կահած էր որ անոնք շինծու և բռնազրոսիկ էին. կը զկար թէ որքան զտոն, և ի՞նչ տոտիճան տիտոք ճնշում մը կը կատարեմ տնձիս վրայ։

Օր մը ազջիկս զրկած կեցած էի. չեմ զիտեր թէ ի՞նչպէս խորոշութուած էի քաղցր ու գործովազիս

նայուած քով մը զիտելու նէտրէթի սիրուն գէմքը, ամուսինս յանկարծ։

— Ֆիքրէթ, ըստ։

Դիւխս վեր տաի, ան շարաւակեց։

— Այս ամուսնութիւնը քեզ միակ երջանկութիւն մը պարզեւած է, և ան ալ նէտրէթն է, ոյնուհետ չէ։

Այս խօսքին մէջ գտնուած յանգիմանական իւժառը չաւսկնայ ձեւացնելով, բաի։

— Այս կէտին մէջ նէտրէթ երկրորդական կը մնայ, արդարեւ, ազջիկս խելագար գուրգուրանքով մը կը սիրեմ, չեմ կրնար տաիկս ուրանալ, սակայն անցուցի, ճշջանիկ կեանք մը ապահովողը գուշ էք։

Ամուսինս զգածուած էր. սոքի ելաւ, նէտրէթը պիրկես տառ, աչքերէն և այտերէն համբուրեց. աչքերը արցունքով լիցուած էին։

— Ո՞հ, զիտնայիք, յարից, ձեր սէրը զիս որքանի դառն, նեզացուցիչ նախանձի զգացումներու կ'առաջնորդէ, ձեզի միշտ չափեցողի մը նման, երիտասարդ սրտի մը թրթացումներովը սիրող ձեր այս հաջուկը ամուսինին պիտի ներէք, այնպէս չէ։ Ֆիքրէթ, ան ըեզի իրմին, նոյն իսկ իր սէրէն անզամ կը նախանձի։

Այս պահուն երկուքս ալ արգահատենի վիճակի մը մէջ ենիք։

Անիկտ իր կեանքի ձննոին մէջ զարուն մը տեսած էր. սուկայն ծաղիկները բոլորովին թոյնով յագեցած էին, անոնց սրտազրաւ երանցներուն մէջ՝ արցունքէ. թարախէ և զիտովին ապականած կեանքերու զիրախութիւններէն քաղուած ուուզի զայն մը զայութիւն ունէին։

ՏԱՐԵՒ

Մահուան չափ դասնակակիծ լուր մը տժբազլ զայտիւնս ցնցեց. այլեւս ևանսկս բեկանող անդիմակը ուժի մը հանդէպ գոզգոջուն և երիշրու կը տռապակէի:

Այս առաւօտ, ամուսինս զիս կանչել առւած էր. ինքը պարտէզին մէջ ինձի կը սպասէր. Խոյտուն դէմքով մը ձեռքը բանած նամակը ինձի նրկարելով. ըստու.

Կարգացէք:

Դոզգոյուն ձեռքով մը նամակը բացի:

Ականջներուն բզզիւնէն կարգացածս չեթ կրնար հասկնալ. ծոնկերս կը կմօռէին. կը սարսաւցի:

Նամակին համառոս բովանդակութիւնը առ էր.

«Ձեր կալուածէն զուրս զիւզի մը մէջ բխած հան. քային ջուրին տարրալուծմանը համար նէժառը որչուոնի կաջեցին. այս պատեհութիւնով ձեր ևեցիրց համբուրելու կուզանք»:

Մօտ զանուած եղեւինի ծամին կրթ սեցայ. հա. կառակ պարագային ամուսինիս սովորուն առջև պիտի իշխայի: Անուսանկին մէջէն հոսող վտակին խնիս. չիւնը ականջներուն հեծեանքի մը պէս՝ կը հնիէր: Այդ պահուն յանկարծական մատծում մը ուզեզս կը շըրչիէր. Այսոր աազնապայի հոսանքին յանձնելով ինքինքս և անձանոթ ուզզութեամբ մը քաշկրտութ. ուզ. Դուզէի ջախջախուիլ... Այս բազմանքը. անուշ ինձի մը նման զիս միտիւրու էր: Գյուլս անուսովն իսպր, Թթին առուերներ յուսած բիրոզ ճառերուն զար. ձացիս Մահը՝ իր ուս բազուկները բացած. ինձի կը սպասէր. գետակին կարկաջիւնը երուէրի տիսութ լիք. մը ինձի կ'ըսէր. Սկսէր, ևեզի ննացնեմ...»

Մարմին մէկն ի մէկ անզօրութեան մը մեջ ան-

Ծ

շարժ մեացած էր, որովհետեւ վարդերով եղերուած պրանիտէ: մը նէտրէա իր ստուարին գիրկին մէջ ինձի կուզար:

Անա այն առեն, ամէն անսակ տառապանքներու հանդեպ հանգուըթելք պարտադրող խղճի ձայն մը ինձի կ'ազգաբարէր:

— Թշուա՛ռ կին, չե՞ս մոտածեր որ քու սիրոյդ զօնելիք այդ թշուառ, անմեղ արարածը, տաքուկ և զուրգուրու մայրական ծոցէն զրկելով պիտի անզ թցնեն:

Ամօս սինիս ձայնը յուշարերած էի:

— Պատասխան չե՞ք տար, ձեր աչքերը որքա՞ն մոտագրազ կը նային:

— Չեմ զրտիր, պատասխանցի, նամակէն բան մը չկրցի հասկնար...

— Ի՞նչպէս չհասկցաք, կր զրեն թէ մեղի հնիք պիտի զան: Թերեւս վազը կամ միւս որ հոս են, առ կայն զուք ի՞նչ կ'ըլլաք, ի՞նչ ունիք. զոյներնիդ որքա՞ն զեզնեցա:

— Ոչինչ ունիմ. ամէն առենուած բարախումա. կ'անցնի, բան չի:

— Այդ պարագային հանդիսա յրէք: Ձեզմէ միայն մէկ բան պիտի խնդրեմ. սպասուորներուն համան տուէք, մեր յարկաբաժնին քոմի մասը հի ըլքուն համար պատրաստեն: Նէժառ պէյին և Մէտինային համար երկու մոնձակալ թող յարդարին. կը համարքմ որ ծառաներուն վրայ հոկէք, սպակոյն չեմ ուզեր որ չազնիք:

— Անդիր չէ. միթէ պարտականութիւնն չի:

Ամբողջ օրը սենուակներուն կարգաւորումամբը զբազացայ: Անտց համար պարապառում մասը, մար յարկաբաժնին յար և նմանն էր: արգէն վերի յարկը ինք սենուակներուն երկք յարկաբաժններէ կը բարիսնոր:

իւրաքանչիւրը ապահիե դուռներ ուներ և մէջտեղը
շտո հիմնալի սրան մը կար:

Իսկ վարը, միծ ու վորք երկու սենեակներ, ճա-
շաբան մը և ժաբմարեայ ընդարձակ բակ մը:

Սպասաւարներուն համար երկու սենեակ զա-
տան էր:

Այս օրը Նէժատի ու իր կնոջ մահճակալները իւ-
մեռքով յարգարեցի, ողոց համար ալ մէջտեղի փոքր
սենեակը պատրաստեցի, անոնց բնակութեան միջացին
իրենց հանդիսար ապահովելու համար բոլոր մի-
ջոցները ի գործ դրի: Ամուսինո չափազանց զոհ
մուց, խեղճ մարդ...

Հիմա ամենին աւելի երկիւզ պատճառզ պարու-
դան առ էր որ, Նէժատ զիս առաջին անգամ սեսան
պիտի կրնա՞ր իր պազարիւնութիւնը պահել թէ
ոչ կամ, արդեօք, հոգ զիտմա՞մք կուգար, տիկա
ալ չեի կրնար զնաւկանապէս որոշել: Իր կնոջ ընտա-
սիթին քննութիւնովը զրագելու, կամ իր մօրեղքը
ինչ սեսակ կնոջ մը նետ ամուսնանալը պրոտել և
հասկնուրա. Հափ վասնուելիք պարապ ժամանակ, չու-
նէր Նէժատ: Ասկէ զատ, զատան էի թէ Մայթ պէտի
ամուսնութիւնը իր կեանքին աւելին անկարեւոր
գէպքերէն մէկն էր: Որովհետեւ, այր մարգու մը
նրկըրդ ամուսնութիւնը շատ ակներեւ էր որ կետո՞յի
շատ բնական մէկ պարտապրութիւնն էր:

Այս մուցանած լեռներու լուսքեանը մէջ, ուր
զբացումներս անեցանել, ոէրս թագու կը փոփոքիւ,
չի կարծեր որ որ մը կրնայինք զէմ առ զէմ զանուիր:
Ացիւս կը հասկնացի թէ ոիրոյ բախտը ինձի հնա-
հակամարտութեան բոնուած էր, անոր զէմ պաշտո-
պահութիւնն զէնքերա առաջազրութիւն, հաստատա-
մառաթիւն և յարտառեւութիւնն էին:

13 Ապրիլ, Ազարան

Յասնըինը ածուանն կարութենէ մը վերէ:
յաւգումնալից հանդիպումի պահը՝ կեանքիս անմոռա-
նալի դառնութիւններէն մէկն էր:

Ասկէ չորս օր առաջ, իրիկուան զէմ, ժամը 10ին,
ազարակին միծ գրան աօջեւ երկու կառք կանգ առած
էին: Ամուսինս զանոնք զիմաւորելու համար արագո-
րէն վար իջաւ, իս ընելիքու յաւարած, զողգոշուն
ձեւով մը վանդակափեղերուն ետեւէն կը գիտէի:

Կառքէն սիւ ծանկոցով, միջանասակ զիրուկ կին
մը վար իջաւ, վազելով ամուսինիս զնոց և գէպէ
քղանցքը ծանցաւ, ամուսինս ալ անոր ճակատէն և
սյաներէն համբուրեց. սիրտս յեղակարծ դառն յուզա-
մով մը ցնցուեցաւ, կոկորդո չորցաւ, ակոանիրս իրա-
րու. Կը զարնուէին: Աստուած իմ, արշեօք երա՞զ կը
տեսնէի. որքան ցաւանիթ ալ բլլայ, այլեւս այս
երազէն արթնալ չեի ուզեր:

Որովհետեւ ան... ո՞հ, երիտասարդութիւնու ա-
պականող Նէժատը... անաւասիկ... հան, զէմս... իմ
շատ մօտու կը կենար. զինքը հրապուրող, կարուի ան-
գօք նայուածքով մը զինքը զիտող խեղճ Ֆիքրէթին
այստեղի: Ներկայութենէն անտեղակ, ամուսինիս
խնդորով բաներ մը կը հասկնէր:

Միւս կառքէն տղաքները և երկու կին եւս ի-
ջան: Հաւանական է որ ոյս վերջինները ապաստեի-
ներ էին: Երիտասարդ կինը, ծիծզուն զէմքով մը
մօրիկըրը հարցումներուն կը պատասխանէր զուարթօ-
րէն ժպտելով:

Իսկ վիրը, կին մը, հսկեկան տառապանքներովը
կը տուայուէր: ի՞նչ տարօբինսկ հակադրութիւն...

Մարդկացին կարզութենէն վիր ջանքով մը ար-
ցունքներս չորցնելու և զիմագրաւելու կորզու հա-
ւաքելու ջանալով, կը պատասխանէի զանոնք զիմա-

ւորելու, առնդիրուհիի մը վայել հիւրանձարութեամբ:

Հայելիին գէճ քիչ մը մազերտ շոկեցի, մասիշառ կազայն թաւիշէ հազուստ մը հազած էի. զանդադարէն տանգուխներէն վոր իջայ. նուազումէ կը վախնայի, որովհետև զլուխս ու ժգուօրէն կը զառնար, կու բծք ամէն ժամանակէ աւելի կը ցաւէր. անրմբանեի թութիւն ոչ բոլոր ջղային դրաւթեան կը տիրապետէր: Վարի սրա: մէջ անոնց խօսակցութիւնը կը լուսէր: Աւուսինս զիս բակին մէջ զիմուորեց: Ձեզի ներկայացնեմ, կ'ըսէր:

Անոր բազու կներուն կրթնեցայ:

— Ի՞նչ եղաք, ըստու:

— Տարօրինակ առաջախութիւն մը, աւելի ճիշգը ամօթխածութեան զգացում մը, պատու սխանեսի:

Ամուսիս խնդալով մազերէս համբուրեց:

Այդ վայրկեանին ամէն ինչ խոստովանելով, զլուխս կուրծքին կրթնցնելու և զառնապէս լալու պէտքը կը զգայի:

Ան ամէն թանէ անաւղեակ, ինզելը ձեռքէս բրունելով զէպի սրահ կը քաշկուտէր, կը տանէր զիս: Աս ի՞նչ անհանգուրժելի վայրկեան էր:

Դուռնէն ներու մտած ժամանակս ամէնքը ոտքի երան:

Զեմ զիտեր, ու տակաւին կը զարմանամ, թէ առ պահուն ինչպէս կրցած էի պազտրինութիւնս պահել, աչքերս ակածոյ նէժառի կողմը զարձած էրն:

Եթ անորնէն թէ անոր բոլոր արիւնը սառածի նժան անշարժ մնացած էր, նայուածքին մէջ անբաց պաշութիւնը կրցած էր, շրթունքներուն վրայ յաւահատ ժայթառ մը կ'ուրուազծուէր:

Մէտքնա հանըմ ինծի տունեցաւ. անոր մօտ ալ

զարմացումի արտայայտութիւն մը կար: Հաւանական կ'որ իր զէմը այնքան ծաղկատի կին մը տեսնել չէր յուսար: Իրը քազաքավարական պարտականութիւն պինչը համբուրեցի: Կը զողզզայի: Չինալու համար ինքինքս բանազատած միջոցիս, տղաքները ձեռքս համբուրեցին, և ալ երկուքին հօրերնուն նմանող աչքերէն համբուրեցի:

Նէժառ որ պահ մը տառչ զեփ գեղին կտրած երեւոյթ մը տանէր, հիմա արիւնին զլուխը խուժելով կազոյած եղած էր: Աս գիպուածական հանդիպութիւն պատճեած յուղումի ազդեցութեան տակ ըլլալով հանդերձ, կտատրեալ մնձարանրով խոնարհութիւն ըրաւ, տառած բարեւու փոխուգործելու համար: Սիրուած ժգունուին կը բարախէր: Իսկ Մէտքնա հանըմ զէճա զանուած թիկնաթուին վրայ նստած էր: Նէժառ ինձմէ հասու էր: Մրակին պարապ մէկ անկիւնը, զաշնակին մօտ քաշուած, իր հիացումը, յուղումը, առաջնապը ծածկելու: Համար ինչդդինը մուցնել տալ կը ջանար: Զայնիս թրթուազումը չկարենալ ծածկելու զափ անզօր պիճակով մը բոի իրենց:

— Զեր այցելութենէն վերջին աստիճան զոն ես զայ, այս խնամութեան մեզի չնորհած պատիքին հաս մոր չեմ կրնար բացատրել թէ այսօր որքանի երջանիկ եմ:

Մէտքնա հանըմ, խիսու չնորհակարութեամբ փոխարձելէ յետոյ, մօբեզրորը ուղղելով խօսքը, առելցուց:

— Մօբեզրայր, թոյլ տուէք որ ձեր բախտաւութիւնը կրինակէս չնորհաւորելու փութամ, որով հասեւ ձեր կնոջ այս աստիճան զեզատեսիլ ըլլալը չէի կարծեր:

Ամուսինս ամէնէն սիրուն նայուածքովը զիս գիտելով յետոյց յարեց:

— Անիկա, իմ մարտած կեանքիս յոյսի նշոյլը, երջանկութեանս ծազիկը, զուարթութեանս պատճառնէ, Մէտիհա:

Դեռատի կինը ակացայ իր ամուսինին կողմը նայցաւ, և վերստին մօրեզմօրը ուղղելով իր խօսքը, ըստ:

— Գնահատումի արժանանալ, սիրուիլ, կնոջ մը համար ի՞նչ անոց, ի՞նչ անմեղունակ փափաք մընէ, այնպէս չէ:

Այս խօսքին նէժառ պատասխանեց, սրտին արձագանգող յուզումէ մը և խեղդուկ ձայնով.

— Կը հաւատում թէ զնահատու ելու համար, կնոջ մը ունեցած արժանիքներուն աստիճանը նշոյլ անհրաժեշտ է: Թեզեցկութիւն, այս՛, արդարեւ հաճելի է և զիւթիչ, սակայն վեհութիւն, սափկա անանդանելի, անայլայլի արժանիք մըն է. երբեմն կան այնպիսի կիներ, որոնք այս բառին պարունակած զեղեցիկ յատկութիւններովը կ'ապրին. ահա անոնց, ոչ թէ զնահատանք, ոչ թէ նու իրագործում, այլ ասոնցմէ զերիվեր, տարբեր բացարութեամբ մը պէտք է զիւնը մհծարել:

Այս խօսքերուն իշխատը, հոն, ինձնէ զատ, ոչ ոք կրցած կը հասկնալ: Պահիկ մը մեր նայուածքները իրարու հանդիպած էին. ոհն... անոնց մէջ այնպիսի բազոք մը, այնպիսի սիրոյ արտայաջտութիւն մը կար որ...

— Ամբողջ ձմեռը, յարեղ Մէտիհա հանք, ձեր զոյիս վերադարձը կը յուռացի, և կը սպասէի արքուկինս ձեզի պիտի քաջալերէր այս ուղղութեամբ:

Ամուսինս ժպտելով պատասխանեց.

— Ան... Ֆիքրէթը, ընդհակառակը, ոսն երբ բալու համար այնքան վերապահ է որ... կարելի չէ բացարել: Հակառակ քանիցս տուաջարկելուն, մեր-

ժամ էր: Ինքը յառթիւնը և ամայութիւնը կը սիրէ: ի՞նչ բնեմ... անոր բազմանքներուն հակառագ ո և է բան բնելու անկարող եմ:

Մէտիհա հանքմին դառնալով, ըսի.

— Եթէ տեղեակ ոլլացիք թէ չքմեղանքս որքան բանաւոր է, ամուսինիս խօսքերը անիրաւ պիտի զբանեիք, կիները երբեմն փափուկ վայրկեաններ ունին, ... աննշան պատահար մը կրնայ մեծամեծ փորձանքներու գուռ բանալ և երկու կիանքերը միտնագամայն վճացնել: Դուք աւելի յաւ կրնաք գնահատել, այնպէս չէ՞: իսկ Փետրուար ամսաւան մէջ ալ աղջընակս տակաւին շատ անշափահաս էր:

— Այս մասին քեռկինս արդարացի կը զանեմ, մօրելքայր: Յետոյ ամուսինս նէժառ դառնալով.

— Ահաւասիկ, տղան, կիները միշտ այսպէս են: միշտ մեղի անիրաւ հանել կը ջանան:

Նէժառ՝ որուն դէմքին վրայ թեթև ժպիտ մը կ'ուրուազծուէր, ըստ:

— Այս՛, միշտ մեր անիրաւութեանց հանդէպ ներզամատութեամբ կը վերաբերուին:

— Ինչպէս, մեր անիրաւ ըլլալը կ'ընդունիք ուրեմն, այնպէս չէ՞:

— Այս՛, որովհետեւ անոնք մեզմէ աւելի բարեացակամ, մեզմէ աւելի անձնուէր են:

Աշրերս իր կողմը դարձուցի.

— Ըստինակալ եմ, ընդհանուր առմամբ կիներու դատը կը պաշտպանէք: Գալով անձնուիրութեան խնդրին, ամէն կին իր խզմատութիւն վիճակած պարտականութիւնը կը կատարէ: Ասիկա մոծ զուողութիւն մը կարելի չէ նկատել, կարծեմ:

Նէժառ զողզոցուն ձայնով մը պատասխանեց.

— Ահաւասիկ, կիմա ձեր այդ խօսքերովը, ձեր վեւութիւնը հասաւած եղաք: Ձեր ընդունին ազ-

նուռաթիւնը կր հարկադրէ ձեզ ծայրայեղ խոնարհութիւն ցուց տալ:

— Կր սիստիք. Նէժատ պէտք է, ձեր կնոջ օժառուած բացառիկ արժանիքները՝ մի փափաքիք ուրիշներու մաս տեսներ։ Ամէն կին, ձեր կարծածին չափու վաեմ և խղճամիտ չե։

Եէ ո՞րիտ հանրմ պատասխանեց.

— Ձեր համակրանքին համար չնարհակալ են ։

Նէժատ, վարժմանը իրա անփողմաւթեան և չափաւոր կերպով իրենց տուած պատասխանիու հանգէպ իր չիացումը յայտնելու ձեւով մը, ինձի նայեցաւ։ Այս ակնարկները ըսել կ'ուզէին իէ՛ ասիկա զո՞ւն կր խօսիս, սակայն հաւասակա՞ն է որ անիկա քեզի նմանի,

Այս միջոցին ամուսինս կ'ըսէր։

— Հրաման ըրէք որ Նէտ, էմը բերեն։

Այս պատեհ առիթէն օգտուելով, իսկոյն գուրօնէլայ։ Մանկիկը ստնտուին գիրկէն առի, համբոյրներովո ծածկելէ յետոյ կուրծքի վրայ սեղմնեցի։ Սոսկի, կարծելով որ շրթութներս այս զժուդոկ կեանսքին թոյներով՝ անօր վարդապայն այսերը պիտի տուականին։ Գլուխս զարձուցի, զինքը վերստին ստրնուին բազուկներուն մէջ տուրի։

Երբ որաւ մտանք, Մէտինա հանրմ վազելով մանկիկը առաւ, պատուհանին առջեւ տարաւ ու ըստու։

— Ի՞նչ սիրուն է, ճիշդ քեզի կր նմանի։

Նէժատ ալ այն կողմէ զնաց և բազուկները երկարելով Նէտրեթը իր զիրկին մէջ տուաւ։

Այս տեսաբանը այլեւս չուսնելու համար այգաւու զէն փախայ։

»

Իրիկուան ճաշը շփոթ ուրախութիւնով մը վերջադաւ։ Մէտոհա հանըմ աջ, իսկ բժիշկը ձախ կողման էր։ Նշմարած էի որ ան բնաւ չնաշեց։ բնակը զուիկ էր կ'ըսէր։ իսուելու ճիգ ուր կ'ըսէր։ Կը հասկապազ ժպտելու, խօսելու ճիգ ուր կ'ըսէր։ Կը հասկապազ ժպտելու, խօսելու ճիգ ուր կ'ըսէր։ Կը հասկապազ ժպտելու, խօսելու ճիգ ուր կ'ըսէր։ Բիւնը տակաւին անհետացած չէր։ Տղոց ճաշին հակեցու գործը զիս զբաղեցուց և ախորժակ չունենալու ամուսինո չհասկցաւ։

Ճաշէն վարջ գարձեալ սրահ եկանք։ վանդակափեղկիրը բաց էին։ Զօսաշունչ և մեզմ զեփիւո մը զիզերը բառ բաւականին կազդուրած էր։

Ճանիքին բաց զուռնէն, իսուներուն արժատովոր բառթեանը մէջ լուսիւր պայծառ և լուսաւոր մանիս շակի զոյնով մը կ'երեւար։ Սօխակներուն զայլայիկը, զորտերուն կրկասցը կր լուսէր։

Նէժատ պլոխը պատուհանին կրթնցներով, զիշերուան և մանաւանդ տեղայն տապակացուցիչ տմաւթեանը հանգէպ անշարժ մնաց։

Արգենք ինչնը կր մատձէր։

Երբեք իրեն չպատկանող կեանքի այս զաղանիք ներուն հանգէպ այսպէս կարծ ոսկ մնալը, ոչ մէկ վիշտի ձայն, ոչ մէկ բողոքի աղակակ առանց յուշնելու, լսելու հարկագրուիլը, զինքը արգենք չա՞տ կը առանցիցն էր։ Ամուսին իս պնդումներուն և Մէտրին հանըմի թախանձանքին վրայ, գաշնակին առց նապաց, Նէժատ համաց կամաց տեղը ձգելով ծոսուկաւ։

Առաջը ամուսինիս ուզզելով ըստու։

— Ի՞նչ հիանալի դիրք, ամբողջ կեանքս ևու անցնել կը փափաքէի:

Ամուսինս պատասխանեց.

— Այո՛, արդարեւ համերի է, սակայն քաղքենիք ներու նեղութիւն կը պատճառէ, կարծեմ:

— Թերեւս, այսուհանդերձ, սրտով միայնակ այս բողներուն համար, ամայութիւնը, լու թիւնը շառ թանկագին, շառ գաղտնի վիշտի մը ընկերներն են, այնպէս չէ:

Անոր այս նպատակաւոր խոռքերը չլսելու համար գաշնակին փզուկրէ սականայարին վոայ մատներա պատցնել սկսայ, ես ալ չէի դիտեր թէ ի՞նչ պիտի նուագեմ:

Սայիտ պէյ հարցուց.

— Եւրոպական երաժշտութենէն կ'ախորժի՞ք:

— Ո՛չ այնքան, պատասխանեց Մէտիս հանրօն թոկ նէժատ յարեց.

— Ի՞նչ որ չնորհ ընէք նուագելու, զայն ամես նայն շնորհակալութեամբ ոնկուրելու պատրաստ եմ:

Իրենց, Մանօնէն կոոր մը նուագել կը փափաքէի: Սրախո յուզումը մատներա ալ փախանչուած էր, այլեւ ողքիիս եռանդադին սկրովը կը նուագէի: Մանօնէն Սաֆուին անցայ, այս զիշեր կարծես թէ Մանօնին և Սաֆոյին սիրոյ ձիրքերը գաշնակին ներդաշնակ ձայնին ընկերացնելով, անոնց՝ այդ երկու սիրոյ անրազներուն ցաւատանջ վախճանը բաղաւարել կ'ուզէի: Մէտիս հանրօն, նեղութիւր յայտնող ձեւով մը սկսած էր իր տղոցիով զբաղիր: Ամուսինին նայեցայ, թիկնաթոսի մը կակուզ բարձերուն մէջ ընկողմանած զուարթօրէն կը ծիւէր:

Նէժատ... զլուխը մէկ ձեռքին կրթնցուցած, աջքերը նուազուն, գունատ, լուս, յուզումնալից մտիկ կ'ընէր:

Անոր այս զիճակին ա՛յնքան նայիր կը փափաքէի: սր հոգիիս բովանդակ կարօտի ծարաւովը... սակայն կարելի՞ էր միթէ: Խսկոյն նայուածքունօթի տետրակունուուն գարձուցի, և զանոնք փակելով ոտքի կ'ելլեի:

Նէժատի փաքը տղիկը, նիշալ, կամաց կամաց մօրը քով կը միբռնուէր: Դէպի ականջին կողմը ծուելով հայրը ցոյց տուաւ:

Կիսր ուշագիր ակնարկով մը ամուսինին նայեցաւ ու ձայնեց.

— Նէժատ:

Նէժատ խորունի քունէ արթնցովի մը պէս աչքերը վեր առաւ ու հարցուց.

— Բա՞ն մը պիտի բոէիք:

— Ո՛չ, յովնած կ'երեւաք, այդ պատճառով...

— Բան մը չօւնիմ:

— Եթէ քիչ մը հանգիստ ընէք, վաղը 4-5 ժամաց ձօնիք մը պիտի երթաք:

— Ո՛չ, վազը չպիտի երթաք, օր մը վերջը թող ըլլայ, ինչ որ աւ ըլլայ, շարաթ մը արտօնութիւն տրուած է: Սաբկա չըրս օր կրնած օգտագործել, երեք օրն ալ պարտականաւթիւնս կատարելու կը յատկացնեմ: Ի՞նչ պիտի ըլլայ արգեօք:

— Սակայն սիրելիս:

— Հիմա բան մըն ալ խորիշ չեմ փափաքիր:

Մէտիս հանրօն սեղէն ելու, դէպի ամուսինը գնաց, քովը նուտաւ, այս մարդուն օրինաւոր տէրը ըլլալու հանգամանքովը, կոչ մը՝ իր ամուսինին հանդէպ ունեցած հպարտ իրուասութեամբ քովը մօտենալով և բան մը խօսելով՝ զինքը հանգիստ հրափրել կը փափաքէր:

Անոր այս աեսարտանին հանդէպ որբի մը զգացումովը տառապելու զզացի: Մրաւէն զուրս նեռուեցայ, ապառունիները կանչեցի, անդամ մըն ալ հարցուցի թէ

հիւրերուն յատուկ ամէն բան պատրա՞ստ էր թէ ոչ, զիրսարին սենեակ մտած առենո Մէտիհու հանըմի ուզ զիւզի խօսքու, բայ:

— Զեր յարկաբաժինը պատրաստ է, թէ աղաջը և թէ պարօն բժիշկը եթէ հանգստանուր կը փափաքին, թօզ հրամմեն:

— Շնորհակալ եմ, բառ, ու ոտքի ելու, ամուսինին նայեցու, երթոնք, բոել կ'ուզեր. սակայն անդիւն չառօնակ ձեւ ազուց:

Մէտիհ հանը տոկէ չափագանց նեղուեցաւ, թօր նկրօրի հետ ինձի զտուալով բառ, այս վարմանը քիւ առազգութան գունուեցէք, իրազ այս ուստիման զրագեցնութիւնը իր առազգութեան պարագան է: Այս անցիաւ տարուան կրած հրաւենու թիւնը եթէ տեսած ըլլալիք, եթմա զարդ ու պիտի հոռոնակիք իրաւունք ունենալու:

Նետառ ժպտեցու, յետոյ հառաջելով զլութը շարժեց:

— Եսու զար, մի ժամանոցու իր, բառ, պիտի զար ընանալու:

Երթաստարդ կինը իր զտուակներուն հետ պրանեն սենեցու, զիրենք մինչեւ իրնոց սենեակը աւազուցի, ազօց հանուելուն օդնեցի, զիշերանոցները բարձրեցի, երկութին ալ աչքիրէն և այսերէն հուրունիքի, այս փափկունիատ վարժունքու զիրենք չուզ զոհ ձգու էր:

Իհու ժամու չափ Մէտիհ հանըմին հետ նաևայ, յետոյ երաժեշտ առնելով մեկնեցայ:

Այդ զիշերը սրտիս մէջ չափագանց մեծ անհանդ յրաստութիւն մը կը զզայի. մերթ ընդ մերթ չնշառաւ թիւնու կրած զմուարութենէն կարծիս երակներս պիտի զայթէին, անօր պատճուած մնչումէն զիխուալուու:

Կ'ունենայիք: Վարի յարկը իջայ, առտուան յատուկ քանի մը յանձնարարութիւններս սպասաւորներուն ապօպրեցի. յեայ որայ: մտայ: Հօն կ'թուած մեծ լամբարը մտրած էր և զայնակին վրայ երկու մամ կը վասեին, ամսաւինիս նայեցայ, չկար, մեկնած էր:

Այս մեծ սենեակը կէս յուսաւոր վիճակի մէջ էր: Պատշաճմին բաց պուռած զուռնէն յուսնկային տիուր լոյնը մինչեւ զետինը փառած զորդին վրայ յառաջացած էր: զէպի այն կողմը քալի ուզեցի. կուրճքո զիշերուան այս ցուրտ, խոնաւ հովին չառացրելու կարօսը կը զդայի, որովհետեւ հոն բան մը կ'այրէր, հօն բան մը կը բզքատէր: Երազ մը կոչուելու չափ կարճատեւ երջանկութեան կրկներեւոյթովը՝ կեանքս յուսաւորոզ բազմանքներուու վախճանը այսպէս պարզ ցնորժէ քաղիւցած Ըլլալը, յետոյ յանկարծ ապրած միջովայրու ծածկոզ սեւ մառախուզներուն միջեւ յուսարուս մշտնջենապէս մարած Ըլլալը տեսնելու այս զիշեր ամբողջ էու թիւնս կը տառապեցնէր:

Յանկարծ յուզումէս ընելիքս չուսրեցայ, Նետառ ան էր: սենեակին պարապ մէկ անկիւնը պատուան նին առջեւ կեցած էր:

Ակամայ մազնիսացումով մը այգտեղէն բաժնութիւ ուզեցի: ինչ ընելիքս չէի զիտեր, ոն քանի մը քայլ ին ձի մօտեզած էր:

Ազպազական ձայնով մը կ'ըսէր.

— Ֆէքէթ... երէկուրնէ ի վեր տեսածներու երա՞զ են միթէ: խօսէ՛, պիտի խենթէնամ:

— Վիճակս և զիրքս նկատի ունեցէք, ըսի իրեն:

Աչքերս կը մթազնէին, զրուխս կը զառնար:

— Այսո՛, իրաւունք ունիք: բան մը չկարենալ խարինու ասաթիան ի նացականութիւնս իր ուժը կորունցուցած է: մի մնզազրէք զիս, որովհետեւ այսքան մեր ծօմը զանուիլս կամքիս ուժը և զիմազրութեանս ոդին կը խօրատէի:

— Խնդրեմ, գացէք առկէ, ինձմէ հեռացէք...
որովհետեւ կը սոսկամ. զիս այս հանգարտիկ, առանց-
հողեաց կեանքթիս մէջ ձգեցէք:

— Զեզմէ հեռանալո կը հրաժայէք, այնպէս չէ.
ինձի համար, հօտ ունեցած երկու օրուան երջանկո-
թիւնս չա՞տ կը տեսնէք. շատ լաւ. ձեր հրաժանին
պիտի հնազանդիմ. սոկայն դուք, ինձի այնպիսի
հոկայ զոհոզութիւն մը կ'առաջարկէք որուն դործա-
զրութիւնը շատ գիւտար է... չա՞տ ծանրակշու: Ո՞հ,
Ֆիքրէթ. այլեւս իմ մասիս այնքան անզութ մք
ըլլաք:

— Աւրիշ կերպ ընելու անկարող եմ. մտածեցէք
վիճակս, զիրքս, յետոյ ստանձնած պարտականու-
թիւնս... մեղքցէք զիս. Աստուծոյ սիրոցն, նե-
ժառ...

Խեժատ, խորունի, որոտարեկ հոտաչտնք մը ար-
ձակեց. յետոյ իր շրթունքներուն մէջտեղէն շնչոց.

— Խեղճ Ֆիքրէթ, աւճուուէր կին:

Այցտեղէն ի՞նչ ձեւով բաժնա իլու չեմ զիտեր. իշ-
նուզով ելլելով, զէպի սենեակիս դուռը յառաջացայ:

Անոր, բովանդակ անյուսութեանց մէջ, լոին
վիրքով մը, մտածկոտ և թափառական ձեւով մը ե-
տեւէս զիտելը զգալո՞ զիս այդ պահուն ամէնէն զո-
րուառ չարչարանքներուն տակ կը տառապեցնէր:

Սենեակո գալով բազմոցի մը վրայ ինկայ. նշնչն
անկարելի ըլլովով բոլոր հագուստիս կուրծքը բղքացի:
Չեի ուզեր մէկը կանչել կամ այս վիճակս իրենց ցոյց
ուար: Հոս առանձին մեռնիլ, ո՞չ առասպանքի ազա-
զակ մը, ոչ բաղոքի ձայն մը չբարձրացուցած մեռ-
նիլ կ'ուզէի:

Այդ միջոցին մահճակալիս ստրին կոզմի զուոք
բացուեցաւ:

Ամուսինս՝ իր հերմակ մօքու քովք, երկաք հուսու-

կովը, սպիտակ գէշերազգեատովը երեւցաւ. ծանր ծանր
քալելով եկաւ քովս նոտաւ. սենեակը ցայզականթե-
ղով մը լուսաւորուած էր: Աւշագիր կերպով գէմքս
գիտելէ վերջ ըստւ.

— Զաւակս, քեզի տառապանքի մէջ կը տեսնեմ,
ի՞նչ եղար. խօսէ ինձի, չա՞տ անհանդիստ ես:

— Ո՞չ մի մտահոգուիք, բան մըն ալ չունիմ,
սանդուխէն քիչ մը արագօրէն վեր ելայ, ձեզի սրա-
հին մէջ կարծած էի:

— Այս՛ :

— Միայն քիչ մը սրափ բարախում ունիր, հիմա
կ'անցնի. պէտք է հանդիստ ընեմ:

Ամուսինս, իմ այս վիճակիս հանդէպ վերջին աս-
տիճան յուզումով և ցաւով հեծեծանը մը արձակեց:

Յնտոյ խորունկ և գուրզուրալից սէրով մը մազերս
փայփայելով, ճակատէս համբուրեց ու ըստւ.

— Անձիդ ու առողջութեանդ հանդէպ շատ ան-
տարբեր կը գտնուիս. այս ընթացքովդ զիտնալու ես
որ զիս ի՞նչքան կը տոռապեցնես. քեզի այսպէս չար-
չարանքի ոէջ տեսնելո՞ իմ կուրծքս կը բղքաչէ. ի՞նչ
տեսակ անհանդստութիւն որ կը զգաս, խօսէ, որպէս
զի զարմանի միջոցներուն վրայ խորհիմ: Գիտէք որ
աշխարհի վրայ ինձի համար չլայ ո՞րիշ բան քեզմէ
դատ, կեանքս, հարստութիւնս, երջանկութիւնս և
նոյն խկ զաւակս... Ֆիքրէթ, զուն ինձի համար
շատ նուիրական, շատ սիրելի էակ մըն ես, ասիկա
զիտես, և զիտնալուդ համար զիս չարչրկել կ'ուզիս,
այնպէս չէ:

— Ո՞չ, վստահ եղէք որ ես միայն ձեր մշտնջես
նական երջանկութեանը համար ապրիլ կ'ուզիմ: Երբ
մտահոգութիւն պատճառող տկարութիւն մը զգամ,
իսկոյն ձեզի կ'իմացնեմ:

— Շատ լաւ, թող այդպէս ըլլայ. պառկեցէք, ես
ձեր վրայ կը հսկեմ:

— Շնորհակալ եմ, սակայն...
 — Հսել է զիս կը վախցնես:
 — Ո՞հ... դուք ալ հանգիստ ըրէք. հիւրեր ուշ
նինք, վաղը կանուխ ելլելու հարկադրուած ենք:
 Վերստին ճակատէս համբուրելով, ըստւ.
 — Շատ լաւ, մի նեղուիր. կ'որթամ ահա, եթէ
անհանգիստ ըլլաս, զիս արթնցուր:

Ու մեղմօրէն գուռը զացելով գնաց:

Ո՞հ, խեղի մարդ, իր սրտին խորը գաղտնի սէր
մը տածող այս կինը, քու ներկայութեանդ ինչ տես
սակ տառապանքով մը կը զողզզայ: Քեզի խաբելու
բարոյական չարչարանքներուն մէջ, ամէնէն աւելի
սրտաբեկ տուայաանքներովը կը գուլարի, եթէ զիտ-
նաս...

Կամաց կամաց ոտքի ելայ, սեղմիրանս, զգեստ-
ներս հանեցի. Նէտրէթ իր փոքրիկ օրօրօցին մէջ
մշիկ մշիկ կը քնանար. զայն համբուրելու համար
ծոեցայ. աչքերէս հոսող յուզումի կաթիլները անոր
վարդագոյն այտերը թրջեցին, չարթնցնելու համար
քաշուեցայ:

Ո՞հ... զիս կեանքին զօղող կապը, զաւակս.
արդեօք օր մը զիս պիտի անիծե՞ս, Առառ ած իժ:
Այդ մատածումը հիմա բոլոր մաղերս կը քսամնցնէ:
Ո՞չ, ո՞չ... ես անոր անէծքին և նզովքին չարժանաւ-
նալու համար սիրոյ հսկայ ուժին հանդէպ հաստա-
տամիտ պիտի մնամ:

Այլեւս քնանալ ինծի համար կարելի չպիտի ըլ-
լար. անոր այսքան մօտիկ ըլլալը հաւանական չէի
նկատեր: Բանաստեղծական, սիրահարական երազէ մը
յետոյ զէպի դառն իրականութիւն նահանջելս կաս-
կածելի կը գանէի: Անոր հետ սրահին մէջ պահիկ մը
առանձին մնացած էին: Ան, սէրով արբշիո, Ֆիքրէթ
կօչելով երբ կը զողզզար, ի՞նչպէս եղաւ որ եօ, անոր

դիւթանքին ազդեցութեան տակ, հոն իյնալէ վերջ,
կրցած էի սենեակս վերադառնալ, խայտառակ չեղած:

Որքա՞ն վտանգաւոր դիրքի մը մէջ կը գտնուէիր:
Փոքր սխալ մը, աննշան տկարութիւն մը, ի՞նչ սոս-
կալի դժբախտութեանց պատճառ պիտի ըլլար. քանի՞
անձերու անդորրն ու հանգիստը պիտի վրգովէր:

Այն թշուառ կինը, այն երկու ձագուկները, աշ-
տոնք իրենց հօրը հետ և Մէտիհա իր ամուսինին հետ
ի՞նչ զօրաւոր և խորունկ կապերով միացած էին:
Իրենց կեանքի բովանդակ գոհունակութիւնը, մա-
քուր և անկեղծ սէրը միայն Նէտատէն կախում ու-
նի... Ամուսինս, թերեւս Մէտիհայէն աւելի մեղ-
քըցուելիք չորրորդ անձն է որ զիս երջանիկ կեանքի
մը իրը միակ նեցուկը նկատելով ինծի միացած է:

Զինքը ուժգին բառնցքներով մահուան փոսին
մէջ զլորել, ի՞նչ վատաւթիւն, ի՞նչ աններելի յան-
ցանք կամ ոճիր էր:

Հիմա առնց մէջ զոհաբերելիք միակ անձ մը
կայ... ան ալ, ես էի...

Ո՞հ, այլեւս գլուխս կրակներու մէջ կ'այրէր,
աչքերէս հոսող արտասուքները այտերս կ'այրէին.
ոտքի ելայ, պատշզամին գուռը բացի. քիչ մը մա-
քուր և զով օդ շնչել կը փափաքէի:

Լուսինը, այլեւս գիշերը իր մթութեան մէջ լքե-
լով, դորշ ստուերներովը լեռներուն կուշտերը տակաւ
լուսաւորելով, կամաց կամաց կը հեռանար:

Գլուխս ձեռքերու մէջ առի, թեթեւ զկիփիւր մը
Ապրիլի այս կենսատու գիշերէն հաւաքած բոյքերով
հոտառելիքս կը զգուէր, սոխակներու սիրատենչիկ
գեղգեղները և գորտերուն աղմկաբար վայնատունները
կը լուսէին:

Անոռառակիին մէջէն գլզլացող առուակը, կարծես
բովանդակ մարդկութեան գաղտնի վիշտէն, արիւնաւ-

քամ վէրքերէն կաթկթող թարախի անյոյս սուգով
մը կը հեծածէր:

Աչքերը այդ խորհրդաւոր սիրոյ զիշերուան բա-
նատեղծական գեղեցկութեան մէջ խորասուզուած
էր: Այս պահուն ամէն տեսակ մտավախութիւններէն
գրեթէ զերծ էի. միտք խոռված, հոգիս տանջող վիշ-
տերս, ցաւերս ինձմէ հեռացած, զիշերուան աղջա-
մուզին մէջ թագնուած էին: Ես հիմա . . . միայն սէ-
րով . . . անոր հաճոյքովը ու հրապոյրովը, անոր
հմայքներուն զուարթութեամբը կ'ապրէի. անոր
միշտ չարչըկող, տառապեցնող տագնապներուն ան-
դութ ծանկերէն ազատած, հիմա, ամէնէն փայփայիչ,
ամէնէն զգուանքներով հոգիս երջանիկ զիսովութեան
մէջ շաղախուած էր: Մութը այլեւս կը թանձրասար.
լուսինը գէմօ տեսնուող բարձր լիբանց ետևը իր սի-
րուն զէմքը կը ծածկէր:

Այդ պահուն պատուհանի մը բացուելուն, վահա-
զակափեղի կծրտուքին նմանող ձայնէ մը սորսոացի:
Ինձի անուշ երազէ մը զէպի ցաւատանջ երեւակայու-
թիւնը հրաւիրող այս բերկրառիթ աղմուկը կրկնուե-
ցաւ: Այն ատեն երկնցայ. և քովի պատուհաններուն
կողմը զիտեցի, այդ անզէն ճերմակ մարմին մը զէպի
դուրս կախուած, զլուխը ձեռքերուն կրթնցուցած,
խելայեղ ցորքի մը ձեւովը լոին կեցած էր: Այլաւս
զէն խոյս տալ ուզեցի, սակայն մագնիսական ուժ մը
կամքիս բովանդակ գործունէութիւնը իր տիրապետու-
թեան ներքեւ առած էր: անշարժ անոր կը նայէի:

Այս զիշեր իմ հանգիստ վրդովող վիշտը, անոր
ալ հանգիստի քունը խանգարած էր: Երկուքս ալ մէկ
բաղձանք միայն կը հետապնդէինք, սակայն մէկզէկէ
հեռու, մէկզէկէ բաժնուած. երջանկութեան իդե-
րուն կարօտակէզ և ողբացող . . . կը տուայտէինք:

Ի՞նչ եղաւ, չեմ զիտեր. յանկարծ զլուխը դար-

ձուց. մեր ակնարկները՝ զիշերային ամայի լոռութեան
մէջ իրար խաչաձեւեցին. բովանդակ ջնդերս չարա-
գործի մը յատուկ զգացումովը կը դոզդային: Ամու-
սինիս սենեակը զիտեցի. պլալացող կանթեզի մը
թեթեւ լոյսը կը մաղուէր վանդակափեղկերու մէջտե-
ղէն: Խեղճ մարդը զուարթախառն քունի մը մէջ թաղ-
ուած էր:

Խիզմ սոսկալի տագնապի մը ներքեւ ճզմուեցաւ.
գտնուած տեղս լքելով, անկողինիս ցուրտ բարձերուն
միջեւ պահուըտեցայ: Յորդահոս սիրոյս անդարմանելի
վիճակին վրայ մինչեւ առաւօտ ողբացի, ողբացի:

* *

Երբ աչքերս բացի, արեգակը ամէն կողմ տա-
րածուած էր. մարմինս անզօր, ջիղերս չափազանց
անհանգիստ էին: Սրտիս հիւանդութիւնը, իր յալ-
թական տիրապետութեամբը կեանքս խորտակած էր:
Աչքերուս շուրջը սեւօրակ օղակներով շրջանակուած
էր: Մէկ զիշերուան մէջ յառաջ եկած այս փոփոխու-
թեան ես ինքս անգամ զարմացայ: Ոտքի ելայ, երեսս
լուացի, մաղերս սանտրեցի. հագուստներուս գարակը
բացի և առի գորշագոյն զգեստ մը որ պիտի կրնար
գունատութիւնս ծածկել: Աստից մէջէն ասուիէ հա-
գուստ մը զատեցի: Այսո՛, բախտիս հետ նոյն երանգը
կրող այս սեւ հագուստը այսօր ինծի շատ կը վայե-
լէր: Միջավայրս սեւ, յոյսերս սեւ, ապագաս սեւ էր:
ինծի ամէնէն աւելի ընտանի եղող այս մթին գոյնը,
կեանքիս անբաժանելի մէկ ընկերը ըլլալուն համար,
երկինքի ամէնէն ախսրժելի կապոյտէն, արշալոյսին

գունագեղ գեղեցկութենէն, արեւամուտի սրտազրաւ կարմռութենէն աւելի կը սիրէի:

Վար իջայ. սրահին մէջ մէկը չկար. ըսին թէ հիւրերը պարտէզ իջած են. բազմոցի մը վրայ նստես ցայ, հիւանդի մը նման ծունդերս կը կթուէին. սպասուէիս կաթս բերաւ. քանի մը կաթիլ խմելով վերագարձուցի. աչքերս փակելով, գլուխս բազմոցի կոնակին կրթնցուցի. կուրծքիս ձախ կողմը կոկծաւ թող ցաւ մը զիս անհանգիստ կ'ընէր: Զեմ զիտեր թէ այս վիճակին մէջ ո՞րքան մնացեր եմ: Մեղմօրէն քովս մէկու մը նստիլը զգացի, աչքերս բացած ատեն Նիհատը տեսայ: Մանկիկը ամենայն մտահոգութեամբ զիս կը դիտէր:

— Ի՞նչ եղաք, տիկին, հարցուց:

— Բան մը չունիմ, տղաս, հիմա ես ալ ձեր մօտը պիտի գայի:

— Այո՛, պարտէզին մէջ ձեղի կը սպասեն:

— Այս զիշեր հանգիստ քնացա՞ք, զաւակս:

— Շատ հանգիստ:

— Դոհ եղայ. այստեղէն անշուշտ չնեղուեցաք... այնպէս չէ...

— Երբեք. ընդարձակ պարտէզներ... կարկաջաւ հոս ջուրեր... և մանաւանդ բազմաթիւ անասուններ... ասոնցմով մարդ ժամանակին սահիլը չզգար որ...

— Բնական է. մասնաւորապէս ձեզի նման փոքրիկ պարոնները այս բաները աւելի շատ կը սիրեն:

— Դուք ո՞ր աստիճան փափկասիրտ կին մըն էք, Տիկին:

— Դուք անանկ կը տեսնէք. ձեր կրթութիւնը կը գնահատեմ, զաւակս. այս մասին ձեր մայրն ու հայրը չնորհաւորելու չպիտի թերանամ:

— Մեծ պատիւ մը ըրած կ'ըլլաք:

Հազիւ 11—12 տարեկան երեւցող այս մանուկին բերնէն ելլող խօսքերը մեծագոյն դրաւականն էին իր ուշիմութեանը: Իր մէջ, ճիշտ հօրը նմանող վիճակ մը կը տեսնուէր: Մանաւանդ զրաւիչ նայուածքը, իր պարզ ու զեղեցիկ շարժուձեւերը, նոյնութեամբ նէժամէն ընդօրինակուած էին:

Ոտքի ելայ, երթանք ըսի, վրանոց հագայ, պարտէզ իջանք:

Նիհատ, այս սիրունիկ մանկիկը քովս էր:

— Կը թոյլատրէ՞ք որ թեւերնիդ մանեմ, տիկին, կ'ըսէր, որովհետեւ կը զգամ որ շատ անհանգիստ էր:

— Գոհ կ'ըլլամ, դաւակս, պատասխանեցի:

Նեղ արաւետէ մը քալելով և խօսակցելով մինչեւ փարախ հասած էինք, հարցուցի իրեն թէ ո՞ր գըպրոցը կը յաճախէր: Շատ զեղեցիկ բացատրութեամբ մը յայտնեց թէ առայժմ նախակրթարանի մէջ ուսում կը ստանար, ի վերջոյ հայրը զինք Ռոպէրի Գոլէճ պիտի դնէր, ուրիէ կը յուսար մէկ տարուան ընթացքին իր վկայականը ձեռք բերել: Այս անմիղունակ խօսակցութեան ինձի շնորհած հոգեկան զուարթութիւնը զիս մասամբ կազդուրած էր: Նէժամի կեանքին արգասիքը եղող այս աղոյիւ տղուն այս առաւտօ իմ հիւանդ սիրտիս մնագոյն սփափանքը պարգեւած էր:

Մեղմ քալուածքով մը եղբեանիներուն մէջէն յառաջացանք: Գարնան ամէնէն զովաշունչ ամիսը եղող Ապրիլը, իր բովանդակ հոգեպարար զեղեցկութիւնով, լեռներէն, դաշտներէն զբիթսեայ համայնապատկեր մը ձեւացուցած էր:

Նիհատ, իր չուրջի այս ակնապարար տեսարանը դիտելով, ըսաւ.

— Ո՞րքան զեղեցիկ, սակայն ձմրան միջոցին,

այս ակնահաճոյ տեղերը, ո՞վ գիտէ որքա՞ն երկիւս
դալի պէտք է ըլլան. այնպէս չէ, աիկին:

— Բնականաբար, ձևնոտ, ամայի օդերուն սար.
սափը՝ մարդոց ձանձրոյթը կը կրկնազատկէ, զա-
ւակս:

— Ինչո՞ւ հոս կը բնակիք. ո՞րքան հածելի պի-
տի ըլլար, երբ ձմեռը մեր կողմը, Շիշի գայիք հաս-
տառուելու, մայրիկս այդ տեղէն շտո կ'ախորժի:

— Դուն մայրիկդ շտո կը սիրե՞ս.

— Զափազանց շտո, բոլոր հողիովա:

— Հայրիկդ:

— Անիկա, թերեւս մօրմէս աւելի, ո՞չ, ո՞չ,
երկուքին ալ սերը սիրտիս մէջ երկուորեակ մը ձե-
ւացուցած են. երբ մէկին բաժնուիլ հարկ ըլլայ, ա-
պանվապէս մեռած պիտի ըլլամ, կր կարծեմ. Զի-
րենք միասին տեսնելով մշտնջենական երջանկու-
թեան և ցնծութեան մը մէջ կ'ապրիմ: Անցեալ տարի,
երբ հայրս Զուիցերիա մեկնեցաւ, մայրիկս առանձին
տեսնելով, յաճախ լալու կը մզուէի, Ամէն իրիկուն
պիտի գայ կարծելով, զինքը կը սպասէի պատուհա-
նին առջեւ. Նիհալ ալ, ինձի հետ, նոյն բանը կ'ը-
նէր:

Երբ կատարեալ յուզումով մը կ'ունկնդրէի Նի-
հատի խօսքերուն, կորուած այդ կեանքին ըոլոր
վիշտերուն հանդէպ խիզիս մէջ, ո՞խ... ըսող ձայն
մը լուէի:

Այլեւս լոած էր և կը յառաջանայինք: Մանկիկը
ձեռքը երկարելով ծառերուն մէջէն երկարող ուղին
ցոյց տուաւ և ըստու.

— Հայրիկս մեր կողմը կուզայ:

Ամբողջ մարմնովս յանկարծ սարսուցի:

Նիհատ զարմանքով մը հարցուց.

— Կը դողդոջէք, ի՞նչ եղաք արդեօք, ոիկին:
Այս հարցումէն զգացած տառապանքս անբացատ-
րելի էր:

— Զիզերս շտո անհանդիստ են, տղաս:

— Հայրիկիս իմացուցէք, կարելի չէ արդեօք:

— Ծնորհակալ եմ, տղաս, ի՞նչ հարկ կայ նե-
ղութիւն պատճառելու... կ'անցնի... ես միշտ ասանկ
կ'ըլլամ: Նէժատ մեզի մօտեցած էր. շտո մեղրանոյշ
ձայնով մը ըստու.

— Ի՞նչ բանաստեղծական տեսարան. ձեզի զար-
նան յաւերժանարուը պիտի որպակեմ. ձեր ժամանումը
հեռուէն կը դիտէի, զուք զիս չնշմարեցիք, Նիհատ
զբաղեցուցած էր ձեզի:

— Այս', իրեն հետ կը խօսակցէինք, իրեւ իր
հայրը, կրնաք իրմով պարծենալ, կը շնորհաւորեմ
ձեզի:

— Ծնորհակալ եմ, ինձի համար բացառիկ պա-
տիւ մըն է, երբ զաւակս ձեր համակրանքին կ'ար-
ժանանայ: Եթէ կը թոյլատրէք ես ալ զինքը շնոր-
հաւորեմ:

— Քա՛ւ լիցի:

Նէժատ այդ պահուն չափազանց երջանիկ կ'ե-
րեւար:

Նիհատ հարցուց.

— Մայրիկս և մօրեղբայրս ո՞ւր են, հայրիկ:

— Անոնք վայրի գազաններու ախոռը գացին,
ձմեռը ոտքէն զարնուած և որսացուած գայլ մը կայ,
մայրիկդ փափաքած ըլլալով զայն տեսնել, մօրեղ-
բայրդ ալ միասին առաւ:

Եւ ինձի գառնուլով յայտնեց.

— Ես այս կարգի անասունները զիտելէն կը
սոսկամ, այս պատճառաւ չուզեցի իրենց ընկերանալ:

Նիհատ ցաւած սիրտով մը ըստու.

— Հայրիկ, ես ալ տեսնել կը փափաքէի. ո՞ր
կողմ դացին:

Նէժատ ձեռքը գիմացի կողմը երկարելով փոքր
բլրակի մը վրայ տեսնուող տանիքը ցոյց տուաւ և
աւելցուց.

— Դէպի այն կողմը դացին, տակաւին հոն ժառ-
մանած չեն, արագ երթալով կը հասնիս: 0՞ն, վազէ
տեսնեմ:

Խորունկ և ցաւառիթ յուղումով մը և դողդո-
ջուն ձայնով ըսի.

— Նիշտու պէյ, կեցէք միասին երթանք. կը
փափաքէի հեռանալ նէժատի քովէն: Սակայն այտ
տղեկը զօրովալից նայուածքով մը երես նայելով
աւելցուց.

— Դուք հիւանդ էք, Տիկին, ի՞նչպէս մինչեւ
հոն պիտի կրնաք քալել. ես պիտի վազեմ, դուք
հօրս մօտ մնացէք, ես հիմա անոնց հետ կը դու-
նամ:

Ծառի մը կրթնեցայ. այլեւս դիպուածին այս
անողոք թոյլտուութեան դէմ կը փափաքէի ըմբռու-
աանալ: Կրկին տուն վերադառնալ խորհեցայ. սակայն
ասիկա ամուսինիս և Մէտինա հանըմի նկատմամբ
շատ տգեղ վարմունք մը պիտի ըլլար:

Իրեն դարձայ և թախանձագին ձայնով մը ըսի.

— Աստուծոյ սիրոյն, մենք ալ երթանք:

Իր նայուածքին մէջ անբացատրելի աղաչանքի
մը ազդանշանը կար. լացող և զողղացող ձայնով
մը ըստ:

— Ֆիքրէթ, այլեւս զթութիւն ունեցիր. կէս
ժամու տեսակցութիւն մը ինձմէ մի զրկեր. կը հա-
ւատամ թէ շատ փափուկ է ձեր դիրքը. սակայն հի-
մա ոչինչ կայ երկիւզալի, քաշուելիք բան մըն ալ
չիկայ... եկուր, սա եղբւանիներու անուշաբոյր
հովանին տակ ապաստանինք:

— Ինձի համար, պատասխանեցի, խղճմառնքիս
գերակշիռ ձայնէն դատ, ուրիշ քաշուելիք ոյժ չեմ
ճանչնար: Ես անոնց նկատմամբ յանցաւորի դիրքին
մէջ մանելէս վերջ, այդ խեղճ մարդուկը, այն ան-
մեղունակ կինը խաբելը շատ դիւրին է, չէ:

— Ֆիքրէթ... Ֆիքրէթ... ինձի այդ բաներուն
մասին մի խօսիք. մեր սէրը, ձեզի չարագործի մը
հանգամանքովը ապրեցնելու չափ ամօթալից չէ:

— Այս, ձիշտ է, սակայն այսուհետեւ լաւագոյն
է որ զիրոք ճանչնանք բարեկամներու կամ ազգա-
կաններու պէս, և մեր խղճմառնքն ալ անհշան արա-
տաւորումէ մը իսկ զերծ կը մնայ:

— Ի՞նչ կը խօսիք: Զէ՞ք խորհիր որ ձեր առա-
ջարկը մարդկացին կարողութիւնէն պարագայ մըն է.
ատիկա ձեզի համար այնքան դիւրի՞ն է. կը հարցը-
նեմ ձեզի:

— ...:

— Ինչո՞ւ չէք պատասխաներ:

— Պիտի աշխատիմ, պիտի ջանամ բոլոր զգա-
ցութերու անշնչացնել:

— Շատ լաւ. չաշխատեցա՞ք, չմաքառեցա՞ք.
Ինչո՞ւ ինքինքնիդ խաբել կ'ուգէք. զիս չտեսնելու,
ինձմէ հեռանալու համար մեկնումի յանձնառու եղաք.
ամուսնութիւնը՝ ձեր սիրոյն արգելք մը, պատնէշ մը
կարծեցիք և կեանքերնիդ ուրիշ կեանքի մը հետ
զուգորդելով, ձեր երիտասարդութիւնը միացնել
խորհեցաք: Սակայն ի՞նչ եղաւ: Զեր այդ կարգադրութեանց շնորհւ ինձի աւելի մօտեցաք. ճակա-
տագիրը, գիպուածը ձեզի կնոջս մօրեղբօրը հետ ա-
մուսնացուց. ասկէ ո՞չ գուք, ո՞չ ալ ես բացարձա-
կապէս տեղեկութիւն չունէինք, սակայն դիպուածը,
նախասահմանումը, հոս... բոլորովին անյուսալի սա
անմարդաբնակ լեռներուն մէջաեզը, մեզի վերստին

միացուց։ Հոս, մեղք մը, չարիք մը կրնա՞ք երեւակայել, խօսեցէք, Ֆիքրէթ։

— Զեմ զիտեր, ի՞նչ խօսիմ, Նէժատու Եթէ կայ բան մը՝ որուն կրնամ խելք հասցնել, դժբախտութեանց սկիզբը՝ քեզի տեսած առաջին օրս էր։ Կեանքիս տասնըիններորդ գարունին՝ աւերակներու դեզի մր, անյոյս, առանց բաղձանքներու, թշուառ վիճակի մը մէջ մնացած էր։

— Այդ պատասխանատութիւնը ձեզի պէտք է վերապահել, որովհետեւ հեռացաք ձեր առջեւ բացուած երջանկարեր ուղիէն։ Խոյս տուիք ձեզի գրկաբաց հիւրնկալող ամուսնութեան ջերմիկ բազուկներէն, զիս ալ, ինքզինքնիդ ալ դժբախտ ու թըշուառ վիճակի մը մատնեցիք։

— Կը խօսիք առանց դիմում կատարելու ձեր խելքի գատաստանին, ուրիշներու դժբախտութեան գինով՝ իմ երջանկութիւնս ապահովելու ջանքս՝ հիմակուանէն աւելի ծանրակշիռ պատասխանատութեան մը բեռին տակ պիտի ապրեցնէր զիս։ Այդ պատճառաւ բալր ազգականներուս և ծանօթներուս աչքին առջեւ ստորին, թշուառ կնոջ մը հանգամանքովը պիտի ներկայանայի։ Յետոյ խորհելիք այն երեք կեանքերը՝ որ ձերինին կապուած են։ Մանաւանդ որ երկու զաւակ ունիք… անոնց մօրը հետքաժանում չունենալով հանդերձ, իրենց սիրոյն արգելք հանդիսացող մրցակցունիի մը գոյութիւնը, ձեր զաւակներուն սիրոը այնքան արիւնաթաթաւ վիճակի մը պիտի հասցնէ որ, ամէն օր ձեր լսնլիք բողոքի աղաղակները, նախանձի կագն ու կոիւները օր մը, անպայման, ձեզի զզումի պիտի մղեն, և զօրաւոր սիրոյ մը ճնշումին ներքեւ, ձեր ապրելիք նոր կեանքին շատ անհրապոյր, շատ վաղանցուկ լլաւը պիտի հաստատէ։

— Կը սիսալի՛ք, ես այնպէս կը զգամ որ ձեզի պիտի սիրեմ մշանչենական սէրով մը՝ որ երբեք չպիտի կրնայ կորսնցնել իր թափը, այլ ընդհակառակը օրէ որ աւելի պիտի աճի և զարգանայ։ Թերեւս կարգ մը մանրածանութիւններ կարենան զիս յաւզո մի են թարկել, սակայն ձեր ներկայութիւնը ատոնք զիւրաւ պիտի կրնար ոչնչացնել։

— Ճշմարտութիւնը կ'ուրանաք, ինչ որ է հիմա ասոնք ամէնքն ալ անցան. մեզ անջատող անդունդը քիչ մը աւելի խորացած է. կը տեսնենք թէ մեզի համար ո՛չ մէկ բան հնարաւոր է, ի՞նչ բանի կարելի է սպասել. որքա՞ն ալ համբերենք, վախճա՞նը պիտի յանզի միայն սուզի և ոչնչութեան. ամէն օր այս զրկանքի և դժբախտութեան ցնորքը օրօրելէ աւելի, կը նախընտրեմ վճռական ուժզին հարուածով մը կոսիել ամէն ինչ, և ձերբազատուիլ ու ոչնչանու, սակայն իմ զժինեմ կեանքիս միակ արգամիքը ևզող դժբախտ զաւակս կը ներկայանայ աչքիս առջեւ. այդ մանկիկին համար այսպէս քաշկրտուելու, հնձնելու սիրոյօժար յանձնառու կ'ըլլամ։

— Ֆիքրէթ… զիս երբեք չէք խորհիր, այն պէս չէ։

— Ձեզի՞ն, Նէժատ, ո՞հ, միուշեա գուշք ալ ինձի պէս ապրելու ստիպուած էք։

Նէժատ ցուազին կերպով զլուխը շարժեց ու ըստ։

Առանց քեզի ապրելէն յետոյ, այսպէս բազմատեսակ արգելքներու առջեւ, այս երեք օրուան կեանքը չարժէր արգարեւ։ Այդ զահողութեան համակերպի ինձի շատ զժուար կուգայ։ Ո՞հ… երանի թէ այս անզամ քեզի բնաւ տեսան չըլլայի, որովհետեւ սիրոս տակաւ առ տակաւ վարժեցուցած էի զըրկանքի գառնութիւններուն և թօյլ ու մեղկ անյու-

սութեան մը Ոչինչ կ'իմանայի, ոչինչ կը հասկնայի:
Ցնծութիւնն ու վիշտը ինծի համար հաւասար աստի-
ճանի վրայ կը գոնուէին: Բոլոր մարդոցմէ հեռու,
միայն ձեր ցնորդովը կ'ապրէի և առով կը բաւակա-
նանայի: ԶԵի կրնար երբեք խորհիլ թէ օր մը կրնամ
ձեզի վերստին տեսնել, որովհետեւ մեր վերջին տե-
սակցութեան ընթացքին ձեր վճռական վարմունքը
զիս ապահովուցած էր թէ ձեզի մշտնջենապէս կոր-
ուցուցած էի: ԶԵզի արդարացի կը զանէի: Ինքզին-
քէս ուելի ձեզի կը մեղքնայի: այսուհանդերձ ձեր
այս վարմունքը սէրս բոլորովին սաստկացուցած և
բազմապատկած էր: Իմ աչքիս առջև մարդոցմէ զե-
րիվեր ազնիւ անձնառութիւն մըն էիք: Սակայն
այս վսեմ սիրոյն բոլոր դաւնութիւններուն համա-
կերպելով ձեզի ընդօրինակել կը չանայի և լոին վրա-
տահութեամբ մը այս կացութեան կը հանդուրժէի:
Զօրս ամիսի չափ Պոլիսէն հեռացայ. ասիկա միակ
գարմանն էր ինծի համար: Թէեւ կնօջա և զաւակնե-
րուս հանդէպ վայրիայիչ վարմունքով մը կը ջտնայի
իրենց վիշտը ամոքել, սակայն կարելի չէր տառա-
պանքներս ծածկել իրենցմէ: Առանձին ապրելու բազ-
անք մը ունէի: ու է յանձնառութեան տակ չմտնե-
լով, միայն իմ սէրովս առանձին մնալ կը բազմայի:
Ճիշտ չորս ամիս յիմարի մը նման թափառական կեանք
մը ունենոյ: Լօգանի գրախտանման դաշտերուն, լեռ-
ներուն միջեւ պարզ ցնորքէ մը կազմուած երջանկու-
թեանս կորովովը կարօտակէզ, անյոյս վիճակի մը մէջ
տուայտեցայ:

Նէժատ զլուխը ծառի մը կրթնցուց, ոէմքը կար-
մըրած էր, սաստիկ տաղնապ մը կ'անցընէր: Աչքերս
իրեն վրայ յառած էի: հօգիխս բովանդակ կարօտովը
զինքը կը գիտէի: կը զգայի թէ հիմա զինքը ամէն
ժամանակէ աւելի կը գիտէի: Ան, մէկ ձեռքով ձա-

կատը բոնած էր, կարծես կ'սւղէր գրուել հսն կու-
տակուող վիշտերն ու տանջանքները, և այսպէս մէկ
երկու վայրկեան լուս մնաց:

Յետոյ վերստին ողբացող ձայնով մը ըստւ.

— Հիմա, սէրս ըմբուտանալու ուժոյին թափ մը
ստացած է: կը զգում թէ այլիւս սպառած է լոին հա-
մակերպելու կարողութիւնս: Քեզի վերստին տեսնելը,
յետոյ մանաւանդ այսքան մօտէն տեսնելը զիս յիմա-
րացուցած է: Նախապէս ինձմէ ծածկուած ձեր կնո-
ջական ամէնէն գաղանի, ամէնէն զգլխիչ հրապոյր-
ները իրենց բովանդակ ճոխութեամբը տեսնելու վա-
յելքը ըմբուշեցի: օրինակ, ձեզի երբեք չծածկուած
վիճակի մը մէջ տեսած չէի և երբեք չէի կրնար երե-
ւակայել թէ պիտի կրնայի տեսնել:

«Յետոյ, խորհեցէք, Ֆիքրէթ, փառայեղ դահլիճի
մը սէրով և լուսթեամբ լիցուն չերմիկ մթնոլորտին
մէջ դուք ձեր երկար քղանցքով թաւշեց հագուստին
մէջ, ձեր նրբին ու սլոցիկ հասակով, փայլուն և
խարտեաշ մաղերով. զիս անէացնող ձեր սեւ և հոգե-
թով աչքերով, և ձեզի յատուկ հպարտ և զգլխիչ ձե-
ւերով երեւցաք. խօսեցէք, Աստուծոյ սիրոյն, երկար
ատեն զրկուած մնալէ վիրջ, յանկարծ, չնորհուած ոյն
անակնկալ երջանկութեան հանդէպ, սիրող, ինհնթեցող
սիրոտ մը ինչպէս կրնայ հանգուրժել: Ինծի լուսթիւն
և չափաւորութիւն մի յանձնարարէք, որովհետեւ ձեր
ներկայութիւնը ամէն ինչ կը քանդէ: այլիւս չեմ ու-
զեր տառապիլ անյոյս կերպով և առանց փափաքիս
հասած ըլլալու: Գոնէ սակաւիկ մը զիս ապրեցնելու
շնորհը ըրէք:

— Նէժատ, լուզումնալից վիճակ մը ունիք. ջա-
նացէք մասամբ զէթ հանդարարեցնել ձեր մտածում-
ները: Դիացեցէք, զիս չէ՞ք տեսներ: Թերեւս իմ քա-
շածներս ձերինէն աւելի տիբասարուու, աւելի տա-

ռապալից է։ Սակայն խղճէս ականջօ հասնող ձայն մը
միշտ կ'ըսէ ինծի։ «Պարտականութիւն և մարդկու-
թիւն...»։ Զիս բոլոր փափաքներուս, բոլոր անուշ
բաղձանքներուս առջև անկարող և դատապարտելի
վիճակի մը մէջ կը ճգէ։ Նէժատ, Աստուծոյ սիրոյն,
զացէք, ասկէ խոյս տուէք. ասիկա՝ մեր սիրոյն փըր-
կութեանը համար կը թախանձեմ. այս եռանդագին
ժամերը, այս անհուն երջանկութիւնը՝ թող մեր
կեանքին ցանկութեանը երազը ըլլայ։ Ասոր մելա-
նոյշ յիշատակներովը ապրինք. ասով բաւականա-
նանք. Ապա թէ ոչ... վստան եղէք որ ես պիտի մեռ-
նիմ։ Որովհետեւ դուք ամէնէն աւելի լաւ կրնար
գնահատել թէ սիրտս, նմանօրինակ տառապանքնե-
րով չարչրկուելու ուժը կորսնցուցած է։ Ես հիւանդ
եմ, Նէժատ։

— Դո՞ւք, Աստուծ իմ, ինծի ներեցէք. սակայն
զիս այսպէս անձնասէր ընողը դուք էք. խօսեցէք,
Ֆիքրէթ, ձեր տառապանքը... դարձեալ այնտեղէն...
այնպէս չէ...».

— Աւա՛զ...

Նէժատի աչքերուն առջեւէն վիշտերու ամպ մը
անցաւ. յանկարծ իր ուղեղը տոչորող գժրախտու-
թեան շանթով մը դողդղաց։ Իր մտավախութիւնը
ծածկել ջանացող ձայնով մը ըստաւ.

— Նախապէս ջղային անհանդատութիւն մը ու-
նէիք. հաստատելու համար թէ անիկա կատարելապէս
անցած է կամ ոչ, անզամ մը սիրտերնիդ քննեմ։
Պիտի թոյլատրէք, այնպէս չէ։

Ծիծաղելով իրեն ըսի.

— Ես ձեզմէ դարման չխնդրեցի որ...

— Ինչո՞ւ համար, հրեշտակս։

— Ձեր այդ սփոփանքը ձեր ուրիշ հիւանդներուն
յատկացուցէք. ես զիտեմ թէ ի՞նչ է իմ ակարու-

թիւնս. անոր դէմ երբեք բողոքի պէտք չիմ զգար։
Զեզմէ խնդրած էի միայն որ այս հիւանդկախ մար-
մինը յուզումներով և երկիւղներով չչարչրկէք։

— Ձեր այդ խօսքերով զիս մեռցնել կը փափա-
քիք. շատ լաւ, ես ամէն բանի սիրայօժար յանձնա-
ռու կ'ըլլամ, աւելցուց, սակայն ինծի մոռցնել տուէք
մեր կացութեան վանդաւոր հանգամանքը, և թոյլ
տուէք որ ձեր ոտքերուն առջեւ ծնրաչոք ողբագին
տրատասուեմ։

Հեռուէն Նիհատի և Նիհալի ձայները կը լսուէին։
Կուգային. Նէժատ խորունկ հառաջանքով մը յարեց։

— Աւա՛զ, փայփայիչ, բանաստեղծական ցնորքէ
մը վերջ, վերստին կը նահանջենք զէպի տիրատար-
սուու իրականութիւնը։

Մեզմօրէն սկսանք քալել. սպիտակ վարդերով
կազմուած ծառուղիի մը տակէն կ'անցնէինք. այս
տեղը հրապուրիչ էր և բուրումնաւէտ. այնպէս որ
Նէժատ, անզիտակցարար, կանդ առաւ. մեր բաժա-
նումէն խրտչող թոշնիկներ ճիւղէ ճիւղ կ'ոստոս-
աէին։

Այս կանաչորակ և թաքցուած բոյնին տակ, այս
զովաշունչ ստուերներուն ներքեւ, պահիկ մը գէթ,
առանձին գտնուելու խորունկ զուարթութենէն և եր-
ջանկութենէն զինովցած էինք։ Ամէն կողմ լրութիւն,
մերթ ընդ մերթ հեռուէն կովի մը բառաջը, գառնուկ-
ներու մայիւնը կը լսուէր։ Նէժատ՝ այս կարճատեւ
վայրկեաններու երջանիկ երգասացութիւնները խան-
դարելէ վախցող տկար շեշտով մը ըստաւ.

— Գիտօք թէ հիմա ինչե՞ր կը զգամ, ինչե՞ր կը
խորչիմ, ֆիքրէթ, ոս կանաչորակ սաղարթները ձեր
հարսանեկան քողը թող ըլլայ և սա սպիտակ վար-
դերը ձեր սիրոյն սրակը կազմէ, մեզի թող մոռնան,
մեզի մշտնջենապէս մէկզմէկու թող յանձնեն, զուն

իմս ըլլաս, և բնութեան սա ակնապարար և լորին գիրին մէջ, ցանկութեան հաճոյքովը արքշիռ, կեանքի ծանրաապառուկ բեռէն հեռու ապրէինք...

Յետոյ զգային ժափառվ մը աւելցուց.

Սակայն ի՞նչ տարօրինակ բան... պահիկ մը դեմ, մարդ ինքինքը խարելով, անակնկալ երջանկութեան մը աշակը զգալ կը կարծէ, կ'անէանայ, երեւակայութեանը աւելի ընդարձակ թոփէ մը տալ կը փափաքի. այնպէս կը կարծեմ թէ սա վայրկեանիս բոլոր վիշտերս, բովանդակ տիրութիւնս ինձմէ կը հեռանան. դուն ալ անա՞նկ ես, Ֆիքրէթ...

— Ա՛հ... այո՛, Նէժատ, ահաւասիկ այս կարձատեւ երջանկութեան կրկներեւոյթը, զրկուած և անսրախտ կեանքերուն երկնառաք մէկ պարզեւն է. մենք թշուառներ ենք, և գատապարտուած՝ այսքանով միայն բաւականանալ...

Նէժատ իսրունկ վիշտով մը գլուխը շարժեց. յետոյ երկու վարդ վրցնելով ինձի երկարեց և ըսաւ.

— Շատ կը թախանձեմ, ասոնք ձեր կուրծքին վրայ զետեղեցէք. ձեր սրտին ուժգին ջերմութեամբը երբ թարշամի սկսին, սրակին մէջ գտնուած դաշնակին վրայ ձգեցէք, ես այնանդէն կ'առնեմ. և ասոնք սա բարերաստիկ վայրկեանին թանկարծէք յիշատակը թող կազմն...

Վարդերը սրտիս վրայ զետեղեցի, յառաջանալ սկսանք. գաշտերը կը հետազոտէինք, ուզիղ ճամբէ մը զանոնք դիմաւորնելու համար զէղի աջ զարձոնք:

Մասերուն մէջտեղէն ամսուինս և Մէտինա երեւցան. գետատի կինը, զարնան կիզիչ արեւուն զրկախառնումէն կարմրած, քրտնած էր. զլուխի ծածկոյթին տակէն իր դեղնորակ մազերը երթը քուած, մասու մարմինը, կարմրուկ այտարը, մանր ծաւի աչքերը

առոյդ զեզջկուհիի մը երեւոյթը տուած էին անոր։ Ժպտելով ըսաւ իր ամուսինին.

— Ա՛հ... յոզնեցայ, լմացայ. խնդրեմ Նէժատ,

կեցիր, քիչ մը թեւդ մտնեմ։

Երբ Մէտինա այս ձեւով կը խօսէր. կատարեալ անտարբերութեամբ իր ամուսինին թեւէն կախուած էր արգէն։

Այս տեսարանը չդիտելու համար գէպի ամուսինին կողմը յառաջացայ։

Ան, ժպտաշուրթն, սակայն մասխոն երեւոյթով մը զիս կը դիտէր։

— Ի՞նչպէս ես, ի՞նչ ունիս, խօսէ տեսնեմ. այս տեսու քեզ չտեսած մեկնեցայ, աւելի ճիշդը արթենեցնելէ և անհանգիստ ընելէ զդուշացայ. Նիհատ յայտնեց թէ քիչ մը անհանգիստ էք։

— Բան մըն ալ չունիմ. ի՞նչո՞ւ կը մտահեգուիք։

Զեռքերս ըսնեց և համբուրեց. այդ պահուն անշնչացած ըլլալ կը փափաքէի։

— Գիտեմ, ըսաւ. հիւանդութիւնդ միշտ կը ծածկու ինձմէ, որպէսզի չնեղուիմ, այնպէս չէ։

Նէժատ այդ պահուն թէ ամսուինս խօսածները մտիկ կ'ընէր և թէ մեզի կը դիտէր. ամսուինս օգտուելով այս պատեհութենէն, ըսաւ.

— Նէժատ պէյ, կինս հիւանդ է և միշտ իր տկարութիւնը ինձմէ կը ծածկէ. կը թախանձեմ ձեզի, այսօր զինքը անզամ մը քննելու չնորքը ընէիք։

Ի՞նչ ըլլալս կորսնցուցի. Ասուած իմ, այս ի՞նչ հոգեստրուո վայրկեան մը պիտի ըլլար։ Ի՞նքը, արգէն ակնդէտ սպասող ըլլալով այս թոյլառութեան, խոյսյն հրաման ըբէֆա պատասխանը տուաւ։ Այլեւ ինձի համակերպիլ կը մնար։ Խոսքը կարճ կապելու փափաքով, ըսի։

— Ներս մտնենք և...

Մէտիհա հանըմ, գարնանային այս առաւօտեան գեղեցիկ զուարթութենէն երջանիկ և արրշիո, քովա մօտեցաւ և ըստւ.

— Ո՞հ... ի՞նչ գեղեցիկ, ի՞նչ հիանալի վայրեր. մարդ հոս է որ կրնայ խաղաղ և զուարթ կեանքով մը ապրիլ:

Հոկայ թմբիի մը ոստերէն ձեւացած փոքրիկ անս ասառակէ մը զովաշունչ սոսուերներուն տակէն մեղմօքէն կը յառաջանայինք:

Նէժատ քանի մը քայլ հեռուէն կը քալէր և մանրակրկիտ ակնարկով մը մեզի կը հետապնդէր: Հաւանական էր որ մեր զգացումներուն և մեր անձերուն միջեւ գոյութիւն ունեցող հակադրութիւնը զննել, այս երկու կիները իրարմէ անջառող բնական տարբերութիւնները աւելի բացորոշ կերպով զանազանել կը ճգնէր:

Արդարեւ, Մէտիհա հանըմ չսիրուելու չափ տղեղ կին մը չէր. գիրուկ այտերը, մանր և իրարու մօտ կապոյտ աչքերը, գեղին մազերը, քիչ մը երկնկէկ գէմքը, դիմագծին ներզաշնակութիւնը, առաջին ակնարկով զինքը հտճելի և գեղեցիկ ցոյց կուտար:

Սակայն... Նէժատ այր մարդու մը հոգին պարուող զգացումով մը չէ որ ստեղծուած էր: Իր ասմուսինը յիմարի մը պէս կը սիրէր, այսուհանգերձ, առանց բնորոշելու անոր հոգեկան կացութիւնը, աչքերը փակ, տարտամ անսրոշութեան մը մէջ, կոյր զկուրայն և բնական սէրով կը սիրէր զայն:

Անոր ազգու նայուածքը չէր կրցած թափանցել Նէժատի գաղտնի բազմանքներուն, ամէնէն ծածուկ զգացումներուն: Այս մէկ պարագայի մէջ իր ամուսինին հոգեկան վիճակին խորհրդակիցը և անոր կեանքին արժանավայել ընկերը եղած չըլլալով, անդիւակից վիճակով մը ապրած էր:

*
*
*

Քէոշի վերագառնալէ յետոյ, ամուսինս և Նէժաթ թէրասը զանուած երկոր աթոռներուն մէջ ընկողմանուծ էին:

Բժիշկը չափազանց մտածկու վիճակի մը մէջ էր և բոնազբոսիկ զուարթութիւնով մը կը ջանար ծածկել զայն:

Մէտիհա հանըմ իր սենեակը քաշուած էր: Կէս ժամ վերջը երբ սրահ մտաւ արդարեւ շատ աչքառու կին մը դարձած էր:

Զեռքերը և երեսը լուացած, զեղին մազերը գլուխին վրայ ժողված, ժանեակներով զարդարուն գիշերանգուստ մը հագած էր:

Երկուքս ալ, պատահարար, զանակին գէմը գըտնուած խոշօր հայելիի մը առջեւ կեցած էինք. անդիւտակցարար նայուածքս դէպի այն կողմը հակած էր: Հոն երկու կնոջ տեսիւքը կար:

Մէկը գարունին չափ երփներանգ, կեանքին գառնակուկիծ վիշտերուն անդիւտակից, կամ աւելի ձիշը, զգալու կարողութենէն զուրկ ապրած էր: Իսկ միւսը, հազիւ քսաներկու տարիքը թեւակոխած, արագէն վիշտերու տառապանքներէն պարտասած, ապագայի մասին անյոյս, կեանքին քէն ըրած, միշտ սիրացու ամսին անյոյս, կեանքին քէն ըրած, միշտ սիրացու ամսուկ մը տառապահիւծ, դէմքին տաղտկատը կրծող ախտէ մը տառապահիւծ, զէմքին տաղտկատը զուցիչ գոյն մը տուող սեւ շրջազդեստին մէջ, կը նմանէր աշնանային ծաղիկի մը որուն անհետացումը մօտալուած էր:

Երկուքս ալ դէպի թէրասին դուռը յառաջացանք: ամուսինս ձեռքերս բռնելով զիս քովը նստեցուց: ա-

մէնէն անուշ և աղապատալից նայուածքով մը ինծի կը զիտէր. Նէժատ գեղղեղին կտրած էր. անդիտակացար զլուխը դարձուց:

Մէտիհա հանըմ խնդալով ըստւ.

— Բոլոր կիներուն նախանձի զգացումը գրգռելու պայմաններուն մէջ կը գտնուիս, քեռկին, որքա՞ն բարերախտ էք. որովհետեւ մօրեղմօրս բովանդակ սրտին գերակիո կերպով տիրացած էք...

Այս խօսքերուն պատասխանելու համար դժուարին կացութեան մը ենթարկուեցայ. ի՞նչ պէտք էր ըսել. այս խեղճ կինը այնքան անիմաստ խօսքեր կ'ընէր որ... Զէր կրնար խորհիլ թէ միայն քսաներ կու գարուններ ողջունող կին մը, ի՞նչպէս և ի՞նչ կերպով կրնար կենակցիլ յիսուն տարեկան մարդու մը հետ: Ամուսինիս, իմ մասիս ունեցած շատ բնական և չափազանցուած սիրոյ արտալայտութիւնը՝ անտեղի կը դանէր. ժպտելով իրեն ըսի.

— Այո՛, կրնամ խոստովանիլ թէ ամուսինիս այդ վիճակը արդարեւ ինծի հպարտութիւն կը պատճառէ:

Կէսօրուան ճաշէն զիրջ, դաշնակին առջեւ նստայ և նուագեցի: Մէտիհա հանըմ ինձէ կարգ մը մանր մունր երգեր կը խնդրէր. առանց ընդմիջումի կը նուագէի. այլեւս հոգիէս յորդող վիշտերս մատներուս յանձնած էի:

Նէժատ ոտքի վրայ էր. նօրաները խառնելու առեն, կնոջը անկենցաղպէտ վարմունքին հանդէպ նեղուած ըլլալը յայտնող շարժումով մը ուժգին կերպով կը չնչէր:

Յանկարծ անոր զառնալով հարցուցի.

— Ո՞ր եղանակները կը սիրէք:

Խորունկ խորունկ երեսս նայելով պատասխանեց.

— Հիւսկինի եղանակը:

Զարմացայ որ համաձայն էինք մեր զգացումնե-

րուն մէջ. որովհետեւ ես ալ, միւս եղանակներէն առ ելի ռշիւսէյինին կը սիրէի նախընտրել:

— Իսկ դո՞ւք, ըստւ:

Տալիք պատասխանիս յառաջ բերելիք ազդեցութիւնը չկրցի խորհիլ.

— Միեւնոյն եղանակը, ըսի:

Նէժատ լոեց և զլուխը վար ծոկց: Վերստին դաշնակին դարձայ, և իրը պատասխան իր լուութեան, իրեն ըսի.

«Զգիտեմ թէ կեանքին մէջ սին, իմնդ ու ծիծաղ ո՛ւր միշտ կ'ապրին, և Սիրալ ոկտք է ըլլայ գոնէ ուրախ ոինչեւ վերջին օրը մահուան շունչին»:

Այս երգը, իմ յոդնած կեանքիս, այս դժբախտ սիրոյս թրթուուն և ողբալի վիճակին մէկ արտայացառութիւնն էր. ասիկա որտիս ամէնէն դասն զգացուժներովը սկսայ նուագել:

Իսկ անիկա լուռ և մօտախոն կ'ունկնդրէր: Եղանակէ եղանակ սատուտումներ կ'ընէի. մատներս ալ՝ սրտիս թափանցող սարսուսի մը ազդեցութեան տակ էին. կը փափաքէի արտասուել:

Դաշնակին առջնէն ելած տահնս բոլոր ջղային դրութիւնս պարտասած վիճակի մը մէջ էր. բազմոցի մը կրթնեցայ:

Նէժատ տակաւին խորունկ յանկութեան մը արբերցուանքին մէջ կարծես մեկուսացած էր իր գոյութենէն: Զինքը այդ վիճակին մէջ տեսնելու՝ զիս կը խենթեցնէր: Ոտքի ելայ, այդտեղէն փախչիլ կ'ուզէի:

Ամուսինս հարցութ թէ ո՛ւր կ'ուզէի երթաւ:

— Եթէ կը թոյլատրէք, քիչ մը պիտի հանգըստանամ, և աւելցուցի թէ, թերեւս հիւրերն ալ հանգչիլ կը փափաքին, արգելք ըլլանք:

Վեր ելայ, սեղմիբանս, զգեստներս հանեցի և
ինքինքս բազմոցի մը վրայ նետեցի. այս առառւան
տեսակցութեան գիւթիչ ազգեցութեան տակ, բոլոր
զգացումներս կը յորդէին. կուրծքիս վրայ զետեղած
սպիտակ վարդերս սրտիս վրայ սեղմելով համբուրեցի,
հոտուեցի. ասոնք երջանիկ պահի մը թանկարժէք
յիշաաակներն էին:

Ո՞հ, Նէժատ իմ հանգարտիկ և առանձնակեաց
կեանքս հիմէն վերստին՝ ցնցումի ենթարկած էր.
Աստուած իմ, անկէ նորէն բաժնուիլ, միայնակ և
լքուած, կեանքի անվերջ աղջամուղջին մէջ, մտած-
կոտ և թշուառ ապրիլ, ասիկա առաջուանէն աւելի
վատթարադոյն չարչուրանք մըն էր:

Սենեակ մտնող սպասուհին խնդրեցի որ պատու-
հանները փակէր, հիւրերը հարցուցի պատասխանեց
թէ.

— Տիկինը կը քնանայ, պարոնը պատշտամը նըս-
տած է. մեր պարոնն ալ գիրք կը կարդայ:

— Շատ լաւ...

— Դուք պիտի քնանա՞ք, տիկին:

— Ո՞չ, ազջիկա:

Կինը մեղմօրէն զուոը զոյելով մեկնեցաւ:

Աչքերս փակեցի քիչ մը քնանալ փափաքելով, սա-
կայն հասկցած էի թէ բացարձակապէս անկարելի պիտի
ըլլար. Ելայ, ձեռքս զիրք մը առի, չկրցի կարդալ:
Ելայ քիչ մը պաղ ջուրով լուացուեցայ: Բենեուառ
մը հագայ. մազերս ուսուրէս վար կախուած էին. զա-
նոնք հաւաքելու համար թեւերս ուժ չունէին: Նէտո-
րէթին մօտ երթալու համար դէսի դուոը յառաջացայ,
որովհետեւ առառւընէ ի վեր զաւակս չէի կրցած տես-
նել:

Այդ պահուն ամուսինս ներս մտաւ, ժպանով
ըստաւ.

— Զեզի անհանգիստ պիտի ընենք, կը թոյլատ-
րէ՞ք արդեօք, բժիշկը հկաւ: Անդիմազրելի ոյժի մը
աղդեցութեան տակ սարսացի, ի՞նչ վտանգաւոր
վայրկեաններ պիտի անցնէի:

— Թող հրամմեն:

Նէժատ մանրաքայլ ներս մտաւ:

Ամուսինս ինձի դիտելով ըստաւ:

— Ի՞նչ կ'ըլլաս, Ֆիքրէթ, տղու պէս կը վախնաս.
Վստահ եղիր որ քու մօտդ ոչ մէկ անհանգստութիւն
չպիտի կրնայ գտնել, ասիկա սնստի մէկ կասկածո է.
յետոյ, զիցուք թէ հիւանդութիւն մըն ալ ճշգուի,
աշխարհի բոլոր զոհողութիւններուն սիրայօժար յանձ-
նառու պիտի ըլլամ. և գուն վստահ ես այս մասին,
այնպէս չէ՞ հոգիս: Ո՞հ, խեղճ մարդ, քեզի խարոզ
այս կնոջ վրայ սա պահուն դուն անէծք պէտք է
տեղացնէիր. այս ժաման անոր ոտքերուն փաթթուե-
լու և լալու կարօտովը կը տոչորէի:

Ամուսինս երկու ձեռքերէս բռնելով զիս երկար
աթոսի մը վրայ նստեցուց և ըստաւ:

— Դուն ամէնուս համար նուիրական անձնաւո-
րութիւն մըն ես: Այլեւս կը նուազէի. գլուխս իր
ուսին կրթնցուցի. արտասութներս հանգարարէն այ-
տերէս վար հոսիլ սկսան: Անկարելի էր: ինքինքս
չէի կրնար զօպել ո և է կերպով:

— Ֆիքրէթ, իմ սիրելի զաւակս, կուլաս, ին-
չո՞ւ, ըսէ ինձի: Նէժատ պէց, կը տեսնէ՞ք կնոջս վի-
ճակը. Աստուած իմ, անիկա կուլայ:

Բժիշկը քայլ մը առաջ անցաւ և խղզուկ ձայնով
մը հաղիւ կրցաւ ըսել.

— Մի վախնաք, տագնասլ մը կ'անցընէ: Յետոյ
յարեց.

— Եթէ չի լար, սաստիկ նուազումի մը պիտի
ենթարկուէր ապահովաբար:

Կոկորզս խղիսղ հեծեծանքներուն մէջ, կ'ըսէի.

— Ներեցէք, որովհետեւ ջիղերս շատ անհանգիստ են:

Ամուսինս ձեռքերս համբուրելով, կ'ըսէր.

— Ֆիքրէթ, ամէն ինչ ես ինծի համար. քեզի լալու վիճակին մէջ տեսնելս զիս կ'ոչնչացնէ. խօսէ թէ ի՞նչ է քեզի տառապեցնող պատճառը, քեզի աչքի արցունք թափել տուող շարժառիթը ի՞նչ է:

— Ո՞հ... կ'երդնում թէ ոչ մէկ բան, ո՛չ մէկ պատճառ դրյութիւն չունի. միայն ձեր ծայրայետ սիրոյն սրտիս մէջ թողած ուրախութիւնը...

Նէժատ, լեզուն բռնուած, բոլոր զգացումները սառած, անշարժ արձանի մը նման ոտքի կեցած մեզի կը դիմէր:

Այս միջոցին ցոյց տուած տկարացումիս պատճառաւ այնքան նեղուած էի որ ընելիքս կորսնցուցած էի. ասիկա կրնայի վերստին դարմանել, միայն ձեռք առնելով սովորական կորովս և հաստատամութիւնս: Ամէն բանի հանդուրժելու որոշում տուած կերպով մը խղճիս մէջ վճռականութիւն մը կար: Ոտքի ելայ. արցունքներս, որտիս մէջ բոցավառով հուրովը չորցած էին. այդ պահուն, ամէն բանէ, նոյնիսկ ինքնինքս անգամ զզուանք կը զզայի: Ո՞հ, այս սնասի յոդնութիւնը, այս անօգուտ պայքարները. մթին, տուանց վազորդայնի սէր մը... ասոնց տակ ճմլուող, չարչրկուող հոգիս, հիմա խղղուկ, խորունկ բարկութեամբ մը կը ցնցուեր:

Նէժատի աթոռ մը ներկայացուցի. ես ալ անոք գէմը նոտայ. ճշդիւ բժիշկի մը և հիւանդի մը դիրքին մէջ էինք:

Բժիշկը կարգ մը հարցումներ կ'ուղղէր ինծի.

— Մերթ ընդ մերթ զլիսիպտոյտ կ'ունենա՞ք, ճախթեւնուդ կողմը անհանգութիւն մը կը զզա՞ք.

Երբեմն չնչառութեան դժուառութիւն ունեցա՞ծ էք:

Զզուանք ազդող այս կեանքին՝ այս աստիճան կարեւորութիւն արուիլը տեսնելու, միեւնոյն ատեն երկար և անվերջանալի հարցումներու ենթարկութիւն, զիս ծայր աստիճան կը տառապեցնէր: Սակայն ի՞նչ օգուտ որ խեղճ ամուսինիս գոհունակութեանը արժանանալու համար ստիպուած էի այդ չարչարանքներուն սիրայօժար համակերպիլ:

Այսուհանգերձ, կը վախնայի. ան, վայրկեան մը վերջը տիսուր իրականութեան վերահասու պիտի ըլլար. թշուա՛ն մարդ...

Նէժատ ոտքի ելաւ և թոյլառութիւն խնդրեց. յետոյ զլուխը կուրծքիս կրթնցուց:

Այս շփումին հետեւանքով բոլոր մարմինս կրակներու մէջ կ'ապրէր: Ամուսինս ամենայն մտանոգութեամբ Նէժատի աչքերուն մէջ կը նայէր:

Վերջապէս, երբ բժիշկը զլուխը կուրծքիս վրայէն վերցնելով, աթոռի մը վրայ նստաւ, դէմքը ծանր վիշտով մը համակուած էր:

Ամուսինս հառաչող ձայնով մը, «պարոն բըժիկ...» կրցու ըսել: Խոկ անիկա, ջանալով ծածկել ամէն ինչ, մտանոգ և վշտահար զլուխը վեր տուաւ ու զողզոջուն և աղիողորմ ձայնով մը պատասխանեց.

— Վատա՛ն եղէք... պարոն:

Ես այս անցուգարձերուն հանդէպ բացարձակ անտարբեր կը մնայի: Յետոյ ինծի դառնալով ըստաւ.

— Բան մըն ալ չունիք, տիկին, թեթեւ տակս նուվրայութիւն մը... այսուհանգերձ, օդափոխութեան մը կը կարօտիք. այստեղի մաքուր օդին առաւելութիւնները արդարեւ կարելի չէ ուրանալ... բնական է որ մարդ իր ծննդավայրին մէջ ասկէ հարիւրապատիկ աւելի կրնայ օգտուիլ: Հետեւարար, քանի մը ամիս անպայման, Պոլսոյ մէջ, գեղեցիկ օդով և դիրքով տեղ մը պէտք է փոխադրուիք:

— Շատ գժուար պլարագայ:

Ամուսինս խկոյն միջամտելով յարեց.

— Ո՞չ... այս մասին այլեւս վճռականապէս յայտնեմ թէ քեզի մտիկ չեմ կրնար ընել:

— Շատ լաւ, պիտի հնազանդիմ ձեր հրամանին: Նէժատ վերստին ինծի գառնալով յարեց.

— Երկրորդ յանձնարարութիւն մը. երբեք պէտք չէ մտահոգութիք. ձեզի ամենաանհաժեշտ բանը լուս-թիւնն ու հանգարտութիւնն է... ձեր սիրտը յոզ-նեցնող յուզում, տակնուվրայութիւն, զրգութիւն առթող բաներէն պէտք է իսպառ զգուշանաք...

Այս խօսքերուն վրայ, այնպէս մը նայեցայ Նէ-ժատին որ... այս ակնարկով կը փափագէի իրեն հասկցնել թէ այդ բաները ինծի յանձնարարող զո՞ւն ես... աւա՛զ...: Մինչդեռ զո՞ւն ես հեղինակը այդ չարիքին զոր ինծի արգիլել կը ջանառ. միթէ կարելի՞ էր այլեւս ինծի համար հանդարտ և լուակեաց կեանք մը ապրիլ:

Նէժատ նպատակս հասկցած ըլլալով՝ իր կուրծքը բղքուղ խորունկ մէկ հառաչանքը զսպելու փափաքով՝ իր շրթունքները խածաւ: Վիզը ծոհելով տիսուր նայուածքով մը զիս դիտեց... կ'ուզէր հասկցնել ինծի թէ.

— Միթէ ե՞ս եմ որ քու մահուանդ պատճառ կ'ըլլամ... այդ անզութ, անդարմանելի վերքը բա-ցողը ե՞ս եմ... անդիտակցաբար ե՞ս եմ որ քու դա-հիճդ կ'ըլլամ կոր...

Ո՞հ, անոր կոզմէ կրած բոլոր վիշտերս, անոր պատճառաւ պարտազրուած բոլոր տառապանքները ինծի համար ինքնուրոյն համայք մը ունէին:

Զիրենք այլեւս առանձին ծգելու անհրաժեշտու-թիւնը զգալով, պատրուակ մը ստեղծեցի և ոտքի ելայ. մեղմօրէն դուրս սպրդեցայ. դուռը կիսաբաց

ծգելով հոն սպասեցի. հետաքրքիր զգացում մը զիս կը հարկադրէր զիրենք մտիկ ընել. ներոը կամաց կա-մաց կը խօսակցէին:

Նէժատ միջոց մը ըստաւ.

— Տակաւին նուազում չունի. լաւագոյն դարմա-նումներու շնորհիւ փրկելու յոյսը կորուած չէ բոլո-րովի: Խօսուածները կ'իմանայի. յետոյ քիչ մը աւելի կամաց ձայնով խօսակցիլ սկսան:

Յանկարծ ամուսինս խեղուկ և տառապահիւծ ձայնով մը կը հեծեծէր:

Իսանքս անոր կապուած է. զինքը ազատեցէք. իսկ Նէժատ կ'ըսէր, սիրտը ամէնէն աւելի չարչըկզ, տառապեցնսզ յուզումներէն զինքը զգուշանել պէտք է. սակայն ասիկա կարելի պիտի ըլլա՞յ... կը լսէի որ կ'ըսէր թէ ահա զինքը գերազանցօրէն տագնապե-ցրնող պարագան այս էր... այդտեղէն փախայ օրով-հետեւ ամուսինս դառնապէս կուլար...

Նէտրէթի սենեակը գացի. գեռ հոր արթնցած էր. գիրկս առի զայն, ո՞հ... զժբախս զաւակս, մահուան դատավճիրը կրող խեղճ մօրկանը բազուկներուն մէջ, ամէն բանէ անտեղեակ, իր ամէնէն հմայիչ ժպիտնե-րովը կը ծիծաղէր: Առանց յազենալու զայն համբու-րեցի, համբուրեցի... աւա՛զ...

Երբ սրահ իջայ, Նէժատը, ամուսինս և Մէտիհա հանրմը հոն գտայ. այդ ալահուն հոգիիս մէջ վայրագ ցնծութիւն մը կոր. խնդալ, խօսիլ կը փափաքէի:

Ամուսինս, իմ այդ անսովոր ուրախութիւնո՞ւ առողջութեանս մասին Նէժատի կողմէ տրուած հա-ւատիքներուն կը վերազրէր. կը հաւատար թէ ես ոչինչ զիտէի այդ մասին. խեղճ մարզուկ, ամէնէն սոսկալի տուայտանքներու ազգեցութեան տակ իր յուզումները ծածկել կը ջանար:

Նէժատի նայեցայ. ան ամուսինէս աւելի զուար-

Թախոն երեւնալ կը ճգնէր, ևս անանկ մը ձեւացուցի
թէ այդ մանրամասնութեանց երբեք ուշադիր չիմ...

Վեր ելայ, վայելուչ արդուղարդ մը ըրի, ճերմակ
մետաքսէ շրջազգեսա մը հագայ, և մարգարտաձեւ
մանեակը վիզս անցուցի:

Վար իջայ, հրաման ըրի որ կառքը պատրաստեն,
Մէտիհա հանըմին ընկերակցութեամբ զիւղերը պտոյտ
մը պլափ կատարէինք:

Երբ սրան մտայ, ամէն ոք հիացաւ արգուղարդիս
և անոր ճաշակին վրայ:

— Այսօր հոգիիս մէջ արտասովոր ցնծութիւն մը
կը զգամ, աս ալ, առաւելապէս ձեր բերկրասիթ և
շնչող ներկայաւթեանը կը ոլարտիմ:

Մէտիհա հանըմին հետ պատրաստուեցանք. կառք
մէկնելու վրայ էր:

Ամուսինս ներողութիւն խնդրեց որ չպիտի կրնար
մեղի ընկերանալ ու հեռացաւ. կը զգայի թէ ո՛ր առա
փան ախուր էր և ընկճուած...

Մէտիհա հանըմ բանէ մը լուր չունէր, հետեւա-
բար հարցուց.

— Մօրեզրայրս ի՞նչ ունի որ...

— Կառքին մէջ կը բացատրեմ, պատասխանը
առուի:

Տղոց ընկերակցութեամբ երեքս ալ կառք մատնք:
Կառքը պարակին մեծ պարտէզին դուռնէն դուրս
ելլելով, դէպի անտառակ երկարով զատիվերին ստո-
րոտէն տափարակ հովիտը իջնել սկսած էր: Տեղ տեղ
մեծ թմբիներու կանաչ զագաթները հովէն կը ծփծը-
փային. անտառակին խորը քանի մը շոճիներ, իրենց
մռայլ, զորչ, կանաչ երանդներովը մեր աչքերուն
մթին, լոին և ակնապարար տեսարան մը կը պար-
զէին: Հեռուէն զիւղի մը հոգով ծեփուած բնոկարան-
ները, միացող ծխնելո, զերը նշմարտեցան. աւելի

առաջ, ձորակի մը անվերջ զլուռուքին հետ, ջա-
ղացքի մը դանդաղ, տիսուր կճրառուքը կը լսուէր. մեր
զէմը զանուազ զազաթին վրայ հովիւ մը, իր ոչ-
խարներու հօտը արածելով, լեռնականի տիսուր եղա-
նակ մը յօրինել կը ջանար իր սրինգով...

Մէտիհա հանըմ կը հարցնէր.

— Քեռկին, գիւղացիները կը սիրէ՞ք,

— Զափազանց շատ. վստան եղէք որ անոնք շատ
ընկերական են. այս շրջանակին մէջ ո՛րքան գիւղեր
որ կան բոլոր կիները և տղաքը զիս շատ կը սիրեն,
և զիս ապակեւոր ազարակին տիկինը կ'անուաննեն...

Մէտիհա հանըմ, ա՛, ի՞նչ զարմանալի բան, կ'ը-
սէր ծիծաղելով:

— Մանաւանդ քանի մը ծերուկ պառաւներ կան,
որոնք յաճախ զիս տեսնելու կուզան, զիրենք կը
պատուասիրիմ. կը նստինք, միասին կը տեսակ-
ցինք:

— Ո՞չ, իրա՞ւ կ'ըսէք. չէ՞ք նեղուիր բնաւ.

— Ինչո՞ւ նեղուիմ, սիրելիս. անոնք ալ մեղի
պէս մարգիկ չի՞ն միթէ:

— Բնականաբար, սակայն չեմ զիտեր, ամէնուն
կամքին ծառայելը ինծի նեղութիւն կը պատճառէ...

— Այդ պարագային կը նշանակէ թէ մեր բար-
քերուն մէջ հակադրութիւն մը կայ:

— Անանկ ըլլալ կը կարծեմ:

Կառքը հիմա դաշտերուն մէջ զանուած լայն ճամբէ
մը կը թաւալէր. մօտեցանք փոքրիկ զիւղակի մը որ
կարծես մեր զէմը զանուած լերան մը խաւարչաին
կուշտին վրայ կառուցուած էր:

Նէժատ, մտախոն և լուռ նստած էր: Իր աչքե-
րուն առջեւ պարզուող բնութեան այս հողեզմայլ դե-
ղեցկութիւններուն հանգէպ բացալճակ անտարբեր
գիրաբերում մը ունէր:

Մէտիհա բողոքի շեշտով մը յարեց.

— Նէժատ... ինչո՞ւ բնաւ չես խօսիր, սիրելիս,
ի՞նչ եղաւ այսօր քեզի և մօրեղբօրս, չիմ հասկնար
արդարեւ...

Նէժատ գեփեղին կտրած պատասխանեց.

— Զեզի մտիկ կ'ընէի:

Նայուածքս իրեն ուղղելով ըսի.

— Զեր ներողամտութեան վստահելով խնդրանք
մը ունիմ, և ասոր համար ալ յարմարագոյն առիթի
մը կը սպասէի:

Մէտիհա զարմացումով և հետաքրքրութեամբ
ինձի կը նայէր. իրեն այս հարցական նշանին սա
պատասխանը տուի:

— Կը կարծեմ թէ տեղեկութիւն չունիք որ նէ-
ժատ պէյ զիս քննած է. Պ. բժիշկը, քննութեան ըն-
թացքին, հետեւանքը կասկածելի սրտի հիւանդու-
թիւն մը գտած էր...

Նէժատ բարձրաձայն դոչեց.

— Ի՞նչ կ'ըսէք, տիկին, ձեր մարմնին, ձեր ա-
ռողջութեան մասին յանիրաւի զրպարտութիւններ-
յօրինելով, ամէնքս ալ սարսափահար կ'ընէք: Ես,
ձեզի կը վստահեցնեմ, չէ՞ք կրնար համոզուիլ թէ իր-
բեւ բժիշկ սխալած չեմ կրնար ըլլալ:

Ժպտելով պատասխանեցի.

Ապահովութիւնը ինձի համար կարեւորութենէ
զուրկ է, այս մասին վստահ եղէք, որովհետեւ մահը
ինձի երկիւղ չազդեր. իսկ թախանձանքներս՝ ինձի
համար չեն, ամուսնիս համար. զինքը այսպէս տխուր
և վշտահար տեսնելով, ծայրահեղօրէն կը զգածուիմ.
ասկէ զատ, զիս բաժնելով սա խազաղ և լուակեաց
միջավայրէն, օդափոխութեան համար կարգ մը նե-
զութիւններու պիտի ենթարկէք, մինչդեռ ես բա-
ցարձակ անկարող եմ նման տառապանքի մը, կամ

աւելի ճիշդը անօդուտ զրազումներու հանգուրժելու:
Չեմ ուղեր ասկէ բաժնուիլ: Այդ վիճակը զիս բոլո-
րովին պիտի տագնապեցնէ. միեւնոյն ատեն, թերեւս
անհանդստութեանս սաստկանալուն պատճառ դառնայ:
Վստահ եմ թէ այս ուղղութեամբ ձեր քանի մը խօսքը
ամուսինիս մօտ իր մասնաւոր կշխոք և կարեւորու-
թիւնը պիտի ունենայ. հետեւաբար ահա այդ պարա-
գան է որ կը թախանձեմ ձեզմէ:

Նէժատ, չկրնալով իր կնոջ մօտ փափաքած
ձեւովը արտայայտուիլ, վշտահար շեշտով մը յարեց.

— Սակայն, ձեր հրամանը ասպարէզիս, ոլարտա-
կանութեանս սահմանէն դուրս ըլլալով, կը ցաւիմ
որ չպիտի կրնամ ընդունիլ զայն: Զեր ամուսնին
վիշտին և տիրութեանը գալով, ատիկա արդիւնքն է
ձեր մասին ունեցած անսահման սիրոյն: Զեր ամե-
նափոքը մէկ անհանդստութիւնը անօր համար խո-
րունկ վիշտ մը կը կազմէ. այս մասին դուք պէտք
չէ որ նեղարտիք:

Այս խօսքերուն տակ քօղարկուած յանդիմանա-
կան շեշտը կահած ըլլալով, կարճ կապելու համար
լոնել որոշեցի:

Մէտիհա հանըմ ապշտահար երեսս նայելով կ'ընէք.

— Կատահի կ'ընէք, Աստուծոյ սիրոյն, ճիշդ հն
խօսուածները:

— Ո՛չ, սիրելիս, ոչ. խնդիրը երկարել չարժեր.
կեանքիս հետ կապ ունեցող պարագայ մը. հիմա թո-
զունք այս տխուր խօսքերը և ջանանք օգտուիլ միեր
գէմը պարզո ող բնութեան հիանալի զեղեցկութենէն:
Ճշմարիտ է որ ամէն կեանք մահով մը կը վերջա-
նայ. կանուխ կամ ուշ մեռնելուն մէջ տարբերու-
թիւն մը չեմ տեսներ:

Նէժատ իր յուզումէն շրթունքները կը խածնէր:
Այլեւս զիւղին մօտեցած էինք. հեռուէն մեր

Կառքը նշմարող տղաքներ, վազն ի վաղ մեր մօտը կը
փոթային:

Մէտիհա հանըմ ասոնք տեսնելով ոկատ մեծա-
քրքիջ ծիծաղիւ:

Դիւղին կիները մեզի դիմաւորելու համար ճամ-
բայ ելած էին. Անոնց զէմքերնուն վրայ իրենց սիրո-
տին անկեղծութիւնը կը սոլար: Իրենց աչքերուն մէջ
փազաքական արտայայտութիւններ կը փայլէին:

Ասոնց չափ խաղաղիկ կեանքով մը չկրնալ ապ-
րելուն մտածումը, զիս, սա պահուն, չափազանց կը
վշտացնէր:

Իրենցմէ մէկը կ'ըսէր.

— Հրամեցէք, փաշա հանըմս, բարով եկաք մեր
գիւղը:

Մէտիհա բարձրաձայն խնդալով կ'ըսէր.

— Ո՞... ո՞... այդ ի՞նչ տեսակ բացարու-
թիւն...

Ապշանար դիտեցի այս անմեզ կնոջ, որ խեղճ
գիւղացիները ծաղրելով կը զուարձանար:

Կառքէն վար իջանք և ոկանք յառաջանալ հեռ
ուն տեսնուող ուսիներուն զովաշունչ սառւերներուն
տակը. ասոնք դէպի ձոր հակած էին. հոս կանգ ա-
ռինք. հիմա ոյդ ձորին միօրինակ և հեւըոտ կորկու-
չիւնը մոտիկ կ'ընէինք. ժայռերէն վար վիթխարի ա-
րակութեամբ մը հօսող ջուրերը կը դիտէինք:

Տղաքը և կիները մեզ շրջապատած էին: Այս տե-
տարանին առջեւ, պահիկ մը գլթ, կարծես կեանքիս
դասնութիւնները մօսցած էի: Մեզի թարմ մածուն
հրամցուցին, և հարցուցին թէ ո՛վ էին քովիններս:
Պատասխաննեցի.

— Մեր ազարակին տիրոջ ազգականները, այս
կերպ կը յօրջորջէին ամուսին:

Նիհատ և նիհալ շատ ախորժած էին այս փոքր,

աւերակ գիւղէն: Հաւանական էր որ իրենց գտած
անկեղծ վերաբերումը՝ անոնց մատաղ հոգինները հըր-
ծուցուցած էր:

Արեգակը մեծ լերան մը մատախրապատ գաղաթէն
մարը մտած ատեն մենք ալ ազարակ կը վերադառնա-
յինք: Բնութիւնը կարծես, այս պահուն, լոին տրխ-
ութեան մը մէջ թաղուած էր, այս լութիւնը կը
խանգարուէր մերթ ընդ մերթ հորթի բառաջովը կամ
քանի մը դասնուկներու երկչոտ մայիւնովը, որոնք
ձորերու ամայութեան մէջ երկարօրէն կ'արձա-
գանգէին:

Երբ ազարակ ժամանեցինք, ամուսինս գտայ մեզի
սպասողի գիւրքին մէջ. այս գիշեր կը փափաքէի ամէն
քան ընել, ամէն զոհողութեան յանձնառու ըլլալ,
միայն զինքը զբաղեցնելու կամ անոր վիշտը ամոքե-
լու համար: Որովհեաւ երբ ամուսինս վշտալից և
տիսուր կը տեսնէի կամ երբ անուզզակի կերպով անոր
դժրախոտութեան պատճառ կը դասնայի, իր թաթե-
րուն մէջ զիս չարչըկող տառապանքս կը բազմապատ-
կուէր կարծես:

Թեւը մտայ. քիչ մը պտըտինք, ըսի իրեն:

Գոհունակ սրտով և ժպտաշուրթն երնսս նայեցաւ
ու բառւ: —

— Զե՞ս յազնիր:

— Ո՞չ, ո՞չ, հիմտ այնքան ազէկ եմ որ չիմ
կը նար բացարել. բան մըն ալ չունիմ. զստահ եմ
որ եթէ երկու ժամուայ ճամբայ ալ քալեմ, երբեք
չպիտի յոզնիմ: Երբ զեզերս կանոնաւոր առնեմ, ա-
ռողջութեանս խնամք տանիմ, անկասկած է որ աւելի
պիտի կ'ազգուրուիմ: Յետոյ, Սայիտ պէյ, յաճախ
չէ՞ տեսնուած որ բժիշկներն ալ կը սխալին իրենց
ախտաճանաչումին մէջ:

— Անկասկած, զտակս, յաճախակի պատահած

դէպքեր են ատոնք, սակայն, զիտնալու և թէ այդ
խօսքերովդ ո՞ր աստիճան զիս ուրախացուցիր:

— Իմ ալ միակ բաղձանքս առ է արդէն:

— Հրեշտակի պէս կին...

Կաթիլ մը արտասուք այտերէս վար հոսեցաւ.
գլուխս դարձուցիւ տակաւ վրայ հասնող մթնչազին
մռայլ ստուերներուն տակ այս արիւնոտ արցունքի
կաթիլը թաքնուած, անհետացած էր...:

Երկու օր վերջը, Ազարակ... Ապրիլ

Ատենի մը համար յուղումներս դադարի մէջ էին:
Նէժատ երկու օրէ ի վեր մեկնած էր Մէտինա և եռ
այս երկու օրերու լոին տմայութեանը մէջ կ'ապ-
րէինք. դեռատի կինը, իր ամս մնին նկատմամբ, քիչ
մը բողոքողի գերին մէջ կը գտնէի: Իր մասին ցոյց
տուած անտարբերութիւնը տակաւ իր ուշադրութիւնը
կը գրաւէր. խօրսւնկ մտածութերուն առթած վիշտը
կամաց կամաց տեղ մը կը դրաւէր իր սրտին մէջ:
Այս պարագան սոսկում կ'ազդէր ինձի. կը մաղթէի
որ վայրկեան մը առաջ մեկնէին: Մէտինային ամե
նաանշան կասկածով մը թունաւորութիլը դժբախտու-
թիւն մըն էր որ կրնար զիս ոչնչացնել:

Իսկ Նէժատ իր սրտին տոկունութիւնը պահերու-
անկարող էր. և ամուսինիս սիրոյ մասին ունեցած
պահանջկոտութիւնն և անպատշաճ վարմունքէն սոս-
կալի կը նեղսրտէր: Եւ մազերս կը քատմնին, երբ
կը խօրհէի թէ այս վիճակին շարունակութիւնը լաւ
հետեւանք մը չէ որ պիտի ունենար և թէ ասիկա
պատճառ պիտի դառնար որ մեր ազգականութեան կա-
պերը դժբախտ վախճանի մը յանգէին:

Մէտինայի հետ անցուցած սա մէկ քանի օրուան-
ընթացքին, զինքը զօւարձացնելու, չնեղացնելու-
համար ջանացած էի որ բռնազրոսիկ զուարթութիւն-

մը ցոյց տամ, կամ նոյն իսկ մածաքրքիջ ծիծաղներ
արձակեմ: Ամուսինս իմ այս վիճակէս վերջին ծայր
գոն էր, զիս հետախուզող իր նայուածքին մէջ որո-
շակի կը նշմարուէր իր անսահման ազապատճնքն ու
գորովը, և մշտակայ պատրաստակամութիւնն ու ան-
հուն զոհողութեան ողին՝ իմ բաղձանքներս իրազոր-
ծելու համար: Ամուսինս՝ սա վիճակին մէջ աեսնելո՝
զիս բոլորովին կը վշտացնէր, և խղճմանքիս տո-
ռապատճնքը աստիճան մըն ալ կը սաստկացնէր: Ասո-
ուած իմ, ես, մեղքերուս պատիժը այս կերպով էր
որ պիտի քաշէի արդեօք...:

* *

Երէկ, Մէտինայի հետ ննջասենեակիս մէջ նստած
էինք. գեռատի կինը իր ամուսինին երկու օրուայ բա-
ցակայութեանը պատճառով շատ յուղուած կ'երեւար:
Հոգիին մէջ նեղսրտութիւն մը, ակնարկներուն մէջ
մտացիր վիճակ մը կար: Շատ աշխատեցայ իր մտա-
հօգութիւնը փարաւել, սակայն չյաջողեցայ իր այդ
մտախոն վիճակը անհետացնել:

Վերջապէս իրեն ըսի:

— Մտահօգութիւն մը ունիք կարծեմ, ձեզի մտա-
ցիր կը տեսնեմ:

Կարծես թէ այդ հարցումիս կը սպասէր.

— Ո՞հ, այս՝ ըստ, Նէժատի մասին կը մտածեմ.
Ճամբաներուն անկանոն վիճակը, յետոյ զիւղին մէջ
անցընելիք մէկ երկու օրուան յօնութիւնը, կը վախ-
նամ որ զինքը անհազիստ պիտի ընեն, զարթուած
չէ այդ տեսակ անսովոր կեանքի մը:

— Կը վատահացնեմ ձեզի թէ ճամբաները բաւաս
կան կանոնաւոր են. սակայն պարտականութեան մը
կիրառման ընթացքին, խորհելու էիք որ այդքան մը
անհանգստութեան համակերպիլ անհրաժեշտ էր, և
ինքինքնիդ միտիթարուած տեսնելու էիք. մի նեղար-
տիք, թերեւս երկու օրէն առաջ կը վերադառնայ:

— Ո՞հ... երանի՛ թէ այդպէս ըլլար...

Այս խօսակցութեան տուած արդինքը սա էր որ
ես անկէ շատ հեռու կը մնայի: Այս կինը՝ իր օրինա-
ւոր ամուսնին կը սպասէր, իսկ ես, աւա՛զ...

Պահիկ մը լուսթենէ վերջ, Մէտի՛ա վերստին
սկսաւ խօսիլ.

— Իմ այս մտածումս քիչ մը անհարկի կը գըտ-
նէք, կարծեմ, այնպէս չէ^o. սակայն եթէ զիտնայիք
թէ զինքը ի՞նչ անորակելի սէրով մը կը սիրեմ: Չեմ
զիտեր թէ սիրահարութեան զգացումը ա՞ս է արզեօք.
Եթէ այո՛, այդ պարագային այդ զգացումն է որ ա-
ռաւելապէս սնուցած եմ ամուսինիս նկատմամբ:

— Անտարակոյս, պատասխանեցի, կնոջ մը հա-
մար՝ իր ամուսինը տենդագին կերպով սիրելին գե-
րազանց երջանկութիւնն կա՞յ միթէ աշխարհի մէջ:
Հակառակ ընթացք մը, կեանքի ամէնէն միծ, ամե-
նադառն տառապանքը կրնայ նկատուիլ. այդ կերպ
վարձունք մը ո՞չ մէկ կերպով կրնայ դարձանելի ըլ-
լալ+ ապօրինի սիրոյ մը հոգիին տուած տառապան-
քը, սիրահարութեան վայելքը ըմբուխողներուն հանս
գէպ գործածուելիք միակ զէնքն է: Իր ամուսինը
իրապէս և անկեղծօրէն սիրող կին մը, ամէն զժրախ-
տութեան, ամէն տեսակ տառապանքի կրնայ հանս
գուրծել միայն իր ամուսնոյն նկատմամբ տածած սի-
րոյն ուժովք:

— Շատ ճշմարկտ կը խօսիք:

— Վստահ եղէք որ կիները շատ կատկածու ա-
րարածներ են. սակայն... այրերուն ձեռքը կապող
սիրոյ շղթան պէտք է որ իրենց կիները միտյն կաշ-
կանդէ... ասիկա ալ այր մարզոց յատուկ պարտա-
կանութիւն մըն է. և այնքան զիւրին է որ... դըժ-
բախտաբար ասիկա հասկնալու կարողութենէն զուրկ,
իր կնոջ հոգիկան կացութեան անտեղեակ բազմաթիւ
ամուսիններու զժբախտութեանց ջատագովականը լուած
եմ յաճախ. անսնք իրենց կիներուն ամենափոքր մէկ
փափաքին գոհացում տալով, փոխարէն կարելի չէ ե-
րեւակայել թէ ի՞նչ մեծ, ի՞նչ յարատեւ սիրոյ վար-
ձատրութեան մը կ'արժանանան, ուրախ և բարեբաս-
տիկ կեանքով մը կ'ապրին, առանց սակայն զիտոկ-
ցութիւնը ունենալու իրենց երջանկութեան: Եթէ
ձշարտութիւնը խօստովանիլ անհրաժեշտ ըլլայ, պէտք
է յայտնել թէ անտարբերութեան այս նշանը մեր
բազմաթիւ կիներուն մօտ կը ունենուի: Զիրար չհաս-
կընալ, ո՞հ... անաւասիկ մեղի քանզող, մեր երջա-
նիկ կեանքը թունաւորող, բոնի զժբախտ ըլլալու
պատճառ եզզող այդ աղջամուզզը և սակայն...

— Ատիկա լուսաւորել կարելի չէ^o:

— Այո՛, կարելի է, երբ երկու կողմէ միեւնոյն
զգացումով խմորուած են...

— Ի՞նչպէս:

— Ինչպէս, կը հարցնէք. հոգիներուն մէջ բնա-
կանօրէն զոյութիւն ունեցող ընտանութիւն մը, զգա-
ցումներուն մէջ համաչափութիւն մը յառաջ բերելով:
Զեղի կը հասկնէ թէ ձեր զիրացինը ի՞նչ կը փա-
փաքի, կամ ի՞նչ բանի կը սպասէ: Արդէն, ի բնէ
զուք անօր սիրած, հաւեած բաներէն կ'ախորժիք, և
չէք սիրեր այն բաները՝ զորս ան չէ սիրած:

— Անա ձեր այս մտածումը սխալ է. աղ պարա-
գային անհրաժեշտ է որ ամուսնոս զիս չսիրէ. մինչ-

դեռ ան ինծի ամէնէն զօրաւոր սէրով մը կապուած է։ ես Նէժատի սիրածներուն մհագոյն մասէն չեմ ա-խործիր։ ասիկա մեր սէրը չկրնար վուանդել։ որի-նակ, նախև առաջ ես կանուխէն քնանալ կը սիրեմ, ան, ընդհակառակը ուշ կը պառկի։ ո՛չ մէկ զիշեր անոր չեմ սպասեր։ յիտոյ ան կը սիրէ վէպ կարզալ, և կ'ախործի ընթերցումներէն։ ես բացարձակ չեմ սի-րեր, և առկաւին նմանօրինակ շատ մը պարագաներ։ Եթէ ճշմարիտը խօսելու պէտք ըլլայ, ես քիչ մը խնայողութիւնը կը սիրեմ, մինչդեռ Նէժատ առկէ դժոն է։ ես կը փոփաքիմ որ ամէն բան դիմացկուն ըլլայ, մինչդեռ ան գայելուչը և նուրբը նախամեծար կը սեպէ։ Զեմ կրնար ընդունի որ գիշերները, լուսնի լոյսը և անոր գեղեցկութիւնը դիտելու համար կաօ-րելի կ'ըլլայ քունը փախցնել կամ զոհել, մինչդեռ Նէժատ վերջին առտիճան հանոյը կը զլայ այդ բանէն։

— Զեր երկուքին միջեւ հոկայ հակազրութիւն մը զոյսւթիւն ունի ուրեմն։

— Այո՛, սակայն բոլորովին կարեւորութենէ զուրկ է ատիկա։

Զարմանքով իրեն կը նայէի։ անիկա առանց բան մը հասկնարու տեսականապէս կը խօսէր։

— Ես վստահ եմ որ ամուսնիս սրտին տիրացած եմ, որուն համար գան եմ, միայն հիւս ջզային հիւ-ւանդութենէ մը կը տառապի։ որուն համար երկու տարիէ ի վեր հօգիկան տագնապի մը ենթարկուած է։ Միակ մտահագուելիք պարագան ատիկա է։ ես զինքը զուարձացնել չեմ յաջողիր։ Եթէ իր մասին վստահ չըլլամ, պիտի տարուիմ մտածելու թէ անպայման ուշ րիշ կին մըն է որ կը զբաղեցնէ իր ուղեղը։

Այտերը կրակի նման կասկարմիր կտրած Միտիհա-յ սրեց։

— Գիտնալու էք, սիրելիս, թէ որքա՞ն ստորին կիներ կան որոնք իմ երջանկութեանս կը նախան-ձին։ Ասոնք ամուսինս հանդիսա չեն ձգեր որ... չեմ յիշեր, որքա՞ն առաջ էր, մօտաւորապէս մէկուկէս երկու տարի առաջ, Նէժատի զարմանատան ծառանեւ ըէն իմաց... հիւանդներէն մէկը, սեւաչուի, սիրու-նիկ աղջիկ մը, ամէն ատեն քրօջը հետ բժիշկին կու-գայ եղեր, այդ միջոցին, կ'երեւի, պատահաբար, Նէ-ժատ նոյն աղջկան քիչ մը աւելի մեծարանք ցոյց տուած է որ... զեռատի օրիորդը համարձակութիւն կը ստանայ և Նէժատի հետ ամուսնութիւն առաջար-կելու չափ առաջ կ'երթայ... սակայն իր ստացած մերժողական պատասխանին վրայ, զարմանատունէն անանի մը մեկնած է որ... սանդուղներէն վար իջ-նելու ատեն այլեւո չկրնալով ինքզինքը զսպել։ Իե-կեկածայն և ողբաղին արտատուել սկսեր է, քանիցս իյնալու պէս եղեր է։ սպասուհին անոր վշտակցելով, թեւը մտած և զայն մինչեւ կառք առաջնորդած է։ Ասիկա լսելով բարձրաքրքիջ խնդալու փափաք մը ու-նեցայ, շատ լաւ եղած է, զիս ու երկու զաւակներ-ստանակոխ ընելու բազմանքը սնուցանող այդ անա-ռակ աղջիկը արդար էր որ իր արժանաւոր պա-տիմքը կրէր...։

Զեմ գիտեր, ասոնք լսած ատենս ի՛նչ արտասո-վոր գիմայեղամներու հնիթարկուած էի... Ո՛հ, ինչե՞ր ալ լսելու զատապարտուած եմ, Աստուած իմ, ռանա-ռակ աղջիկ», չէ՞, և ատիկա ես էի...։

Այդ կինը՝ որու ի նպաստ սէրս և երջանկութիւնս սիրայօժար զոհելու յանձնառու եղած էի, քաջ գիտ-նալու էր թէ այդ աղջիկը ես էի... այդ ռանառակ աղջիկը... իր գէմը նստող այս հիւանդ կինն էր։ Իր սիրոյն հերոսը և զօնաբերողը ըլլալով, իր ստո-սինը վերստին իրեն ձգած էի։ Մինչդեռ, մէկ ակ-

նարկս, ամենատաննշան արտայայտիչ մէկ տկարութիւնս, մէկ բառ իսկ բաւական էր որ այդ կինը մշտնջենապէս զժրախտութեան քառսին մէջ գլառքէր. սակայն ես, մրցակցութեան այս մարդին մէջ ինքզինքս միայն զոհարերիլ կը փափաքէի . . .

Ազարակ . . . Ապրիլ

Երէկ, իրիկուան դէմ բժիշկը վերադարձաւ. Մէս ափիա գոն և չենչող, իր ամուսինը զիմաւորելու ատեն, ես, պատշգամէն զիրենք զիտելու զբաղած էի, ծաշէն ետքը, քիչ մը պարտէզը նստանք. Մէտինա, միշտ հետարքքիր հարցումներով, Նէժատի առողջութեան մասին մանրամասնութիւններ կը ստանար: Կը կռանէի թէ բժիշկը սոսկալի կերպով կը նկզուէր այդ հարցումներէն: Ներս մտանք. քիչ մը ատեն սրա հին մէջ ժամանակ անցուցինք. Նէժատ ծայրայիզօրէն կը վշտակրէր հետեւեալ օրուան իրենց մեկնումին պատճառաւ: Գիւղին մէջ անցուցած երկու զիշերուայ կեանքին և իր ստորագրած ահղեկագրին բովանդաւ կութեան մասին բացատրութիւններ կուտար: Նորէն անդրադանք մեր Պոլիս մեկնումի խնդրին. Նէժատ յայտնեց թէ պատրաստ էր մեղի համար յարմարագոյն հեօթի մը կամ ծովագերեայ զղեակ մը գտնելու:

Իսկ ամուսինս աւելցուց թե բոլորովին իմ քամանածոյքիս կը յանձնէր կղզիի ենօշիին կանաւորումն ու յարդուումը, և քանի մը ամիս հոն բնակելէ վերջ, ըստ կամո, պիտի կրնայինք ագարակ վերադառնալ, կամ ի հարկին, ձմեռը Պոլիս անցընել:

Այս իրազարձութեանց առջեւ լուս և վերապահ, ունկնդրողի զերին մէջ կը մնայի:

Որոշապէս կը նշարէի թէ ճակատագրիս այս դառն և կոկծալի կոտորիներուն հանդուրժելէ տարրեր ու է միջոց չունէի: Դիպուածին սահնձարձակ բազուկ-

ներուն յանձնելով ամէն ինչ, անկիղծ ուժէ մը հետապնդուած, սիրոյ բարեբաստիկ ուղիէն կը յառաջանայի:

Մեծ Կղզի, 20 Յունիս

Երկինքը ամպամած, ծովը միապազաղ է. Ժամ մը առաջ տեղացող անձրեւը ամէն կողմ հաճելի զովութիւն մը սփուած է: Եղեւիներու հոգեպարար բուռումները մինչեւ մենակեացի խցիլս կը թափանցէ և ոռունգերս կը գզուէ: Առաւան մեզմ ու փայփայիչ սիւքը՝ իր անուշ զզուանքներով զնտին կը հոսեցնէր առաւոտեան անձրեւի ակնափայլ կաթիլները, որոնք սազարթներուն վրայ թառած, զեղեցիկ համբոյրներ կը փոխանակէին իրարու հետ: Ամէն կողմ տիրասարուու վերաբկուով մը սքօղուած էր: Թեթեւ մառախուղ մը, կապոյտ շղարչի մը նման, գէպի Հաւըրի վրայ կը յառաջանար: Մրեգակին լուսաշող զիմազիծը՝ այս լուրթ սնգոյրին ներքեւ կը նշարուէր: Աւելի անզին, սպիտակ կօնտոլ մը, ծովուն մեղմ ալիքներուն վրայ կը տարուբերէր, մերթ ընդ մերթ փրփրագէզ կօհակներուն մէջ կը թագուէր, յամառ արկածախնդրութեամբ մը՝ սուրալու, փախչելու համար հովերուն հետ՝ ճշմարիտ ճակատամարտ մը կը մզէր. մերթ կը բարձրանար, կը բարձրանար, ջուրին մակերեսին վրայ՝ ծովային սպիտակ ճայ մը յիշեցընելով:

Պատուհանին առջեւ զլուխս ձեռքերուս կրթնցուցած, ակնարկս այս անձայրուծիր անհունին առջեւ խորասուզուած, մարմինս տագնապեցնող ողբ ու կոծերէն և յուզումներէն յոզնաբեկ ու անզօր՝ նստած էիր Մեր ժամանումէն ի վեր տասը օրեր անցած էին: Հասկառակ ամէն տեսակ ստիպումներուն, Պոլիս գալու մասին ամուսինս մասդրութիւնը փոխելու յաջողած չէի:

Պոլիս մեր վերադարձի օրը, Փէնտիքի կայարանին մէջ տեսանք Նէժատը՝ որ երկաթուղիի ժամանումին կը սպասէր։ Ինծի ուղղած իր նայուածքին մէջ շնորհակալութիւն և սէր կը թրթոար։ Սուանց երբեք փոխադարձելու անոր այդ զգացումներուն, վակոնին մէկ անկիւնը կծկտած էր։ Հակառակ այդ վայրկեանի հաստատակամ որոշումիս, սիրաս ամէնէն դառնակսկիծ զգացումներով կը կոտոար։ Սակայն այլեւս անոր ո՛չ մէկ ձեւով կարեւորութիւն ընծայել չէի փափաքեր։ Կը սոսկայի որ վախճանը շատ տիսուր, շատ անաբեկիչ կրնար ըլլալ։ Նէժատ իմ այս վիճակիս վրայ շատ զարմացած ու շատ զգածուած էր։ Մինչեւ Կղզի մեզի ընկերացաւ, իրմէ տեղեկութիւն խնդրեցի միայն Մէտիհա հանըմին և զաւակներուն մասին, ուրիշ ոչինչ, յոզնութիւնս պատրուակ բռնելով սենեկս առանձնացայ։ անոր մեկնումէն վերջ, ամուսինս ըստւ։

— Զիրենք անգամ մը գէթ հոռ հրաւիրել չխորհեցիր։

— Երբոր փափաքին, կրնան դալ, պատասխանեցի։

Կղզիի արգուզարդը, մեծափարթամ շքեղութիւնները, պաշտօնականութիւնները իսծի նեղորատութիւն կը պատճառէին, ասոնց մէջ ապրելու համար՝ ինքոզինքս անընդունակ կը գտնէի։ ո՞հ, բարձրաբերձ լիուներու լոին ամայութեան մէջ քնացող մեր ավարտկը, անոր անմարզաբնակ և պարզունակ պուրակները։ հոն միայն կրցած էի ապրիլ սիրային կեանքիս ամէնէն յուզումնալից ժամերը։

Կղզի, 28 Յունիս

Երկու գիշեր մեծ մօրս մօտ մալէ վերջ, վերատին կղզի դարձայ։ մեծ մօրս բացատրեցի թէ առանց պատ-

ճառի, ամուսինէս ծածկած էի թէ Նէժատ նախապէս զիս դարմանած էր, և պատուիրեցի իրենց՝ այս մասնին լուր մնալու։

Սուատ չափազանց տիսուր էր և մտածկոտ։ Միշտ մտահողիչ ակնարկներով երեսս կը նայէր։ զինքը սենեակ մը հրաւիրեցի և վատահեցնելով ըսի իրեն։

— Միշտ կը պահեմ սովորական հաստատակամ ոգիս, մահաւանդ հիմա որ ամուսնական պարտականութիւն մըն ալ ունիմ։ այդ նուիրական պարտականութեան ո՞ր աստիճան կարեւոր ըլլալը չկրնալ ըմբը ըընելու չափ տգէտ չմծ։ դուն անհոգ եղիր, քոյրս։ Երկուքս ալ լացինք։ Անիկա ըստւ։

— Ձեզի միացնող ազգականութեան այս կապը ի՞նչ չարաշուք հանդիպում ա՞ն է։

Կղզի վերադարձիս յաջորդ օրը, ամուսինս, կարգ մը գործերու կարգագրութեանը համար Պոլիս իջած էր։ ևս ալ տունին առտուան յատուկ գործերուն հըսու կելէ յետոյ, կարս առի և սենեակս առանձնացայ։

Նէտրէթ, իր ստնառուին գիրկին մէջ, պարտէզին ստուերու ուղիներուն վրայ կը պատկէր։ ակնարկովս յաճախ զինքը փայփայելէ վերջ, կրկին կորովք կը զրադէի։

Նէժատ, այն օրէն վերջ, ա'լ բնոււ չէր երեւցած։ Միայն Մէտիհա հանըմ, պաշտօնապէս օքարի եկաքախ այցելութիւն մը տուած էր։

Իր այցելութիւնը փոխադարձելու համար քիչ մը զանդաղ շարժիլ կը փափաքէի, խորհելով որ կարելի եղածին չափ պէտք էր ցանցառ յարաբերութիւններ ունենալ և պահել միշտ պաշտօնականութիւնը։ Թերեւայս միջոցներով պիտի յաջողէի փրկութիւնը ապահովել։

Գալով անհանգստութեանս, բոլոր տառապանքներս ամուսինէս ծածկել ջոնալով քաջառողջ ըլլալը

Կ'ուզէի հաւտացնել իրեն։ Լարվ կը թախանձէի իրմէս
որ այլեւս խաղալիքի մը նման, մարմինո բժիշկնեւ-
րու չարչարանքներուն չինթարկէր։

Իսկ անիկա, իմ թախանձագին պնդումներուս և
արցունքու աչքերուս հանդէպ կ'րսէր։

— Շատ յաւ, դուն մի յօւզուիր։

Ո՞հ, հոգեկան վիճակիս անտեղեակ եղազներ, որ-
քա՞ն երջանիկ կարծած էին զիս, հսկայ հարսուու-
թեան մը տէր զինքը պաշտօղ ամուսին մը, թէեւ
քիչ մը տարիքու, ի՞նչ վնաս ունի. քէօշկեր, դղեակ-
ներ ամենափոքր իղձեր իրագործելու պատրաստ ան-
ձեր, իմ փափաքած ձեւովս ապրելու համար ամուսին
մը՝ պատրաստ հրամաններուս հնագանդելու։

Արդարեւ, երջանկութեան այս չափը, հասարա-
կաց կարծիքին առջեւ, մասամբ չափազանց էր, սա-
կայն . . . իրականութիւնը ունէր կարգ մը մթին ու-
խորհրդաւոր կողմեր՝ որոնք . . . որքա՞ն ալ աշխատ-
ուի, աչքի չի զարներ։ Երջանկութեան այս քողին
տակ, ի՞նչ արիւնածոր վէրքեր կային թաքնուած։
Տարիներէ ի վեր լրուած այս զգեակին նորոգութիւնն
ու յարդարումը, իմ հոս ժամանումս, կը լսեմ թէ
շրջակայ զրացիներուն մօտ կարգ մը խճճանքի ա-
ռարկայ զարձած է. ազարակէն բերուած զուգ մը
հուժկու արարական նժոյգները, և ատոնց հոմար ծա-
խու առնուած գիհնատկան զեղեցիկ կառքը ափոս
տարուած օրը, բազմաթիւ հետաքրքիրներ փափաքած
էին տեսնել այն երջանիկ տանտիրուէին՝ որ այդ կառ-
քին մէջ բողմած՝ կզդիին շրջանը պիտի ընէր . . .
ասոր իրաւցընէ ծիծաղեցայ, և տարիկա եղաւ միակ
պատասխանս. աւա՞գ . . .

Կար կարելէն ալլեւս ձանձրացած էի. այսօր
զարձեալ հոգին տառապեցնող վիշտերուն մէջ կը գա-
րուէի. օդը սովորականէն աւելի տոք էր. վիզ-

կերը բացի. ծովը՝ արեւուն փայփայիչ գրկախառնու-
մին մէջ, իր կապտորակ քղանցքը տարածած, կը
քնանար։ Բավանգակ կզզին հանդարաւութեան զիրկին
մէջ ընկողմանած էր կարծես։ Առաջունուան պայտանե-
րուն պատճառած յագնութիւնը կէսօրուան հաճելի և
կազդուրիչ քունով մը գարմանելու մասծումով, ամէն
մարդ տունը քաշուած էր։

Տեղիս ելայ, մազերս յարդարիցի, զիբք մը առի
և բազմօցին վրայ երկընցայ. ոյդ պահուն, նետրէթ
ալ իր ստնտուին հնու, գովս եկած էր. թէ անոր շէն-
չող աղմուկին ու իրարանցումին կը հետեւէի և թէ
ձեռքիս զրքին եջերը կը գարձնէի։ Այդ պահուն սպա-
սուիին սենեակ մուաւ ու ըստւ։

— Հիւ բ եկած է։

— Բ'վ է, հարցուցի։

— Եկատ պէյը, պատասխանից։

«Զիղերս ամբողջ գողզզալ սկսան, յուղումս հան-
գորտեցնելու համար երկու ձեռքերով սրտին վրայ կը
ճշչէի։

— Հիմա կուզամ, թող քիչ մը սպասէ, պատա-
խանեցի։ Հազուստո փախեցի, վար իջայ, ինքը,
զլուխը բաց վիճակի մէջ, սեղանին մօտ սորի վրայ
կեցած էր։ Դէմրը զունատած էր. երկիւզի նմանոց
ակնարկով մը զիս զիտեց։

— Հրամեցէք, նոտինք, ըսի իրեն. դէմաւ զէմ
երկու թիկամթուներու մէջ բողմեցանք. երկուքս ալ
կը զողացինք։

Մեր միջեւ եղած խորհրդաւոր լուսթիւնը խզ' լու
նպատակով հազիս հազ կրցի իրեն ըսեւ։

— Օգը որքան տաք է այսօր։

Եկատ հատկանեալ և թրթռուն ձայնով մը պա-
տասխանեց։

— Այս'։

Վերստին լոռութիւն տիրեց. ո՞չ, այս լոռութեան ազգեցութեան տակ մեր հոդիները կարծես կը ճըմ-լուէին: Խորհելու կարողութիւնս ցիրուցան եղած էր: Խօսելու համար բառեր կը փնտուէի:

Այս անգամ Նէժատ սկսաւ խօսիլ ու ըստ:

— Զեր ամուսինը Պոլիս դնաց:

— Այո՛:

Առողջութիւնս քննելու նայուածքով մը զիս կը դիտէր: Յետոյ զգուշաւոր ձեւով մը հարցուց.

— Ի՞նչպէս էք. կը զգա՞ք որ օգտուած էք Կղղիի օդէն:

— Շնորհակալ եմ. բնականաբար:

Երկուքս ալ վար կը նայէինք. լոռութիւնը դարձեալ սկսած էր. հագուստիս ժանեակներովը կը խաղայի: Յուզումս, զիս շնչառպառ ընելու աստիճան, զօրաւոր էր:

Նէժատ յանկարծ գլուխը վեր վերցնելով յայտուեց.

— Զեմ զիտեր թէ այսօր ի՞նչպէս հոս եկած եմ: Որովհետեւ կամքիս տէրը չեմ: Երբ ի՞նքինքս շոգենաւին մէջ զտայ, ապօնթեան մասնուած էի:

— Մարդ երբեմն այդպէս կ'ըլլայ:

Նէժատ խորունկ հառաչ մը արձակելէ յետոյ, տիսուր շեշտով մը յարեց.

— Ֆիքրէթ, ի՞նչո՞ւ իմ մասիս այդքան պաշտօնականութիւն ի գործ կը դնէք. կեանքիս ամէնէն համելի պահերը՝ ձեր մօտը անցուցած սա կարծ ժամ մերն են. Ատոնք ալ ձեր լոռութեամբը, ձեր միօրինակ ընթացքովը մի զառնացնէք, կ'աղաշեմ: Ո՞հ... ձեզի առանձին տեսնելու հաճոյքս, ձեզի հետ պահիկ մը գէթ միասին գտնուելու երջանկութիւնը զիս կ'անէացնէ. եթէ զիանայիք որ հոգիս այս պահուն ի՞նչ ցանկալից արբանանքով մը կը ցնածայ ու կը խայտայ,

սիրտ ի՞նչ հեշտալի մտահոգութիւններու մէջ կը տարօւթերի...

Ո՞չ մէկ պատասխան չկրնալ տալու չափ անզօր և տկար կը զգայի ի՞նքինքս:

Նէժատ իսկոյն վիճակս կուանելով յայտնեց.

— Ֆիքրէթ, ներէ ինձի. անգիտակցաբար և աւկամայ քեզ կը տառապեցնեմ. բովանդակ կեանքդ, համակ երիտասարդութիւնդ թունաւորելէ յետոյ, հիմա ալ... Աստուած իմ, հիմա ալ...

Զկրցաւ խօսքը աւարտել: Իրեն ըսի.

— Ո՞չ Նէժատ, ո՞չ, բան մըն ալ չունիմ... ընդհակառակը քու ներկայութիւնդ զիս ամէնէն հոգեպարար բաղձանքներովս կ'օրօրէ... սակայն պարտականութիւնը... զիս զգուշաւոր, պաշտօնական ընել կը հարկադրէ: ձեր մօտ գտնուելէս, ձեր խօսքերը լսելէս կը սոսկամ: Զեզի ամէն օր, ամէն ժամ ականել փափաքելով հանդերձ, տխուր ստիպողականութիւն մը կը հարկադրէ որ քեզմէ հեռու ապրիմ. ասիկա ձեզի բազմիցս խօսած էի:

— Այո՛, սակայն, ամենայն անկեղծութեամբ ձեզի խոստովանած էի թէ ևս ձեզի չափ համբերատար չպիտի կրնայի ըլլալ: Խօսեցէք, ի՞նչ ընելու եմ հիմա:

— Կարելի եղածին չափ ինձմէ հեռացէք, զիս չտեսնելու համար պատրուակներ ստեղծեցէք. չեմ գիտեր, ի՞նչ խօսիմ, ձեզի ի՞նչ կը խորիմ. կուզայ վայրկեան մը՝ որ ամէն ինչ աչքս կ'առնեմ. աչքիս առջեւ ո՞չ մէկ բան արթէք մը չներկայացներ: Այս ատեն ձեզի տեսնելու, վայելելու բաղձանքս՝ կամքի ու կորովի ուժու կ'ոչնչացնէ:

— Իրաւունք ունիք, Նէժատ, սակայն զիրքիս փափուկ վիճակը, պարտականութեան կարեւորու-

թիւնը նկատի ունենալով, կեանքի նմանօրինակ դառնութեանց ջանալու ևս կուրծք տալ: Մի մոռնաք թէ ձեր կինը՝ իր ակնարկները միշտ ձեր վրայ սեւեռած կը պահէ: Նոյն ատեն կը կարծեմ թէ այդ կինը փոքր պատճառէ մը կասկածի կը սկսի. ձեր ընթացքը՝ զինքը զգուշաւոր և աչալուրջ ըրած է. ան, առայժմ այս կէտերը ձեր անհանգստութեան կը վերագրէ, ի վերջոյ սակայն...

— Ո՞հ, աւելցուց նէժատ. այսպէս դժբախտ ու թշուառ տառապելուս միակ շարժառիթը ինքը չէ միթէ. եթէ գիտնայիք թէ ո՛ր աստիճան անհանգուստիլի է: Անզգայ, նախանձու և աղէտ կնոջ մը հնոտ ապրելու հարկադրուած ըլլալը անտանելի է... Տասը տարուան մեր կենակցութեան ընթացքին դժբախտաբար իր մօտ չկրցի գոնել այն առաքինութիւններն ու բարեմասնութիւնները՝ որոնց ակնդէտ կը սպասէի....

«Ես կը փափաքէի որ... Մէտիհան ըլլար իմ հոս գիիս միակ սնունդը, իմ զգացումներուս խորհրդաւ կիցը. իմ բովանդակ գոյութիւնս փայտայէր, զգուէր բանաստեղծական սիրոյ մը արբյունքը. մինչդեռ կը տեսնիմ որ իմ այս տենչալի բազմանքներուս ցնորքը կտորակող, անշնչացնող զրկանքի մը մէջ կը չարչարուիմ: Որքա՛ն ջանացի զինքը զգուշաւոր և արթնամիտ վիճակի մը մէջ գնել, ան ինքինքը յանձնեց խորունկ և անտանելի քունի մը զերկը... զիս «իրեց արդարեւ, բայց ցաւալին հոն է որ իմ սնուցած բազանքներէս շատ հեռուն, բոլորովին տարբեր զգացումով մը կրցաւ սիրել զիս. չեմ յիշեր երբեք թէ կրնած ու է ձեւով մը զինքը տառապեցուցած ըլլալ. անոր մասին միայն խորունկ զութ մը ունեցայ, և իբր իմ կեանքիս ընկերը՝ յարգանքի օրինաւոր պարտականութենէս տարբեր ու է զգացում չկրցի սնու»

ցանել իր մասին. մինչդեռ ինքը, անհօգ և անտարբեր, կ'ապրէր առանց երբեք վերահասու ըլլալու թէ իր ամուսինը վիրաւոր ու թշուառ, զրկանքներու մէջ մշտնջնապէս դժբախտ եղած էր: Մէտիհա աշխարհի վրայ երեք բան կը սիրէ. առաջին՝ հունը, երկրորդ՝ զիսակները:

«Ո՞հ, ձեզի առաջին անգամ տեսած օրէս յետոյ զգացի որ կ'ապրիմ. կարծես թէ տարիներէ ի վեր չտեսած հոգիիս մէկ մատերիմին հանդիպած էր. այդ վայրկեանէն չէի փափաքեր երբեք բաժնուիլ ձեր քունքն. կը յիշէ՞ք արդեօք. ձեր անկողնին ձերմակներուն մէջ, նոպայի մը ազգեցութեան տակ կը գրանուեիք. ձեր բազկերակը քններու համար ձեռքս երկարած ատեն կը զողղղայի: Զեմ գիտեր թէ այդ պահուն ինչո՞ւ մեր ակնարկները զիրար խաչաձեւած էին: Մինչեւ հոգիիս խորերը թափանցող ձեր համցիչ աչքերուն և անոնց զեղեցիկ ու նուազկոտ ակնարկներուն ներքեւ սիրոյ առաջին յուզումնալից սարսւուները կը զգայի: ո՞հ, ի՞նչ երջանիկ օրեր էին անսնք: Երբեք չպիտի կրնամ մոռնալ. դարնան տուաւոտ մը, երբ եղբեանիի մը բուրումնաւէտ հովանիին տակ ձեզի տեսայ ցնորքներով խելայել վիճակի մը մէջ: Իմ ժամանումիս վրայ, առ ի բազաքավարութիւն երբ ոսքի ելաք, ձեր պայծառ դէմքը վարդագոյն գեղեցկութեամբ կը փայլէր: Զեր սրտին խորը թափանցող իմ հետազոտիչ ակնարկներէս խուասփելու համար, երբ ձեր աչքերը, ամօթխածութեան բնատուր զգացումով մը, գէպի վար յառած՝ գետինը կը նայէիք, ձեր երկար թարթիչները՝ ձեր վարդագոյն այտերուն վրայ ի՞նչ սիրուն ստուեր մը ձեւացուցած էին: իսկ ես, կը փափաքէի ժամերով ձեզի միայն գիտել անյագօրէն....»:

— Ո՞հ, լոեցէք, նէժատ, խնդրեմ, մի յիշեցնէք

ինծի անցեալի այդ երջանիկ օրերը. որովհետեւ անշուսութեան և գտոնութեան չափը բազմապատկան կ'ըլլաք:

— Թոյլ տուէք որ խօսիմ. անցեալի յիշատակութիւնը, տիտուր վայրկեաններուս զուարթութեան միակ շարժառիթն է. Թիքրէթ: Զեզմէ բաժնուած, ձեզի տեսնելէ անյոյս վիճակի մէջ, մէկուկէս տարուան ընթացքին, միշտ այդպէս ապրեցայ: Տակաւին կ'ապշիմ թէ ի՞նչոյէս չյիշմարացայ առաջին անգամ ապարակին մէջ ձեզի տեսած օրս: Կեանքիս մէջ այդ միակ պահն է զոր բնաւ չպիտի կրնամ մոռնալ: Զէի կրցած երբէք հաւատալ աչքերուս, երբ յանկած, այդ օրը ձեզի տեսայ տանտիկնութեան, մանաւանդ մայրութեան նման կնոջական ամէնէն վսիմ, ամէնէն նախանձելի և փառայեղ դիրքին մէջ: Իմ անուշիկ Ֆիքրէթս, երբ այսպէս ապագայ մեծ տանտիկնոջ մը ձեւերովը, զէմա լրջօրէն խօսիլ սկսաք, ձեզի ամէն ատենէ աւելի գեղեցիկ, աւելի հմայիչ և զգլիիչ կը դտնէի: Զիս երբեք չճանչնալու ձեր ձեւերը, կը զգայի թէ ո՛ր աստիճան ծանր և զժուարին պաշտօն մըն էր զոր կատարել կը ջանայիր. անսպասելի հանդիպումով մը, մեզ վերստին միացնող դիպուածին պատճառած ուրախութեան և հիացումին մէջ, ձեր սրտին բովանդակ զաղանի էջերը կը կարդայի: Խեղճ Ֆիքրէթս, մեզի պատուասիրելու կ'աշխատի. քու ձեռքերովդ մեր հանդիսար ապահովիէդ յետոյ, ի՞նչ անհանդուրժելի չարչարանքներու մէջ կը տուայտէիր, այնպէս չէ. ես ալ, այդ պահուն, ձեր ուղերուն փարելու կարօտովը կը տոչորէի: Զեր մօտ 4-5 օրուան մեր հիւրընկալութեան ընթացքին ի՞նչ անտանելի տառապանքներու մէջ ապրած էի: Երբ ձեր ընդոծին համեստութեանը և հեզանմբոյր նկարագիրը կը հարկազրէր ձեզի ուարուտի երեւնալ և

ինձմէ աւելի ձեր ամուսինին առընթեր զտնուիլ, ես, զառն և յոխորտ մրցակցութեան մը զգացումովը առլցուն, չէի կրնար երեւակայել թէ ի՞նչ սարսափելի վայրկեաններ, ի՞նչ ընդվղումի պահեր ապրեցայ:

— Էսել է ինծի կը նախանձէիք, այնպէս չէ. մինչեռ կը տեսնէք թէ ամուսինս ինձմէ ո՛րքան աւելի տարիքոտ էր:

— Ներեցէք, Ֆիքրէթ, ձեր ամուսինին յիշարանման սէրը, ձեր բովանդակ գոյութեան տիրապետելու իրաւունքը, ինձմէ աւելի ձեզի հետ մտերմօրէն կենակցիլը, ո՛հ... չեմ կրնար գիտնալ, այս անձնասէր մտածումներս պիտի յանդիմանէք արդիօք:

Վար կը նայէի:

— Ո՛չ, պատասխանեցի, բնական եղող այդ զգացումը յանդիմաննելի չէ. միայն թէ այս մասին եթէ կայ բաղձալի բան մը, այն ալ ամուսինս մասին վրէժ մը, զաղանի զզուանք մը կամ զարշանք մը չունենալիդ է:

— Ասիկա ինծի ըսողը դո՞ք էք, Ֆիքրէթ:

— Այս', ես եմ, ես կը խօսիմ:

— Կը նշանակէ թէ զինքը այդ աստիճան կը սիրէք:

— Այս', ան իմ զորովագութ հայրս, ազնուաբարոյ ամուսինս, վեհանձն պաշտպանս է. այդ տեսակ պատճառով արտաքոյ կարգի յարգանքի զգացում մը կը սնուցանեմ իր մասին:

Եկժատ իր շրթունքները իւածնելով պատասխանեց.

— Այսօր, ամէնէն աւելի կը նախանձիմ ձեր ամուսին երջանկութեանը. իսկ ես, մինչեւ ե՞րբ այնպէս ընկճուած և թշրւառ վիճակի մը մէջ պիտի տառապիմ: Խօսեցէք:

— Անանկ հարցում մը կ'ուղղէք որ... Նէժատ, առոր պատաօխանը լոռութիւնն է:

— Լոռութիւն, այնպէս չէ, միշտ լոռութիւն, կը կառհէք թէ ո՛ր տարիման տաժանելի է այս հրամանը որ իմ սէրս լոռութեան և ամլութեան կը դատապարտէ:

— Ուրիշ դարձան ունի՞նք:

— Գոնէ, մերթ ընդ մերթ, ձեզի այսպէս առանձին կարենալ վայելելու համար որոշ ժամանակ մը յատկացնէիք, եթէ կարելի է. անշուշտ այսքան մը շնորհ չպիտի ուղեք զլանալ ինծի:

— Անկարելի է, նոյն իսկ պիտի թախանձեմ ձեզի որ այսուհետեւ մեր սիրոյն մասին անգամ երբեք չանդրադառնանք: Այդ սէրը մեր սրտին գաղանի մէկ խորշին մէջ պահենք և երկուքս ալ, մեզի բաժին ինո կած տառապանքի բաժինը անտրառունջ տանինք:

— Ֆիքրէթ, Ֆիքրէթ, զիս կը մեոցնէք. աւելի սոսկալի է, երբ մարդ, ամէն՝օր, չարազործի մը նման խիղճով կը տառապի, չէ...

— Զիս երբեք չէ՞ք խորհիր. ձեզմէ աւելի տառապահիւծ կեանք մը ապրելովս հանդերձ կը գանգատիմ միթէ:

— Կը նշանակէ թէ այլեւս կ'արգիլէք նոյն իսկ խօսելու մեր սիրոյն մասին:

— Այս:

— Ասուուած իմ, միթէ առ կարելի՞ է:

— Կարելի է. մարդ իր սիրաը ճմիկով, բոլոր բաղձանքները լուցնելով, կրնայ ընել այն բաները զոր կը կարծէր թէ չպիտի կրնար ընել: Ասոնք մարդկութեան վերջին ճիգերն են:

Նէժատ զլուխը ձեռքերուն մէջ առաւ. խորունկ կերպով կը մատածէր. մեր միջեւ տիսուր լոռութիւն մը յառաջ եկած էր. հիմա այլեւս մեր սիրտերուն հեծե-

ծանքի ձայները կ'աւնկնդրէինք: Նէժատ զլուխը վերցուց և ծանր ծանր ինքնիրեն խօսելու պէս ըստ:

— Սա մէկ ժամուան երջանկութիւնը երազի մը տեսիլք մըն էր, և թերեւս կեանքիո միակ բարեբառարիկ պահն էր զոր վայելեցի. առանկ կը հրամայէք, չէ, սակայն այդ զոհողութիւնը որո՞ւ համար է:

— Մեր ամէնքին փրկութեանը համար, Նէժատ ինծի մեղքիր, խորհէ ինծի, որքան զժուարին կացութեան մէջ զտնութիւն յիշէ:

— Մեղքնա՛լ, խեղճ Ֆիքրէթ, քեզի այսպէս գժուախտ ու թշուառ վիճակի մէջ տեսնելով, սիրոյ երկրորդ մէկ տառապանքը կը կրեմ. ո՞հ, եթէ գիտնայիր, զիտնայիր թէ քեզի ի՞նչ տեսակ սէրով մը կը պաշտեմ. խօսեցէք, հրաման ըրէք, ի՞նչպէս կը փափաքիք, ձեզ տեսնելէ բոլորովին զրկուած պիտի ապրիմ:

— Ո՛չ ո՛չ, այդ մեծ զոհողութիւնը ձեզի պարտագրելու չափ անողոք և անիրաւ չեմ. աւելի ճիշդը, այս անիրաւ պահանջը անձիս պարտագրելու չափ քաջ չեմ. մեր միջեւ ազգականութեան և բարեկամութեան կապեր զոյութիւն ունին. հետեւալիս մերթ ընդ մերթ ընտանիքով մեզի այցելելուն մէջ անպատեհութիւն չեմ տեսներ: Անցեալին մէջ ես ձեզի համար Ֆիքրէթ էի, սակայն ներկայիս ձեր կոնջ մօրեղբօրը կինն եմ:

— Որքան վճռական և ի՞նչ անողոք վճիռ, այսուհանդերձ, ինծի սիրոյ վսեմութիւնը սորվեցնող, սիրոս աղնուացնող, մտածումներս բարձրացնող ձեր շուշանաբոյր գէմքը, ձեր հրեշտականման ձեւերը, ձեր շարժանաբոյր գնացքը, ձեր քնքոյլ նայուածքը՝ ամէնէն վճռական հրամաններէն աւելի տպաւորիչ և ազդու է, Ֆիքրէթ...

Ասոնք խօսած ատեն կամաց կոմաց ոտքի ելած էր, ձայնին մէջ լացող վիշտ մը կար. անոր այս անոր էր, ձայնին մէջ լացող վիշտ մը կար.

յոյս վիճակը թոքնրս կը բգքոէր + սակայն ի՞նչ կրնայի ընել, աւա՛զ...

Երկուքս ալ դէպի սենեակին մէջտեղը յառաջացանք, ան, յանկարծ կանգ առաւ, թախանձագին նայուածքով մը ինծի դիտեց և րաւ.

— Վերջին շնորհ մը, եթէ կը հաճիք անգամ մը գէթ ձեր աչքերէն համբուրեմ... և ասիկա մեր հրաժեշտի սիրոյն վերջին յիշատակը թող ըլլայ, Ֆէթ...

Այլեւս կը մեռնէի, մարմինո զօրաւոր ցնցումով մը սարսուց, և ըսի իրեն.

— Ատիկո ձեզի կը խոստանամ:

Ապշահար ինծի նայեցաւ ու հարցուց,

— Ե՞րբ,

— Հոգեվարքիս պահուն, շրթունքներս առաջին և վերջին անգամ ըլլալով ձեզի պիտի երկարեմ. և ատիկա մեր սիրոյն վերջին և մշտնջենական հրաժեշտին յիշատակը թող կազմէ, ասիկա մի մոռնաք, ես ձուր մեռնիլ կը փափաքիմ և բոլոր կեանքիս մէջ կրած վիշտերուս իբր վերջին վարձատրութիւնը, այդ ժամուն կը սպասեմ արդէն...

Նէժատ յուզուած շեշտով մը պատասխանեց.

— Դուն, առանձին չէ որ պիտի մեռնիս, քեզի իր յաւիտենական ծոցին մէջ ընդունող նողակոյար, մեզի, երկուքս ալ, իր հանդարտիկ խաւարին մէջ պիտի քնացնէ:

Յետոյ, յոգնած և անզօր գնացքով մը ծանր ծանր դուռնէն գուրս ելաւ. պարտէզին աւաղներուն վրայ իր սոքերուն ձայնը կը լոէի: Գլուխս բազմոցին բարձերուն մէջտեղ խօթած՝ սկսայ դառնորէն արտասուել...

Մեծ Կղզի, 4 Յուլիս

Երէկ, Մէտիհային փոխաղարձ այցելութեան գացի. այդ կինը մտախոն և տխուր ձեւով մը դիմաւորեց զիս. թէեւ իր վիշտը ծածկելով, զուարթ երեւալու ձիգ մը կ'ընէր, սակայն կը զգայի որ չէր յաջողներ: Դէմքը դեղնած, աչքերուն շուրջը սեւ ծիր մը բոլորած, իր նայուածքին մէջ տառապած հոգիի մը տիսրութիւնն ու վիշտը բացայաց կ'երեւար: Վեր ելանք, շատ նուրբ ճաշակով մը յարդարուած հիւրասրանք մտանք: Մէտիհա պատշղամին դուռը բացաւ. հոս շրջապատող յասմիկներուն անուշ բոյրը մինչեւ ներս կը թափանցէր:

Դէմ առ դէմ նստանք, ան իր մօրեղբայրը հարցուց, ես ալ իր զաւակները: Քիչ մը ատեն պարապ խօսքերով ժամանակ անցընելէ վերջ, իր վիշտը թաքալնել յաշողող մարդոց յատուկ անհամբերութեամբ մը, Մէտիհա հառաջելով ըստ:

— Կը վախնամ որ իմ այս անտարբեր վիճակովս ձեզի նեղութիւն պատճառեմ, այսուհանգերձ, վսահ եմ թէ ներզամիտ պիտի զոնուիք, որովհետեւ ամուսինս մէկ երկու օրէ ի վեր սոսկալի զիսու ցաւէ մը կը տառապի. իսկ այսօր ալ զործով և ստիպողաբար հազիւ զուրս կրցաւ ելնիլ:

Անտարբեր երեւալ ջանալով ըսի.

— Կը ցաւիմ. հաւանական է որ տաքն է պատճառը, մի ստահոգուիք, կ'անցնի:

Տարօրինակ ժպիտով պատասխանեց.

— Թերեւս:

Յետոյ քանի մը կաթիլ արդունք Մէտիհայի այցերէն վար հոսեցան. խեղճ կինը այս ակամայ լացէն նեղուած, զլուխը զարձուց: իսկոյն ձեռքը բռնելով, ըսի.

— Սիրելի քոյրո, քեղի այսօր քիչ մը շատ յուզ-
ուած և չափազանց ջղայնացած կը տեսնեմ. ինչո՞ւ
ինքինքնիդ այսքան կը տառապեցնէք:

Մէտիհա արցունքոտ աչքերը իմ վրաս սեւեռաց և
ներքին վիշտերը յայտնելով, մխիթարութիւն գտնելու
յոյսով մը ըստ:

— Ո՞հ, չէք զիաեր, սիրելի քեռկին, վիշտիս
շարժափթը, կնոջ մը գոյութիւնը ոչնչացնելու չափ
ծանրակշիռ է: Այսօր այլիւս ճշմարտութիւնը, իր բո-
վանդակ մերկութեամբ և դառնութեամբ մարմին ա-
ռած է. որովհետեւ ամուսինս, իր բոլոր հոգիովը, ու-
րիշ կին մը կը սիրէ:

Յանկարծ զգացի որ արիւնս ուզեղիս մէջ կը
խուժէր և աչքերս կը մթագնէին. միայն կրցի սա-
պտասախանը տայ.

— Թերեւս կը սխալիք:

Մէտիհա իր մատծումին վճռական ըլլալը յայտ-
նող ձեւով մը յարեց.

— Երբեք: Մօտ տասերկու տարիէ ի վեր կը կար-
ծէի թէ ջղային անհանգուտութենէ մը կը տառապի.
այս պարագան, ազարակին մէջ ձեզի յայտնած էի,
այնպէս չէ՞. մինչդեռ հիմտ կը հաստատեմ թէ խար-
ուած եմ և այս խարէութիւնը իմ կնոջական բովան-
դակ արժանապատութիւնս վիրաւորած է...

— Ատոր ի՞նչպէս վերահասու եղաք:

— Երկու զիշեր առաջ էր. Նէժատ սովորականէն
կանուխ իր աշխատութեան սենեակը առանձնացած
էր: Շատ մը զիշերներ, կէս զիշերէն մինչեւ մէկ ժամ
առաջ աշխատիք՝ ստիպողական հանգամանք մը առած
էր իրեն համար. Ես ալ ննջասենեսկ քաշուած էի.
աւելի ճիշդը, անկողինս մտած քնացած էի. Զեմ զի-
տեր, ո՞րքան ատեն վերջ, երբ աչքերս բացի, տե-
սայ որ Նէժատ տակաւին անկողին մտած չէ. Ժամա-

յոյցին նայնցայ, տասերկու քը կ'անցնէր. մեղմօրէն
սենեակէս գուրս ելայ, ոտքիս մատներուն վրայ կո-
խելով մինչեւ Նէժատի սենեակին առջիւ հասայ. գուռը
կիսաբաց էր. լոին ներս սպրդեցայ, երգեք չիմացաւ.
իսկ ես զարմանքէս սառ կտրած էի: Թեւերը գրասե-
ղանին կրթնցուցած, զլուխն ալ երկու ձեռքերուն
մէջ կ'արտասուէր. կը հասկնա՞ք, առաջին անդամն
էր որ ամուսնիս լացը կը նշմարէի:

«Իսկ իր առջեւն ալ երկու հատ թարշամած ձեր-
մակ վարդեր և ճարթկուած թուղթի կտոր մը կար:
Արցունքները ձերմակ վարդերուն վրայ կը հոսէին.
քանի մը քայլ եւս յառաջացայ. այս թեթեւ ազմու-
կին վրայ գլուխու զարձուց: Զիս տեսնելով այնքան
շուարեցաւ որ ընելիքը կորանցուց և վարդերը գիր-
քերուն մէջ խօթեց. վազնցի և առջեւը գտնուած
թուղթը յափշտակեցի. հոն՝ սա խօսքերը զրուած
էին.

6 Ապրիլ, առաւօ, ժամը 8
Երջանիկ վայրկեանի մը լիւատակը

«Նէժատ, իր արցունքներուն մէջ, մպտիլ կ'աշ-
խատէր. քովը նստեցայ. ինծի ամէն բան խոստո-
վանէ, ըսի. սակայն իր յուղումը, ձայնին թրթու-
ցումը, կը յայտնէր թէ ո՞ր աստիճան արկածալից էր
այն վիշտը՝ որուն ենթարկուած էր:

— Զեմ հասկնար թէ ի՞նչ ըսնէ կ'ուզէք, կ'ըսէր:

«Զեսքս բանեց, զիս՝ իր փայտփայնքներովը օրո-
րել կը ճգնէր. մինչդեռ ես, ամէնէն փափուկ, ամէ-
նէն զգայուն տեղէս վիրաւորուած էի...

— Խօսէ՛, կ'ըսէի իրեն. ինծի հասկուր թէ ի՞նչ
է այն վիշտը որ քեզի կը լացնէ այսքան...

— Տղայութիւն կ'ընես, Մէտիհա, քանի մը էջ
վէպ կարդացած էի, ջղային զրութեանս վնասեց.

ասոր մէջ ստիպելիք, պնդելիք ոչինչ կայ, սիրելիս գնա, հանգստացիր, կատարեալ հանգիստով քնացիր. և ալ հիմա պիտի գամ:

— Ո՞չ, պատասխանեցի, այս վարդերը ինծի տուր, պիտի փճացնեմ:

— Կ'աղաչեմ, ձգէ տղայութիւնը, թէ ինքինքդ և թէ զիս կը տառապեցնես. երկու թոռմած վարդերը նախանձիլ կարելի՞ է. ասո՞նք՝ անցեալ ամառէն ի վեր գիրքերուս մէջ մնացած էին:

— Շատ լաւ. սա թուականը և սա յիշատակութիւնը ի՞նչ պիտի ըլլայ:

— Կը կարծեմ թէ յուշատեթրէս փրցուած էջ մըն է. արգարեւ կը ցաւիմ որ այս աստիճան կարեւորութենէ զուրկ դէպքերու պատճառուաւ հանգիստ կը զոնս և հոս պարապ տեղը կը նեղարտիս:

— Ապրիլ 6ին մենք ո՞ւր էինք. ո և է ձեւով չեմ կրնար յիշել. յիսոյ յանկարծ գուայ, այօ՛, ալարակը կը գտնուէինք:

«Ասիկա՛ Նէժատի հետ ի՞նչ կապ կրնայ ունեցած ըլլալ. վերջապէս կը հասկնայի թէ լուծումը անհնար եղող առեղծուածի մը առջեւ կը դանուիմ: Անգիտակցար ինքինքս անոր բազուկներուն մէջ նետեցի. գլուխս կուրծքին կրթնցուցի. առաջին անգամ զգացած յուզումով մը և զան վշտակցութեամբ մը, արշաւունքներս հօսիլ սկսան. ան մազերս շոյած առեն, ես իրեն կ'ըսէի հեծեծաղին. — Նէժատ, դուն զիս կը խարիս...»:

Այս խոստովանանքին հանդէպ սիրաս կառը կոոր կ'ըլլար. բան մը խօսած ըլլալու համար իրեն ըսի.

— Կը կարծեմ թէ յանկարծ այս աստիճան զընական որոշումի մը յանգիլը բանաւոր չէ. մէկու մը լացը չնշանակեր թէ անպայման մէկը կը սիրէ. վիշտի ու տառապանքի համար աշխարհի մէջ որքա՞ն շատ պատճառներ կան:

— Պիտի կրնա՞ք ուրանալ թէ ասոնց ամէնէն դօրաւորը՝ սիրահարութիւնը չէ: Հաստատակամ այրմարդ մը լացնողը միայն սիրոյ յաղթական ներգործութիւնը կրնայ ըլլալ, և զուք, կրնա՞ք վճռել թէ այդ կէտերը չգիտնալու, չհասկնալու չափ անմիտ կին մը կրնամ եղած ըլլալ:

— Ո՞չ, քաւ լիցի. բնական է որ Նէժատ պէյի հողեկան վիճակին վերահասու չըլլալուս համար այդպէս կը հօսիմ. հաւանական է որ զուք, ձեր կարծիքին մէջ սխալած չէք:

Մեր միջեւ տառապահիւծ լուութիւն մը յառաջ եւ կած էր: Մէտիհային ակնարկները պատշգամին բաց գուռնէն դուրս, մինչեւ պարտէզ խորասութօւած էին: Թշուառ կինը շատ հեռու էր մտածելէ թէ տասերկու տարուան երջանիկ կիանքին, այսպէս, յանկարծակի, ուժգին հարուածով մը ցնցուիլը՝ հաւանարար արդիւնքն էր իր թերութիւններուն ու անհօգութեան:

Աչքերը վերստին ինծի գարձնելով, այս անյուածութեան գէմ միթթարանք մը, օգնութիւն մը սպասող տկարութեամբ մը և մտանող վիճակով մը ըստաւ:

— Խօսեցէք, կ'աղաչեմ, հիմտ ի՞նչ կրնամ ընել. օտարներ չենք իրարու համար. թէեւ դուք հինդ վեց տարու փոքր էք ինձմէ, ես զարձեալ ձեզի քեռզին կը կոչեմ. որովհետեւ ձեր գիրքը բարձր է բազդատամամբ ինձի. շատ յարգելի, շատ սիրելի մօրելքորս կինն էք. հայրս, մայրս վերջնականապէս կորոնցուցած առենս, աշխարհի վրայ միակ պաշտպանս, իմ նիւթական և բարոյական երջանկութեանս միակ պատճառը մօրեղբայրս էր. ո՞չ, գիտնայիք թէ իրեն նկատմամբ յարգանքի և սիրոյ ի՞նչ նուիրական զգացումով մը կապուած հման, սակայն հիմա այդ յարգանքին կարեւոր մէկ մասն ալ ձեզի վերապահուած է:

Մէտիհայի այս անմեղունակ յայտարարութեանց հանդէպ գառն վիշտ մը զդացի, կարծես թէ դաշոյնի մը սուր ծայրը յանկարծ սիրտս միտուած ըլլար:

Գլխիպատոյտ ունեցայ, աչքերս ալ մթագնիլ սկսած էին. յանկարծ ոչ կը լսէի, ոչ կը տեսնէի կարծես. Մէտիհան նշմարեցի որ կատարեալ մտայուզումով մը ելած իմ վրաս կը խոյանար, այսուհետեւ անցած դարձածէն անտեղեակ, այլեւս նուաղած եմ: Զեմ գիտեր թէ ո՞րքան ատեն վերջ կրցած եմ սթափիլ. Մէտիհա քովս նստած, ձեռքերս բռնած զանոնք տաքցնել կը ջանար: Սպասաւորները շուրջս հաւաքուած, կատարեալ մոավախութիւնով մը զիս կը դիտէին:

— Մի վախնաք, ըսի իրենց, ու կը ջանայի ժըպատի. ո՞հ, այս վիճակը, ենթարկուած հիւանդութեանս շարժառիթը եղող տաղնապն էր:

Ահաւասիկ նէժատի՝ ամուսնիս յայտնած առաջին վանգը: Այսուհետեւ այլեւս դարմանի վրայ յոյս դնելն իսկ աւելորդ էր, առաջին անգամն էր որ կը նուաղէի. կը նշանակէր թէ մահը կը մօտենար. հաւանական էր որ օր մը այգաէս պիտի նուաղէի, առանց այլեւս կարենալ սթպիկու...

Զիս բազմոցի մը վրայ պառկեցուցած էին. Մէտիհա տակնուվրայութենէն ինքինքը կորսնցուցած էր:

— Զեզի յուզման ենթարկեցի, կ'ըսէր, ներողամիտ գտնուեցէք:

— Կարեւորութիւն ընծայելիք բան մը չէ, սիրելիս, մի մտահոգուեր, արգէն քանի մը օրէ ի վեր անհանգիստ էի. միայն պիտի խնդրեմ որ այս մասին ո՞չ ձեր ամուսնին՝ նէժառո պէյի, ո՞չ ալ ձեր մօրեղմօրը, ոչինչ չխօսիք. զիս անհանգիստ կ'ընեն: Մինչդեռ ես նմանօրինակ տառապանքներէ ազատ ապրիլ կը փափաքիմ: Դարմանումը և կատարուած հետապնդումները զիս շատ կը նեղին: Զեմ փափաքիր որ ո և է մէկը ինձմով զբաղի:

Գլխուս վրայ քիչ մը պաղ ջուր թափել տուի: Մէտիհա հօլոնեայի ջուրով կուրծքս և թեւերս կը շփէր. հագուստներս հանեց. սեղմիրանս քակեց. սպասաւորները գլուխիս բարձեր դրին:

Մասամբ կազդուրուած էի. միջոց մը անշարժ պառկեցայ. միայն թեթեւ դժուարաշնչութիւն մը ունէի. Մէտիհա փոքր աթոռակ մը առնելով բազմոցին առջեւ նստեցաւ. շեշտակի աչքերուս մէջ կը նայէր: Հաւանական է որ երկիւլը ունէր թէ մի զուցէ հոն մեռնէի:

— Հանգիստ եղէք, բան մըն ալ չունիմ, աւելցուցի. միայն սանկ քիչ մը պառկելով, հանգիստ ընելու կարօտը կը զգամ: Հիմա վերագառնանք մեր խնդրին: Զեզի վշտացնող և տառապեցնող այդ միշաղէպը թող ըլլայ կարծիք, կասկած կամ ճշմարտութիւն. ասոր միակ դարմանը՝ համբերութիւնն ու լոռութիւնն է. կը հասկնա՞ք: Ճիշդ է թէ այս բառերուն կիրարկումը բաւական դժուար է, սակայն ապագայի փրկութիւնը կ'ապահովէ: Ուստի իբր դարման, ասոնք կը յանձնարարեմ ձեզի: Համբերեցէք և սպասեցէք, թերեւս օր մը ամէն բանէ յուսուլքուելով, մշտնջենապէս կորսուած սիրոյն զրկանքը պիտի հարկադրէ նէժատը որ վերստին ձեր մօտը ապաստան փնտոէ: Թերեւս ձեր ցոյց տալիք հաստատակամութիւնն ու համբերութիւնը՝ զինքը զշջումի մղելով, պիտի փութայ ձեր բազուկներուն, մէջ նետուելու: Ընդհակառակը, ձեւ ցուրտ ու յանդիմանական վարմունքը և խօսքերը կրնան զինքը ընդվզումի առաջնորդել: Այդ պարագային ի՞նչ կ'ընէք:

— Այո՛, իրաւունք ունիք. սակայն գիտնալու էք թէ երջանկութիւնս յափշտակող, իրաւունքս կողոպտող կնոջ հանդէպ ինչ տեսակ զզուանք, ի՞նչ աստիճան ցասաւմ մը կը զգամ. ինչեր չպիտի զոհէի

արդեօք այդ կինը գտնելու, անիկա բղբտելու, անկէ վրէժ լուծելու համար...

— Ո՞չ, ատանկ մի մտածէք, սիրելի քոյրս, ո՞վ գիտէ, թերեւս անիկա ալ իր չքմեղանքը, իր արդարացումը ունի, թերեւս ինք ալ անմեղ է, թերեւս ակամայ ձեր երջանկութեան յափշտակիչը եղած է:

Մէտիհայի աչքերը բնականէն աւելի խոշորցած էին. զէմքը կասկապուտ եղած վիճակի մէջ պոռալով ըստաւ.

— Ո՞չ, ո՞չ, ինծի համար երբեք ընդունելի չէ որ ամուսինս խաբող կինը անմեղ նկատուի: Միեւնոյն ատեն զգացած ատելութիւնս ու զզուանքս ո՞չ մէկ բան կրնայ մեղմացնել: Զեր ամուսինէն նախանձելու, թերեւս զինքը չափազանց սիրելու զգացումէն հեռու ապրելով, չէք կրնար կշուել թէ առիկա ինչ տեսակ սրտաբեկ հարուած մըն է...

— Զեր այդ մտածումը սիսալ է. երբեք չեմ յիշեր թէ իր մասին ներողամիտ գմնուած կրնամ ըլւալ: Քաջ վստահ եղէք որ ամուսինիս ամէնէն յարգասեծար զգացումով մը կապուած եմ:

Մէտիհա նեղուած վիճակի մէջ, աչքերը վարկախեց ու ըստաւ.

— Կը խոստովանիմ թէ մօրեղբայրս ամէն կերպով բարեբախտ եղած է:

Թշուառ կին, եթէ կարենայիր իրազեկ ըլլալ թէ քու այդ խօսքդ ինչպէս թունաւոր սլաքի մը նման սիրոս խոցոտած էր: Եւ ապահովաբար պիտի փափաքէիր ջնջել կարեւոր մէկ մասը այն պատիժին զոր ինծի պիտի սահմանէիր:

Վայրիեան մը առաջ առկէ խոյս տալ կը խորհէի. եթէ կարենայի ինքինքս անգամ մը կառքը նետել, մնացեալը գիւրին էր:

Մէտիհայի օժանդակութեամբ վրանոցս հագայ:

ինդ կինը կը կրկնէր. «Զեր խօսքերուն պիտի հետեւիմ, մինչեւ վախճանը համբերատար և աչալուրջ պիտի գտնուիմ»:

Մէկ քանի վայրկեան սպասումէ մը վերջ, իրեն յայտնեցի.

— Նախազգացում մը ինծի կը յայտարարէ թէ, ձեր տառապանքները կարճ ատեն մը միայն պիտի շարունակուին. սակայն ձեր զգացած վիշտին կուրծք տալ ջանացէք, և փոյթ ունեցէք որ ձեր ամուսինը միշտ և ձեզի սովորական եղող ժպտուն զէմքով դիմաւորէք, իրեն ցոյց տաք շատ փայփայիչ և չնորհամի վարմունք մը: Զեր այս վարուելակերպը իրեն մէջ պիտի արթնցնէ գթութեան զգացումին հետ երկուորեակ մը կազմող անկեղծ սէրը:

— Արդեօք:

— Վստահ եղէք որ այդպէս է:

Երբ կղզի վերագարձայ, ամուսինս պարտէզին մէջ ինծի սպասելու վիճակին մէջ գտայ: Գունատութիւնս զինքը սարսափ եցուց. ծովուն վրայ անհանգիստ ըլլալս յայտնեցի ու սենեակս քաշուելով ինք զինքս անկողին նետեցի:

Այլեւս ինծի համար միակ փրկութիւնը կը կայանար իմ մենաստանս առանձնանալ. ահա ինծի երկիւղ պատճառող և միշտ ինծի մտածել տուող վտանգները տակաւ առ տակաւ կը սկսէին գլուխ ցցել և զիս շրջապատել, կը փափաքէի այս տառապահիւծ կեանքի վերջին օրերը գէթ հանգիստ մնալ և անմարդաբնակ լեռներու հեղասահ լոռութեանը մէջ քնանալ, քնանալ յաւիտենապէս....

Կղզի... 12 Յուլիս

Չորս օր առաջ Նիհատէն թղթատարական քառթմբ ստացայ: Նիհատ կը յայտնէր թէ հայրը վտանգաւոր ժանտատենդէ մը վարակուած անկողնի կը ծառայէր: Խելքս կը կորսնցնեմ կարծեցի. ընելիքս շուարեցայ. ամուսինս ալ շատ ազդուած կ'երեւար: — Երթանք, կ'ըսէր:

Ո՞հ, երթաւ զինքը տեսնելու բաղձանքիս հակառակ կը դողգղայի, սակայն ցաւառիթ զգացում մը այդ փափաքէն հրաժարիլ կը թելադրէր զիս: Աստուած իմ... գիտէի թէ այս անտանելի և անել կացութեանս մէջ տապլուկելով, չարչկուելով պիտի ոչնչանայի. սակայն, վերստին անիրականանալի բաղձանքներու ետեւէն փազել կը հարկադրուէի յուս սակտուր վիճակի մէջ: Ո՞չ մէկ բան կընայ այդ զգացումս փնացնել: կը տեսնէի թէ դժբախտ ճակատագիրս, զինքը և զիս, ո՞րպիսի տագնապալից կացութեան մը մէջ կը խոշտանգէր. այդ տառապանքին յառաջ բերած տկարութեան և անկարողութեան մէջ տուայտելու ատեն, կը մտածէի թէ նէժատ հիմա, զինքը տոջորող կրակներուն մէջ կը տապլուքէր, ուստի փափաքեցայ վճռականօրէն կուրծքս բանալ ամէն տեսակ դժբախտութեանց առջեւ... ու ասիկա գործադրելու համար բաւականաչափ քաջութիւն կը զգայի մէջս:

Աստուած իմ, արդեօք այս վիշտերը, այս հեծեծանքները, այս անվերջանալի և սքողեալ տառապանքները հանգարախութեան պահ մը, փրկութեան նաւահանգիստ մը չունէին արդեօք...

Իրիկուան ճաշէն յետոյ ամուսինս կառքով կը զինքն ըրջանը ընել փափաքեցաւ ստիպողաբար: Այդ

Հրաւէրը մերժել պիտի նշանակէր իմ սուգիս յուզում-նալից աստիճանը զգացնել և անոր մէջ ալ կասկածի որդը արթնցնել: Ակամայ հարկադրուեցայ համաւ-կերպիլ...

Լուսինը, այդ գիշերը, փաղփուն լոյսով մը ողողած էր: Մովք՝ երկինքէն թափող արծաթ շողերուն մէջ և ծովեզերքի ծփանքներուն առջեւ մանկական անմեղունակ քունովը կը նիրհէր...

Կառքին մէկ անկիւնը կծկտած, կը մտածէի, կարծես թէ բոլոր մարդոցմէն հեռացած էի. ամուսինս հազարաւոր հարցութներուն առջեւ չէի գիտեր թէ ի՞նչ պատասխան տուած եմ:

Գիտնալով և զգալով հանգերձ թէ սա միջոցին, Նէժատ իր հիւանդութեան անկողնին մէջ, յուսահատ և անզօր, կը չարչկուէր, Աստուած իմ, ի՞նչ ծանրակշռա, ի՞նչ սոսկալի տառապանք էր ինծի համար, երբ կը հարկադրուէի մասնակցիլ ընդհանուրին խրախանքներուն և ցնծութիւններուն, հանգիստ ու բարօրութիւն վայելովի մը նման, յարատեւ ջանալու էի զուարթ ու ծիծաղկու գէմք մը կեղծելու:

Արցունքու աչքերուս առջեւէն տողանցող անցեալի սիրոյ ժամերս՝ ներկայիս հոգեկան ցաւերս կը կրկնապատկէին: կը փափաքէի հիմա հոս կառքէն վար իջնել, եղեւիններու դիւրասարսուս ստուերներուն ներջեւ առանձնանալ և... կուշտ ու կուռ արտասուել: Այս գիշեր, սիրտիս մէջ, լալու անբացատրելի, անզիմազրելի բուռն կարօտ մը կը զգայի: Աւա՞ղ, ինծի համար աս ալ կարելի չէր: Ես արտօնուած էի միթէ փափաքած ձեւովս արտասուելու:

Միշտ անկարելիին առջեւ տեղի տուող վաստակարեկ ուղեղս, հիմա անսովոր և անէացումի մերձեցող կարգ մը հեշտօրօր և սիրալիր ցնորքներու մէջ խորասուզուած էր... այդ պահուն, օրինակի

համար, նէժատ քովս գտնուէր... կ'երազէի, սակայն ամէն տեսակ խզնի պատասխանատութենէ զերծ... պայմանաւ որ երկուքս ալ մեր անձին տէրը ըլլացինք. կը բաղձայի վերջապէս առանձնանալ ծովափին ամայի մէկ անկիւնը, զոր լուսինը տակաւին լուսաւորած չըլլար, և հոն, իրիկուան մեղմ զեփիւսին հեշտաւէտ հպումներովը թրթուացող եղեւիններուն հեծեծանքները ունկնդրել երկիւղածօրէն... ես անոր մերկապարանոց բացատրէի բոլոր տառապանքներս, բոլոր զգացումներս, սրտիս գաղտնի մէկ խորշին մէջ թաքնուած և զեռ անխոստովանելի մնացած վիշտերս, դառնութիւններս: Իսկ անիկա... լոխն ու անշարժ ականջ գնէր՝ մխիթարանքէ զուրկ և գրկախառնումի կարօտովը տոչորով մեր սիրոյն բարձրաւ գոչ ազաղակները: Յետոյ փոքր նաւակ մը, ծովուն անծայրածիր և անսահման անհունին մէջ մեզի շատ հեռուները տանէր... և հոն, մեզի յանձնէր ամայի անկիւն մը... ուր ո՛չ մէկ մարդկային հայեցողութիւն չկարենար թափանցել կամ ո և է ձեռք չկարենար մեզի մօտենալ...

Ո՞հ, բոլոր այս հեշտակայութեանց առջեւ ճշմարտութիւնը որքան դառնակսկիծ է և անողոք. հաւանական է որ վաղը, օտարականի մը անհոգ ու անտարբեր հանգամանքովը սինքը տեսնելու երթամ: Հոն, կամքի կորովս բեկանող, հաստատակամութիւնս քանդող տիրազդեցիկ տեսարանի մը առջեւ անզգայ ու անտարբեր երեւնալ պիտի ջանամ...

Ամուսնիս ձայնը՝ զիս այս դառն մտածումներէն սթափեցուցած էր:

— Մեկնինք, Ֆիքրէթ, կ'ըսէր:

— Դուք գիտէք, պատասխանեցի:

— Որքան մտահոգ կ'երեւաք:

— Լուսինը կը դիտէի. ծովը որքան փայլունէ, կարծես երկինքէն ափ ափ լոյսեր կը թափին, այնպէս չէ:

— Այո՛, սակայն դուն, ինձի համար, բոլոր այդ գեղեցկութիւններէն աւելի չքնաղ, աւելի պայծառ ես. քու մօտդ գտնուած ատենս, ակնարկս քեզմով միայն զբաղիլ կը փափաքի:

Այս խօսքերուն ժպիտով մը պատասխանեցի: Եթէ ամուսնս ատոր ուշազրութիւն ընծայէր, պիտի հասկնար թէ ծիծաղիլ չէր նպատակս, այլ կուրծքս բզքտող վիշտին սահմուկեցուցիչ հակազդեցութիւնը: Կե՛զ մարդուկ...

Կառքը մեղմօրէն հանքերու ճամբուն կողմը յառաջանալ սկսաւ:

Կղզի, 20 Յուլիս

Բժիշկին որպիսութիւնը տեղեկանալու գացինք: Մէտիհա մեզի գունատ և վշտահար դէմքով մը դիմաւորեց. նէժատի քով բժիշկներ հաւաքուած ըլլալով, կէս ժամու չափ վարի յարկի սրահին մէջ սպասեցինք: Մէտիհայի ակնարկներուն մէջ անըմբոնելի տարօրինակութիւն մը կար. ասոնց թաքուն խորքին մէջ ծանր սրդողանք մը, աւելի ճիշդը անսոնց մէջ գոյութիւն ունէր երկիւղալի ճնշում մը, որ կը փափաքէր հոգիս և սրտիս խորերը թափանցել:

Կը ջանամ կարելի եղածին չափ հաստատակամ մնալ, սակայն ձեռքերս կը գողան, ծունկերս ուժգին կերպով կը կթատին: Մէտիհա, այսօր, իմ բոլոր շարժումներուս խստօրէն ուշագիր՝ անընդհատ ամէն կողմօ մանրազնին քննութեան մը բովէն կ'անցընէր:

Այլեւս կը զգայի թէ մթնոլորտը չըջապատող թխորակ ամպերը, մօտերս, դժբախտութեան շանթի մը նման գլխուս պիտի պայթէին։ Սակայն խղճմը-տանքս հանդարտ էր։ Խղճիս հրամաններուն հակառակ ո՛չ մէկ բան գործած չէի։ Անիկա իմ մասնացատուկ խորհրդականս եղած էր։ Հեռակայ գիւղի մը ամայի մէկ անկիւնը թաքնուած ըլլալով հանդերձ, դժխեմ սէրը զիս հոն ալ հետապնդած էր։ Սակայն, ես, դարձեալ, անոր մոգական և հմայիչ ուժին առջեւ տկարացած չէի։ յաջողած էր կորովս պահել։

Այո՛, արգարեւ կը սիրէի զինքը. այդ բառին բովանդակ իմաստովը, սիրոյս անհանդուրժելի տառապանքովը, գոյութեանս բոլոր ուժովը կը սիրէի զինքը, սակայն, աւա՛զ...

Ճամբուս անցքին վրայ զուգագիպող արգելվէ պատճառներ, անձնազո՞ն ըլլալ հարկագրող ազգակներ, կեանքի անստգիւտ երջանկութեան բաժինէն զիս բախտազուրկ ըրած էին։ կը նշանակէ թէ հիմասա կորուստին առջեւ, ամէն տեսակ յանդիմանութեան և կշտամբանքի ենթարկուելով հանդերձ, պարսաւելի ալ պիտի ըլլայի, այնպէս չէ։ Զեռքս ի՞նչ ունիմ իբր պաշտպանութեան զէնք... միմիայն մաքուր և անքիծ սէր մը. մինչդեռ այդ սէրը արդէն իմ գատավճիռս կը կազմէր ապահովապէս...

Բժիշկներու սանդուղէն վար իջնելու ոտնաձայները կը լսէի։

Մէտիհա, միջոց մը գուրսը գտնուողներուն հետախտակցելէ վերջ, ամուսինիս հետ քովս գալով ըստաւ.

— Հրամմեցէք, վեր ելենք. և մօրեղբօրը դառնալով աւելցուց. գո՛ւք ալ միասին։

Իսկ Սայիտ պէյ պատասխանեց.

— Ես հիմա հիւանդին քովէն կուգամ, աւելորդ

բազմութեան պէտք չկայ. ես կը մեկնիմ. ժամ մը վերջ կուգամ։ Ու ինծի դառնալով յարեց.

— Ի՞նչ հրաման կ'ընէք, Ֆիքրէթ։

— Եթէ կայ բան մը զոր ձեզմէ ինդրել կը փաքիմ, սա է որ այս գիշեր մեծ մօրս մօտ մնանք. ես նէտրէթը ստնտուին հետ հոն զրկեցի։

— Շատ լաւ, ինչպէս որ կը փափաքիս։

— Ծնորհակալ եմ...

Ամուսինս ծանրաքայլ սենեակէն դուրս ելաւ։ Մէտիհա այս կարձ խոսակցութիւնը ունկնդրելու ատեն, մօրեղբօրը չափազանց համակերպող զիրքը տեսնելով, իր չըթունքներուն վրայ թեթեւ ծաղրական ժամականութիւնը մը, մեղմօրէն հառաչեց։ Ես, իբր թէ այդ պարագան կուհած չեմ, անտարբեր վիճակս շարունակելով, ամուսիս ընկերացայ մինչեւ դուռը։

Նէժատի ննջասենեակը տունին ամէնէն վերի յարկն էր։

Այդ սենեակէն ներս մտած ատենս բոնելիք տեղ

մը կը փնտռէի չիխալու համար։

Թշուա՛ռ նէժատ, ճերմակներով ծածկուած իր անկողնին մէջ, դեփի դեղին դիմագծով մը, աչքերը փակ ու անշարժ կը քնանար։ Մեր ժամանումը չզգաց իսկ։ Մէտիհայի ցոյց տուած տեղը մեղմօրէն չոտեցայ։

Ուշադրութեամբ զիս կը զննէր։

— Ո՛րքան գունատեցաք, ըստս, քիչ մը ջուր կ'ուզէք։

— Ո՛չ, ո՛չ, պատասխանեցի, սանդուղները յոգնեցուցին. հիմա կ'անցնի։

Դէմքին վըայ ուրուազծուած հեզնոտ ժալիտը ծածկելու նպատակով, Մէտիհա դէմքը հակառակ կողմը դարձուց։

— Աստուած իմ, արգեօք այս կինը երազեկ եղած էր մեր գաղտնիքներուն։

Այդ պահուն, Նէժատ իր շրթունքներուն մէջէն
բաներ մը կը մըթմըթար:

Մէտիհա իմ ունկնդրելս տեսնելով, ըստաւ.

— Կը զառանցէ. եթէ գիտնայիք թէ ինչեր, ինչեր կը խօսի: Ամբողջ գիշելը կը յոգնի, կը ատարւարկի, կ'արտասուէ. խեղճ Նէժատս, ինձմէ ծածկել փափաքած ներքին տառապանքը հիմա կատարելապէս կը մեկնաբանէ: Իրեն սիրելի գարձող կինը կը հրաւիրէ. երբեմն ալ կը կարծէ թէ այդ կինը քովը կը գտնուի: Նէժատի այս վիճակը, արդարեւ, արագանտանքի արժանի է:

— Տարօրինա՛կ բան... իր տեսզին ուժզին թափին մէջ ինքզինքը կորսնցնող և զարմանալի ու անխմաստ խօսքեր ըսող հիւանդի մը յայտնութիւններուն լուրջ հանգամանք մը տալ և իբր ճշմարտութիւն ընդունիլ՝ կ'արժէ՞ միթէ... կը նշանակէ թէ այդ խօսքերուն կարեւորութիւն կ'ընծայէք, այնպէս չէ:

— Ի՞նչու հաւատ չպիտի ընծայեմ. հոգիին մէջ դրոշմաւող երեւակայական ցնորք մը հիւանդութիւնը կրնա՞ ջնջել: Ընդհակառակը, տենդը, հիւանզին խորհելու կարողութիւնը տակնուզքայ կ'ընէ, և հետեւարար կը հարկագրէ որ ամէն ինչ մերկապարանոց յայտնաբերուի: Տեսած չե՞ս միթէ Ժանտատենդէ վարակուող հիւանդներ, որոնք ընդհանրապէս, զառանցանքներու ընթացքին, իրենց սիրային արկածախնդրութիւնները խոստովանած ըլլան:

— Չեմ յիշեր թէ մինչեւ հիմա նմանօրինակ բան մը իմացած ըլլամ:

Մէտիհա վրէժխնդիր ակնարկով մը զիս դիտեց:

Նէժատ զառնօրէն կը հեծեծէր, և այս հեկեկանքին մէջ կը չարչըկուէր:

Յանկարծ բազուկները երկարեց և ուժգնօրէն պոռաց.

— Ես առանձին մնացի, փրկեցէք զիս: Յետոյ պահիկ մը հանդարտեցաւ. ուժգին կերպով կը չնչէր:

Մէտիհա իր ամուսնին նայեցաւ ու ըստաւ.

— Տագնապը վերստին կը սկսի:

— Բժիշկները ի՞նչ կ'ըսեն, հարցուցի:

— Ի՞նչ պիտի կրնան ըսել. կը փափաքին զիս համոզել թէ վտանգը անհետացած է. մինչգեռ այս սոսկալի հիւանդութեան տագնապալից օրերը մանաւանդ երկիւղալի են: Այդ պահերը տակաւին չկրցինք անցընել որ...

Նէժատ վերստին զառանցել սկսաւ.

— Ֆիքրէթ, ուր ես, քեզի չեմ տեսներ. ինձմէ կը փախչիս, այնպէս չէ:

Մէտիհա՝ շրթունքներուն վրայ ուրուագծող ժպիտով մը ինծի դիտեց և ըստաւ.

— Որքան տարօրինակ բան, միշտ ձեզմով կը զբաղի:

— Այո՛, կրնայ ըլլաւ. սակայն աշխարհի վրայ ինձմէ զատ ուրիշ ֆիքրէթներ չկա՞ն միթէ:

— Ամէն պարագայի տակ, զարմանալի հանդիպում մը ըլլալը անշուշտ դուք ալ կը խոստովանիք:

Իսկ նէժատ իր յոգնութենէն վերջ աչքերը բացած էր: Մէտիհա ծունկերը անկողնին մօտեցնելով հարցուց.

— Քիչ մը ջուր կ'ուզէ՞ք:

Հեղձամզձուկ և տկար ձայնով մը պատասխանեց.

— Չեմ ուզեր, չեմ ուզեր... սոսկալի երազ մը կը տեսնեմ. բան... ո՞հ... Մէտիհա...

— Ի՞նչ կայ որ, սիրելիս, ի՞նչ կ'ըլլաս, ի՞նչ կ'ուզես...

— Բան մըն ալ չեմ ուզեր... ներէ ինծի... քեզի

շատ տառապեցուցի. . . թշուա՛ռ կին . . .

— Հիմա ատոնք ձգէ. Աստուծով, երբ ապաքինիս, այնուհետեւ կը տեսակցինք, չըլլա՞ր. նայէ, հոս, հիմա, քու առողջութիւնովդ հետաքրքրուոց հիւր մը ունինք:

— Ո՞վ է:

— Ֆիքրէթ հանըմը:

Նէժատի շրթունքներէն անգիտակից խեղզուկ հեծկտուք մը լսուեցաւ:

Մեղմօրէն մինչեւ անկողինը յառաջացայ:

Անիկա իր նուազկոտ ակնարկը վրաս սեւեռած էր. մէկ վայրկեանի մէջ գէմքը կասկապոյտ եղած էր. կուրծքը ուժգին կը բարախէր. այլեւս այս վիճակը ուրացում չէր վելցներ. Մէտիհա այս դրուագներուն բոլոր անցուգարձերը մանրագնին քննութեան մը բովէն կ'անցընէր:

Շատ պարզ ձեւով մը իրեն ըսի.

— Զեզի այսպէս հիւանդ տեսնել չէի փափաքեր. մաղթելի է որ մօտերս ապաքինելով, բժիշկներուն անյարմար եղող այս անկողինէն ելէք: Զեր գուրգուրոտ քոյրը, իր սրախն բովանդակ անկեղծութեամբ միշտ այս մաղթանքները կ'ուղղէ ձեզի:

— Ծնորհակալ եմ. ձեր ներկայութիւնը ինձի համար առողջութեան մեծագոյն ազգակը կը կազմէ, հազիւ կրցաւ ըսել:

Այլեւս աւելորդ բառ մը իսկ չկրնալ խօսելու չափ յոգնած էր: Զգացած յուղումները այս հիւանդը, այս հիւանդ մարմինը ուժգնորէն հարուածած էր: Աչքերը մեղմօրէն փակեց և վերստին խորասուզուեցաւ քունի մէջ:

Մէտիհա մահհակալին եղերքէն ելաւ. ոտքի կեցած, միջոց մը խրոխտ ու կծու նայուածքով մը իր

ամուսինը զիտեց. յետոյ բան մը վերյիշողի մը ձեւով սկսաւ ուսերը թոթուել:

Ներկայիս, այդ կապտորակ թափանցող ակնարկներուն ներքեւ, վրիժառութեան մղաւանջը ցցուած կը մնար: Նախանձի չար ոգին, այդ պահուն, Մէտիհայի բովանդակ կորովն ու հաստատակամութիւնը կը փշրէր, հակառակ անոր որ իր ամուսինը մահուան անկողնին մէջ կը տուայտէր:

Հաւանաբար Մէտիհա իմ մասիս իր կարծիքն ու համզումը բոլորովին փոխած էր: Ան երբեք չէր կրնար երեւակայել թէ աշխարհի վրայ անկեղծ, անմեղ, հաստատակամ սիրոյ մը ընծայարանը եղող սիրտ մը կրնայ գոյութիւն ունենալ: Մէտիհայի համար սիրելը՝ ոճիր, իսկ սիրութիւն՝ յոռեգոյն յանցանք մըն էր: Թշուառ կին, ես զինքը յանցապարտ չէի նկատեր: Ինքն ալ վիրաւոր սիրտ մը ունէր. իմ գութեամբ էր որ անոր հանգիստը կը վրդովէր . . .

Այլեւս խորունկ խորունկ կը մտածէր. իր տխուբ մտածութերուն ծանր բեռին տակ ճնշուած, իր կասկածները ճշմարտանման կ'ուզէր տեսնել և յետոյ իր գիրքին փափուկ վիճակը զինքը կը նեղսրատէր, ու իր փափագած ձեւով իր բարկութեան շանթը չկրնալ թափելէն յուսահատ, կոկծակի կերպով կը հալէր, կը մաշէր:

Նէժատ գարձեալ խօսիլ սկսած էր:

— Կրա՛կ, ամէն կողմ կրա՛կ. . . ջուր թափեցէք. կը առջորուիմ. . . Ֆիքրէթ. . . նայեցէք ահա. . . ես. . .

Այս անիմաստ, կցկտուր խօսքերուն մէջ անունս քանից կը կրկնուէր: Այնուհետեւ Մէտիհայի վրէժիւնդիր ակնարկներուն տակ, յանցաւորի մը պէս կը գողայի և նոյնիսկ վար նայելու ուժը չէի զգար մէջս: Ըսելիքս շուարած անգիտակցարար ոտքէ ելայ: Այս բաժանումը թերեւս մշտնջենական հրա-

Ժեշտ մը պիի ըլլար։ Վերջին անգամ մըն ալ անոր նայեցայ։ Սրտասուքներս՝ սրտիս մէջ արիւնող վէրքին վրայ կրակի մը նման կը կաթկթէին։ Նէժատ, իբր թէ առ թշուառ սիրոյ ողբերգութիւնը լսած ըլլար, հեծ կըլտալով ըսաւ։

— Մի՛ երթար, մի երթար։

Սանդուխէն վար իջնելու ատեն բոլորովին ուշ շակորոյս վիճակի մէջ էի։ Կը վազէի, կը գեղեւէի, Մէտիհա ալ զիս կը հետապնդէր։ Երկու ախոյեան ներու նման զիրար կը հալածէինք. ամուսինս դեռ նոր վերադարձած ըլլալով սրահին մէջ ոտքի կեցած էր։

— Երթանք, ըսի։

Վրանոցս համնելու համար գիմացի փոքր սրահը մտայ. ուժգին կերպով կր սարսուար այդ պահուն երկայն հասակով, նիհարակազմ կին մը, որ ձեռքը ծրար մըն ալ բոնած էր, ներս մտաւ։

Ծրարին մէջին կստարեալ խնամքով վրանոց մը հանեց. հտգուելու ատենս, այդ կինը ուշադրութեամբ զիս կր զննէր։ Իսկ Մէտիհա, մէկ կողմ քաշուած, նախանձի և վրիժառութեան ահարեկիչ արձանի մը նման, անշարժ կեցած էր։ Գլխանոցս յարդարեցի, ձեռնոցներս անցուցի, քայլ մը կը յառաջանայի, երբ, յանկարծ, սպասուհին ինձի դառնալով հարցուց։

— Ա՛հ. . . անուշիկ տիկինս, զիս չճանչցա՞ք։

Աչքերս թանձր մշուշով մը ծածկուած էին կարծես։

— Զեղի. . . կրցի ըսել միայն։

— Այո՛, անուշիկս, տօքթոր պէյին դարմանատան մէջ ծառայող Գալիերին չեմ միթէ. դուք միշտ հոն չէի՞ք գար։

— Չեմ գիտեր, հիմա չեմ կրնար յիշել։

Մէտիհա ջղային քրքիջով մը սկսաւ ծիծաղիլ։ Դիրքս հիմէն քանդող այս հարուածը շատ սպառնալից և չափազանց երկիւղալի էր։

Պարզ սպասաւորի մը հանդէպ գլխիկոր մնալ, Աստուած իմ, այս ի՞նչ քստմնեցուցիչ պատիժ էր. . . գոյութենէս մասնիկ մը կը բաժնուէր կարծես. այդ յուղիչ տպաւորութեան տակ սկսայ տատանիլ. . .

Ետ գարձայ, և յառաջացայ դէպի այն սենեակը ուր ամուսինս կը գտնուէր։ Ետեւէս դիտող այդ երկու կիներու ծաղրական և հեգնալից խնդուքներուն ձայնը որոշակի կը լսէի։ Մէտիհա ինձի մօտեցաւ և մեղմօրէն ականջիս ծռելով, սոսկալի վրէժինդրութեան զգացումով մը կճրտացող ակոաներուն մէջէն լսաւ։

— Վազը ձեզի հետ տեսակցիլ կը փափաքիմ։

Ոտքերուս ներքեւ մթին, խոր անդունդ մը իր վիթխարի կլափը բացած ինձի կը սպասէր, կարծեցի. . .

* * *

Կառքով մը զիսի Պէշիկթաշ կ'իջնէինք։ Հանիս, այս տարի, այդ կողմերը ծախու առած տունը կը բնակէր։ Դուռնէն երբ ներս մտանք, Սուատ ժըպտուն ու զուարթ գէմքով մը մեզի զիմաւորեց։ Ինքնինքս անոր բազուկներուն մէջ նետեցի. ամուսինս մեծ մօրս քովը ելած էր։

Սուատ, իմ այս վիճակէս ափ ի բերան մնացած, կ'ըսէր.

— Ի՞նչ կայ, ի՞նչ եղար, գարձեալ տագնապի
մէջ ես:

— Այո՛, տագնապ. սոսկալի տագնապի մը մէջ
եմ. եթէ այս զիշեր հոս եկած չըլլայի, անպայման
խելքս պիտի կորսնցնէի:

— Ո՞հ... Աստուած իմ, ի՞նչ եղաւ գարձեալ,
իսուէ, կ'աղաչեմ:

— Ո՞հ... Սուատ, քոյրս, խայտառակ եղայ,
լմնցայ. Մէտիհա ամէն բանի տեղեակ է. զիս փնաւ
ցընելու համար, իմ մասիս վրէժի սաստիկ զգացում
մը կը սնուցանէ:

— Ի՞նչ կըսես, Աստուծոյ սիրոյն:

— Այո՛, քոյրս, այո՛. կացութիւնս սպառնալից
է, ընելիքս չկրցի տակաւին ճշգել. եթէ ատոնք ա-
մուսինս իմանայ, խորհէ անգամ մը Սուատ, լրջօրէն
խորհէ, ենթարկուելիք վիճակիս ծանրակշիռ հանգա-
մանքը... որովհետեւ վսեմ ու վեհանձն ամուսինս
չպիտի փափաքիմ որ դժբախտութեան մը քաւու-
թեան նոխազը ըլլայ. մեծագոյն յարգանք միայն կը
տածեմ իրեն հանգէպ:

— Նէժա՞տն է որ այս մանրամասնութիւնները
իր կնոջը պատմեր է:

— Ո՛չ, ո՛չ, նէժատ մահուան անկողնին մէջ
գրեթէ անկենդան պառկած է. բոլորովին ինքնակո-
րոյս վիճակի մէջ է. ո՞հ, Փալիիօրիի հոն ներկայու-
թիւնը... ահա այդ գժոխայլին հանդիպումը... անց-
եալի մեր բավանդակ խորհրդաւոր գաղանիքները հրա-
պարակողը ինքն է: Արդէն Մէտիհա իր ամուսինին
հանգէպ ծայր աստիճան կասկածոտ եղած էր. ճեր-
մակ վարդերու պատմարէն յետոյ չափազանց ար-
թուն և աշալուրջ կը հսկէր նէժատի վրայ. մացածը
գուն երեւակայէ՛ այլեւո... ամէն չարիք զիրար կը
հալածեն: Սիրելի քոյրս, իմ ամէնէն մեծ յանցանքս

աս էր որ ծածկեցի թէ նէժատը նախապէս ճանչցած
էի արդէն. ահա այս պարագան իմ դատապարտու-
թեանս միակ շարժառիթը պիտի կազմէ:

— Հիմա ի՞նչ կը խորհիս ինքնապաշտպանու-
թեանդ համար:

— Ե՞ս. վստահ ես թէ երբեք ատոր չպիտի զի-
ջանիմ, որովհետեւ խղճմտանքս ինծի կը թելադրէ
թէ ո՛չ մէկ պատասխանատու արարքի մէջ գտնուած
եմ, իմ մասին թող վճռեն այնպէս, ինչպէս որ կը
փափաքին: Զոհարերութեան յօժարակամ յանձնառու-
եղող անձի մը՝ ի՞նչ պատիժ որ կը փափաքին սահ-
մանել, թող փութեացնեն:

Սուատ ապշութեամբ երեսս նայեցաւ:

— Կը նշանակէ թէ սէրդ, երջանկութիւնդ, ծաղ-
կատի ու թարմագեղ կեանքիդ բոլոր քնքոյշ հաճոյք-
ները զոհեցիր այս մարդոց համար, որոնց հանդէպ
հիմա ալ, լոռութեան վերջին հսկայ զոհողութիւնը կը
ստանձնես, չէ՞:

— Այո՛, Սուատ, ճշմարտութեան առջեւ լոելն
է միակ զէնքը. այս մասին չեմ ալ կրնար Մէտիհան
մեղադրել. որովհետեւ նէժատ անոր օբխնաւոր ա-
մուսինն է. ազատ է զայն սիրելու. այդ սէրը՝ իր
իրաւունքն է արդէն. արտաքին երեւոյթները զիս
մեղադրելի, նոյն խսկ դատապարտելի կը գտնեն: Սի-
րելիս, զոհողութեան պարագան ձգէ առայժմ. որով-
հետեւ ան բարոյական է, չի տեսնուիր, ոչ ալ կը
հաւտացուի:

Ամուսինս վերէն կը պօռար.

— Ո՞ւր էք, փոքրիկ տիկիններ:

Եւ մենք հարկադրուցանք վերջ տալ Սուատի
հետ մեր խօսակցութիւնը:

Ելք մեծ մայրիկիս մօտ ելանք, ամուսինս զիս
գրկեց աղու մը պէս, և քանիցս համբուրեց զիս
այտերէս:

Նէտրէթ ստնտուին գիրկին մէջ էր. զիս տեսնեւ լուն պէս բազուկներուս մէջ նետուեցաւ։ Անիկա կուրծքիս վրայ սեղմեցի և անոր վարդագոյն ու շուշանաբոյր այտերը հոտուրտացի։

Թշուառ մեծ մայրս, արտասուալից աչքերով, մեղ գիտելէն չէր կշտանար։ Ամուսնիս ուղղելով խօսքը ըստւ։

— Սայիտ պէյ, գիտնայիք թէ որքա՛ն հանգիստ պիտի մեռնիմ, երբ կը տեսնեմ աղջկանս երջանկութիւնը քու ձեռքիդ տակ։

Ամուսինս ոտքի ելաւ ու մեծ մօրս երկու ձեռքերը համբուրեց ըսելով։

— Զեր աղջիկը իմ պարծանքիս և երջանկութեանս միակ պատճառն է։

Սուատ ձեռքերս բռնած էր. մեր ակնարկները զիրար խաչածեւած էին. անզիտակցաբար գլուխս վար ծռեցի. ամբողջ մարմինս տաք տաք քրտինքով մը ծածկուած էր։

Յաջարդ օր... Պէիկրաء

Այսօր մարմոյս մէջ ուժաթափութիւն մը, մըտքիս մէջ անսովոր անդգայութիւն մը, իսկ մէջս անտարբեռութիւն մը կար ամէն բանի նկատմամբ։ Մշտնջենական պայքարէ մը պարտասած մտածումներս, պահիկ մը գէթ լոռութեան և հանգարտութեան կարօտը կը քաշէին։

Առտուն, սովորականէն կանուխ արթնցած էի. վար իջայ. ամուսնիս նախաճաշին պատրաստութեան հսկեցի. երբ վերստին վեր ելայ և սենեակս կը մըտնէի դիտեցի որ ինքը նոր արթնցած էր։ Զիս տեսնեւնուն պէս խնդաց. տղու մը նման, անկողնին մէջ

նախաճաշը կերցուցի։ Լրագիրը կարդացի. շատ գոհ ու զուարթ տպաւորութեան մը ներքեւ։

— Ֆիքրէթ, կ'ըսէր, քիչ մը ծոյլ եմ. այսօր անկողնէս ուշ ելլել կը փափաքիմ. չեմ գիտեր, կոտրածութիւն մը ունիմ, հաւանական է որ մսած ըլլամ։

— Պառկեցէք ու ձեր հանգիստին նայեցէք. երբոր ուզէք կ'ելլէք, պատասխանեցի։

Անուշ մեղկութեան մէջ աչքերը կը գոցուէին. մեղմօրէն գոցեցի գուռը և գուրս ելայ։ Այս վիճակը իրեն սովորական գարձած էր։ Երբ մարմին մէջ թեթիւ անհանգստութիւն մը զդար, առտուները, անպայման երկրորդ քուն մը չքնացած անկողնէն չէր ելլեր։

Տարտամ անորոշութեան մը մէջ վեր վար շրջան կ'ընէի։

Ի՞նչ կ'ուզէի, որո՞ւ կը սպասէի, ես ալ չէի գիտեր, միայն ականջներուս մէջ անսովոր խժլտուք մը կար։

«Ձիքրէթ, մի երթար, մի երթար» լացող ձայնին արձագանգը կը հնչէր տակաւին ականջներուս։

Մեծ մայրիկիս սենեակը ելայ. Սուատ հոն էր. ո՛հ, այս սիրուն ու վառվառւն կինը, իր քաղցը ու փաղաքուշ ակնարկովը հոգիս զուարթացնել կը ջանար։ Իսկ մեծ մայրիկս, Սուատը և զիս իր մօտը տեսնելով՝ անհուն ուրախութեան մէջ հոգին կը խայտար և երկուքս ալ կը փայփայէր իր աղապատալից նայուածքովը։

Այս պահը, ինծի կը լիշեցնէր երեք տարի առաջուան աղջկնութեանս կեանքին ամէնէն բարերաստիկ, ամէնէն խազաղ վայրկեանները։ Ո՛հ, այն տաեն հիմակուան պէս, ապագայի մասին անյոյս, կեանքիս մասին քինախնդիր, ճակատակագրիս հա-

մար գժդոն չէի: Սա սիրելի անձերուն հետ, ինծի համար ցնծութեան և երջանկութեան բոյն մը եղող մեր բնակարանին մէջ որքան զուարթախոն, ո՛ր աստիճան երջանիկ կեանք մը կ'ապրէի: Աստուած իմ, Նէժատք տակաւին չճանչցած՝ չէի գիտեր թէ կեանքը այս աստիճան տագնապալից, այսչափ մտահոգիչ էր: Կը հաւատայի թէ կեանքը ամէն շրջանի մէջ երջանիկ ժափտ մը ուներ միշտ: Վերջէն զգացի թէ որքան սխալած իմ...

Սուատ կը հարցնէր թէ գիշերը հանգիստ քնացած էի թէ ոչ: Կը փափաքէի Սուատէն ծածկել վիշտերս, քանի որ կը կուսհէի թէ ան ամէն կերպով կը վշտակցէր ինծի: Այս կինը այլեւս ինծի հետ չտառապեցնելու համար՝ կը խորհէի, բռնազրօսիկ և կեղծ ժափտներով պատասխանել իր հարցումներուն:

Այդ պահուն լսեցի որ գուռին առջեւ կառք մը կեցաւ: Սուատ անգիտակցաբար ինծի նայեցաւ և հիւրին ո՛վ ըլլալը հասկնալու համար խսկոյն սենեակէն դուրս նետուեցաւ: Դանդաղ քայլերով դէպի սենեակին դուրս յառաջացայ: Մէկը սանդուղներէն ուժգնօրէն վեր կ'ելլէր. երբ դուրս ելայ, դէմս Սուատը տեսայ. դէմքը ճեփ ճերմակ եղած էր:

— Սիրելի Ֆիքրէթո, ըստ, Մէտիհա հանըմը վարը ձեզի կը սպասէ:

Ուզեղիս ծանրութենէն արդ խօսքը ինծի քրթմանիւն մը թուեցաւ: Իրեն դարձայ և հանդարտ ու պաղարիւն կերպով հարցուցի.

— Ճի՞շդ է ըսածդ, սիրելի քոյլս:

Սուատ չափաղանց իրարանցումէն իր խօսքը կրկնելու անկարող, գլուխը շարժեց: Դանդաղաքայլ դէպի սանդուղը յառաջացայ: Անտարբեր, անզգայ, անհոգ վիճակ մը ունէի:

Սուատ կոնակէս զիս գիտելով կ'ըսէր.

— Աստուած իմ, Աստուած իմ...

Երբ սենեակ մտայ, Մէտիհան գտայ իր սեւորակ վրանոցին մէջ փաթթուած, կարմրած, կապուտցած վիճակի մէջ. իր մանր կապոյտ աչքերը սովորականէն աւելի խոշորցած էին. կը գողար, և իր բարկութիւնը որոշապէս կը կարդացուէր գէմքին վրայ:

Այլեւս այդ վայրկեանը՝ կեանքիս եղերերգութիւններուն վերջին և ցաւառիթ էջն էր որ կը բացուէր առջեւս: Որովհետեւ դէմս կեցող սա կինը իր կոիւ յարուցանելու դիրքով, խիզախ ու խրոխտ նայուածքով լուելեայն կ'ազդարարէր թէ վճռական որոշումներ տուած էր:

Մինչդեռ ես, ամէնէն պարզ ու ամէնէն հանդարտ ձեւով մը պաղարիւնս կը պահէի. Մէտիհա անպատկառ լեզուով մը ըստաւ.

— Կը կարծեմ թէ այցելութեանս նպատակը բացատրել աւելորդ է, այնպէս չէ, տիկին:

— Զեր չնորհաբեր այցելութեան համար չնորհակալ եմ. այսուհանդերձ ներեցէք որ յայտնեմ թէ ձեր խօսքերէն ոչինչ կը հասկնամ:

— Բնական է որ հասկնալ ձեր գործին չպիտի գայ. խնդրեմ, տիկին, բաց խօսինք. այլեւս վերցուցէք ձեր դէմքը ծածկող կեղծիքի քօղը: Զեր գէմ գտնուող կնոջ մը ո՛ր աստիճան պարզամիտ ըլլալը գիտնալով հանդերձ, ինչո՞ւ տակաւին կը ճգնիք ճըշմարտութիւնը քօղարկելու:

Չափաւորութիւնս պահելով իրեն ըսի.

— Հանդարտեցուցէք ձեր բարկութիւնը, տիկին, ի՞նչ հարկ կայ այս աստիճան վրդովուելու. ձեր նպատակը հաճեցէք հանդարտօրէն բացատրել. ձեզի մտիկ կ'ընեմ...

Մէտիհա ջղային շարժումով մը տեղէն ելաւ և ըստա պօռալով.

— Աստուած իմ, ինձի կը հրամայուի որ հանդարտութեամբ և չափաւորութեամբ խօսիմ կնոջ մը առջեւ որ յանդգնած է ամուսինս զլիսէ հանելու և աշխատած է տունս քանդելու: Ո՞ր կինը կրնայ հանդուրժել այս բանին: Ցարդ լրութիւնս չբաւեց, ընէք, կ'աղաչեմ:

— Կը ներէք, սակայն ձեր յարձակումը պէտք չէ որ այսքան խիստ ըլլայ, որովհետեւ, այն ազնուութիւնն ու փափկանկատութիւնը՝ զօր տան տիրուհիի հանգամանքովս, ձեզի ցոյց տալու պարտաւոր կը զգամ ինքզինքս, պիտի հարկադրէք որ ոտնակոխ ընեմ...

— Ձեր երեսին կ'ուզեմ մի առ մի մատնանշել ձեր բոլոր յանցանքներն ու չարիքները: Ձեզի կ'արտօնեմ որ ինքնապաշտպանութեան դիմէք իսկոյն, եթէ ինքզինքնիդ ատոր կարող կը զգաք:

— Ձեր այս վիճակը մեղադրելի չեմ գտներ. այսուհանդերձ, ձեր վճիռը շատ սիալ է, տիկին:

— Սիսա՞լ. երբե՞ք, երբե՞ք. երբ ակնյայտնի այնքան փաստեր գոյութիւն ունին: Լաւ, քանի որ կը պնդէք, այն ատեն ըսէք թէ ինչո՞ւ ինձմէ ծածկեցիք թէ ամուսինս նախապէս կը ճանչնայիք. այդքանին ինչո՞ւ պէտք տեսաք. կը հարցնեմ ձեզի:

— . . .

— Լռութիւն, չէ՞...

— Ո՞չ, ո՞չ, լռութիւնս ձեզի համար չէ. միայն փափուկ զիրքս զիս կը հարկադրէ լուել. շատ լաւ, ենթադրենք թէ իմ մասիս ձեր վերաբրումները ճիշդըլլան... ի՞նչ տեսակ պատիմի մը արժանի կը նկատուիմ արդեօք:

— Նոյն բանը ես ձեզի պիտի հարցնեմ:

Մէտիհա ոտքի ելաւ ու դէպի ինձ յառաջացաւ իր ակուաները կճրտացնելով ըստաւ.

— Ձեզի պիտի խայտառակեմ, իսկոյն ձեր ամուսնին պիտի հաղորդեմ ձեր «ներկայի» և մանաւանդ «անցեալի» ամբողջ գաղտնիքները... ձեր սիրտը պիտի բզքտեմ... վստահ եղէք ատոր...

— Այդպէս...

— Այս՛, քանի որ գուք իմ զաւակներուս չմեղաքցաք, քանի որ ամուսնոյս սիրտը ինձմէ իւլեցիք, քանի որ երջանիկ բոյնս քար ու քանդ ըրիք: Ես ալ ձեզի պիտի բաժնեմ ձեր ցանկասէր ամուսնին հարստութենէն. պիտի հեռացնեմ ձեզի անոր պարգեւած հանգիստէն ու բարօրութենէն: Ձեզի չափ անիրաւ ու անողոք, ձեզի չափ անգութ ու աններող պիտի ըլլամք...

— Արդէն ձեզմէ ուրիշ բան չէլ սպասեր. ձեր գերին և իրաւունքին մէջն էք այդպէս խորհելով ու գործելով:

— Կը նշանակէ թէ այլեւս չէք ուրանար. որովհետեւ Գալիեօթի այսօր առաւելապէս տեղեակ է ձեր բովանդակ անցեալին և վկայ է ձեր ու ամուսնիս միջեւ գոյութիւն ունեցող սիրարկածներուն:

— Ատոնք ինձի համար բացարձակ կարեւորութիւն չունին, տիկին, որովհետեւ խիզճս ամէն տեսակ արատաւորումէ զերծ է, իսկ անցեալս ձեր ներկայութեանը, դէմքս սեւցնելու աստիճան աղտոտչէ...

Մէտիհա ուսերը թոթուելով ժպակի սկսաւ:

— Ինչպէս, տիկին, նէժատը համոզելու աշխատողը, անոր հետ ամուսնանալու ձեր փափաքին գուհացում տրուելու համար ոտքերուն ինկողը դուք չէիք միթէ: Կը ցաւիմ որ ձեր խորհելու կարողութիւնը կորսնցուցած էք: Աչքի առջեւ ունենալու էիք որ նէժատ ձեզմէ աւելի գեղեցիկ կին մը ունէր:

Շատ պաղարիւնով պատասխանեցի.

— Այս՝ սխալած եմ. ատիկա խորհելու էի արդարեւ:

Մէտիհա ջղային քրքիջ մը արձակեց:

— Զեր սխալը դարմանելու աշխատեցաք. Նէժատի մօտ մէկ ազգականին հետ ամուսնացաք. գլւխուս երկրորդ փորձանք մը բանալու համար՝ զանազան պատրուակներ ստեղծեցիք. սակայն դիպուածը ամէն ինչ վերիվայր շրջեց, այնպէս չէ. դուք երբեք չէիք յուսար թէ այս վախճանը պիտի ունենար. այն որսը՝ որուն երկրորդ անգամ տիրացաք, բոլորովին իւրացնելու համար, յարմարագոյն առիթի մը կը սպասէիք. այդ պատեհութիւնն ալ ուրիշ բան չպիտի ըլլար, բայց եթէ ձեր ակնկալած արկածախնդիր մահը. կ'ըմբռնէք... մահ մը... խեղճ մօրեղբօրս մահը...

Վերջին աստիճան ցաւի ու ցասումի մէջ ոտքի ելայ. կոկորդս խղղող հեծեծանքներուն մէջ պռացի.

— Լոեցէք, որովհետեւ կոյր նախանձի զգացումը ձեզի չուարեցուցած է. այդ խօսքը անգամ մըն ալ չկրկնէք. բովանդակ մարդկութենէն զղուանք կը զգամ. ամէն պաշտօնականութիւն մուացնել տալու աստիճան զիս ըմբռուտացումի պիտի մղէք:

Մէտիհա գլուխը շարժեց ու ըսաւ.

— Մինչեւ հիմա զինքը այնքան խարեցիք որ, բոլոր պատիւն ու արժանապատութիւնը ոտքի տակ առնելով, խեղճ մօրեղբայրս բարոյապէս սպաննած եղած:

Այլեւս աչքերս դարձած էին: Կը ցնորէի. ձեռքս դուռին երկարելով ըսի.

— Հիմա... հիմա դուրս ելէք սրկէ...

Այդ պահուն դուռը թեթեւ կճրտուքով մը բացւեցաւ: Աստուած իմ, Աստուած իմ, այն ինչ սոսկալի տեսարան եր...

Ամուսինս, անշարժ արձանի մը նման, հոն կեցած էր. գէմքը ճեփ ճերմակ, աչքերը ապակիի մը պէս կը փայլէին:

Ծանր ծանր քանի մը քայլ յառաջացաւ:

Ես աթոռի մը կրծնած էի. երակներուս բովանդակ արիւնը սառիլ սկսած էր:

Ան վշտահար և տխուր կերպով երեսս նայեցաւ:

Մէտիհա վազելով ամուսնիս մօտը գնաց ու ըսաւ.

— Սիրելի մօրեղբայր, կ'երգնում որ այս կինը ձեզ կը խարէ. իր փափաքն է մեզ երկուքս ալ անպատճել. ասիկա ձեզի ամէն կերպով կրնամ ապացուցանել:

Ամուսինս ծանրախոհ շեշտով մը պատասխանեց.

— Ես ամէն բան իմացայ արդէն, կը բաւէ:

Յետոյ ինծի դառնալով յարեց.

— Ֆիքէթ, քեռօրդիս անթերի պատճառաբանութիւններով և փաստերով քեզի կ'ամբաստանէ: Պաշտպանեցէք ինքինքնիդ. իրեն բացատրեցէք թէ նէժատ պէյը նախապէս չէիք ճանչնար և թէ այդ պարագան գաղտնի պահելու համար ո՛չ մէկ ստիպուրականութեան առջեւ չէիք գտնուեր, և այդ մանղականութիւններու մասին երգումով ապահովուցէք զիս:

Աւա՛զ... այդ պահուն իմացականութիւնս բոլորին ամլութեան դատապարտուած և առաջ բերած էր թուլութիւն մը՝ որ խօսելու կարողութիւնս անշարժութեան կը մատնէր: Աիրաս, զառնակսկիծ և շարժութեան զարկերով սկսած էր կուրծքս ցնցել: Որքա՞ն դժուարին կացութեան մէջ էի, Աստուած իմ:

Մէտիհա վերստին միջամտելով ըսաւ:

— Սակայն, մօրեղբայր, ինծի չէք հաւատար.

միայն մէկ մտածումէ տարուելով է որ հաւանած է ձեզի հետ ամուսնանալ: Այս կի՞նը շատ մը տարիներէ ի վեր ամուսնան, Եէժատը կը սիրէր. ո՛հ, այս մասին, մօրեղբայր, մենք երկուքս ալ խարուած ենք: Ամուսինս ողբայի ձայնով մը յարեց.

— Մէտիհա, արդեօք խորհելով է որ կը խօսիս և կ'ըմբռնի՞ս թէ այդ խօսքերը կեանքիս, պատիւիս վրայ ի՞նչ մեծ ազգեցութիւն մը կրնան յառաջ բերել:

— Այո՛, սիրելի մօրեղբայրս, ձեզի տիրասարառու իրականութիւնն է որ կ'իմացնեմ և կը փափաքիմ ձեր աշքերը ծածկող խարէութեան այս քօղը վերցնել...

Յետոյ լալով.

— Արովհետեւ այսօր կը տեսնեմ որ գուք ալ ինձի չափ գժբախտ եղած էք:

Ես, ինքինքս մղձաւանջի երազի մը մէջ կը կարծէի: Բոլոր այս իրադարձութեանց առջեւ բացարձակ համր գարձած էի: Ի՞նչ էր եղածը: Այսքան կոհիւն ու հակառակութիւնը ինձի՞ համար էր: Մինչդեռ վախճանը ոչնչութիւն եղող սա երեք օրուան կեանքը՝ չարժեր այդքան վէճ ու վիճարանութիւն:

Ամուսինս իր վրէժինդիր ակնարկները իմ վրայ սեւեած էր:

— Թշուա՛ռ կին, կ'ըսէր անիկա. կը նշանակէ թէ զուք զիս ընդունած էիք՝ պարզապէս իր գործիք ծառայեցնելու համար ձեր բազծանքներուն: Զեր սրտին մէջ սիրահարաւթեան սերմերը սնուցանելով հանգերձ, ձեր հէշտամի ժպիտներով խարած էք զիս: Ո՛հ, նոյն իսկ մեր ամուսնութեան առաջին օրերէն կուահած էի թէ զուք ինձմէ ծածկելիք վիշտ մը ունէիք, և վէրք մը ձեր սրտին մէջ, ուրկէ արիւն կը ծորէր: Մե՛ղք, Ֆիքրէթ, մե՛ղք. տեսէք թէ քանի

անձերու արժանապատուութիւնը քար ու քանգ ըրիք: Երբեք չպիտի ներեմ ձեզի... .

Այս խօսքերը աւարտելէ յետոյ, խրոխտ ձեւով մը Մէտիհալին գարձաւ և ըստաւ.

— Հիմա գուք ալ գացէք. այսուհետեւ ձեզի ալ տեսնել չեմ փափաքիր:

Ծնչասպառ ըլլալու վրայ էի. ձեռքերս իրեն երկարեցի:

— Անմեղ եմ, ներէ ինձի, պօռալ ուզեցի, սակայն, ծունկերս ի վիճակի չէին մարմնիս ծանրութիւնը կրելու, և հետեւապէս կը կթոտէին: Անոր ոտքերուն առջեւ գլորեցայ. այլեւս ինքզինքս կորմնցուցած էի.... :

Ագարակ, 10 նոյ.

Չորս ամիսէ ի վեր, արտաքին յարաբերութիւններէ արգիլուած, բանտարկեալի մը նման, այս անմարգաբնակ լեռներուն մէջտեղ կ'ապրիմ: Այն գրգռախտ օրէն վերջ, ամուսինս բացարձակապէս երեսս չէր նայեր, միշտ ինձմէ հեռու կը փախչէր: Երանիթէ իմ մասիս ամէնէն ծանրակշիռ տանջանքները որոշէր, սակայն այս տեսակ հոգեկան վիշտերով մահու չափ չվիրաւորէր զիս: Ես գործած յանցանքէս ծանրակշիռ պատիժի մը ենթարկուեցայ: Ամուսինիս լուռթեան և սրդողանքին փոխարէն, ամէն վայրկեան, սիրտ բզքտող թունաւորող թաթերու ազդեցութեան ներքեւ կը տուայտէի: Այն սարսափելի պատահարէն յետոյ, ինք ոչ մէկ կերպով խնդիրը վերստին պրապելու կամ յուղելու կողմնակից չեղաւ: Նոյնիսկ այդ մասին բառ մը իսկ հարցնել չէր զիշաներ: Այդ պատճառով յաջողած չէի վճռականապէս վերահասու ըլլալ իր խղճի և մտքի դատաստանին:

Միայն, եթէ կար պարագայ մը զոր զգացած էի, սա էր որ մասնաւորապէս կը ջանար լոռութիւն պահել, պարզապէս այս ընտանեկան գաղտնիքներու ծաւալումն ու տարաձայնութիւնը արգիլելու միակ բաղձանքով։ Սակայն թշուառ մարդուկը, սրտին վրայ կուտակուած վիշտերու միգամած ամպերուն սարսուազդեցիկ տպաւորութեան ներքեւ, իր խանդնու կորովը կորսնցուցած, հիւծած, լմցած էր այլեւս...

Այն սարսափելի օրուան բոլոր էջերը յիշելու ատեն, սուզէս, սոսկումէս կը դողայի։ Նուազումէս՝ չեմ գիտեր որքան ատեն վերջը, երբ աչքերս բացի, գլխուս վերեւ միայն Սոււատը տեսայ։ Տագնապեցուցիչ և երկար երազկոտութենէ մը վերջ, զգացած յոգնութեանս մէջ, երբ շուրջս դիտելու զբաղած էի, Սոււատի արտասուալից աչքերը ու անոր վշտահար գէմքը տեսնելով հիացած էի։

Ի՞նչ անցած դարձած էր. խեղճ կինը իմ այս ապշահար և շուարած նայուածքս տեսնելով՝ ձեռքերը բերանին տարաւ և ըսաւ.

— Լուռ, ջանա կորովդ պահպանել, որովհետեւ ինձմէ զատ ոչ ոք, նոյնիսկ մեծ մայրս անգամ լուր չունի։

Այս խօսքին վրայ, ճշմարտութիւնը, իր բովանդակ սարսափելի մերկութեանը մէջ, աչքիս առջեւ մարմին առնել սկսաւ։ Անգիտակցարար շրթունքներուս մէջէն սա բառերը թափթփած էին.

— Անիկա հիմա ո՞ւր է։

— Սայիտ պէ՞յը։

— Այո՛։

— Ներսը, իր սենեակին մէջ քու սթափելուդ կը սպասէ։

— Ատիկա կարելի՞ է, Սոււատ։

— Այո՛, այդպէս բնել կը վայլէ իրեն։

Առանց խօսելու, զարմանքով Սոււատին երեսը նայեցայ. իմ սիրելի և վշտակից քոյրս, այս ազնուասիրտ կինը, զիս՝ իմ այս սգատիուր պահերուս միջոցին զիս մխիթարելու համար մազերս և այտերս կը փայփայէր։ Մեղմօրէն ականջիս ծռելով ըսաւ.

— Սիրելի Ֆիքրէթս, նման դժբախտ ատեններ կորովի և քաջ ըլլալ անհրաժեշտ է. արգէն մարդկութիւնը համբերատարութեան կարօտը կը քաշէ առաւելապէս, սիրելի քոյրս։

Երբ կղզի ժամանեցինք, մեր սենեակիները առանձնացանք։ Ճամբու ընթացքին ոչ մէկ բառ փոխանակած էինք։ Սակայն այդ լոռութիւնը զիս կը սարսափեցնէր։

Հետեւեալ օրը սենեակս եկաւ. կատարեալ հպարտ և խրոխտ ձեռով մը ու ոտքի կեցած, ծանր և վըճռական շեշտով սա խօսքերը ըսաւ.

— Վաղը ագարակ պիտի մեկնինք։

Յետոյ առանց առիթ տալու որ բառ մը փոխանակեմ, մեկնեցաւ սենեակէս։ Մինչդեռ ես երգում ընելու, ապահովութիւններ ներշնչելու բուռն փափաքէն մղուած կը տառապէի։ Ինքը սակայն, իմ նայուածքիս իր վրայ վայրկեան մը իսկ սեւեռելէն վախնալով, հեռացած գացած էր։ Սենեակէս մեկնելէն վերջ, պատկից սենեակէն ալ հեռացաւ ու քաշուեցաւ մինչեւ սրահին խորը գտնուած ուրիշ սենեակ մը։ Այլեւս հասկցած էի որ բացարձակ որոշած էր երեսը ինձի ցոյց չտալ։ Սակայն ինչո՞ւ ինձի բառ մը իսկ հարցնելու պէտք չէր զգար։ Ասիկա ո՞ր աստիճան խորունկ վրէժ, ի՞նչ ծանրակշիռ սրդողանք էր։ Այս որքա՞ն հաստատակամ և վճռական որոշում ու մտագրութիւն էր։ Ո՞հ, Մէտիկան, այս ինքնահաւան և ամբարտաւան կինը, իմ թշուառ ոչ գժբախտ ան-

ձիս զօրաւոր և ջախջախիչ հարուած մը իջեցնելէ զատ, իր մօրեղբայրն ալ դժբախտութեան անդունդին մէջ քաշկրտած էր անկանգնելի կերպով...

Ազարակ, 25 նոյ.

Ո՞հ... այս առանձնութիւնը խղդուք կը պատճառէ ինծի. խստաշունչ քամիին սուլումները սրտիս սարսափի կ'ազդէ. ամէն կողմ մտավխութեան վերաբրուով մը ծածկուած, սենեակիս տաղտուկ առթող առանձնութեանը մէջ կ'արտասուեմ. արդեօք ե՞րբ վերջ պիտի գտնէ այս անօգուտ կեանքը՝ որուն մէջ ոչ մէկ յոյս յաջողեցայ գտնել: Ե՞րբ է որ պիտի նոււազի. այս անվերջ սպասումը զիս յոգնեցնել սկսաւ. մերթ ընդ մերթ մանր մունը նոււազումներ կ'ունենամ. ձախ կուրծքիս կողմը զգացած տառապանքներս կ'աւելինան հետզհետէ. ո՞հ... ատոնք իմ տիսուր ազատութեանս բարեգուշակ աւետիսներն են: Սակայն չեմ ուզեր անոր ներողամտութեան արժանանալէ առաջ մեռնիլ:

Վշտահար ամուսինս՝ որ գէմքը իսկ ցոյց տալ չէր ուզեր ինծի, կարծես անտեղեակ կ'ապրէր գոյութենէս: Ձիս չտեսնելու համար իր յարկաբաժնին մութ և լոին մէկ անիւնը քաշուած, հոն կը ջանար ինձմէ ծածկել իր յուղումները և արցունքները...

Ո՞հ, ամէնէն աւելի խղճմտանքս տանջող այդ լուութիւնն է որ զիս կը մահացնէր: Ամուսինս տապնապեցնող գաղտնիքներուն ամէնէն իրական էջերը բացատրելու համար, կը փափաքէի աղատիլ հոգիս տառապեցնող բոլոր տկարութիւններէն և թշուառութենէն և իր դէմը կենալով կատարեալ համարձակութեամբ ըսել իրեն:

— Իմ սէրս ձեր ամուսնական իրաւունքը երբեք կապտած չէ: Մարմինս ձեզի ծախեցի, երբ սիրտս

նախապէս ուրիշի մը նոււիրած էի: Այդ սխալը դարձանել, բոլոր զգացումներս միացնել ջանացի: Հաստատապէս առաջադրեցի կեանքիս մինչեւ վերջին շունչը հաւատարիմ մնալ, և ուրախ եմ որ յաջողեցայ յարդել առաջարութիւնս: Սակայն կը սարսափիմ, կը դողամ հիմա, սա երկիւզով թէ թերեւս չպիտի կրնամ ներում ստանալ...

Արդեօք ամուսինս խօսքիս հաւատալ պիտի ուզէ՞ր. աւա՛զ... անոր անարգալից և յանգիմանական ակնարկները կասկածիլ կուտան թէ չպիտի յաջողիմ յանգուցն և քաջ ըլլալ ամէն ինչ բացայատ կերպով իրեն պարզելու համար...

Ազարակ, 30 նոյ.

Աղջկանս՝ նէտրէթին,

Այլեւս կը մօտենայ քեզի որբ ձգելու ժամանակը՝ կեանք կոչուած դժբախտութեան այս մարզին մէջ: Շատ մը տարիներ վերջը պիտի կարգաս և հասկընաս վիրաւոր սրտիս բուռն զգացումները, որոնք քեզի կը նուիրեմ սիրելի զաւակս: Իւրաքանչիւր բառը արցունքով թրչուած այս տողերը՝ կը փափաքիմ որ երիտասարդ աղջկէ մը եղած ատենդ կարգաս:

Արդարեւ չէի բաղձար որ կեանքիս այս տըխրասարսուռ էջերուն տեղեակ ըլլաս, և այդ կերպով յուզումի ենթարկես փափուկ և զգայուն սիրտգ: Դուն, ով խեղճ զաւակս, դուն գուրգուրոտ և աղապատալից գիրկէ մը յանիրաւի խուած, բայց ապրելու գատապարտուած թարմագեղ, սիրուն և վառվըռուն էակ մը, կեանքի ուզիին մէջ, պիտի հանգիպիս-յաճախ մթին և անորոշ կէտերու, որոնք քեզի

պիտի լուսաբանէ մօրկանդ սոյն յուշատետրը, իբր
արթնութեան և զգուշաւորութեան դաս:

Նէտրէթ, իմ սիրելի աղջիկս, սա վերջին օրերս
հօրդ գժբախտութեանը պատճառ ըլլալուս համար,
ինձի պիտի ներես անշուշտ, այնպէս չէ. վստահ
եղիր որ մայրդ, սիրոյ բովանդակ մելիթրուն հանդէպ
մաքուր և անմեղ մնացած գժբախտ էին մըն է:
Սակայն կը տեսնես անշուշտ, այս պարագան թոյ-
լատու չէ որ ներումի արժանանամ. մարդ միշտ,
յսնդիմանական ակնարկներու առջեւ, չարագործի
մը նման, ստիպուած է գլխիկոր մնալու: Այո՛, աղ-
ջիկս, ամուսնացած կնոջ մը համար սիրահարութիւնը
մեծագոյն յանցանքը կը կազմէ: Որքա՞ն վսեմ բաղ-
ձանքով, ո՞ր աստիճան բարիկամեցողութեամբ ալ
մնացանուի ան, նիւթապէս պատիժը ծանր է: Քանի
որ, սրտիդ մէջ, առանց արտօնուած ըլլալու ցնորք
մը, սէր մը կը պահես, ասիկա ամուսնութեան իրա-
ւունքը ոտնակոս կ'ընէ: Այս մասին իմ ամէնէն մեծ
յանցանքս ամուսնանալու էր: Այո՛, ես առանձին
ազըելու էի. աւա՛զ որ... իմ անձիս հետ կապուած
մարդոց հրամաններուն հակառակ չարժիլ անկա-
րելի էր:

Ահա այդ ամուսնութենէն իբր թանկարժէք ըն-
ծայ մը, այսօր գուն կաս միայն կեանքիս մէջ իբր
չքնաղ աւանդ մը... կը հասկնա՞ս, Նէտրէթ... որով-
հետեւ գուն իմ երկրորդ սկս ես. միւսին նման ա-
նիրաւ, քանիիչ սէր մը չէ, այլ յոյսերով ողողուն,
հաճոյալի, մօր մը խզնին պարծանք եղող՝ վսեմ,
պանծալի սէր մը: Սա քսաներկու տարիներու կեան-
քիս մէջ եթէ ունեցած եմ երջանիկ պահ մը, այն ալ
առաջին անգամ քեզի գիրկիս մէջ սեղմած օրս ե-
ղած է... այո՛, այդ օրը, մոայլ կեանքիս աղջա-
մուղը լուսաւորով երջանկարեր լոյս մը ցաթած էր.

քեզի, մայրական գորովի ամէնէն չքնաղ բաղձան-
քովը կուրծքիս վրայ սեղմած օրս, կարծած էի որ
երկար ատենէ ի վեր զիս տառապեցնող թաքուն ցա-
ւերուս դարման մը գտած էի...

Դուն այլեւս իմ խորտակուած և աննեցուկ սըր-
տիս սփոփարար բալասանը եղած էիր: Սակայն եր-
բեմն քեզմէ կ'ամչնայի: Կը գողայի որ այդ թունա-
ւոր ախտին դառն վիշտերովը շաղախուած կուրծքս՝
քեզի իբր ապաստանարտն ընծայելու անարժան պիտի
նկատէիր. և յետոյ կը կասկածէի որ նոյն իսկ քու
սէրդ ինձմէ պիտի նախանձէիր...

Ահա այս տառապանքը, ենթարկուած չարչա-
րանքներուս ամէնէն հոգեսպառը և ամէնէն ահարե-
կիչը եղած էր: Այն ատեն քովէդ կը հեռանայի: Սեն-
եակիս լոին մենութեանը մէջ կ'առանձնանայի հոն
դառնապէս արտասուելու համար:

Նէտրէթ, հիմա տառապանքի բարձիս վրայ, սա
տողերը գրած պահուս, կը կարծեմ թէ քեզի հետ
մտերմական խօսակցութեան մը բռնուած եմ: Կը
հաւատամ թէ զիս տառապեցնող ցաւերն ու վիշտերը
ինձմէ հեռացած են: Քեզի գէմս թարմագեղ ու
քնքուշ աղջկան մը պէս կը տեսնեմ... մինչդեռ
մարդիկ երբեմն անիրականանալի բաղձանքի մը
ցնորքէն ալ կ'ախորժին ու կը սփոփուին: Սակայն
այնպիսի գեռահասակ աղջիկ մը՝ որ... կարենայ
մարդկային բոլոր բարեմասնութեանց քաջածանօթ
ըլլալ, փառայեղ, չքնաղ առաքինութիւններով և
հոգեկան արժանիքներով օժտուած, բոլոր իր զգա-
ցումներուն տիրապետող, բոլոր զոյսութիւնը բանաս-
տեղծական գեղեցկութեամբ մը զարդարուն, բայց...
սէրէն զգուշաւոր, տարամերժ, միայն բնութեան
գիւթիչ գեղեցկութեանը հանդէպ հիացող... սիրա-
հար...

Աղջիկս, վստահ եղիր որ ճշմարիտ երջանկութիւնը ամուսնութեան մէջ կը կայանայ: Զգացումներովդ թրթռացող ամուսինի մը հետ միացած կեանքըդ, և արգէն կեանքի անգորըն ու հանգիստը ուրիշ բան չէ, բայց եթէ անկեղծ սիրոյ մը բոլոր հաճոյքներուն հաւասարող անանց երջան կութիւն մը: Իսկ սիրահարութիւն կոչուած հիւանդութիւնը գրագէտներու լեզուին չուրած աւերիչ գժբախտութիւն մըն է: Ատոր ճաշակին մէջ թոյն մը, երջանկութեան մէջ թաքնուած թարախոտ վէրք մը կայ. անոր անխիզն ու անողոք թաթերուն ներքեւ քանի գեռատի կեանքեր թառամած են. ահա, տես, աղջիկս, իմ կեանքս թող քեզի իր օրինակ ծառայէ...

Պարտուած, անօգուտ, աւերակլ... կեանք մը, և յետոյ առանց երբեք գնահատելու կամ ճանչցուելու, պէտք է շունչ առնել առանց բողոքի, ձայնի մը, հեծեծանքի աղաղակ մը բարձրացնելու...

Զաւակս, Քեզի՝ քու ճշմարիտ տէրոջը Աստուծոյ միայն կը վստահիմ. անունիդ ձօնած սա տողերս, երբ յարմար ատենին կարգաս, սիրտդ խորունկ վէրքով մը պիտի կարգայ. զիս բնաւ չճանչնալովդ հանդերձ, դիմագիծս երեւակայելու պիտի ճգնիս:

Երեւակայութեանդ առջեւ թող մարմին ստանայ տժգոյն գէմքով, խոշոր սեւ աչքերով, մելամազձոտ նայուածքով, նուրբ, սլացիկ հառակով կին մը: Ահա այդ ուրուանկարը՝ քու մայրդ կը պատկերացնէ, աղջիկս... այն ատեն քեզ զըջապատող առանձնութեանը մէջ բոլոր գոյութիւնդ տոչորող զրկանքով մը. «Սիրելի մայրիկս, սիրելի մայրիկս» պիտի հառաչես...

Ո՛չ, ո՛չ, թերեւս այդ միջոցին, քեզի ալ «մայրիկ»... կանչող սիրունիկ ձագուկ մը պիտի ունենաս. գէմքդ անոր մետաքսանման, փափուկ մազե-

րուն մէջ միսրճուած պահուն, զինքը կուրծքիդ վրայ ուժգին սեղմած վայրկեանիդ զիս պիտի յիշես, անտարակոյս...

«Սիրելի մայրիկս... սիրելի մայրիկս... խեղճ սիրելի մայրիկս» պիտի գոչես, այնպէս չէ, զաւակս... այնպէս չէ, անուշիկ նէտրէթս...:

Ազարակ, 6 Դեկտ.

Կեանքիս վերջին օրերը աներեւակայելի կերպով տրտում և տխուր գամիի մը մէջ կ'անցընեմ: Երկու օրէ ի վեր սոսկալի ձիւնամըրիկ մը լեռները երկունքի մէջ դրած է: Մեզ շրջապատող ամայութեան վայրագտեսարան մը, մենութեանս ամենագառն աստիճանը կը զգացնէ:

Աստումած իմ, այս ի՞նչ տարօրինակ առանձնութիւն է: Երբեմն, ձեռքներս քունքերուս կը թնցուցած ժամերով մտազբաղ կը սպասեմ: Ակնարկներս շատ հեռուն... ձիւներուն ծածկած արահետին ծայրը կ'երկարի: Հիմա գաբնանային առտուան մը յիշատակովը կ'ապրիմ: Արեւու ժամանակայթներուն ներքեւ, երբ թոչունները իրենց սիրոյ առաջին զուարթ դայլայլիկը կը յօրինէին, ճերմակ վարդերով կազմուած կանաչ ծառուղիի մը բուրումնաւէտ ստուերուտքին տակ թաքնուած, երկու սիրակցորդ և սիրահար հոգիներու տխրասարսուռ անցեալի ցնորքը կ'երազէի: Հեռուէն ականջիս կովերու բառաջիւնի ձայնը լոելի կ'ըլլար: Վատակին ջուրերը, դարձալ, ըստ առաջնոյն, իրենց ներդաշնակ կարկաչներով կը հոսէին: Անցեալի յիշատակներս յաւերժացնող այս գոչիւնին հետ, վշտահար ակնարկներուս առաջեւ պարզուող այս սպիտակ, ցուրտ տեսարանը հու

գիս կը դողացնէր։ Երկինքը սեւորակ պատանքով մը սքօղուած է, իսկ լեռան գագաթներուն վրայ մառախուղները արագօրէն կը սուրան կարծես։ Մեղմօրէն տեղացող ձիւնի բաթիները կը ծածկեն այն վայրը, ուր ակնարկս թափափիլ կը բազծար։ Ո՞հ... ես անանկ կը փափաքիմ որ մեռնելէս վերջ զիս հոն թաղեն։ Կեանքիս մէջ պահիկ մը երջանիկ ապրուած այդ տեղը՝ կը փափաքիմ որ իմ մշտնջենական հանգստարանս ըլլայ. . .

Ազարակ, 10 Դիկս.

Այսօր տեղեկացայ որ ամուսնիս հասցէին Պոլսէն բազմաթիւ նամակներ եկած են։ Անսովոր հետաքրքրութեամբ մը կը խորհիմ հասկնալ թէ ուրկէ՛ եկած են այդ նամակները։ Արդեօք տակաւին ի՞նչ բաներու կրնամ սպասել... ի՞նչ բաներ յուսալ կարելի է. . . աւա՛զ. . .։ Զիս շրջապատող այս առանձնութեան մէջ, ամէն վայրկեան, կեանքիս վախճանին ակնդէտ սպասելէ զատ, ինծի համար ուրիշ նպատակ գոյութիւն կրնա՞յ ունենալ արդեօք. . .

Ամէն օր, քայլ մը եւս կը յառաջանայի գէպի մահ։ Ոտքերուս տակ ամէն վայրկեան քիչ մը աւելի խորացող աղջամուղջը՝ ցուրտ անդունդի մը եզերքը կարծել կուտայ ինծի. . .

Երբեք չէի կրնար երեւակայել թէ անիկա՝ ամուսինս, այսքան անգութ, այս աստիճան յամառ կրնայ եղած ըլլալ։ Դիտնալով հանդերձ թէ կեանքէս շատ կարճ ատեն մը մի սյն մնացած է, այսչափ անտարբեր ընթացքովը տառապանքներս կը կրնապատկէ։ Սպասաւորները անոր հրամանով, որոշեալ աշխատութիւնը լրացնելէ վերջ, իրենց սենեակը կը քաշ-

ուին, զիս այս տարօրինակ մենութեան մէջ՝ բոլոր տառապանքներուս, բոլոր հեծեծանքներուս հետ առանձին ձգելով։

Այս գիշեր, դարձեալ շարունակուող փոթորիկը՝ սենեակիս բոլոր լոին ու ամայի անկիւններուն մէջ սոսկումի արձագանգ մը յառաջ կը բերէ. ապակիները կը շարժին, փեղկերը կը կճրտան, ագարակին այդ հսկայ անտառները կը մոնչեն կարծես, ծիւնը տեւականորէն կը տեղայ, շուներուն հաչիւնը, շնագայլերուն վայրագ ոռնութերը՝ զիս կը սարսափեցնեն։ Սեղանին վրայ վառող երկու մոմերը հատնելու, մարելու համար վերջին անգամ մըն ալ կը պլպլան։

Սենեակիս այս տխուր առանձնութեանը մէջ, դիմացս գանուող մեծ հայելիին մէջ, ճերմակ ֆլանել բենեուառ հագած հիւանդ կնոջ մը ցնորքը կը նըշմարուի։ Մազերը ուսերէն վար թափած, աչքերը դժուարաշնչութենէն խոշորցած, ըլթունքները չորցած էին. . .

Երբ աչքերս հայելիին հանդիպէին, այդ ուրուականէն սարսափիլ կը սկսէի։ Կը հաւատայի թէ մահուան ցուրտ ձեռքը վրաս երկարած է արդէն, և պատրաստ է հոգիս գէպի յաւիտենականութիւն առաջնորդել. . . Դանուած տեղէս մսղմօրէն ոտքի ելայ, գէպի գուող յառաջացայ։ Ո՞ւր կ'երթայի. ես ալ չեմ գիտեր, որովհետեւ այդ պահուն կամքիս և անձիս տէրը չէի երբեք։ Մութին մէջ, գէպի ամուսնիս յարկաբաժինը կը յառաջանայի։ Աղօտ լոյս մը բանալիին ծակէն գուրս թափանցած էր. կանգ առի. այո՛, անոր մօսը երթալ կը փափաքէի։ Մեղմօրէն աչքերս բանալիին ծակին մօտեցուցի. ինքը անկողնին ոտքին կողմը դրուած թիկնաթոռի մը մէջ նըստած, թեւերը սեղանին կրթնցուցած և գլուխը ձեռ-

քերուն մէջ առած էր։ Առջեւը ճերմակ թուղթ մը կար։ Աչքերը խստօրէն անոր տողերուն վրայ յառած էր։ գեղին լուսամփոփով լամբարէն ցոլացող ոսկեդոյն ճառագայթները՝ անոր գունատ գէմքին, սպիտակ մօրուքին տիսուր երեւոյթ մը տուած էր։

Ակնարկը տեւականապէս սեղանին վրայ գտնուած թուղթին վրայ կեդրոնացուցած էր։ Մերթ աչքերը կը սրբէր, երբեմն ալ վրէժխնդրական խորունկ զգացումով մը լարուած, գլուխը կը շարժէր, բռունցքները կը սեղմէր։

Այս տեսարանին առջեւ բոլոր համարձակութիւնս կը կորսնցնէի. մարմինս ահարեկիչ սարսուսով մը կը դողդղար։ Վերջին ճիգով մը ձեռքս դուռին երկարեցի և մեղմօրէն բացի։

Ամուսինս, այս անսպասելի աղմուկին վրայ, գլուխը վեր առած էր. քանի մը քայլ յառաջացայ, կ'երերտկայի. անիկա, քիչ մը ապշած երեւոյթով մը, ոտքի ելած էր։ Շրթունքներուն վրայ ցուրտ ժպիտ մը ուրուագծուեցաւ. իսկ իր ընթացքին մէջ բռնապետական կատաղի վիճակ մը կը տեսնուէր։

Շատ ծանր ձայնով մը ըստաւ.

— Ֆիքրէթ հանըմ, կրնա՞մ արդեօք գիտնալ թէ յարկարածնիս մէջ անժամանակ կերպով ձեր տուածայցելութեան նպատակը ի՞նչ է...

— Տէր իմ, ձեր գութը շարժելու համար. խընդրեմ, խօսեցէք թէ ի՞նչ պէտք է ընեմ...

— Թշուառ կին... ինձմէ գթութիւն ակնկալելու տեղ, Աստուծմէ ներողութիւն խնդրեցէք։ Ես, ձեզի անհանգիստ ընող ո՛չ մէկ արարք ունեցած եմ։ Դուք, ձեր մեղքին պատիմն է որ կը կրէք. շուտ, գացէք ձեր սենեակը առանձնացէք և հոն հանգիստ ըրէք։

Այս յանդիմանական խօսքերուն առջեւ բոլոր

ջիղերս սառած էին. կոկորդս խեղդող վշտահար ձայնով մը իրեն ըսի.

— Տէր իմ, կ'երդնում որ անմեղ եմ, ձեր իրաւունքը ինծի համար խիստ նուիրական եղած է. զայն երբեք ոտնակոխ չեմ ըրած. զիս անիրաւ տեղը մի դատապարտէք. նպատակս ուրիշ բան չէ, բայց միայն մահուընէս առաջ ձեր ներողամտութեան արժանանալ, որովհետեւ վիճակս կը տեսնէք արդէն...

Ամուսինս ուսերը թոթուելով ըստաւ.

— Զեզի դատապարտողը ես չեմ. դուք ինծի հոտմար, բոլոր արարածներէն գերիվեր, մեծ, արժէքաւոր անձ մըն էիք. դուք, իմ այս յառաջացած տարիքիս մէջ կեանքիս լուսատու աստղն էիք։ Վերջապէս դուք իմ ծերունազարդ գլուխիս պանձավիթագնն ու պսակն էիք... աւա՛զ, ֆիքրէթ, աւա՛զ... զիս այնքան խժգժօրէն խաբեցիք որ... այս խաբէութիւնով պատճառ եղաք որ զզուանք զգամ իմ բոլոր կեանքէս ալ, նմաններէս ող, ամէն բանէ ալ...

— Ե՞ս... Ե՞ս...

— Այո՛, դուք, ֆիքրէթ...

Սեղանին վրայէն առած բաց նամակը ինծի երկարելով ըստաւ.

— Ասիկա կարդացէք, ձեր ամբաստանագիրն է. Մէտիհան գրած է. ծայրէ ի ծայր ձեր սիրազործութիւններով լեցուն է. հոն ձեր կենսագրական նօթեցուն հետ կը պատկերանայ նաեւ քեռորդիխս ամուսնին հայտապահ ձեր ունեցած սիրային արկածախնդրութեանց համառօս պատմականը... Այլեւս կարծեմ չափազանց ծիծաղելի կ'ըլլայ երբ կը շարունակէք յամառօրէն ուրանալ թէ ձեր ինծի հետ ունեցած ամուսնական կապը այդ նպատակին վրայ յենած չէ։ Միայն կը փափաքէի ձեզի հարցնել թէ զիս ձեր

բաղձանքներուն իբր գործիք ծառայեցնելու ատեն, երբ կը տեսնէիք ձեր մասին սնուցած անկեղծ և անհուն գուրգուրանքս, փոխագարձ փոքր խղճահարութիւն մը գէթ չէթ՞ք զգար բնաւ...

— Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, այսքան խոշոր զրպարտութեանց հանդէպ ձեր սխալ մտածութները ուղղելու միջոցներէն զուրկ եմ դժբախտաբար: Հիմա կ'ըմբռնեմ թէ ճշմարտութիւն մը ապացուցանելը որքա՞ն դժուար խնդիր մըն է: Այսուհանդերձ, քանի որ ձեր առջեւ այս աստիճան վարկաբեկ եղած կին մըն եմ, իմ մասիս ի գործ զրէք այն բռնութիւնը դոր յարմար կը գատէք. պիտի ջանամ հանդուրժել...:

— Ձեր մասին պատշաճ նկատած պատիժո՞ւ լրութիւնն է. ասոր ալ միակ շարժառիթը՝ խեղճ նէտրէթս է, կ'ըմբռնէք. ձեր պիղծ կեանքովը ու անբարոյ արարքովը աղջկանս ապագան չարատաւորելու համար կը համակերպիմ ձեղի հետ կենակցիլ, սակայն զաւակս անէծքով մըն է որ պիտի յիշատակէ ձեղի. աղջիկս երբեք չպիտի ուզէ ներել իր մօրը՝ որ անարգած և անպատուած է իր հայրը: Եւ ասիկաթող ձեղի համար ըլլայ բարոյական մեծագոյն պատիժը, Ֆիքրէթ...

— Ո՞հ... լուեցէք այլեւս, կը բռւէ, որովհետեւ երբեք չեմ փափաքիր տեսնել և զիտնալ թէ դուք այդ աստիճան անգութ էք...

Երկուքս ալ կը զողայինք, երկուքս ալ կ'արտասուէինք. ամուսինս ձեռքը պատին վրայ զետեղուած ելեքտրական կոճակին կոխած ըլլալով, ծառայ մը ներս մտաւ, որուն ուզելով խօսքը ըստւ.

— Տիկինք իր սենեակը առաջնորդեցէք:

Ազախինին օգնութեամբը հազիւ կը ցի սենեակս գալ. ամէն կողմէ վրաս տեղացող բռնութեան ու

մղձաւանջին մէջ վաստակաբեկ, իսկակորոյս և վըշտահար, ինքզինքս անկողին նետեցի...

Ազարակ, 11 Դեկտ. առաւօս

Ամբողջ զիշերը նէժատը միայն երազեցի. առոտուն արցունքոտ աչքերով արթնցայ. աւա՛ղ... ո՛վ գիտէ հիմա ո՞ւր կը գտնուէր անիկա. մեր երկուքին միջեւ եղող երկար հեռաւորութիւնը այլեւս զինքը մշտնջենապէս բաժնած էր ինձմէ: Հաւանական կը գտնէի որ ան ո՛չ մէկ բանէ տեղեկութիւն չունենար. Մէտիհա երբեք ճշմարտութիւնը խօսած ըլլալու չէր. խեղճ նէժատի հիւանդագին վիճակէն օգտուելով և մանաւանդ կշուելով իր առւած հարուածին ո՛ր աստիճան ցաւառիթ ու հոգեսարսուու վիճակը, ապահովապէս զայն ծածկած էր իր ամուսինէն: Եթէ, նէժատ տեղեակ ըլլար, Մէտիհային անխորհրդաբար ի գործ զրած բռնութեան և կեղեքումին, անտարակոյս իր զիրքը ուժգնօրէն խախտած ու իր երջանիկ ըոյնը անկանգնելի կերպով քանդուած պիտի ըլլար...

Սակայն ես այնպէս կը փափաքիմ որ... նէժատ տեսնէ իրմէ վերջնականապէս բաժնուելիս յետոյ տարբեր երեւոյթով մը երանդաւորուած, տարբեր կերպարանաւորումի մը մէջ մտած սա անտանելի և սպառիչ կեանքը, վերջապէս հասկնայ թէ ի՞նչ անհուն վստահութեամբ մը և աներեւակայելի համակերպութեամբ մը կը հանգութեմ ճակատագրիս սա գառնակսկիծ հարուածներուն... ի՞նչ անիրականալի բաղձանք սակայն... հաւանական է որ նէժատ չիւմանայ իսկ թէ ես մեռած եմ. գժբախտաբար չպիտի կրնայ տեղեակ ըլլալ այն սարսափելի չարչարանքներուն՝ որոնց ենթարկուեցայ իր սիրոյն համար միայն...

Այլեւս գիշերուան մտահոգիչ վարագոյրը վերցուած, փոթորիկը դադրած էր: Սակայն ամէն բանի մէջ մտավախութիւն, ամէն առարկայի մէջ տիրութիւն մը զոյութիւն ունէր:

Այսօր աւելի անզօր վիճակ մը ունիմ. սենեակս մտնող սպասաւորը վարագոյները բացաւ, բոլոր լեռները, դաշտերը, սպիտակ վերարկուի մը մէջ փաթթուած էին: Խումբ մը ճնճուկներ, մեր դէմը զըսնուող հսկայ սօսիի մը ոստերուն վրայ թառած կը ճռուողէին. ասոնք կեանքի պայքարին օրինակ ծառայող, եռանդագին գործունէութեամբ մը կը ջանային իրենց ամենօրեայ սնունդը վնտուել և հայթայթել: Թոչուններու այդ անխոնջ ջանքերը ինձի խորհիլ կուտար թէ կեանքը իրապէս արժեկ մը կը ներկայացներ... աշխատի՝ ապրելու համար: Գործել... անտառններն անգամ ենթակայ են այս տիեզերական կանոնին... ո՛քան յովնեցուցիչ, սակայն անձանձը ոյթ աշխատութիւն մը. և այս ամէնքը կեանքի մը համար՝ որուն վախճանը ոչնչութիւն է...

Սպասաւորը հանդարտօրէն ներս մտաւ և վառարանին մէջ քանի մը փայտ դնելէն վերջ, մօտեցաւ և հարցուց.

— Հրաման մը ունի՞ք:

Ծառային այս խօսքը՝ զիս իմ անվերջ մտածումէս սթափեցուցած էր. այդ միջոցին պատուհանիս առջեւ շունի հաշիւնի ծայներ և ոտքի աղմուկներ լսեցի. զլուխս ապակիին կրթնցնելով, վար նայցայ:

Որսորդապետը ձիերը պատրաստած էր. ամուսինս որսի կ'երթար. որսորդութիւնը իր ամէնէն սիրելի դրօսանքն էր. դէպի անտառակ վերջացող ճամբուն եղերքը կինդ ձիաւորներ իրեն կը սպասէին: Առաջքը կեցողը ամուսինս էր, իր քովիններուն հետ

կը տեսակցէր, ձիուն վրայ առնական հպարտ կեցուածքով մը նստած, երիտասարդի մը վայել չարժուձեւելով կը գիտէր որսորդապետը՝ որ որսորդական բարակները արձակելու զբաղած էր: Շուները մոլեգնօրէն և ուրախ զուարթ զիրար կը հալածէին և մերթ ալ որսորդներուն քով կը մօտենային:

Բամպակի փոքր կտորներու նման բաթիլ բաթիլ տեղացող ձիւնին մէջտեղ տեսնուած այս պատկերը, վայրագ, սակայն գեղեցիկ տեսարան մը կը պարզէր:

Որսորդները շրջան մը ըրին. ամուսինս այդ պահումը իմ գտնուած պատուհանիս կողմը դարձուցած էր: Թերեւս ատիկա անգիտակից կերպով կատարուած շարժում մըն էր:

Հաւանական կը գտնեմ որ, հեռուէն ուրուականն նշմարած և յանկարծ ձին խթանելով հեռացած էր: Տակաւ իրեն հետեւորդ միւս ձիաւորներուն հետ աչքէ անհետացաւ. այդ պահուն որոշապէս զգացի թէ բովանդակ գոյութիւնս, ամէն ժամանակէ աւելի լքուած վիճակի մը մէջ կը տուայտէր: Շուրջս խորունկ և լոին տիրութիւն մը պատած էր: Հեռուէն բուերու տիրասարսուու վայնասունը կը լսուէր: Զուրակին տեւական խոխոչիւնը այսօր աւելի մտահոգիչ հեծկտուքով մը ականջներս կը խշացնէր:

Աչքերս միջոց մը ամուսինս անհետ եղած ճամբուն ձիւներուն վրայ խորասուզուած մնացած էր: Զեմ գիտեր թէ այս վիճակին մէջ ո՛չափ ժամանակ մնացած էի: Զգացի որ տաք բան մը կոկորդէս շըրթունքներս կ'ելլէր, իսկոյն թաշկինակը բերանս տարի. ի վերջոյ ապշանքով նշմարեցի որ կարմիր բիծեր կային անոր վրայ...

Քովս սպասող ծառան յանկարծ պօռաց.

— Աստուած իմ, արիւն...

իրեն դարձայ. խեղճ կինը սաստիկ վախցած էր:

— Սիրելի տիկինս, սիրելի տիկինս... կը հեզեկար...

— Մի վախնար, ըսի իրեն, միայն քիչ մը ջուր...

Սպասուհին կոնակս բազմոցին կրթնցուց. մէկ երկու կաթիլ ջուր խմեցի. այլեւս քանի մը օրուան կեանքս մնացած էր, որովհետեւ ծանօթներէս մէկն ալ ճիշդի պէս սրտի հիւանդութեան ենթարկուած էր. մեռնելէն շաբաթ մը առաջ բերնէն այսպէս արիւնի ճապաղիքներ եկած էին: Սակայն, չեմ գիտեր թէ ինչո՞ւ սիրոյ քանդիչ աւերներուն ներքեւ վաստակաբեկ կեանքիս վերջանալուն, սպասելուն համար տիսուր էի: Այդ կեանքը ի՞նչ ունէր սիրուելիք, բաղձալիք: Ո՞ր կողմ որ նայէի, կորուստ, վիշտ, անյուսութիւն, ուրիշ ոչինչ...

Նշանացի սպասուհին հասկցուցի որ պատուանը բանայ: Խեղճ կինը զարմանքով երեսս կը նայէր. կուրծքս բացի. սառեցնող ցուրտ հով մը գէմքս այրեց. սակայն հոն... կուրծքիս ձախ կողմը կը ակներու մէջ կը տոչորէր, ցուրտը մարմիս այդ մասին չէր զօրեր, չէր ազգեր այլեւս....

Ազարակ, 13 Դեկտ.

Այսօր յեղակարծ գժբախտութեան մը առջեւ սուզի և տիսութեան օր մը ունեցայ: Երէկ իրիկուան դէմ, ամուսնիս անկենդան դիակը բերին: Խեղճ մարդուկը ձիէն վար իյնալով, ուղեղը ջախջախուած էր: Մազերս քստմնեցնող հաւանականութեան մը առջեւ ինքզինքս կորսնցուցած էի. արդիօք անձնասպանութեան մը զոհ գացած էր: Բոլոր սպասաւորները ադարակին մեծ դրան առջեւ հաւաքուած-

էին, ամէնուն գէմքին վրայ սուզի նշանը ակներեւ էր: Կառավարական բժիշկին միջոցաւ անհրաժեշտ դիազնութիւնը կատարուեցաւ: Արկածին ի՞նչպէս պատահելուն մասին չուրջիններէն քանիցս տեղեկութիւն խնդրեցի:

Շոճիներու գագաթին մօտիկը, ցից զառիվար մը կար. ձին այս զառիթափին վրայ յանկարծ խրաչելով, քառասմբակ ըսուելու աստիճան սաստիկ արագութեամբ մը վազել սկսեր է. թէեւ ամուսինս պահած է իր պաղարիւնը, սակայն կարելի չէ եղած ձիուն արագութիւնը արգիլել. ոտքը ասպանդակէն ելեր ու խեղճ մարդուկը հողին վրայ փռուեր է...

Այս պայմաններուն մէջ անձնասպանութիւն մը ինքրոյ առարկայ չէր կրնար ըլլալ: Խեղճ գժբախտ արարածը ճակատագրին զոհը եղած էր: Աստուծոյ կամքը օրհնեալ թող ըլլայ: Ի՞նչ կարելի է ըսել երբ ամուսինս կանխած էր երթալու այն տեղը՝ ուր ե՛ս երթալու կը պատրաստուէի...

Ամբողջ գիշերը անօր մահուան անկողնին մօտ հսկեցի:

Այս մահասարսուս սենեակին սոսկալի լուսթեանը մէջ, խորունկ վստահութեան զգացումով մը առցուն և ամէն տեսակ բարոյական տառապանքներէ զերծ լուսցուցի...

Այսօր յեղակարծ գժբախտութեան մը լուսեր էջը լրացնող սպաւոր արշալոյս մըն էր...

Զիւնը դադրած էր. լուսերը սպիտակ սաւանով մը ծածկուած, ամէն կողմ մահուան խորհրդաւոր լուսութիւնը սփռուած էր... գիմացի անտառը իր խորհրդաւոր ծառերով, լոին տիսութեան մը ապաստանարանը գարձած՝ ցուրտ, վայրագ տեսարան մը կը պարզէր: Խըճիթներու ծխնելոյզներէն բարձրացող կապոյտ ծուխը, լուսներուն բարձրաբերձ գագաթնե-

ըէն դէպի գաշտերը տարածուող սպիտակ մառախուղի մը մէջ կը կորսուէր։ Ազարակին կանոնաւոր և մշտարթուն գործունէութիւնը՝ գերեզմանային լուսութեան մը փոխակերպուած էր։

Յուղարկաւորութիւնը գիւղին մզկիթին մէջ տեղի ունեցաւ, ամուսնիս արժանի եղած վերջին յարգանքը պատշաճ և անթերի կերպով ընծայուեցաւ իրեն։ Ինծի, իր կնոջը պարտադրուած բոլոր պարտականութիւնները կատարեցի։ Այս մասին այլեւս ոչինչ ունիմ գրելիք։

Զեմ գիտեր թէ տակաւին քանի՞ օրեր պիտի կըրնամ ապրիլ. միայն թէ սրտիս մէջ, մահուան պատրաստուողներու յատուկ, խորունկ վստահութիւն մը գոյութիւն ունի։ Վաղը ասկէ մեկնիլ կը փափաքիմ, որովհետեւ այս վայրենի լեռներու սահմակեցուցիչ ամայութիւնը, կարճատեւ օրերուս համար կենսական կարեւորութիւն ունեցող լուսութիւնն ու հանդիսուը կը խանգարէ։ Ամէն անկիւնի մէջ անցեալի յիշատակ մը, ամէն տեղ տիսուր նշաններ կան... որոնք զիս կը լացնեն... .

Ո՞վ տառապեցուցիչ սիրոյս միակ ապաստանարանը եղող վայրեր... հրաժե՛շտ ձեզի... Ո՞վ յաւատանջ կեանքիս թաքուն և գաղտնապահ խորհրդակիցը եղող յուշատեար, քեզի ալ յաւիտենական հրաժե՛շտ... .

* *

Ֆիքրէթի դժխեմ և արկածալից կեանքը պատկերացնող յուշատեարը հոս կը վերջանայ։ Այս տողերը թշուառ կնոջ վերջին սրտակեղէք

հեծեծանքներուն նման, ուղեղիս մէջ խորունկ և տիսուր արձագանգ մը ձգած էին։ Զինքը մօտս, նոյն իսկ շատ մօտս ունենալ կը կարծէի. գունաթափ դէմքը, խոշոր սեւ աչքերը, երկար նուրբ հասակը աչքի առջեւ բերելով, զինքը՝ մարմին առած վիճակի մէջ կ'երեւակայէի։

Երեք ժամէ ի վեր կէս գիշելը անցած էր. Սուատի նայեցայ։

Աչքերը արցունքոտ, դէմքը արտասովոր տըխրութեամբ մը համակուած էր. մեր վրայ ճնշող այս տաղտկացուցիչ լուսութեան մէջ երկուքս ալ խոր մտածումներով խորասուզուած էինք։

Սուատ նստած տեղէն ելլելով, քիչ մը անդին, մահճակալին կակուղ բարձիկներուն մէջ մշկի մշկի քնացող Նէտրէթը դիտեց։ Սրտէն բարձրացող, սակայն կուրծքը բզքտող ձայնով մը ըստաւ։

— Մտիկ քրէք, անոր կեանքին վերջին օրերը պատմեմ ձեզի։ Իրիկուն մըն էր. գիշերուան խաւարը հազիւ ամէն կողմ պատած էր, երբ դրան առջեւ կառք մը կեցաւ։ Սաստիկ ցուրտ մը կար. խոշոր ձիւնի բաթիլներ կը տեղային շարունակ։ Անժամանակ կերպով եկող հիւրին ո՛վ ըլլալը հասկնալու համար դէպի սանդուղին կողմը յառաջացայ և զարմանքով տեսայ թէ եկողը ֆիքրէթն էր։

Առանց բառ մը խօսելու, երկու կիներու թեւերուն կը թնած, ծանրօրէն սանդուղէն վեր կ'ելլէր, աւելի ճիշդը կը քաշկրտուէր։

Խսկոյն զինքը գրկեցի, սենեակս բերի, բազմոցի մը վրայ պառկեցուցի. նուաղելու մօտ ձայնով մը կ'ըսէր։

— Կը սառի՛մ... կը սառի՛մ...

Վառարանին մէջ փայտ դրի, սենեակին բոլոր լամբարները վառեցի. հազիւ հազ յաջողեցայ ինք-

զինքս զսպել՝ տխուր բացագանչութիւն մը արձաւ կելէ։ Աստուած իմ, այս ի՞նչ ողբալի վիճակի մէջ մտած էր. գեռ նոր փթթիլ սկսող այս անստգիւտ ծաղիկը, անոր գեղեցիկ դիմագիծը, հիմա աշնանային վարդի մը նման արդէն խամբած ու թարշամած էր։ Վիշտերու ճնշիչ բեռը այս խեղճ ու թշուառ կնոջ երիտասարդ և թարմ կեանքը ոչնչացուցած էր….

Թովը նստայ, և ձեռքը բռնելով գգուել սկսայ։ Անիկա յոգնած, անզօր վիճակի մէջ կը քնանար. սեւ թաւիչէ վրանոցով երկար մուշտակի մը մէջ փաթթուած էր. իր փայլուն ոսկեգեղին մաղերը ուսերէն վար ձգուած էին, երկար և ոլորուն թարթիչները տժգոյն այտերուն վրայ գորշ ստուեր մը ձգելով, անոր շնորհալի և զգլիսիչ գեղեցկութիւն մը շնորհած էին։

Իրեն ըսի որ.

— Ո՞ր աստիճան անտարբերութիւն. ութը ժամուան ճամբէ մը գալ ասանկ սոսկալի օդով մը, մանաւանդ քեզի նման նուրբ, նիհար մարմին մը ունեցողներուն համար որքա՛ն վտանգաւոր արկածախընդութիւն մըն է….

Խորապէս հառաչելով ըստաւ.

— Ո՞հ, եթէ գիտնայիք… թէ որսիսի՛ յեղակարծ գիրախտութիւն մը, սա վերջին ժամանակներուս մէջ, հարկագրեց զիս մինչեւ հոս քաշերտուելու։ Ամուսինս իր վերջին հանգստարանին յանձնելէս յետոյ է որ կուգամ… սիրելի քոյրս…

— Ի՞նչպէս…

— Այս՛, սարսափելի արկածի մը հետեւանքով…

Աչքերը արցունքով լեցուեցան. ձայնը գողգուտ սկսաւ։

— Մի ցաւիր, ըսի, սիրելիս, ի՞նչ կրնանք ընել, աշխարհի վրայ ամէն ոք պիտի մեռնի։

— Այս՛, քաջ համողուած եմ ատոր. սակայն տխուր պարագայ մը զիս կը տառապեցնէ. չկրցի անոր ներումին արժանանալ. անոր քով կնոջ յատուկ արժանապատուութիւնս ոտնակոխ եղած էր։ Թշուառ ամուսնիս հոգեկան պարսաւանքին ներքեւ ապրիլը այլեւս ծանը կ'աղդէ ինծի։

— Հիմա նմանօրինակ պարագաները խորհելու, նեղսրտելու ատենը չէ. միտքով, հոգիով կատարեալ հանգալտութեան և հանգիստի պէտք ունիս, սիրելի Ֆիքրիթս։

Անյօյս ձեւով մը գլուխը շարժեց և խօսքին նիւթը փոխելով ըստաւ.

— Մեծ մայրիկս ո՞ւր է. չըլլայ որ անոր բան մը իմացնէք…

— Դուն անհոգ եղիր, ես ամէն բան խորհած եմ արդէն. անիկա վերը կը գտնուի և սա միջոցին նէտրէթով զբաղած է. իրեն յայտնեցի որ քէչ մը անհանգիստ ես և թէ այս իրիկուն վեր չպիսի կըրնաս ելլել. դուն եթէ քանի մը ժամ քնանաս, կարծեմ աղէկ բան մը ըրած պիտի ըլլաս, չէ՛, սիրելիս։

— Անուշիկ Սուտաս, քուն չունիմ. միայն կը մսիմ, կարծես թէ բոլոր անդամներս կը սառին…

Զինքը տաքցնելու համար խոկոյն ուսերուն և ծունկերուն տաք ֆլանէներ դրի, սակայն իրեն համար մասնաւորապէս պատրաստուած հանգստաւէտ անկողնին մէջ մերժեց պառկիւ։

Վերստին քովը նստայ. ձեռքերը իմ ձեռքերուս մէջ տոի, որովհետեւ շարունակ սա խօսքը կը կըկնէր.

— Դուն իմ քովս ես միշտ, այնպէս չէ՛, իմ սիրելի և վշտակից քուրիկս…

Զինքը քանի մը անգամներ համբուրեցի. այս
փափկանկատ վարմունքս իր հոգիին վրայ արտասովոր
ուրախութիւն մը յառաջ կը բերէր. իր շրթներուն վրայ
հաճելի ժամկատ մը կ'ուրուազծուէր. ներկայիս Ֆիք-
րէթ ճշդիւ մանկական անմեղունակ վիճակ մը կը
պատկերացնէր...

Յուսահատ շեշտով մը ըսաւ.

— Անուշիկ Սուատոս, եթէ կարենայիր ըմբռնել
թէ որքա՞ն սարսափելի բան է առանձնութիւնը...
ձմրան երկար գիշերներու տազնապալից ժամերը ա-
ռանձին կ'անցընէի, և չպիտի ուզես հաւատալ թէ
լեռներու վայրագ ամայութեանը մէջ ի՞նչ արցունք-
ներ թափած եմ...

Խօսած միջոցին յանկարծ կեցաւ:

— Ի՞նչ ունիս, ըսի իրեն:

Խոկոյն թաշկինակը բերնին տարաւ ու ըսաւ.

— Արի՛ւն...

Կը խենթենայի. այս սարսափելի բառէն ամբողջ
մարմինս փշաքաղիլ սկսաւ. Զեռքը գտնուած թաշ-
կինակին նայեցայ. կարմիր բիծերով ծածկուած էր...

— Ֆիքրէթ, չըլլայ որ երկիւղ ունենաս, սիրե-
լիս... թերեւս մսելէդ առաջ եկած բան մըն է...

Թեթեւ մը ժատելով ըսաւ.

— Հաւանական է...

Ծայրայեղօրէն գունատած էր. ձեռքովը նշան
ըրաւ.

— Պատուհան մը բացէք. շնչառութեան դըժ-
ուարութիւն կը զգամ:

Անմիջապէս պատուհանը բացի. զինքը պառկած
տեղէն վերցուցի, կոնակը բազմոցին կրթնցուցի:

— Մի վախնար, կ'ըսէր, հիմա կ'անցնի. տագ-
նապ, տագնապ, յաճախ ասանկ կ'ըլլամ...

— Գիտեմ, անուշիկս, վախնալիք ի՞նչ կայ որ,

այսուհանդերձ կարծեմ գէշ չպիտի ըլլայ եթէ բժիշկ
մը կանչենք:

Անտարբեր կերպով մը ըսաւ.

— Ի՞նչ հարկ կայ:

— Անանկ մի ըսեր, անուշիկ Ֆիքրէթս, դեղ մը
կուտայ և քիչ մը կը հանգստանաս:

— Անօգուտ տեղը չէ...

Յանկարծական մտածումով մը իրեն ըսի.

— Ֆիքրէթ, ինձի մաիկ ըրէ, ես անմիջապէս
նէժատ պէյին լուր պիտի ընեմ, չեմ ուզեր որ ար-
գելք ըլլաս:

Այդ միջոցին նուազկոտ նայուածքին մէջ յոյսի
նշոյլ մը փայլեցաւ. այս անունին հմայքին ներքեւ
ամբողջ մարմնով սկսաւ դողալ. աչքերը՝ մտածկոտ
և մտազրաղ վիճակի մէջ, վրաս սեւեռեց և հեծեծա-
գին կերպով հառաջել սկսաւ:

Այս ակնարկին սեւորակ խորքին մէջ երախտա-
գիտութեան արտայատութիւն մը կը նշմարուէր:
Առանց խօսելու ձեռքովը սիրալ սեղմեց:

Այս շարժումը ինձի համար համակերպող պա-
տասխան մըն էր: Հաստատակամ և հաստատամիտ
կին, կեանքին սա նուադիլու մօտ վիճակին մէջ իսկ,
գարձեալ իր սիրոյն հետ մաքառելէ չէր դադրեր:

Մինչգեռ նէժատի քով միոնիլը, իր բոլոր տա-
ռապահներուն փոխարէն, իրը վարձատրութիւն
կ'ընդունէր, և իր սոլատողական դիրքին մէջ լոխն
համակերպութիւնը սիրու կը բզքտէր:

Խոկոյն վար իջայ և ամէն բան կարգի դրի. բը-
ժիշկը հրաւիրող անձը տասը վայրկեան վերջը փողոց
ելաւ կառք մը վարձելու համար:

Վերստին Ֆիքրէթի մօտ եկած ատենս, աչքերը
փակ վիճակի մէջ գտայ զինքը. արիւնոտ թաշկինակը
ձեռքերուն մէջ բռնած էր...

Մեղմօրէն անկիւն մը նստայ. տունին մէջ ամէն ոք լուռ ու մտածկոտ վիճակի մէջ էր: Հանիս, շարունակ Ֆիքրէթի վիճակին մասին տեղեկութիւն կը խնդրէր. Նէտրէթ ալ իր ստուգուն հետ մեծ մայրիկին մօտ կը գտնուէր: Ես աղէկ լուրեր կը զրկէի իրեն:

Ո՞հ, մինչեռ մահը... իր անողոք և անյագ կլափը բացած, կը սպասէր: Գերեզմանը, քսաներկու գարուններ հազիւ ողջունած այս թարմագեղ կեանքը իր սառած զիրկին մէջ կի հրաւիրէր: Երջանկութենէ զուրկ այս կեանքը ամէն վայրկեան, տակաւ առ տակաւ նուաղելու վրայ էր...

Թրքական ժամը երեք կը հնչէր. այս հարուածներուն արձագանքը մահասարսուռ այս խցիկին պատերուն մօտ տարօրինակ հեծկլտուք մը կը ձգէր: Մտախոհ և տխուր սպասումի մը մէջ, փողոցէն անցնող կառքերուն ազմուկը կ'ունկրտէր:

Այդ միջոցին Ֆիքրէթ աչքերը բացած էր: Նուաղկոտ նայուածքով մը դիտեց շուրջը:

— Բա՞ն մը կ'ուզէիր, անուշիկս, ըսի իրեն:

Զիս տեսնելով ինքզինքը ժողվեց ու ըստ:

— Ոչինչ... կարծեմ երազ կը տեսնէի...

Ո՞հ, իսկոյն հասկցած էի թէ ո՞վ կը փնտոէր. այդ սեւ աչքերուն մէջ սպասումի նմանող խորհրդաւոր մտահոգութիւն մը կը նշմարուէր:

Տկար ձայնով մը ըստ:

— Սոււտ, հոս, ինծի քիչ մը աւելի մօտ եկուր և զիս մտիկ ըրէ, քանի մը խօսք ունիմ քեզի:

— Խօսէ, սիրունիկս, քեզ մտիկ կ'ընեմ:

— Այլեւս գուն ալ կ'ըմբռնես թէ ոս պահերը ինծի համար հոգեվարքի ժամեր են, ոյնպէս չէ, Սուստ: Աղջիկս՝ Նէտրէթը, քու գորովախնամ բազուկներուդ կը յանձնեմ...

Հոս ձայնը խեղգուեցաւ, և արտասուալից աչքերով վերստին իր խօսքը շարունակելով, յարեց.

— Դուն... գժբախտ և որբ զաւկիս մայր եղիր... ջանա անոր չզգացնել որբի մը տառապալից կեանքին դառնութիւնները... ջանա որ չհասկնայ թէ մայրական գորովէ զուրկ մնացած է...

Մէկ երկու վայրկեան լուելէ վերջ, աւելցուց.

— Յետոյ, պայուսակիս մէջ յուշատեսր մը ունիմ... զայն անտեղէն առ և պահէ... անցնալ կեանքիս... քանի մը դառն... էջերը հոն... զրի առնուած են... երբ Նէտրէթ երկտասարդ աղջիկ մը ըլլայ... այդ տետրակը իրեն յանձնէ որ կարդայ... քեզի և... աղջկանս թողած այս թուղթի կտորին խրաքանչիւր տողին մէջ կաթիւ մը արտասուալով... բոլոր կեանքիս վիշտերը կան... իմ մահուընէս յետոյ... ասոնք ապրելու են...: Սուստ, քեզի խընդրանք մը... աւելի ճիշդը... կտակ մը եւս ունիմ... զիս Գարաճա Ահմէտի մաալապատ նոճիներուն ներքեւ թող թաղեն... ես այդ տեղը շատ սիրած եմ... երբ այստեղէն անցնիմ... ակնարկս, արտասուալ կարօտով մը... այն, մթին նոճիներուն կոզմը կը սեւեսոի միշտ... ակամայ ներշնչում մը... իմ մէջս, ժամերով հոն նստելու փափաքը արթնցուցած է...

Յանկարձ ձայնը մարելու նման տկար շեշտով մը շարունակեց.

— Հիմա... ինծի... քիչ մը... Նէտրէթը ցոյց տուէք...

Զեմ գիտեր թէ սենեակէն ի՞նչպէս գուրս նետուած եմ. այլեւս չէի կրնար զսպել հեծկլտուքս. Նէտրէթը բերած միջոցիս, թեւերուն վրայ ուժ մնացած չէր...

Ցանկալի, կարօտակէզ ակնարկով մը և հիացմամբ գիտեց Նէտրէթը՝ որուն վարդաթոյր այտերը

մահամերձ մօրը շրթունքներուն մօտեցուցի... .

Հոտոտելով, հոտոտելով երկարօրէն համբուրեց.
յետոյ ձեռքովը նշան ըրաւ.

— Տարէ՛ք...

Այդ միջոցին լսեցի որ զրան առջեւ կառք մը
կեցած էր. խսկոյն վար վազեցի:

Նէժատ բակին մէջ կեցած էր. հաւանական է որ
տակաւին չէր գիտեր թէ որո՞ւ կողմէն կանչուած էր.
որովհետեւ զինքը հրաւիրելու գացող անձին կրկնաւ
պէս աղղարարած էի ո և է բան չըսել:

Զիս տեսնելուն պէս, այնքան շուարեցաւ որ
քիչ մնաց գետին պիտի իյնար:

— Աստուած իմ, դու՞ք էք. հազիւ կրցաւ ըսել:

— Վեր ելէք, բոի իրեն, պայմանաւ որ զգոյշ
ու պաղարին գտնուէք:

— Ի՞նչ կայ, խնդրեմ, Աստուծոյ սիրոյն խօսեւ
ցէք...

— Ֆիքրէթը հոս է, բայց քիչ մը անհանգիստ
վիճակի մէջ:

— Ի՞նչպէս... Ֆիքրէթ... հօս, իրա՞ւ կ'ըսէք...

Դէմքը զիտեցի, ճեփ ճերմակ եղած էր. կը դողուց
դրդար. չնչապառ ըլլալու աստինան արագօրէն
սանդուղներէն վեր ելաւ, սենեակին մուտքին մօտ
քիչ մը կեցանք. իրեն ըսի:

— Դուք հոս քիչ մը սպասեցէք. թերեւս յան-
կարծական յուզում մը կրնայ զինքը անհանգիստ ընել:

Բժիշկը հազիւ կրցաւ աթոռի մը վրայ նստիլ:

Ես սենեակ մտայ. Ֆիքրէթ՝ մէկ ձեռքը բազմուցէն
վար երկարած էր, նստած մէկու մը զիրքը ու-
նէր, գլուխը կռնակի բարձերուն կրթնցուցած աչ-
քերը կիսաբաց մնացած էին. Մօտեցայ իրեն. հար-
ցումի նմանող ակնարկով մը զիս դիտեց. իրեն ըսի.

— Սիրելիս, շատ կը թախանձեմ որ երբեք յու-

զումի չենթարկես ինքզինքդ. ջանա կարելի եղածին
չափ զուարթ երեւնալու:

— Ինչո՞ւ համար:

— Որովհետեւ նէժատ պիտի գայ եղեր...

Այս անունը, կարծես այդ թշուառ մահամերձին
վրայ մոգական ազգեցութիւն մը գործած էր: Նուաղ-
կոտ ակնարկները վաղանցուկ երջանկութեան մը
վերջին հրայրքովը շողացին.

— Սուատ, ըստ, գուն որքան բարեացակամ...
և բարի... և...

Զեռքովը սիրտը կը սեղմէր. գէպի սենեակին
դուռը յառաջացայ. Նէժատ աթոռակի մը վրայ նըս-
տած, գլուխը ձեռքերուն մէջ, անզօր և յուսահատ
վիճակ մը առած էր: Զիմ գիտեր, թերեւս կ'ար-
տասուէր. իրեն մեղմօրէն ըսի.

— Եկէք:

Ոտքի ելաւ, կը գեղեւէր. գողդոջուն քայլերով
Ֆիքրէթի սենեակին ներս մտաւ:

Սիրելիս, այս տիրասարսուն տեսարանը, այս
սրտարեկ պատկերը բացատրել և նկարագրել դժբախ-
տաբար կարողութենէս վեր է:

Ֆիքրէթ, Նէժատը տեսնելուն պէս, յանկարծ
շարժիլ ուզեց, սակայն չյաջողեցաւ. անյօյս տկաւ
րութիւն մը հարկադիւց զինքը որ գլուխը բարձին
կըթնցնէ: Նէժատ վազեց, ծունկի եկաւ, անոր սառի
պէս պաղ ձեռքերը իր ձեռքերուն մէջ առաւ, ո՛չ
մէկ բառ կրցաւ խօսիլ. կոկորդը խղող հեծկլտուք
մը զինքը լոռութեան դատապարտած էր. խկ Ֆիք-
րէթ, այս անակնկալ ուրախութեան պատճառաւ կա-
րօտի զինովութեամբը արքշիռ, Նէժատի կը նայէր:
Հաւանական որ կը մտածէր թէ ճակատագրին գիպ-
ուածական չնորհը եղող այս երջանկութիւնը շատ

քիչ պիտի կրնար վայելել։ Տկար ու թրթոռն ձայնով մը լսաւ։

— Նէժատ, ինչո՞ւ կուլաս, ես հիմա... բոլոր տառապանքներս մոռցայ... որովհետեւ ո՛չ մէկ ատեն... քեզի, սա վայրկեանին չափ... աներկիւդ և առանց յուզումի սիրած ըլլալս չեմ... յիշեր... ո՞հ, հիմա... անանկ կը կարծեմ որ... այս գիշեր, այս տեղը... մեր առագաստի երջանիկ սենեակն է... ես՝ ադամանքներով... զարդարուած թագուհին... դուն ալ՝ հիմէնեան առաջին... տեսակցութեան պատրաստուող... միեսան... այս թովիչ երջանկութեան մէջ... մահը... որքան հաճելի է ինձի համար... եթէ գիտնայիր... ասիկա, այլեւս խարեպատիր երազը չէ... դուն... իմ քովս ես... այնպէս չէ... Նէժատ... և կը բաւէ արդէն...

— Այո՛, քովզ... հրեշտակս, քու ոտքերուդ առաջքը. քեզի անակնկալ կերպով տեսնելուս հետեւանքը եղող յուզումէս ու արմանքէս կ'արտասուեմ։

— Սակայն, չեմ գիտեր թէ ինչո՞ւ ամէն կողմ սեփ սեւ կը տեսնեմ... այս մթութեան մէջ ինչո՞ւ գէմքդ պէտք եղած կերպով... չեմ կրնար որոշել... Նէժատ... գիտե՞ս... քեզի... խոստում մը ունէի... ահաւասիկ անոր ժամը հնչած է... զիս... աչքերէս համբուրէ... այս առաջին համբոյը... թող... մեր անքիծ սիրոյն... վերջին հրաժեշտը ըլլայ... Նէժատ հիւանդին կողմը ծոեցաւ. նուազելու վրայ եղող աչքերուն երկա՛ր ու եռանդագին համբոյը մը դրոշմեց։

Վստահ էի որ երիտասարդ հէք բժիշկը, այդ պահուն ջերմապէս պիտի ուզէր որ անոր կուրծքին վրայ ինք ալ հոգին աւանդէր։

Իր վիշտին մէջ խորասուզուած կը մրմնէր.

— Ֆիքրէթ, Ֆիքրէթ... ինձի համար այլեւս առանց քեզի ապրիլ անկարելի է. հնար չէ քաշկրտել այս գետնաքարը կեանքը, կարելի չէ վերջապէս հանգուրժել այլեւս սիրոյ տոչորող տառապանքներուն և քանզիչ կարօտի մը հեծեծանքներուն։

Ֆիքրէթ ի վիճակի չէր այլեւս բան մը խօսելու. իր շրթներուն վրայ կեանքին հանգէպ դառնակսկիծ և արհամարիստ ժայիտ մը կ'ուրուազնուէր։ Դէմքը թէթեւ վարդագոյն մը պատեց յանկարծ։

Նէժատ ինձի դարձաւ. գէմքը վշտահար, աչքերը սուզի ցաւովը առլցուն։

— Ի՞նչ կայ, ըսէք, կը թախանձեմ, ըսի իրեն։ Անյոյս, տխուր վիճակի մէջ գլուխոը շարժեց. մէկ ձեռքովը Ֆիքրէթին բաղկերակը կը քննէր։

Սենեակին մէջ մահասարսուռ լուսթիւն մը յառաջ եկած էր. մարմինս յանկարծ. սաստիկ կերպով ուղարձ սկսաւ, որպէս հետեւ աչքերս արիւնուտ տեսագողակը մը առջեւ կը գանուէին. մահուան սարսափը կը տիրէր ամենուրեկը։

Ֆիքրէթի ակնարկները անշարժ, մէկ կէտի վրայ սեւեռած կը մնային. շրթունքներուն միջեւ արեան հապաղիք մը լնդոստ գուրս նետուած կզակէն վար կը ծորէր։ Իր գէմքը վայրկանի մը մէջ կասկապոյտ եղած էր։

Նէժատ սառած մարմինի մը նման անշարժ կեցած հիւանդը կը դիտէր և կը շարունակէր բռնել անոր բաղկերակը։

Հեռուէն բուի մը վայնասիւնը լսելի կ'ըլլար։ Սաստիկ ձիւնամբրիկ մը պատուհանները կը ցնցէր. մօտակայ տունէ մը լսուած զաշնակի տխուր հեծեծանքի ձայնը այս ընդհանուր թոհ ու բոկին մէջ խառնուած էր։ Այդ պահուն խորունկ խոկալու ձայն մը ականջներս սարսափեցուց։ Հեծկլտուքներս զըս-

պելու համար ձեռքերովս բերանս սեղմած էի: Ֆիք-
թէթին նայեցայ. մահուան անողոք և անկարեկիր
շունչը թշուառ կնոջ կուրծքը ուռեցուցած էր. շր-
թունքներուն մէջէն միայն խղդուկ «ա՛հ» մը լսելի
եղաւ: Ահա այս եղաւ անոր կեանքին վերջին շունչը:

Իր դէմքը աստուածային փայլով մը պայծառաւ-
ցած էր. իր կիսաբաց բերնէն ակոաներուն չուրջը
հաւաքուած հարմիր արիւնի հետքերը կը նշմարուէին:

Կոկորդս խղդող ցայտատնջ վիճակի մը ազգե-
ցութեան տակ անոր ոտքերուն առջեւ ինկայ. այն
տահն բժիշկը յանկարծ ոտքի ելլելով սինեակին մէջ-
տեղը կեցաւ. կեանքի ահաւոր ու աւերիչ թաթէննոր
ազտատպը ուղարկուող այդ անկենդան դիակին նայեցա՛ւ...
նայեցա՛ւ... աչքերը ընականէն աւելի խոչորցած էին.
չէր արտասուեր... կը խնդա՛ր... ինծի գառնալով
ըստւ.

— Սուտ, սուտ. գուք զիս խարեցիք. այս կինը
Ֆիքրէթը չէ. անիկա հիմո բարձրաբերձ լեռներու
կուշտին վրայ քնացող ազարակին անվերջանալի
լոռութեան մէջ կ'ապրի... խաղաղօրէն:

Դէպի սինեակին գուռը յառաջացաւ, վերստին
դարձաւ. յետոյ վախցող մէկու մը պէս վազեց, գուռ-
նէն գուրն խոյացաւ ու զեաց:

Ռեժնօրէն փակուած գուռէն ամբողջ տունը
ցնցուեցաւ: Բովանդակ ընակարանը, այս անակնկալ
դժբախտութեան առջեւ երբ կուլար ու կ'ողբար,
գուրսէն լոռած գառն ու սուր քրքիջ մը, գիշեր-
ուան այս մթութեան մէջ հակարձագանգ մը յառաջ
կը բերէր:

Այս եղերական դէպքէն ամիս մը վերջ, մեծ
մայրիկս ալ միքրէթի գերեզմանին մօտ թաղուեցաւ:
Այլեւս ինծի համար կարելի չէր հանգիստի վայր մը
գտնել: Մօրտքը ողջիկէն յաւիտենտպէս բաժա-

նումս՝ ինծի համար անմոռանալի վիշտ մը եղած էր:
Ոչ մէկը կը յաջողէր զիս միտթարել: Բժիշկները ջեր-
մապէս կը յանձնարարէին մինչեւ Աղեքսանդրիա ու-
ղեւորութիւն մը կատարել:

Ամուսնիս տենդագին ստիլումներուն վրայ, գոնէ
ժամանակի մը համար, այս յուզումնառիթ միջավայ-
րէն հեռանալու անհրաժեշտութեան առջեւ, սիրեց-
եալ միքրէթիս յիշատակը եղող անուշիկ Նէտրէթին
հետ Պոլսէն բաժնուեցանք:

* * *

Մարմարալի բարկաճայիթ ալիքներուն վրայէն
հանգարտօրէն յառաջացող շոգենաւին առաջին կարգի
սրահին մէջ էի: Նէտրէթի հանգիստը կատարելապէս
ապահովելէ յետոյ, քիչ մը ոդ առնելու համար կա-
մբը ակին վրայ ելած էի: Ծովը բաւական ալեկոծ ըլ-
լալով, շոգենաւը զօրաւոր կերպով կը տատանէր.
այդ պատճառով կամբը սրահին մէջ սակաւաթիւ
ճամբորդներ կային: Մէկ քանի ուղեւորներ մէկ կողմ
քաշուած էին. սմանք մայրամուտի արեւը կը զի-
տէին, ուրիշներ լինթերցումով կը զբաղէին, իսկ ես
անկիւն մը առանձնացած էի:

Պոլիսը, այդ սիրելի հայրենիքը՝ մէր ակնարկէն
բոլորովին անհետ եղած էր: Ծոգենաւը, ծովուն այս
անհուն և անծայրածիր պարապութեանը մէջ էր
ճամբան կը շարունակէր:

Սիրտս նեղուած էր. լալու փափաքը կը զգայի
շարունակ. շուրջս գտնուողներն ալ, ինծի պէս,
տիսուր և վշտահար կը կարծէի: ինձմէ քանի մը քայլ
անդին, մարդ մը նստած էր. կոնակը գարձուցած,
զլուխը ձեռքին կրթնցուցած, ո՛չ զիրք կը կարդար,
ոչ ալ արեւին մարը մտնելը կը դիտէր. աչքերը հո-

բիղոնին անորոշ մէկ կէտին վրայ սեւեռած, մտա-
զրադ և անշարժ վիճակի մէջ կը մտմտար:

Զիմ գիտեր ինչո՞ւ այս մարդը շարունակաբար
իմ ուշադրութիւնս կը գրաւէր. իր քովը կը գտնուէր
մօտ տասներկու տարեկան մանչուկ մը:

Դիպուածով տեղէս ելայ, դէպի այն կողմը յա-
ռաջացայ. այս մարդը բնաւ իր գիրքը չփոխեց, նոյն
իսկ չզգաց որ իրեն մօտեցեր եմ: Տղեկը, ուշադիր
ակնարկով մը և ժպտաջուրթն զիս կը գիտէր. ասկէ
համարձակութիւն առած ըսի.

— Տղա՛ս, գո՛ւք ալ եղիպտոս կ'երթաք:

— Այո՛, տիկին:

Զայնս, այդ լուակեաց. անշարժ մարմնին վրայ
ազգեցութիւն մը ըրած էր: Գլուխը դարձուց. մտա-
խոհ ու հանգարտիկ նայուածքը միջոց մը իմ վրաս
սեւեռած, գիտել սկսաւ. բան մը յիշել փափաքողի
մը նման, մտածեց. յետոյ դանդաղօրէն դլուխը շար-
ժեց և խորունկ կերպով հառաչեց. յետոյ վերստին
աչքերը դէպի ամպերը դարձուց և մտածկոտ ու լոյն
վիճակ մը ստացաւ:

Այդ պահուն յուզումէս և զարմացումէս ափ իրե-
րան մնացած էի, որովհետեւ այս թշուառ անձը
նէժատոն էր: Կը զողոզայի. տղուն բան մը չզգացնե-
լու համար, հարցուցի.

— Հայրերնիգ հիւա՞նդ է:

Հառաչելով պատասխանեց.

— Այո՛, հիւանդ է. հիմա Եղիպտոս կ'երթանք,
մէկ երկու ամիս վերջ Եւրոպա պիտի մեկնինք. ա-
նիկա, հալրս, ոչ ոքի հետ կը խօսի. միայն կը
մտածէ. երբեմ կուլայ, օրերով կուլայ...

— Իե՛ղճ մարդ...

Հէք տղեկը վերստին հառաչելով յարեց.

— Ահա, գիտեցէք. իմացականութենէ դուրք,
անզգայ և անտարբեր սառած մարմին մը: Սակայն

հայրս ատանկ չէր. գիշեր մը, զինքը փողոցը, քարե-
մը վրայ ինկած վիճակի մէջ դառած էին. ափսո՞ս որ
երբ տուն բերուեցաւ, մեր ընտանիքն ոչ մէկը կը
ճանչնար...

— Դուք առանձի՞ն կ'ընկերանաք ձեր հօրը:

— Ո՞չ, միասին կը գտնուի: Նաեւ հօրս շատ սի-
րելի բարեկամներէն բժիշկ մը:


Աչքերէս հոսող քանի մը կաթիլ արտասուքները
այտերէս վար զլորեցան. այս ակամայ և անզիտակից
ողբս ցոյց չտալու համար, երբ գլուխս կը դարձնէի,
Նիհատ կատարեալ զարմացումով մը ինծի նայեցաւ
ու ըսաւ.

— Զարմանալի բան, գո՛ւք ալ կուլաք, այնպէս
չէ, տիկին:


Բոլոր այս սպատիսւր յիշատակներէն հեռանալու
համար, երբ յօժարակամ յանձն առած էի ճամբոր-
գութեան դժուարութիւնները, դիպուածը զիս նորէն
գէմ առ դէմ կը բերէր անոնց հետ, որոնց նիրկայու-
թիւնը կրնար իմ մէջս վերակենդանացնել նոյն տըխ-
րասարսուր յիշատակները:

Վերստին նոյն գժբախտ նէժատը դիտեցի. իր
ակնարկը հորիզոնին անվերջ անհռւնին ուղղած էր.
իր աչքերուն վշտառիթ ակնարկներուն մէջ կարօտի
լոյն արտայայտութիւն մը կը նշմարուէր...

Ան, կ'ապրէ՛ր... սակայն իր բովանդակ զգա-
ցումը, իր բոլոր հոգին՝ Ֆիքրէթը իր յաւիտենական
գիրկին մէջ ամփոփող վերեզմանին լուակեաց աղջա-
մուղջին մէջ թաղուած էր....



300



23383
23384
2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0354949

ՀՀ Ազգային գրադարան



NL0354948

